





ՀԱՅ ԿԱՅՍԵՐԻՔ

ԲԻՒԶԱՆԴԻՈՆԻ

Ա. ՀԱՏՈՐ

ՄՕՐԻԿ, ՎԱՐԴԱՆ, ԼԵՒՈՆ և ՎԱՍԻԼ Ա. ԼԵՒՈՆ Զ.
ԱՐԵՔՍԱՆԴՐ:

Գ. Բ. Ե. Ց.

Հ. Ա. Ց. Ե. ՊԱՀԱԿԱՆԻ


ՄԻՆԻԹԱՐԵԱՆ



A/15221

~~Արքայի պատճեն~~ — Ա. Պ. Պ. Պ.

1905






ՀԱՅ ԿԱՅՍԵՐԸ

ԲԻՒԶԱՆԴԻՈՆԻ

WAKAN ZARTARIAN
LIBRAIRIE
AM-EL-AXX-EL-TAWACHY LE CAIRE



ՅԱՌԱՋԱԲԱՆ

Հայեր՝ որ աղքատ կը ծնամին ու կայսր
կը մեռնին։

Կեանքի այս մեծ հակասութիւնները՝ մեծ
համբարով մը միայն կրնան հանգուցուիլ,
եւ այն՝ բաղդին օգնութեամբ։

Իրենց գոյութիւնը՝ Աստուածային կա-
տակերգութիւն պիսի կոչուէր Տանդէէն. —
Խաւարի մէջ կը սկսի, լոյսերու մէջ կ'ա-
ւարտի։

Վիպասանութիւն մ'է ան, որ գահակա-
լութեան օրը՝ դիւցազներգութեան կը փո-
խուի։

Միջազգային տապարեզին մէջ միանգամ
կը տեսնենք Հայը. — Երբ Բիւզանդիոյ
մէջ կը մրցէր բոլոր ազգերու նետ, եւ կը
գործէր ոչ միայն իբրեւ վաճառական ու
զինուոր, այլ նաև իբրեւ թագաւոր։

Բայց մեր ազգային կեանքի այս երջան-
կագոյն վայրկեանը մոռցուած է մեզմէ։

Անգետ ենք դիւցազներուն՝ որ արեւուն նման գիշերուան ծոցէն ծնած, մարդկութիւնը կը շլացնէին երկնքի միջակէտէն:

Ասոնց զէնքերը՝ Հայաստանի սահմաններուն վրայ ջողացին. բայց եթէ իրենց օգուտները ուրիշներ վայելեցին, փառքը կը մնայ այս երկրին՝ որ անոնց արտադրողն եղաւ:

Հռոմէական պետութեան ամէն կողմը, — Եւրոպայի, Ասիոյ եւ Ափրիկէի մէջ, — Կ'երգուէին նայ ասպետներու դիւցազնական վէպերը, որոնց արձագանգը դեռ կ'որուսայ ըմբանդական պատմագրութեան մէջ:

Հայութիւնը սակայն չգիտցաւ վերականգնել զանոնք վէպով ու թատրոնով. մինչդեռ արարացի մայրը իր տղայն սարսափեցնելու նամար վրանին տակ Շռումուտիկինի (Զմշկիկի) անունը կը յիշէ, նայ ժողովուրդը անսուղեակ է անոր դիւցագնութեանց:

Անցելոյն լուագոյն ծանօթութիւն մը, զորկ սիստի ջլլայ մեզ նամար բարոյական դասէ մը:

Պիտի իմանանք թէ նաևնարը չէ պակսած մեզի, այլ անոր գնահատումը:

Գոլոմարտի զարմանքը պիտի զգանք՝ երբ
անդունտներ կոխեց վերջ, ոսկի դէզեր
տեսաւ, զորոնք գործածող չկար:

Կրակարանին քով թող պատմէ ուրեմն
նայ մայրը՝ Բիւզանդիոյ նայկազն կայսեր-
ներու վարքը: Այն ատեն Ֆրագի պլայն
լուսով, անտոնք՝ լեզեռներու անցնիլը պի-
տի տեսնան, լեզեռներ՝ որ նայ էին: Պի-
տի տեսնան հոռմայեցի կամ յօյն գունդեր
աւ, բայց անոնց գլուխ նայ կայսր մը, որ
սուրը մերկացնելով պատեանին զանոնք
կը կանչէ դէպ ի Տիգրոն, դէպ ի Բարե-
լոն, դէպ ի Աքարիա:

Այսոնցմէ քիչ հեռու՝ պիտի տեսնան
խառնիխուռն կոտրածը՝ Պարսիկներու,
Բուլղարներու, եւ Ասապատի ամենի որ-
դիքներուն:

Այն ատեն պիտի բորբոքի իրենց սիրտը,
յանդուգն երազներ պիտի իջնան իրենց
կուրծքին մէջ, եւ պիտի ունենան ազգային
ինքնահաւասարներնը՝ որ մայր է ասպետա-
կան առաքինութեանց:



ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ



Վրագիր պատմութեան՝ յունական Հայաստանի . — Իր կարեւորութիւնը ազգին պատմութեան և աշխարհագրութեան նկատմամբ . — Դեղեցկագիտական կարեւորութիւնը . Թաւրոն ու Վէպ . — Իր հնագոյն և նորագոյն աղբիւրները : — Թիւ հայկազն կայսերաց :



Պատմագիրները կ'ըսեմ յանախ , Բիւզանդիոնի վրայ խօսելով , — թէ նա յումակամքաղաք մ'էք . Կոստանդիանոս՝ հոռոմէականի փոխեց , և Մէմէնէտ Բ՝ տաճկականի :

Այս թուարկութիւնը՝ կատարեալ չէ :

Ժամանակ մ'եղաւ , ուր իր կայսրները յաջորդաբար հայ էին , հայ էք բանակին մէկ մասը , հայ էին զօրավարները՝ որ աթոր կ'առաջնորդէին : Ըսկերութեամ բոլոր դասակարգերը հայկական տարր մ'ուժէին իրենց մէջ ,

ազդեցիկ և ազահ տիրապետելու, ինչո՞ւ մոռ
նալ այս նշանարտոթիւնը։ Այո, թիգանդիոն
մալիման բաղաք մը պիտի դառնար։ բայց
վասիլ և Զմշկիկ արդէն կամխած կ'ին զայն
հայկականի փոխելու։

Սխալ է, կարծել՝ թէ երր չայաստանի թա-
գաւորութիւնը երկուրի բաժնուեցաւ, ազգին
մէկ մասը Յունաց հպատակելու գնաց։ ամոնց
մէջ կային ումանք՝ որ կ'երթային... Յունաց
տիրելու։

Եւ այդ շրջանը որքան աղերսներ ունի մեր
միջնադարեան Անցեալին հնտ, որքան յայտ-
նութիւններ մեր տոհմական նկարագրին։

Սակայն պէտք չէ կարծել թէ չայոց՝ թի-
գանդիոնի մէջ կատարած դերը քննելը՝ հայ
զաղթականութեան մը հնտաքրքրական պատ-
մութիւնն ըմել է, ինչպէս կը կարծուի ընդ-
ձանքապէս։

Ոչ, անոր կարեւորութիւնը շատ աւելի մեծ
է, այնքան մեծ՝ որքան ազգային պատմու-
թեանը։

Ի՞նչ կը հասկնանք այս ամուսն ներքեւ։
— Պարսկահայաստանի պատմութիւնը։

Բայց հայ երկրի և մասնաւորապէս հայ
ժողովրդեան մէծ մաս մը կար, որ Յունաց
իշխանութեան ենթարկեալ էր։ ինչո՞ւ զայն
Պատմութենէ, դուրս հանել։

Եթէ ան օտար տէքութեան հպատակեալ
էր, Պարսկահայաստանը լաւագոյն բաղդ մը
չուներ։ Այս վերջինն ալ, ինչպէս յունական
բաժինը, յաճախ օտար մարզպաններէ կա-

ուսվարուեցաւ։ Յումաստանի վրայ գեթ հայեր թագաւորեցին, բայց նայ շահնշահ մը չենք գտներ յիշատակուած։

Մեր կարծեօր ինչպէս նայ ազգը երկուրի բաժնուեցաւ, յունական բաժին և պարսկական բաժին, այսպէս ազգային պատմութիւնն ալ երկուրի պէտք է բաժնուի. Պատմութիւնն Պարսկա - Հայաստանի և Պատմուքիւն յունական Հայաստանի։

Այս վերջինը զրեթէ առաջնոյն չափ կարեւորութիւն կ'առնէ, եթի նկատենք որ՝ ազգին մեծամասնութեան համակրութիւնը Յունաց կողմն էք և ամենէն ազնուական ցեղերը (Արշակունիք, Մամիկոնեանք, Արծրունիք, Յունաց բաժինը զաղթեցին, այն աստիճան՝ որ յետոյ կարելի եղաւ Կիլիկիոյ մէջ անկախ թագաւորութիւն ալ հրատարակել։

Այսպէս որեմն մեր նպատակն է սոյն գործով ոչ եթէ բննել թէ Հայեր ինչ զործած են Բիւզանդիոյ մէջ, այլ նախկին և զիւրագոյն փորձ մ'ընել — առ այժմ ամենատներու կենսագրութեան ծեւին տակ — ազգային զիտութեան մը, որ շատ մասնակի և առանց մասնաւոր դրութեան մը առնուած է ի նկատի, — զիտութեան մը՝ զոր անուանելու է. Պատմուքիւն յունական Հայաստանի։



Ի՞նչ ծրագրի վրայէն պէտք է նա ըմթանայ։ —

Ամէմ Ամցեալ երկու ծեւով կարող է մեր-

կայանալ ըմբերցողին, Պատմութեան կամ
կենսագրութեան կերպարանը ունի :

Մէջ ամբողջ ժողովուրդը կը ներ-
կայանայ, միւսին մէջ մեծ ամհատ մը : Եթէ
ասիկա նաևմարմ ունեցած է, առաջինին ճա-
կատազիրը զեկավարելու, իրարու կը մօտե-
նամ գրական այդ երկու ձևերը, և յաճախ
իրարու ձետ կը ծովուին :

Կը կանգնիս աշտարակի մը վրայ, որում
ստորոտ քաղաք մը կը տարածուի, ամբող-
ջութեամբը՝ իր պալատներուն և Ցիվերում:
Նոյուածրող կ'ընդգրկէ նկար մը՝ որ նաւա-
րարար շտու մեծ է, քայց ուր փոքրկացած
է. իրարամչիւր իր՝ առանձինու առնուած :
Սոյնպիսի տեսարան մը կ'ընծայէ պատմա-
գրութիւնը :

Յետոյ, երբ վար կ'իջնես, իրերը կը բար-
ձրանամ ու կը մեծնամ. յաճախ միայն մէկ
ուրախտ մը կը նշմարես առջեստ, որ քեզ կը
ցուցմէ. իր բուլոր մանրամասութիւնները, —
քայց վարագոյր մըլլալով ուրիշներու : —
Կենսագրութիւնը, պատմութեան ձետ, սոյն
ճամփատութիւնն ունի :

Ոչը՝ պարզ եղած ըլլայ կամ նկարագրա-
կան, նիմանկան զանազանութիւն մը չքերեր.
Յոյն-Հայաստանի պատմութիւնը (կամ Հայ-
կական բիւզանցագիտութիւնը) Յետազայ ծը-
րազրին ունոք է Յետեսի ուրեմն՝ առանձին
ուսում մը գոյացնելու ճամար :

1. Պէտք է ըլլայ Յա ըմբամուր Պատմու-
թիւն մը Բիւզանցիոնի, որ զանց առնուած

ըլլամ օտար ազգերու վերաբերեալ դէպերը
և ուր պատմուին Հայերու քաղաքական
և ըմկերական դիրքը իւրաքանչիւր կայսեր ժա-
մանակ, — փոյթ չէ թէ, օտար ծագումն ու-
նեցած ըլլայ ամ:

Այսպիսի գործ մը պիտի համապատաս-
խանէ, նիշտ անոր՝ զոր կարելի է, զրել Հայոց
վիճակին վրայ՝ արդի ժամանակներու մէջ. •
— հապատակ ըլլալով միշտ, տոհմային զամ-
գուածը ունի դեռ իմբառուրոյն մկարագիր, գոր-
ծումէութիւն, ազգեցութիւն, արժանի ըլլալու
համար պատմութեան մը, որ շահագրգու,
— զոնէ ցեղակիցները:

2. Հայկական Բիշզանդագիտուրիւնը կա-
րող է առնուլ կենապրուրեան ձև, ուր ներ-
կայացուին առանձինն իւրաքանչիւր կայսր
կամ իւրաքանչիւր գօրավար, և այլն:

Բայց այս ամենը պետք է նիմնուին հա-
ւաստագիրներու վրայ. ճայ բիւզանդագէտը
սիխտի կարենայ երրորդ գործ մ'ալ ընել ու-
րեմն, որում մատնագրական արժեքը անընխ-
տելի ըլլայ, և արդիւմքները՝ բազմատեսայլ.
— հաւարածոյք մը բիշզանդական մատնա-
գիրներու մէջ զտնուած բոլոր հայկական վր-
կայուրիւններուն:

Բազմաթիւ դէպեր Հայոց պատմութեան՝
իրենց վաւերացումը պիտի զտնին յոյն պատ-
միչներէ, և նոյն իսկ, երբեմն, — ընդլայնու-
մը, նւրիշ դէպեր ալ պիտի ըլլան որոնց
բացատրութիւնը, պատճառները, կամ նե-
տեւանքները ընդ առաջ պիտի ելնեն մեզ՝

բիզանդական պիւանի գաղտնիքներում մէջ
չէ:

Եւ յետոյ, քանի որ պատմական ուսուց-
ման նպատակն է տոնմային գիտակցութիւ-
նը, աւելորդ չէ թերեւս չայոց Պատմութեան
դասագրքերու մէջ ալ մի քանի խօսք նուիրել
հայ կայսրներու կեանքին. քաղդաւոր եղաւ
ան և լի խորհրդաւոր արկածներով, ոճիր-
ներով, շքեղութեամբ և յաղթանակով, — հե-
տեւարար հայող, զուարթ, և հետաքրքրող,
ուր երկիւղ չունիս միշտ տիւուր տողի մը հան-
դիպելու:



Բաւական է թերթել մին այն անուններու
ցանկերէն, որ կը զտնուին միշտ բիզանդա-
կան պատմագրքի մ'ետեւը:

Ո՞րքան հայկական անուններ սկիտի սա-
մին առջեւէլ. հաճոյքը սկիտի զգաս անոր՝
որ օտար երկրի մը մէջ՝ իր հայրենի քար-
բառը կը լսէ:

Հայաստանի լնակները աչքիդ առջեւէն պի-
տի անցնին, յետոյ ծիմապատ լնուները, ուր
Շահնշահը իր վրանները զարկեր է, Եփրատ
և Արածանի զետերը, յետոյ քաղաքները ուր
մարդը սրով կ'անհետանայ, տունը՝ կրակով.
Այն ժամանակ պիտի համոզուիս թէ աշխար-
հագէտ մը շատ խոր ուսումնասիրութիւններ
կարող է կատարել, — հայ սահմանագլու-
խի փոփոխութիւնները դիտելով ամոնց մէջ,
և համեմատութիւն մ'ընելով աշխարհագրա-
կան անուններու.

**

Ներկայապես մեծ ձկուում մը կայ արտասահմանի երիտասարդութեան մէջ՝ Յայը եւրովացիին ծանօթացնելու։

Ի՞նչ ճամապարհով կը դիմուի այս նպատակին։

Թարգմաննելով ազգային պատմութիւնը, ուր զատ մթութիւններ կան լուսարամեւնի, ուր շատ պարծանքներ կան տարակուսի տակ, կամ մատենազրական քանի մ' բառուածներ։

Հայ ազգի ծանօթացնող մը՝ աւելի դիրառ պիտի մօտենայ իր գովելի նպատակին, եթէ վերոյիշեալ գործերու հետ չմոռանայ նաև **Հայը Բիզանդիոնի մէջ**։

Ո՞ր և իցէ օտարազգի՝ աւելի սիրով պիտի ընթեռնու վարքը Բիզանդիոնի պատմութեան մէջ գործող Հայկազնի մը. վասնզի վարքն է ան՝ դիսցացնի մը, և յետոյ վարքն է անձի մը՝ որ յարթչութիւն ունեցաւ գրեթէ բոլոր ազգերուն հետ, Արեւելքի և Արեւմուտքի։

**

Բայց ամենէն աւելի զեղեցկագիտութեան համար է որ շրջան մը կրնայ բանալ հայկան բիզանդագիտուրիւնը։

Մեր գրականութիւնը երրեք ուշադրութեան պիտի չարժանանայ, ցորչափ սահմանափակուած է անձկորեմ՝ ազգային նխթերու մէջ, Բիզանդիոյ պատմութիւնը առիթ մը պիտի

ըլլար աւելի ընդարձակ ասպարեզի մէջ նետուելու, միանգամայն հաւատարիմ մնալով գրական ազգայնութեան :

Ենուոյ մեր պատմութեան մէջ գոյները միակերպ են. ընդհակառակն առ փառքն ու ցաւը փայլակնանման կը յաջորդեն իրարու. մարդկային նոզին կը տամշուի ծայրայեղ տրամադրութեանց մէջ :

Արքունեաց խորը ամենէն վայրագ զազանութիւնը կայ, և ամենէն բարձր խորհրդապաշտութիւնը՝ վանքերու մէջ : Եւ այս երկուքը միշտ հաղորդակցութեան մէջ են, անյաջող փառասիրութեանց շնորհիւ :

Թիւզանդիոյ պատմութեան ամեն էջ վեպ մը կը համառօտէ. ամէն էջ վարագոյր մ'է, որ թատերական բեմ մը կը ծածկէ՝ լի մեծ և յուզիչ տեսարաններով :



Զամշեանէ զատ, — որ խօսած է, թէ և շատ համառօտիւ, սոյն կայսերներուն վրայ, — ի բաց առեալ Զմշկիկի կենսագրութեան թարգմանութիւնը (Քարամեանցէ) և Գելցերի Ռուսացիծը (Տէր-Մովսեսեանէ), ամբողջական գործ մը լոյս չէ տեսած՝ նայ թիւզանդագիտութեան վերաբերեալ :

Այս իսկ կ'ապացուցանէ թէ թիւզանդական հիմ մատենագրութիւնը, նորագոյն ուսումնասիրութիւնը անձանօթ մնացած են մեզմէ:

Թիւզանդական պատմիչներու ամրող շարքը հրատարակուած է ի Վենետիկ, 1729ին, մեծադիր, և նետազայ վերնագրով.

Corpus historiae byzantinae.

Վերչիմ հատորին մէջ կը գտնուիմ բիզանցիացի բոլոր կայսերաց դրամմերուն պատկերները:

2. Նիսունիր գերմանացին ուրիշ ճրատարակութիւն մ'ալ ըրած է, փոքրադիր, տապարեալ 1841ին, ի Պոմ. կը կոչուի Առյնապէս *Corpus historiae byzantinae:*

Երկուքն ալ ուժին, յունարէմին համդէպ, լատինական թարգմանութիւնը, և ամուսներու բազմաթիւ ցամկեր՝ որ աշխատութիւնը կը դիւրացնեմ:

Ցիշենը հոս զվաւորները՝ բիզանդացի պատմիչներուն. — ամրողական ցուցակ մը շատ երկայն պիտի ըլլար:

Մինանդր, 582-602 Մօրիկի ժամանակակից:

Պրոկոպիոս, շուրջ 560ին, Յուստինիանոսի ժամանակակից:

Բազմաթիւ հայ գօրավարներ կը յիշէ, և Արշակ Բի. դէպքերը փոխ կ'առնու Բիզանդէմ:

Ացարիաս, շուրջ 566ին, զրեց Յուստինիանոս Բ. ի գործերուն վրայ:

Թէոփիլակտոս Ահմոնկատա, շուրջ 612, կենսագիր Մօրկայ:

Թէոփանէս խոստվաճառ, ժամանակագիր՝ ժամանակակից Լեւոն Հայկազնի, շարայարեալ Դեւոնդ Բիզանդացիէմ:

Գեորգ Իեղիենոս տարեգրութիւն մը յօրինեց որ կը սկսի աշխարհի ստեղծմանէն և կը հասնի մինչև Խամակ Կոմինոսու: **Միքայէլ**

Հ/Տ/Ձ/Հ/



Գլիյկաս Առյմ ծրագիրը գործադրեց 1140ին:

Գևորգ Երօնաւոր (791ին) ժամանակա-
գրութիւն մը զրեց • Առյմը Ա. Նիկեփոր պատ-
րիարք (828ին):

Յովհաննես Զոնարհս, որ կ'ապրէք շուրջ
1120ին, պատմութիւն մը զրեց աշխարհիս
ստեղծմանէն մինչև 1118 թուականը:

Կոստանդին Մանասէ, որ ապրեցաւ 1150ին,
Մանուէլ Կոմսնեցոսի ժամանակ, զրեց ոտա-
մաւոր պատմութիւն մը, աշխարհիս ստեղծ-
մանէն մինչև Կոմսնեցոս:

Որո՞նք ատնցմէ ձայ կայսերներու վրայ
կը խօսին: Այս բանս պիտի տեսնանք ծանօ-
թութեանց մէջ որ պիտի յաջորդեմ կայսերաց
կենսագրութեան:

Առանց նորագոյն ուսումնասիրութիւններն
անտեսելու, ուզդակի բիւզանդացի աղքա-
րաց ղիմած ենք, ամէն անգամ երբ հարկ
էք չայոց վերաբերեալ դէպք մը այլ և այլ
հեղինակաց բազդատութեամբք լուսաբանել,
և տալ անոնց այն համեմատութիւնը՝ զոր
հայկական տեսակետէ, կը ստանան. — Դէպք
մը՝ որ օտար զիտնականի մը համար թիւ
կարեւորութիւն ունի, Առյմը պիտի չըլլայ
բնականարար հայ բննողի մը համար:

Բիւզանդագիտական արդի մատենագրու-
թիւնը, որ շատ ճոխ է, թուարկելու միտք
շումինք, այլ անոնք՝ որ այս գործին նպաս-
տեցին:

1. *Histoire du Bas-Empire*, par Lebeau, revue et augmentée d'après les

historiens orientaux, par M. Saint-Martin, 21 volumes, Paris, 1831.

Սոյն գործը բիզանդական պետութեամ տարեցրութիւնն է, որում ո՞չը՝ և դատաստամ Անրը քիչ մը հիմցած կը ճամարուիմ, բայց յարգի է միշտ իր խմբագրութիւմ յոյն տարեցրողներում։ Ժամանակագրութեամ մէջ յանախ մէկ կամ երկու տարի են կը մնայ (Յմնմուն. Muralt) սխալմանք։

2. Ցոյն պատմիչներու աւելի հաւատարիմ հետեւողութիւն մ'է, բառացի բարգմաննութիւն, *Histoire de Constantinople*, par Mr. Cousin, président en la Cour des Monnaies, à Paris, chez Damien Faucault, Imprimerie et librairie ordinaire du Roi, MDCLXXXV.

Սոյն գործը միանգամ միայն առիթ ունեցած ենք տեսնելու (ի Կ. Պոլիս)։

3. *Essai de Chronographie byzantine*, par M. Edouard de Muralt, St. Petersburg 1855.

4. *L'empire grec au dixième siècle* (Constantin Porphyrogénète) par Alfred Rambaud, Paris 1870.

5. *Abriss der byzantinischen Kaisergeschichte*, չեմքիկոս Գելցերի ։ Յայերէմ թարգմանուած՝ Տէր — Մովսիսեամէ, Եջմիածին, 1903։

6. *L'épopée byzantine*, par Schlumberger, թարգմանուած Յայերէմի Քարամանցէն, Լումայի մէջ, 1899ին։

Գոյութիւն ունի բիւզանդագիտական – մաս-
նագիտական թերթ մալ, *Byzantinische
Zeitschrift*, զոր գործածելու միջոցը չենք
ուսեցած։ Ամրաւ եթ զաղղութեան կամ տե-
ղագրական կոստանդնուպոլսոյ վրայ։

Բայց ամոնց կարեւորութիւնը չափազանց
մասնագիտական է, որովհետեւ քաղաքական
մեծագոյն դէպրերը կը զտնենք արդէն **Բիւ-
զանդացի պատմչաց բով**։

* * *

Այս Հայերը՝ որ պաշտօնապես Բիւզանդիոնի
կայսր կը ճանչցուիմ պատմութեան մէջ, և
որոնք միայն մուտ կը գործեն ցանկերու և
ժամանակագրութեանց մէջ, երկոտասան են։

Անաւասիկ այդ երկոտասան կայսերը, իրենց անուամբը, այս տիտղոսներով՝ զոր
եւրոպացիր կու տան և անոնցմով զորս Զամ-
չեան յօրինած է. թէ և այս վերջնոյն յօրի-
նածը աւելի տարածուած է մեր մէջ, մենք
այս գործին մէջ՝ եւրոպականները պիտի ըն-
դումինք, 1° նախ ընդհանուր զիտութեան հա-
մընթաց ըլլալու համար, 2° ընթերցողը շփո-
թութիւններէ ազատելու համար։ Երբ եւրո-
պական գործի մը մէջ՝ նոյն կայսերաց ա-
նուանը համդիպի։

Ա. Մօրիկ (Հայկազն կոչուած Զամչեան)
583-602

**Բ. Վարդան Փիլիպիկոս (Վարդան Փի-
լիկ կոչուած՝ մայ պատմիչներէն)** 711-
713

- Գ.** Եւլոն Ե. Հայկազն (երուպացիք Հայ
մականումը կու տամ Լեռնի, Զամշեամ՝
Արժրումի կը կոչէ զայթ, — թէ և իրա-
ւամբ) 813-820
- Դ.** Վասիլ Ա. Մակեղոնացի (երուպացիք
այսպէս կը կոչեմ զիմք իր ծմնդավայրին
պատճառաւ, Զամշեամ Արշակունի կը
կոչէ զայթ) 867-886
- Ե.** Եւլոն Զ. Խմանտասէք 886-912
- Զ.** Աղեքաննդք (Յայ պատմիչներէմ՝ Ա-
րքս ալ կոչուած • նա տիտղոս չունի,
կրնամք Արշակունի կոչել), 912-913
- Է.** Կոստանդին Է. Պերփեռուժէն 913-
959
- Ը.** Առմանոս Ա. Եւկարենոս (Գարեգեանի
աղաւաղոթիւմը կը թուի այս մակա-
նումը) 920-944
- Թ.** Առմանոս Բ (որդի Պերփեռուժէնի) 959-
963 (Կրտսեր, Մանուկ, և Գեղեցիկ Տը-
ղայ կոչուած):
- Ժ.** Յովհանննէս Զմշկիկ (Յայ պատմիչնե-
րէմ կիւռ ժամ կոչուած) 969-976
- ԺԱ.** Վասիլ Բ. Բուլղարասպան 976-1025
- ԺԲ.** Կոստանդին Բ, որդի Առմանոսի
Բ. 1025-1025
- Հայազգի թագաւահամզներմ եմ.
1. Մժեժ Գնումի որ թագաւոր նոչակուե-
ցաւ րիչ ժամանակուամ նամար (1668իմ)
 2. Այստաւազդ (743իմ)
 3. Աղեքս Մուշեղ (790)
 4. Վարդան Թուրք (803իմ)
 5. Արշաւիր (808)

6. Թեսլմաս Գեղուրացի կաղութ, (822թ)


(ըստ ունանց սլաւ)


Խելոն Խառրացին ալ (717-740) նայ նա-
մարուած է ունանցմէ, բայց սխալմամբ :

Գործոյս ներկայ առաջիմ նասորիմ մէջ
սլիտի խօսիմք մեց առաջիմ նայ կայսերաց
մբայ, ծամօթութեանց մէջ քմթելով իրենց
ազգութիւննը, իրենց կենաց տարակուսական
կետերը, դմելով իմչ որ նայ և յոյն սկսու-
միչներ կ'ըսեն նոյն խնդրոց մասին :

Գալով պատմագրական ոճին, սոյն գործը
կենսագրութիւնն ըլլալով, ոչ եթէ ազգի մը
սկատմութիւնն, կը վայելէ ազատութիւններ, որ
վերջնոյս ներելի սլիտի չըլլայիմ, իմչադիս ամ-
բատական կեանքի մանրամասնութիւններ,
մկարագրութիւններ, և այլն: Մասնական դէպ-
րեկն աւելի չանացած ենք դարու ոգին ներ-
կայացնել, որ եզական եղած է, անոր մէջ կը
կայանայ Պօլսոյ պատմութեան բոլոր յարզը,
շահնեկանութիւննը: Բուզանդացիններու մտածու-
մը բոլորովին կը տարբերէր սովորականէն.
Այս աշխարհի բնակիչներ միայն կրթան ա-
նոնց նետ նամենատուիլ. այս տարբերու-
թեամբ սակայն՝ որ ասոնք մեծղին կը փնտռն
նորութեան մէջ, մինչդեռ Բուզանդացիք՝ զա-
ւշտականը: Հոգերանական այս երեւոյթը
յատուկ կ'երեւի այն միջավայրերուն ուր բազ-
մաթիւ ցեղերու յորժանք և ծուլում կայ: Եզա-
կանութեան այս ձկտումը, միջադէպ յօրինե-
լու այս սկզբ՝ նատարակաց է ոչ միայն պատ-
մութեան զերասամներուն, այլ և անոնց նե-

զինակմերում, որ հետաքրքրող դիպուած մը
կը Շախաղասնմ յաճախ բան բաղարական
կարեւոր յեղաշրջութիւն մը։ Դիցազմականը
կայ անոնց մէջ, ողբերգականը, կատակեր-
գականը։ բուզանդացի տարեզրող մը, առանց
մեծ երևակայութեան տէր ըլլալու, չուներոսի,
Շեյքափիրի, Մոլիերի հատուածմեր կ'ըմծայէ,
մեզ, որոնք իրականութեան առաւելութիւնն
ալ ունիմ։ Բիզանդական պատմութիւնը զե-
ղարուեստական զլուխ-գործոց մ'է, որուն զը-
րական փառքը նոյն խոկ իր դիցազմերում կը
պատկանի։ Ծամօթ առարկայի մ'անցեալը՝
առելի կը շահազրգու, կը հմայէ։ Բիզանդիոն
հայութեան համար կեղրոնածիզ գօրութիւնն
մ'եղած է. կը յուսանք ուրեմն թէ ընտանե-
ցած վայրերու պատմութիւնը քնարերգութեան
մը պէս անոյշ պիտի հթչէ անոնց՝ որ կ'ապ-
րին այդքան մեծ յիշատակմերու մօտ։ Ասկեղ-
ջիւրմ է, Պրոպոնտիան ու Վլաֆորը որ ծայմ
կ'առնուն իրենց տեսածմերը սկատելու՝ երա-
զանքի բարեկամմերուն։





Ա.

ՄՈՐԻԿ ՀԱՅԿԱՁՆ

(5 8 2 - 6 0 1)

Ա.

ԿԵՆԴՐԱՎԱԳԻՐ ՄՈՐԿԱՅ. — ԽԱՆԴՎԱՎԱՐ

Տաւրոսի լեռնաշղթայն դարերէ ի վեր
սահմանաքարն եղած էր Հոռոմէական պե-
տութեան :

Տիգրոնն ու Հոռոմը կու գային իրարու
հետ ոզորելու իր ստորոտը, իրենց ետեւէն
բերելով Արեւելքն և Արեւմուտքը :

Արշալոյսը անոր կատարին վրայ բա-
ցուած ժամանակ՝ արիւնհեղութեան նշանը
կ'ըլլար միշտ, ինչպէս կարմիր դրօշ մը
պատերազմի։ Հոն Հոռոմէական արծիւները
կը սաւառնէին պարսիկ առիւծներու դէմ։
որ կը մոքնչէին բիւրաւոր փողերու ձայնով՝

578ին, — խրոխտ երիտասարդ մը կանգնած էր բրիտանեայ լեզոններուն առջեւ:

Բարձր էր իր հասակը, ուղիղ և արքայավայել, անմօրոս մանկական դէմք ունէր, զլուխը ճաղատ էր, բայց կիսովին ծածկուած դեղձանիկ մազերով։ Եւ իր անունն էր Մօրիկ։

Յոյն պատմիչները կ'ըսեն՝ թէ նա ծընած էր կապաղովկիոյ Արարիսոս զիւղին մէջ (539ին)։

Ազգային աւանդութիւնը այս խօսքը կը մերժէ՝ Մօրիկի աւելի գեղեցիկ հայրենիք մը տալու համար. — Այրարատի Օշական զիւղը։

Մայրը Յոհաննա կը կոչուէր. Քոյրն էր նա Արարիսոսի Ատերիիոս եպիսկոպոսին։ Իր հայրը, Պողոս անուամբ, ազնուական մ'էր-ըստ յոյն պատմագրաց-երկրտգործ մը՝ ըստ հայ աւանդութեան։

Կեղրոնին մէջ զտնուելով անդուլ պատերազմներու, անձամբ կը սովորեցնէր իր փոքրիկ որդւոյն՝ թէ ինչպէս պէտք է զէնքը զործածել ի պաշտպանութիւն հայրենեաց։

Եւ իր դասերը զործնական էին միշտ։

... կը կանչէր Մօրիկը իր փոքրիկ բան-
ջարանոցին քով, ու կաղամբներուն զլու-
խը թոցնելով, կ'ըսէր. « Այսպէս վարուէ
թրշնամիներուդ հետ » : Մօրիկ կը մնձնար՝
զինուորական փառասիրութեամբ միայն լե-
ցուած :

Կեանըի փայլուն ասպարէզ փնտռելով,
գաղթեց Հայաստանի այն մասին մէջ՝ որ
Յունաց կը հպատակէր : Հոն նախ զինուոր
եղաւ, յետոյ սպայ, յետոյ զօրավար, յե-
տոյ պալատ կանչուելով՝ կոմս դրուեցաւ
պահապան զօրաց :

Այս բոլոր դէպքերու մասին՝ կը պակ-
սին մանրամասնութիւններ հին պատմիչ-
ներու քով. լոռութեան ամպը կը նետեն
անոնք՝ Մօրիկի արշալոյսին վրայ : Բայց
այդ լոռութիւնն ալ ճարտասան է, ենթաղը-
րել տալով անօրինակ քաջութիւններ՝ որ
իր առջեւ գահու ճանապարհը բացին :

Պատերազմը որ կը մղուէր Փոքր Ասիոյ
մէջ, — Պարսից դէմ, — սկսած էր ձախող
ընթացք մ'առնուլ : Տիրեր կայսրը, Շահին
իր առջեւ կանչեց Մօրիկ կոմսը, և զինքն
անուանեց սպարապետ արեւելեան բանա-
կին, հրամայելով դիւցազնական հոգիով
երթաւ, և յաղթանակներով վերադառնաւ :

ՊԱՏԻՐԱՋՄԻՌ ՇԱՐԺԱԽՈՒԹԸ

ԾՂ 1 տարեթիւն էր :

Այս ժամանակ բազմութիւն մը, պարսիկ խառնագանձ զօրքեր Հայաստանի Դուքն քաղաքը մտած էին, հոն ատրուշան մը շինելու և Հայերը կրակապաշտ ընելու համար :

Ամրող քրիստոնեայ ժողովուրդը ոտքի ելաւ, զէնքի դիմեց և պատրաստուեցաւ ամենէն բուռն ընդդիմութեան : Կաթողիկոսն անձամբ հոգիները կը զրգուէր, իր ներկայութեամբ և իր խօսքերով. «Մեռնինք, կ'ըսէր ան, քրիստոնեայ հաւատքը չուրանանք» : (ԾՂ 1 մարտ 30):

Կրկնումն էր ճիշդ այն արհաւիրքներուն՝ որ Վարդանանց պատերազմով վերջացան : Եւ յիրաւի հիմակ ալ Մամիկոնեան մ'էր որ յեղափոխութեան զլուխ կ'անցնէր ու կը կոչուէր նոյնպէս... Վարդան :

Օր մը, երբ կաթողիկոսը կ'անցնէր քաղաքէն, պարսիկ զեսպանները դուրս ելան յանկարծակի, զաւազաններ շողա-

ցնելով օդին մէջ, գետին տապալեցին զինքը
և սկսան անխնայ ծեծել։ Հազիւ թէ հայ
ժողովուրդը այս բանս լսեց, աննկարազ-
րելի կառաղութեամբ ու խւացուցիչ ա-
զաղակներով պարսիկներուն վրայ յար-
ձակեցաւ։ Նոյն վայրեկնին վարդան ու
վարդ, ուրիշ ամրոխի մը զլուխ անցած,
կը դիմէին Առւրէն մարզպանի պալատին
վրայ, իրենց Մանուէլ եղրօր մահուան
վրէմն առնելու համար։

Բանեցին բոլոր Պարսիկները, զլխատե-
ցին ու կտոր կտոր ըրին իրենց մարմինը։

Արինային գործողութիւնները կառա-
րելէ յետոյ, երբ կը դառնային, փողոցի
մը մէջ իրարու հանդիպեցան երկու մոլե-
զնած ամրոխները։ «Ապաննեցինը» զոչեց
մին խոր զոհունակութեամբ՝ մոզերու մո-
րուաւոր զլուխները ցուցնելով, «Ապաննե-
ցինը» պատասխանեց միս ամրոխը՝ ա-
նոնց նետելով Առւրէնի արինաթաթա
զլուխը։

Յեղափոխութիւնը երթալով կը հրդեհէր։
Լուրը հասաւ մինչև շահնշահի արքունի-
քը, ու միս կողմէն՝ մինչև Բիւզանդիոն։
Վարդան հոս դեսպաններ դրկած էր՝ ոգ-
նութիւն ուզելով Յուստինոս կայսերմէն,

որ ի ընէ մեծարան, մեծամեծ խոստութեր
ըրաւու:

Վրացիք ալ, Հայոց օրինակէն և Յու-
նաց խօսքերէն խրախուսուած, ապստամ-
բութեան դրօշը բարձրացուցին:

Վարդան հաւաքեց իր բոլոր ոյժերը,
և բոլոր հայ իշխաններուն հետ որ միա-
ցած էին իրեն, յառաջացող թշնամւոյն
դէմ քաւեց: Իր դրօշին կը հետեւէին նաև
Վիրք, Ապվիրք, և Աւանք՝ իրենց Շարուն
թագաւորին հետ միասին: Պարսիկներու
ընդարձակ քանակ մը, հեծեալ, հետեւակ,
ուզտեր, փիղերու մեծ երամակներ, Դերենի
հրամանատարութեամբ, ահազին սպառնա-
լիքով Հայաստանի կը մօտենային:

Խառնուրդը տեղի ունեցաւ կաղամախի
գաշտերուն վրայ:

Յաղթանակը չէր զուշակուեր ի սկըզ-
բան: Վարդանայ և իւր զունդերու հայ-
րենասիրական մոլեգնութիւնը, թշնամեաց
թուական այնպիսի առաւելութիւն մ'ու-
նէր իրեն մրցակից, որ մինչեւ կէս օր
կոխւը հաւասարակշիռ մնաց: Յետոյ Հայերն
յարձակողական դիրքը բռնեցին, և սկսան
Պարսիկները ետ մղել. ալ յաղթութիւնը
ապահով էր. մեծ մասը սպառնեցին, մաս

մ' անսնցմէ՝ զերի բռնեցին. — կողոպուտը՝
թիւ չունէր:

Այս յաղթութիւնը սակայն՝ վերջնական
արդիւնք մը չէր կրնար ընծայել, բանի
որ պարսիկ պետութիւնը մեծագոյն բա-
նակ մը կը դրկէր Հայաստանի վրայ,
վահրամ Զուպինի առաջնորդութեամբ:

Անմիաբանութիւնը սկսած էր հայ իշ-
խաններու մէջ. Բիւզանդիոնի օգնութիւնը՝
դեռ խոստում կը մնար:

Վարդան տեսնելով որ միայնակ պիտի
չկարենայ յաղթութիւնը շարայարելի ընել,
Բիւզանդիոն գնաց՝ հռոմէական պետու-
թիւնը յուզելու և ամրողջապէս զանիկա
Պարսկաստանի դէմ հանելու համար:

Ինչ բանով կարելի էր այս գաղափարը
իրագործել:

Դիւանագիտութեամբ ու ճարտասանու-
թեամբ: Երկուքն ալ ունէր Վարդան:

Բիւզանդիոյ կառավարութիւնը բերա-
նացի յայտարարութիւն մը հանեց, որով
ինքինը պաշտպան կը հռչակէր բրիստո-
նեայ ժողովուրդներու. կը յորդորէր զա-
նոնք հանգչիլ, որովհետեւ պատերազմը ի-
րենք կը ստանձնէին, որովհետեւ կոռւելու
կարգը Բիւզանդիոնի եկած էր:

Ակադեմիան հակասամարտները համապատասխան չեղան Յոյներու յոյսին և խրոխտանքին. Մարկիանոս, Յուստինոսի ազգականը, Դարա քաղաքին մոտ 1200 թշնամի ջարդելով Մծրինը պաշարեց : Այն վայրկենին ուր Խոսրով 140,000 զօրքով իր դէմ կռ զար, Մարկիանոս, ամբաստանուած իրը թափապահանջ, Պոլիս կանչուեցաւ (573 յունիս) :

Իր տեղ Մօրիկ զրկուեցաւ Պուբին. զինուորներուն թոշակը չէր վճարուած. ապստամքեցան իրենց զօրավարէն. զազանութեան բռուէին զինք կտոր կտոր պիտի ընէին՝ եթէ չփութար փախչիլ : Իր յաջորդ Յուստինոսու զօրավարը, ոչ միայն անկարող եղաւ զիմաղրելու Խոսրովի, որ անձամբ Հայաստան մտաւ և կարինը պաշարեց, այլ նաև ծանր պարտութիւն մը կրեց Թամինորովէն : Տիրեր, տժզոհ իր զօրավարներէն, կրկին զՄօրիկ Արեւել զրկեց, 577ին, սպարապետի ախողուով :

Տ.

ԱՆԵՐԱՐԴԻ ԲԱԴԻ ԳՈԽՈՒՅՑ. — ՀՐԹՈՎԱՅԻ ԱՐԲԱ ՄՇ.
ԱՌԱՐԴԻ ԴԻՋՈՒԱՐԻ...

Մօրիկ, բանակետողը հասնելուն այս,
իմացաւ պարագութեանց պատճառը. —
բարեկարգութիւն կը պակաէր զօրքերուն
մէջ՝ և խրամ անոնց բանակին շուրջը:
Երկու սովորութիւններն ալ հաստատելէ
յիշոյ, բուռն թափով Արծն զաւառը ար-
շաւեց: Փայլուն յաջողութիւններ, որոնց
համբաւը մեծնալով կը հասնէր Բիւզան-
դիա, ժողովուրդը համոզեցին՝ թէ Մօրիկ
մեծագոյն զօրավարն է տէրութեան, և
թէ ալ փոխուած է պատերազմի բաղզը:

Ահամանազլիսի բերդեր, զիւղեր, կիրճեր,
բաղաբներ անձնատուր եղան Մօրկայ:

Հայկազն զօրավարը կռուի դաշտէն տասն
հազար զերի դրեկց կայսեր, որսկս զի եր-
թան Բիւզանդիոն իր յաղթանակները
պատմելու: Անոնք տասն հազար վկայներ
եղան իր հանճարին և բաջութեան:

Միայն Բիւզանէս իշխանը, որ հակա-
ռակ իր ըրիստոնեայ ըւլալուն, խոմար
զիւղը կը պաշտպանէր, կրցաւ Մօրկայ

զիմանալ ընդերկար։ Ապարդիւն եղան փոխադարձ խոստումներն և սպառնալիքներ, պարսիկ իշխաննը Մօրիկը ողոքելու համար կողոպտեց զիւղի եկեղեցին և ուկիներով հաշտութիւն խնդրեց Հայ զօրավարէն և « Կողոպտելու եկայ եկեղեցիները՝ թէ զանոնք ազատելու » բառ Մօրիկ ու հրամայեց պաշարումը սաստկացնել . մերենայները բարձրացան, բարանները բաղիսել սկսան։ Բիզանէտ դեռ կը կռուէր . Մօրիկ չուզելով զիւղի մը պատճառաւ՝ իր արշաւանքը դադրեցնել, առումը յետածրգեց, և դիմեց դէսլ ի Մծրին, աւերելով այրելով բոլոր շէնքերը, որոց՝ ճամբուն վրայ կը հանդիպէր ինքը։

Իր յաղթական ընթացքը յանկարծ ընդհատեցաւ։ Յուստինոս մեռաւ (578ին). իրեն յաջորդեց Տիրեր։

Բիւզանդիոյ քաղաքականութիւնը կ'ուզէր հիմա աւելի հաշտ վարմունք մը գործածել Պարսից նկատմամբ որովհետեւ բարբարոսները, Բիւզանդիոնը Պարսից հետ զրազած տեսնելով, սկսած էին Եւրոպայի կողմէն ահաւոր յարձակումները նորոգել։ Երկու մեծ թշնամիներու հետ կռուիլ, քաղաքական մեծ վտանգ մ'էր այդ՝ հռոմէական պետութեան համար։

Տիրեր Պարսից կուտար Հայաստանն ու Վրաստանը, փոխադարձ այս երկու բանը խնդրելով. — Խաղաղութիւնը՝ ու Դարա քաղաքը:

Արքայից արքայն, դեռ աւելի խրոխաւացած, պատասխանելու տեղ՝ անձամբ բանակի մը զլուխ անցաւ ու Մօրիկի դէմ քալեց: Յաղթական կը կարծէր ինք-զինք, առանց զուշակել կարենալու՝ թէ հայ զօրավարը ինչպիսի երազութեամբ յառաջ կու գար:

Շահնշահը՝ կորդուաց լեռներուն վրայ կը զտնուէր, երբ հեռուն, իրիկուն մը, հորիզոնի վրայ բոցեր տեսաւ. զիւղեր էին, բաղաքներ էին որ կ'այրէին, Մօրիկն էր որ կայծակի պէս իրեն դէմ կը ուշանար: Եւ հրդեհը հեռուն, մթութեան մէջ, այլ և այլ կէտերու վրայ, ահաւոր ձեեր կ'առնուր:

Արիւնը սառեցաւ շահնշահի երակներուն մէջ. — այդպիսի յանդզնութիւն դեռ չէր տեսած:

Զհամարձակեցաւ հայ զօրավարին դէմ ելլել և մղել զանիկա՝ Զիրմա զետէն անզին:

Քաշուեցաւ Պարսկաստան, և արդէն մաղձուած, մեռաւ սրտի ցաւով:

Եահնշահը այնքան դառնացած էր իր պարտութեան վրայ, որ մահուան ժամանակ կը հառաչէր անդադար. «Փառքն ալ երազ մ'է. աշխարհները՝ որոնց տիրեցի, այսպէս կը թողուն զիս յանկարծ»։

Յանցանքը աշխարհներուն չէր, այլ իրեն. չէր կշռած ոյժը ժողովրդեան մը՝ որուն սրբազնութիւնները կ'անարգուին։

Դ.

ԱՐՄԻՉԻ ԳՈՀԱԿԱՎԱՒԹԻՒՆԻ. — ՆՈՐ ՊԱՏԵՐԾԱՐԱՐՈՒՆԻ. — ՆԵՐՑԻՍ ՀԱՅԿԱՋԱՆ։

Երբ Խոսրովի զահուն վրայ՝ Արմիզդ րարձրացաւ, (579ին) կը յուսային բուզանդացիք թէ քաղաքական յարարերութիւնք պիտի փոխուին և պիտի կարենան ստանալ այնքան ցանկացուած խաղաղութիւնը։

Թէողորոս ու Զաքարիա Պարսկաստան դրկուեցան՝ բանակցութիւնները սկսելու համար։ Արմիզդ պատասխանեց։

«Հայրս՝ հաշտուիլ կ'ուզէր, ես՝ երբէք. ինքն իր սրով ստացաւ աշխարհները, ուստի ազատ էր զանոնք դարձնելու Բայց ինձի համար՝ ժամանգութիւն մ'են,

մինչև վերջ պէտք է պաշտպանեմ զանոնք։ Կը հաշտուիմ ձեզ հետ՝ միայն մէկ պայմանաւ. ամէն տարի վճարեցէք այն հարկերը՝ զոր Յուստիանոս խռատացաւ։

Պատերազմի յայտարարութիւն մ'էր ասիկա։ Մօրիկ, որ Պօլիս վերադարձած էր՝ գարնան բացուելուն, մեկնեցաւ դէպ ի Արևելք։

Այս անգամ իրեն օգնական ունէր Ներսէս Բ. Հայկազնը, մին՝ նոյն ժամանակի ամենէն ճարտար, ամենէն յանդուզն զօրավարներէն։ Նա կը հրամայէր Տիրերեան կոչուած գունդին, որ 16 հազար Ակիւթացիներէ կը բազկանար, և որուն կազմողը՝ ինըն եղած էր։

Երկու հայ զօրավարները փոթորկի պէս կը յառաջանային, աւերելով արտ ու զիւղ։ Ոչ մէկ քաղաք կը յանդզնէր դուռը զոց պահել իրենց դէմ։ Հայաստանի սահմանները անցան ու Մարաստան մտան մինչդեռ միւս կողմէն Յուստիանոս զօրավարը ամբողջ Հայաստանի տիրելով մինչև կասպից ծով կը հասնէր, հոն Որմիզդի յաղթելով և անոր գանձերը ու փիղերը զերի տանելով (581)։

Մօրիկ արդէն մօտ էր Միջազետքի ա-

նապատճերն ալ մտնելու՝ երբ Մօրկայ ա-
րար զօրավարներէն մին հռովմայեցւոցմէ
զատուեցաւ, չուզելով զէնքով մտնել իր
հայրենի անապատներուն մէջ, և Պարսից
մատնեց պատերազմի ծրագիրը:

Լսելով Մօրիկ թէ թշնամիներ Որմիզդի
հետ շտապով յառաջ կու զան՝ կամաւոր
հրդեհի զոհ ըրաւ ցորենալիր նաւերը՝ զորս
Եփրատայ վրայէն կը բերէր:

Երկու բանակները շուտով հանդիպեցան
իրարու, բարձրէն զիտող զօրավարները կը
տագնապէին, տեսնելով յանկարծական փո-
փոխութիւնները ուազմական բաղդին, յաղ-
թութեան տարտամութիւնները ամենէն ըս-
տոյզ արհաւիրքներուն քով։ Մերթ մէկ
բանակն էր, մերթ միւսը՝ որ կ'ընկըրկէր,
վիրաւորեալները զիակ դարձնելով, ու
զիակները՝ փոշի։ Աակայն Պարսից այն
թեր որ արարացի հեծեալներէ կը բաղկա-
նար, սկսած էր աննկարազրելի կոտորած
մը տալ Տիրերեան զնդին շնորհիւ իրենց
օդապարիկ նժոյզներուն, Ակիւթացիններուն
վրայ կը նետուէին, խռովութիւն կը ձգէին,
կը սպաննէին, յետոյ կը ճռդուպէին, ա-
ռանց յաճախ փորբիկ վնաս մ'ալ կը հ-
լու։

Մօրիկ նշմարեց հեռուէն, որ թէողորիկոս զօրավարը կանոնաւոր փախուստ մը սկսած էր, իր Տիրերեաններուն հետ։ Իր յաղթական ոյժերը վտանգուած կէտին վրայ հաւաքեց և շրջապատեց Արարացիները։ Թշնամինները նետերու կարկուտի մը բռնուած, խոնջ, կէսէն աւելի սպանուած, փախչիլ սկսան։

Այս յաղթութեամբ՝ Մօրիկ տէր կ'ըւլար բոլոր Միջազետքի։

Որմիզդ, խոնարհած, խաղաղութեան առաջարկութիւններ սկսաւ ընել, առանց դադրելու պատերազմի պատրաստութենէ, և ջանալով կեղծ նամակներու միջոցաւ սիալ ծրագիրներ չնչել Մօրիկի։ Պարսիկներ միշտ արեւելեան մեծարանութեամբ կը խօսէին հռովմայեցւոց հետ։

— Շուտ, ըսէ՞ր ձեր կարծիքը, կ'ըսէին, մեր զօրքերը անհամբեր կոռուի կը սպասեն. մէկ բանի միայն անոնք անկարող են. — իրենց եռանդը զսպելու։

— Թող չզսպեն, պատասխանեց հռովմայեցւոց զեսպանը. — պատրաստ ենք մենք՝ լաւ ընդունելութիւն մ'ընելու ձեր զօրքերուն, և մէկ օրուան մէջ՝ իրենց չափազանց եռանդը զսպել սովորեցնելու։

Հռովմայեցիք տեղիք կու տային գրեթէ
Պարսից բոլոր պահանջներուն . յանձն
չէին առնուր միայն ուխտադրուժ գտնուիլ՝
վարդանը Պարսից զրկելով։ Ուստի պա-
տերազմը նորէն սկսաւ կոստանդինայի
դաշտերուն մէջ։

Խառնուրդը ամենէն կատաղիներէն ե-
ղաւ . — Հռովմայեցիք յաղթեցին։

Թախոստր տեսաւ իր վրանէն՝ բանա-
կին մէկ մասը զետնի վրայ տարածուած ,
միւսը՝ տազնապալից փախստեան մէջ։ Իր
պարտութեան վրայ ամըչցած , զէնքերը
առաւ , վազեց դէպ ի թշնամեաց կեզրո-
նը , և հոն քաջութեամը ընկաւ։ (580)

Ե.

ՓԱՌԵՒ ԱՆԱԲԵԿԱՅԱԼԱՆԻ . — ՄՈՐԻԿ՝ ԿԱՅՍԵՐ ՓԵՍԱՅ .
— ՄՈՐԻԿ՝ ԿԱՅՍԵՐ :

Վերջնական հարուածը տրուած էր Պար-
սից . կեանքի նոր շրջան մ' էր որ կը բա-
ցուէր՝ թէ հռոմէական պետութեան և թէ
Մօրիկի համար։ Երբ Բիւզանդիոն դար-
ձան Մօրիկ և Եերսէս , երկու հայկազն
զօրավարները , շրջապատուած 5000 գերի
Պարսիկներէ , աւելի շրեղ քան կայսը՝ որ

իր արքունիքով միասին ընդառաջ ելաւ իրենց . ամբողջ ժողովուրդը խանդավառութեան ծայրայեղ ցոյցերն ըրաւ . քանի մ'օր յիտոյ շրեղօրէն իր յաղթանակը . տօնեց : Կայսրը Մօրիկի քաջութիւնը արեւելեան ոճով վարձատրեց . — իր աղջիկը նշանեց Մօրիկի հետ (582 օգ. 5):

Աղքատ մը՝ որ օտար երկիր կը զաղթէ , հանճարով կը հոչակուի , յաղթութիւններով կը բարձրանայ և հուսկ ուրեմն ձեռք կը կարկառէ թագաւորի աղջըլկան . — Վէպ մը չէ այս , կամ թատրերգութեան մը վերջին տեսարանը . դէպը ինքնին կը նշանակէր՝ թէ Մօրիկ պիտի ըլլայ յաջորդ Տիրերի որ զուրկ էր թագաժառանգէ :

Յիրաւի , քանի մ'օրէն կայսրը ժողովրի հրաւիրեց բոլոր ծերակուտի անդամները , խորհրդականները , եկեղեցականները , իմացնելով անոնց՝ որ իր իշխաններուն մէջէն ապագայ կայսրը պիտի ընտրէր :

Մեծամեծները հաւաքուեցան արքունեաց մէջ . սրտաթունդ ընտրութեան կը սպասէին : Ամէնքը ոտքի ելան , երբ Տիրերը , պատգարակի մէջ , ներս բերուեցաւ : Հրաժարական ճառ մը պատրաստած էր ան .

անկարող ըլլալով խօսելու, պալատական ներէն մին ելաւ մարմարեայ սանդուղի մը վրայ և զայն արտասանեց.

« Ինձի յաջորդ մը պիտի գտնեմ — կ' ըսէք Տիրեր — եթէ ամենէն արժանաւորը չըլլայ ան՝ իր ոճիրները՝ իմ ոճիրներս պիտի ըլլան. Ես պիտի ամչնամ իր սխալներուն վրայ... »

Ոիրեցեալ ամուսինիս համար իր նոր տէրը բարեկամ մը, եղբայր մը պիտի ըլլայ: Դեռատի աղջիկներուս պաշտպանը, հայրը պիտի ըլլայ:

Բայց չեմ վախնար ըսելու՝ (ոչ կինս և ոչ ալ աղջիկներս պիտի բարեկանան, վասն զի վարժուած են այս լեզուին), տէրութիւնը՝ ընտանիքէն աւելի սիրելի է ինձ: Ինքն է հիմա իմ մտատանջութեանս առարկայն:

Իշխանի մը համար բաւական չէ պահած ըլլալ տէրութիւնը, պէտք է մտածէ յանձնել զայն ժառանգի՝ որ արդեամբը քան զինքը զերազանցէ, ապա թէ ոչ մեծ չէնքը, նորոգութենէ զուրկ, պիտի աւերուի և ըիշ ատենէն պիտի կործանի բուրովին:

Այս մտածութիւնը միտքս կը տանջէր

ու կը նեղէր՝ երբ աստուածային իմաստութիւնը օգնութեան հասաւ և ցցուց ինձի զանիկա՝ զոր կը փնտռէի։ Անիկա է ձեր թշնամեաց յաղթողը, անիկա է որ հռոմէական փառքը բարձրացուց ու Պարսից ամրարտաւանութիւնը խոնարհեցուց։

Մօրիկն է այս մարդը, կայսրութեան սուրն ու վահանը……

Թագաւորէ Մօրիկ. յոյսս պարապ մի հաներ. ականջդ բաց ըլլայ ճշմարտութեան ու գոց շողոքորթութեան։

Արդարութիւնը քեզի աթոռակից ըրէ. զիտցիր որ ծիրանին իր պայծառութիւնը կը կորսնցնէ՝ եթէ ախտերու միայն ծածկոյթ ըլլայ։ Գաւազանդ ժողովրդեան նեցուկ ըլլալու համար է. նայէ որ ժողովուրդը երջանկացնես։ Լաւ թագաւորը՝ իր զերագոյն իշխանութիւնը ծառայութիւն մը պիտի սեղէ…… Միանգամայն վստահ եղիր ու արթուն, տուած պատիժներուդ պատճառն ու չափը՝ հասարակաց օգուտը միայն ըլլայ։

Ասոնք հօր պէս ես քեզի կ'ըսեմ. բայց օր մը այնպիսի անաշառ դատաւորի մը պատասխան պիտի տաս՝ որուն առջեւ ամէն մեծութիւն աներեսյթ կ'ըլլայ։

թագաւորէ՝ Այօրիկ. ըռւ յաղթութեանդ
նշանները՝ իմ զերեզմանիս զարդերն ըւ-
լան, և առաջինութիւններդ ինձի դամբա-
նական ներքողներ » :

Բոլոր Հանդիսականները լացին. բանի
մ'օրէն մեռաւ Տիրերիոս։ (589 օգ. 14):

2.

ՀԱՐՍԱՎԻՔ ՈՅ ՊԱՀԱՎԱԾԱԿԻԹԻԵՆ. — ԱՐԵՒԵԼՅԱՆ ՋԵ-
ՐԱՅԻ ՄՐ:

Կայսերական հարսանիքը արեւելեան
շրեղութեամբ մը կը տօնուէր Բիւզանդիոնի
մէջ, նոյնպէս զահակալութիւնը. — Ի՞նչ
պիտի ըլլային այս երկուքը՝ միացուած։

Երկրորդ առաօտն էր՝ յետ Տիրերի
մահուան. Այօրիկ Ա. Ասփիս կ'երթար՝
պսակուելու համար Տիրերի կոստանդինա-
գոտեր հետ։ Բոլոր իշխանները ձերմակ
հազուած էին, հրեշտակներու բանակ մը
պիտի թուէին, եթէ կարելի ըլլար իրենց
մեղքերը մոռնալ։ Ամէնքն աւ չահ մը
կը կրէին իրենց ձեռքին մէջ։ Աեծ տաճա-
րին մէջ եկեղեցւոյ արարողութիւնները
կատարուեցան, և հայրապետը, իրենց

ձեռքերը միացնելով, պսակ մը ու թագ մը զետեղեց միանգամայն իրենց զլիսոն վրայ:

Յետոյ օգոստավառ ամուսիները սկսան դէալ ի պաշտո դիմել: Գաւթին մէջ թափորը կանգ առաւ, իշխանները կրկին ճերմակ կարգեր ձեացուցին, մինչ անդին զօրավարներ կը շողշողային ոսկեղէն զէնըբերով ու զրահներով:

Ներբինապետը, աջը թագուհոյն տուած, որ քողերու թրթոուն սպիտակութեանց մէջ՝ հողիի մը նրբացումն առած էր, յառաջեց քանի մը քայլ՝ ու վարագոյրի մ'ետե անհետացաւ:

Վայրկեան մը վերջ, կայսրը, ծիրանիներու մէջ, փայլփլուն ակունքներով ծածկուած, թազը զլիսուն վրայ, սկսաւ դէալ ի նոյն կէտը երթալ:

Բոլոր ժողովուրդը միաբերան՝ սկսու առազաստի երզը հնչեցնել. վարագոյրը բացուեցաւ, և երեցան երկու շրեղ զահեր, որոնց ոսկեղէն շրջազիծերը կը նկարուէին մետաքսապատ, նոյնալէս փայլփլուն յատակի մը վրայ: Աստղազարդ երկինք մ'էր կարծես՝ որ ամորի մը տակէն կ'երեար: Դշխոյն շնորհալի կերպով ընդ առաջ ելաւ

կայսեր, մօտակայ զահը իրեն հրամցուց,
մինչ վարէն առազաստի երգերը կը շա-
րունակէին թնդալ՝ դեռ աւելի ողևորեալ
կերպով։

Այս վայրկենին՝ ներքինապետը վեր
կ'ելլէր զինիի բաժակ մը ձեռցին մէջ.
զայն ներկացացուց թագակապ ամուսին-
ներուն՝ իրրե խորհրդանշան մը սիրոյ։

Հարսանիքը տեսեց եօթն օր, եօթն զիշեր։

Մեր կիրակոս պատմիչը կ'աւանդէ թէ
յետ հարսանեաց Մօրիկ պատզամաւր
դրկեց իր հօր՝ թագաւորութիւնը իմաց-
նելու համար, կառավարութեան մասին
ալ խորհուրդ հարցնելով։

Պատզամաւորները կայսեր հօր՝ բան-
ջարանոցի մը մէջ հանգիպեցան՝ ուր նա
զրադած էր բոյսերը խնամելու։ «Ի՞նչպէս
կ'ուզես որ որդիդ տէրութիւնը կառավա-
րէ» հարցուցին իրեն։ «Նա լուռ կեցաւ-
յետոյ շրջան մ'ըրաւ, և ամենէն բարձ-
րահասակ կաղամբները զլիսատեց։ «Դա-
ցէր, ըստ նա, ըրածս որդւոյս պատմե-
ցէր»։

Մօրիկ խկոյն հասկցաւ թէ հայրը խը-
րատ կու տար ազդեցիկ իշխանները մէջ-
տեղէն վերցնել և հետևեցաւ հօրը խոր-

հուրդին։ Այս զրոյցը չիկրնար ճշմարիտ ըլլաւ, որովհետև՝ ըստ ժամանակակից պատմքաց, Մօրիկի հայրն իր հարսանեաց ներկայ էր և հանդէսին ամենէն հետարրբրական մասը կը կազմէր։ (Տես ծանօթ)։ Կարելի չէ որոշել թէ Մօրիկ աւելի փառաւորուեցաւ զահակալութեամբ, թէ զահը՝ Մօրիկով։ Իր անձին մէջ բաջութիւնն և առաջինութիւնն էին որ կ'արժանանային թագի։

Ե.

Մօրիա հայրանից։ — Մօրիա Գույքագիտական թիւնը. ԱՅՈՐ ԹԵՐԻ ԿՈՒՄԵՐԸ։

Քառասուն և երեք տարեկան էր երր զահու վրայ բարձրացաւ։

Երիտասարդական թափը հանդարտած էր իրեն մէջ, տեղի տալով տակաւ ծերունիի ծանրախոռնութեան։ Լուրջ էր, բայց դժուարամերձենալի. խոհեմութիւնը դանդաղութեան կը յանգէր, կը սիրէր կրօնը, երր տէրութեան շահերուն չէր վնասեր. տնտեսագէտ էր, ազահ, զէնքերու սիրահար, զբրերու բարեկամ. ցորեկը պատերազմերով կը զբաղէր՝ զիշերը ընթերցումով։

Հնութեան մէջ, ուր ինքնակալը բացարձակ վարիչն էր տէրութեան գործերուն, դիւանազիտութիւնն ալ կայսեր նրաբարազրին զրոշմը կը կըէր։ Եւ Մօրիկ այն երևաւ ազգերուն, ինչ որ ճանչցուած էր պալատին մէջ։

Իր առաջին նպատակն եղաւ զինուորական արհեստը ծաղկեցնել։ Անձամբ զիրք մը զրեց սոյն նիւթին վրայ, իր բազմամեայ փորձառութիւնը հոն ամփոփելով։ Խրամի սովորութիւնը, որ վերցուած էր, ինը վերահաստատեց։ Բիւզանդիոյ կայսր մը պէտք է մտածէր միանգամայն՝ Ասիոյ, Եւրոպայի ու Ափրիկէի վրայ։ Իրեն ժամանակ՝ այս երեք կողմէն ալ սպանալիքներ կու զային հռոմէական պետութեան։

Մօրիկ Բարբարոսաց առջևն առնելու համար բղեաշխներ հաստատեց Լքզարք տիտղոսով, Հուաւեննայի ու կարքեղոնի մէջ։ Այդ բղեաշխները ոչ միայն քաղաքին ներքին կառավարութեան հոգն ունէին, այլ և էին միանգամայն մէկ մէկ զօրավարներ։ Հռոմէական դիւանազիտութեան մէջ ամենէն նշանաւոր գործերէն է սակառը հետևողութեամբ է որ, ութերորդ

դարու մէջ, կ'ըսէ Գելցեր, այլ և այլ
բանակաթեմեր սկսան հաստատել:

Զէնքէն յետոյ զանձն է որ տէրութիւնը
իր մեծութեան մէջ կանգուն կը պահէ,
Զայն աճեցնելու ամէն միջոց կը մտածէր:
Մօրիկ, ոչ միայն անձնական հաճոյքնե-
րու, իր ընտանեաց համար ևս զայն չէր
գործածեր: Իր չափազանց խնայողու-
թիւնը իր մահուան պատճառ պիտի ըլ-
լար: Նա երբեմն այնպիսի կերպարանք
կ'առնէր՝ որ մարդկային զգացման դէմ
ալ կը դատուէր. յանձն չէր առներ, օրի-
նակ իմն, զերիները ստակով փրկանաւո-
րել. աւելի կ'ընտրէր նուազ հպատակ ու-
նենալ՝ քան նուազ դրամ:

Մօրիկ ջերմեռանդն հաւատացեալ մ'էր.
Քառասուն վկայից հոյակապ տաճարը՝
յուշարձանն եղաւ իր բարեպաշտութեան:
Բայց միշտ հայրենիքը եկեղեցիէն աւելի
կը սիրէր. օրէնքով արգիլեց կրօնաւոր
ըլլալ՝ զինուոր չեղած (592): Ինքը բաղ-
կեղոնական, միշտ ներողամտութեամբ վա-
րուեցաւ միաբնեայց հետ, և այս բանս
արդիւնքն եղաւ Յովհաննէս ծումապահ
պատրիարքին. այս սուրբ ճգնաւորը, ինք-
նիրեն միայն խիստ, մոլորութեան դէմ

կ'ուղղէր ատելութիւնը, զոր իր նախորդները մոլորեալներուն կ'ուղղէին : Մօրիկ մոլեռանդ գտնուեցաւ միայն՝ Ասորւոց մէջ գտնուող կարծեցեալ հեթանոսներուն դէմ. Անտիոքայ եպիսկոպոսը, իրը կուապաշտամբաստանուած, ստիպուեցաւ շրջաբերականով մ'ինքզինք արդարացնել :

Աւրիշ եկեղեցական խնդիր մը ծագեցաւ տիտղոսի մը համար. Պօլսոյ պատրիարքը սկսած էր ինքզինք տիեզերական անուանել : Գրիգոր Ա. պապը (590–604) բողոքեց այդ նորութեան դէմ. արևելքի պատրիարքները Հռովմայ կողմը բռնեցին, և – թէպէտ տիտղոսը դարձ մ'ի վեր արդէն սկսեր էր գործածուիլ, – քահանայապետը խափանել տուաւ զայն :

Օժտուած լուսաւոր մտքով մը՝ որ չէր կարող զրական մեծ արտադրութիւններ ընել, բայց զիտէր զանոնք զնահատել, Մօրիկ ջանաց Բիւզանդիոնը Աթէնք մը դարձնելու :

Փոխանակ երաժիշտներու՝ պատմաբաններու և բանաստեղծներու հետ կ'անցնէր զիշերները : Հետաքրքրական է այս մասին՝ Մեհմանդրի յառաջաբանը, զոր Առիդաս ի մէջ կը բերէ :

« Իմ հայրս Եւփրատաս կը կոչուէր ,
 ծագմամբ բիւզանդացի : Հերոդոտոս էր իմ
 հարազատ եղբայրս՝ որ իրաւագիտութենէ
 ձանձրացած , ետ կեցաւ շուտով այս տե-
 սակ ուսումներէն : Ես սակայն համոզուած
 էի , թէ պէտք չէ օրէնսգիտութիւնը ար-
 համարհել , և պէտք է աշխատութեանց
 ծայրը հասնիլ : Ուստի ըրի , ինչպէս որ
 պէտք էր : Բայց երբէք այս արուեստը
 չզործածեցի : Երբէք փափազ չզգացի ա-
 տենաբանել դատարանի մէջ , արքունիքը
 յաճախել , ... այլ ինձի հաճոյ էին երա-
 ժըշտական աղմուկները , ծիարշաւները ,
 և միմուներուն ոստոստումները : — Աա-
 կայն երբ Մօրիկ կայսերութեան հասաւ ,
 իշխան մը՝ որ թէ ժողովրդեան փրկու-
 թիւնը կը նախահոգար , և թէ մուսայ-
 ները կը սիրէր , և շատ համ կ'առնէր
 բանաստեղծութիւն և պատմութիւն լսելէ ,
 այնպէս որ՝ զիշերուան մեծ մասը՝ այս-
 պիսի բաներ ուսումնասիրելով կ'անցնէր ,
 և բթամիտներն անզամ իր ընծայներով
 կը խրախուսէր , և մտքերնին կը սրէր . այն
 ատեն սկսայ իրաւամբ ցաւիլ և դառնա-
 նալ , թէ ինչո՞ւ պէտք եղած բաները չու-
 նիմ , ինընիրենս սկսայ ըսել՝ թէ պէտք

չեմ կեանքս այսպէս անզործ և դատարկ
անցընել » :

Այսպիսի էր Մօրիկ՝ իր ներքին վար-
չութեան մէջ, իսկ իր արտաքին քաղա-
քականութիւնը կարելի է ամփոփել մէկ
բառի մէջ. — Պատերազմ : — Եւ տարրեր
կերպով ալ կարելի չէր վարուիլ, բանի
որ իր զրացիները բարբարուներ էին :

Զէնք առաւ եօթն ազգերու դէմ . —
Պարսից, Ալաւոներու, Ավարներու, Լոմ-
ուարտացւոց, Գաղղիացւոց, Մաւրիանաց-
ւոց, և ուրիշ փոքր ազգութեանց դէմ :

Հակառակ իր յաջողութեանց, ստգտա-
նելի կէտեր ունի Մօրիկի քաղաքականու-
թիւնը :

Ամէն բանէ առաջ դիւցազ մ' էր նա-
զօրավար մնաց ծիրանիներ հազուելէն
վերջն ալ : — Կայսր մը սակայն խորա-
գէտ ալ պէտք էր ըլլալ :

Պարսից թագաւորութիւնը որ մշտական
սպառնալիք մ' էր՝ կ' երկպառակի : Եթէ
Մօրիկ օգտուէր առիթէն, և ջախջախիչ
հարուած մը տար անոր, դարազլուին մը
կը բանար, և թերեւ կ' ըլլար մեծ՝ ինչ-
պէս Աղեքսանդրը: Մօրիկ, ընդհակառակն,
հաշտարարի դեր կը կատարէ: Բայց այս՝

հիներու մեծ հոգիէն յառաջ կու զայ, որ
յանձն սլիտի չառնէին հանճարեղ վատու-
թիւնները՝ արդի դիւանազիտութեան։ Պի-
տի ոչընչացնէր Պարսից թագաւորը՝ եթէ
զէնքով զար իր առջեւ բայց նա հիւր մ'է,
զահը կը խոստանայ անոր։ Աստֆիի դիւ-
ցազններուն կը նմանի Մօրիկ. իրեն նա-
խատինը կը համարի ընացող թրշնամի մը
սպաննել։

Է.

ՄԵԶԱԿԻՊԵՐ Մօրիկ. ԿԱՅԱՔՎՈՒԹԻՒՆ. —
ՀՐԵՆ Ի ՊՈՒՅ, ԶՐԸՆՅԱՆ, Ի ՀԱՅ, ԵՐԿՐԱՎԱՐ-
ՑԱԿՏԻՎ. — ԳԻՏՆԱԿԱՆ ՄՇ ԿԱԿԱԴՅԱ ՀԱԽԱԿԱԿ. —
ԵՎԱԿԱԿՈՎՈ ՄՇ ԱՐԱՐՈՒԹԻՒՆ Կ'ԱՓԵՈՒ. —
ԱՆՅՈՒՆ ԲԵՐԹԵ. . . .

Մօրիկի թագաւորութիւնը չտեսաւ եր-
բէր արքունական ցաւեր, ընտանեկան դառ-
նութիւններ. անոնց տեղ բնութեան աւե-
րիչ ոյժն էր որ կարծես կը թափառէր իր
երկրին ամէն կողմ՝ մերթ երկրաշարժի,
մերթ ջրհեղեղի կերպարանքով յայտնուե-
լով։

Հրդեհը (583ին) մոխրակոյտ միայն կը
թողուր հոն՝ ուր ապարանքներու զեղեցիկ
շարք մը Պոլսոյ մեծ հրապարակը կը շըր-
ջապատէր։

Քիչ ժամանակ անցած էր այս դժբաղ. զոթեան վրայէն, երբ մայիսի իրիկոն մը, (մայիս 10, 583) վերջալոյսի պահուն, գետնի տակ խուլ զղրդիւն մը լսուեցաւ։ Ապառնալիքն էր, որուն երկրաշարժը յաջորդեց. բազմաթիւ պալատներ գերեզմանն եղան իրենց տէրերուն։ Նոյն օրն ալ կոստանդնուպօլսոյ հիմնարկութեան տօնն ըլլալով՝ ժողովուրդը լեցուած էր հրապարակին վրայ։ Ամէնքը կարծեցին թէ Բիւզանդիոն կործանմամբ իր շինութեան հանդէսը պիտի կատարէր. թափորք ընդհատուեցաւ, երգերը ողբի փոխուեցան. բայց բուզանդացիք երկրորդ օր ալ մեծ զարմացմամբ զեռ ողջ գտան իրենք զիրենք։

Այս ժամանակ էր՝ որ Պաւղինոս անուամբ մէկը, զիտուն ըլլալուն պատճառաւ, կախաղան հանուեցաւ, աչքին առջև որդւոյն զլխատումը տեսնելէ վերջ։

Իր միակ յանցանքն էր առ ընութիւնն ունեցած սէրը և անոր գաղտնեաց հետամուտ ըլլալը։ Այս մարդը, — որ ներկայ դարուս մէջ՝ մեծ քիմիագէտներէն մին պիտի ըլլար, — իր զարուն՝ մոզ և կախարդ համարուեցաւ և պատճառ երկրաշարժի։

Այդ պատուհասը իր յանցանքին պատճառաւ եկած էր։ Յովհաննէս պատրիարքը զինք ողջ ողջ այրելու դատապարտեց։ Կայսրը զայն խրատելով գոհ պիտի ըլլար-քայց պատրիարքէն և ժովովուրդէն ստիպուած՝ ի վերջոյ զիտնականը կախազան հանեց։ (583)

Յաջորդ տարին այնպիսի ողողումներ եղան յիտալիա, որ կարծես մասնական ջրհեղեղ մը տեղի կ'ունենար, Նոյ ըլլալու բաղզը շատ բիշերուն թողլով։ Բոլոր զետերը՝ համաձայնած կը թուէին զարթնուլ իրենց անկողիններէն, դուրս վազել, ծովեր կազմել այն դաշտերուն վրայ՝ զորս ոռոգելու միայն սահմանուած էին։ Մինչդեռ Ատիճէ զետը զբաղած էր Վերոնայի ապարանքները քանզելու, Տիրերիս միւս կողմանէ ամբողջ Հռոմ ծածկելով՝ պարիսպներէն դուրս կը թափէր, անոնց շոք ջրվէժներ կազմելով։ Հռոմ մեծ լճի մը երեսյթն առած էր, և կ'արժէր բարձրանալ օդին մէջ՝ անկից տեսարանին տըխուր նորութիւնը ըմբռնելու համար։

Միայն բլուրներուն կատարները կը տեսնուէին ալիքներուն մէջ։ պալատներ կը լողային ջուրին վրայ, իրենց բեկոր-

ներուն մէջտեղ մարդիկներու դիակներ ցուց-
նելով, ցորենի դէզեր կը թափառէին հոն,
իրը թէ արմատախիլ արտ մ'եղած ըլլա-
յին. աղքատաց շտեմարաններն էին, ո-
րոնց ալ չէր խնայած ջուրը : Բնակչաց
սարսափը և երկնքի արհաւիրքները աննը-
լարազրելի էին. որոտում որոտման ետե-
ւն, կայծակ կայծակի ետեւն. ժողովուրդը
չէր տեսներ թէ որ ճամբով կու զար մա-
հը : Առոր մը զլխուն վերև, անդունդ մ'ոտ-
քին տակ, մօտ կարծեց Հռոմայ կործա-
նումը : Այսպիսի տեսարան մը՝ Եզիալտոսի
մէջ միայն կարող էր սարսափ շազդել:
Գիտին հետ եկած էր իժերու բազմութիւն
մը՝ որ խզդուեցան ծովու աղի ջուրերուն
մէջ, յետոյ ծովափը ծածկեցին իրենց
դիակներով : Իրեւ այս աղէտներուն վեր-
ջարան, հրդեհ պատահեցաւ վերոնայի
մէջ, և ժանտախտ՝ Հռոմայ :

Հինգ տարի վերջ, (589ին, Հոկտ. 31)
Անտիոքայ մէջ երկրաշարժ մը վաթսուն
հազար հոգի սպաննեց : Քաղաքին եպիս-
կոպոսը, նոյն վայրկենին, խօսակցութեան
զբաղած էր իր բահանայներուն հետ :
Յանկարծ պալատը սկսաւ երերալ, բէչ
վերջ առաստաղը փլաւ՝ իրեն տակ ծած-

կելով խօսակիցները՝ որ ակամայ ստիւպուեցան դաղրեցնել վէճերնին։ Հողակոյտին տակ ճնշուած, հոգեվարքի տագնապի մէջ, ի զուր ող շնչել փորձելով, եպիսկոպոսը իր զերեզմանին մէջ կարծեց զինը. երկրաշարժը, բարեբաղդարար չէր դադրած. զետինը նորէն ցնցուեցաւ և հողը որ իր տապանաքարն ըլլալու սահմանուած կ'երեէր, ճեղքուեցաւ, եպիսկոպոսը, կիւսամեռ, աչքերը բացաւ. օդոյ զովութիւնը զզաց, հառաչանք մ'արձակեց, նշմարեց հեռո՛ւն, հեռո՛ւն, ժպտուն երկինքը՝ որ այնքան եզականօրէն իրեն կը վերադարձնէր լոյսը։

Այսպէս երկրաշարժը, որ այնքան անձանց մահուան պատճառ եղաւ, եպիսկոպոսի մը յարութիւն շնորհեց։

Մօրիկի կայսրութեան հետաքրքրական միջադէպերէն մին եղաւ Անյուշ բերդի մէջ պատահածը։

Առյն զղեակը, յոյներէն՝ Լեթէ կամ Գիլիզերդոն կոչուած՝ Մօրիկի ժամանակ լի էր դատապարտեալներով, ամէն ազգէ։ Ասոնք միարանած (588ին) ջարդեցին բոլոր պահապանները, իրենց Մեհրուժան զօրավարին քոյրը առևանգեցին, և թշնա-

մեաց երկիրը կտրելով՝ անվտանգ հասան կոստանդնուպոլիս ուր Մօրիկ մեծ հանդէսներով իրենց գալուստը ողջունեց։

Գրիգորի, Անտիոքայ եպիսկոպոսի դատը, Մօրիկի դարուն ընազրոշմբ ամենէն աւելի ցայտեցնողներէն է։ Թշնամացած ըլլալով Ասդերիոն քաղաքապետին հետ, ասոր զրգումամբ ժողովուրդը իր Հայրապետին դէմ ելաւ, երգիծաբանական երգեր, պարսաւատետրեր, թատրերզութիւններանցամ ձևացուեցան իրեն դէմ։ Կայսրը բարկանալով, Աստերիոսը պաշտօնանկ ըրաւ և իրեն տեղ դրաւ Յովհաննէս անուամբ մէկը, որ ժողովուրդը լռեցնելու տեղ, պաշտօնական թղթով մը ծանոյց՝ թէ ով որ ինչ զրպարտութիւն ուզէ՝ կարող է ընել հայրապետին վրայ։ Այս հրամանը ամենէն փայլուն կերպով գործածողն եղաւ՝ սեղանաւոր մը, զՓրիգոր զրպարեց՝ իրը գաղտնապէս իր հարազատ ըրոջ հետ ամուսնացած և կուսակաշտ։ (585, յունիս)։ Պօլսոյ մէջ քաղաքական և եկեղեցական մեծ ժողով մ'ըրին, բազմաթիւ եպիսկոպոսներէ բաղկացած, Գրիգոր անմեղ դատուելով՝ սեղանաւորը հրապարակաւ զանակոծեցին։ Յետ անարզար բոլոր Պօլսոյ

մէջ թափառելու, արարուեցաւ նա: Այս-
պէս տէրութիւնը դաղրեցաւ մէկ սննդի
պատճառաւ ալեկոծուելէ, ինչ որ սովո-
րական էր կրօնական ոգւով տոզորուած
Բիւզանդացւոց մէջ: — Բոլոր դժբաղդու-
թեանց ժամանակ՝ Մօրիկ չզւացաւ թշուառ
ներուն՝ իր արցունքն և իր զանձը:

թ.

Պարսկան պատրիարք: — Մասքահեռն Սպահա-
պես: — Զաւերին Մատնութիւն:

Տարի մը հազիւ անցած էր Մօրիկի գա-
հակալութենէն, երբ կրկին բորբոքեցաւ
պարսկական պատերազմը, յարձակողա-
կանը Հռովմայեցւոց կողմէն սկսուելով
(583):

Կայսրը՝ Պարսիկները ջախջախուած կը
համարէր արդէն և ալ ուրիշ բան չէր
տեսներ ընելիք, բայց եթէ յաղթանակը
վերջացնել: Տէրութեան բոլոր ազգերէն
գունդեր հաւաքեց, սպարապետ անուանե-
լով անոնց՝ Յովհաննէս անուամբ թրակա-
ցի մը. յառաջ զօրապետ էր հայկական
բանակաթեմին և իր մեծ ընչացքներուն
պատճառաւ Միյսրաբիոն կը կոչուէր: Այս

ընտրութիւնը խորապէս վիրաւորեց իր
նախանձորդ Քուրս զօրավարը, որ դառ-
նացած սրտին մէջ՝ որոշեց պարտութեամբ
մը վատահամբաւ ընել զՄիյսթարիոն։

Յառաջ խաղացին երկու քանակները,
Տիգրիս և Նիմիփիս զետերուն մէջտեղ ի-
րարու հանգիսկեցան։ Աջ թեին Քուրս կը
հրամայէր, ձախին Աքիուփոս լոմբարդը,
կեղրոնին Միյսթարիոն։ Այս վերջինները
այնպիսի թափով յարձակեցան թշնամոյն
վրայ, որ, արիւնով նոր Տիգրիսներ յօրի-
նելէ յետոյ, անոնք ստիպուեցան քաշուիլ։
Այս վճռական վայրկենին, Քուրս նահանջի
փողը հնչեցուց. իր բոլոր գունդովը փախ-
չիլ սկսաւ. թշնամիք ետ դարձան, պա-
շարեցին մասամբ Հռովմայեցիները, որ չա-
փականց յառաջացեր էին, և սկսան կո-
տորել զանոնք։ Աչ թէ դիմադրութիւնը,
փախուստն անզամ անօգուտ էր այնու-
չետեւ. անոնք որ դաշտի վրայ չընկան,
մահը գտան լեռնային կիրճերուն մէջ. շատ
ըիշեր կարողացան քանակետով դառնալ՝
կամ Աքումոն զղեակը ապաւինիլ, ուր
պարսիկ գունդերու շղթայ մը քանտարգեց
զիրենք։ Մի և նոյն ժամանակ սակայն՝
Միյսթարիոն, առանձին գունդով մը, Աք-

բաս կոչուած պարսկական զղեակին վրայ
 կը յարձակէր։ Թէ Աֆումոն թէ Աքրաս
 լերան մը կատարը կը պսակէին, հեռուէն
 խրոխտարար նայելով իրարու, ինչպէս
 զոյզ արծիւներ՝ ժայռի մը ծայր բոյն դր-
 բած։ Պարսիկները առաջուց որոշած էին
 թէ բաժնուած բանակներ ինչ նշաններով
 զիրար օգնութեան պիտի կանչէին։ Մոթ
 իրիկուն էր, խորհրդաւոր լուսիւն մը,
 որ օրուան արհաւիրքները պատմելով
 սպառնալից վաղ մը կը մարզարէանար,
 յաջորդած էր նետերու խլացուցիչ աղ-
 մուկին։ Յոյն բանակը կը քնանար. Պար-
 սիկներ, զեռ արթուն, կը թափառէին
 պարիսպներուն վրայ, անոնց երկայնքն
 կարմիր ջահեր պատացնելով։ Պարսից սպա-
 ռազեար Աֆումոնի ստորոտէն կը տեսնէր
 շրջուն բոցերը. արթնցուց բանակը և բաւ-
 անոնց. «Վտանզի մէջ են մեր եղբայր-
 ները, երթանը ազատելու»։ Լուսիեամբ
 յառաջ եկան և Հոռվմայեցիները պաշա-
 րեցին. թշնամեաց մէջտեղ մեացին ասոնք.
 վերի Պարսիկները դղեակին դռները բացին
 և Յունաց վրայ զահավիժեցան, մինչդեռ
 վարի բանակը ժայռերը մազլցելով օգնու-
 թեան կը համնէին սպառնազներուն։ Պատ-

մութեան ամենէն արհաւրալից միջաղէ՝
պերէն մին էր՝ որ տեղի կ'ունենար։ Բլու-
նուած Հռովմայեցին անդունդի մէջ կը
նետուէր, կամ օղին մէջ կամ ժայռի մը
վրայ կտոր կտոր ըլլալու համար։ Պարսիկ-
ներ իրենց անզութ հաճոյքները փորձեցին
պարտեալներուն վրայ. կը գլորէին զանոնք
բարձրութենէ մը՝ այնպէս որ կարենային
մինչև Նիմֆիս զետը հասնիլ՝ և խղզուե-
լով ընթացքնին աւարտել։ Ականջներ,
ըիթ, բազուկ կտրել, և պարսկական ու-
րիշ սովորական տանջանքներ, իրենց
փայլը կորսնցուցած էին այն օր։ Աակա-
ւաթիւ եղան աւելի քան երրէր, անոնք
որ այնքան վտանգ ու տագնապ անցընելէ
վերջ, յաջողեցան պարտութեան լուրը
հռոմէական ուրիշ բանակի մը հասցնել։
Այս պարտութիւնը, և յաջորդ երկամեայ
անզործութիւնը՝ պատճառ եղան Միյսթա-
քիոնի խաւարելուն. Մօրիկ պաշտօնանկ
ըրաւ զինք՝ անոր տեղ Փիլիպպիկոսը՝ ըս-
պարապետ և իր փեսայն ընելով միանզա-
մայն։ (584)

Ժ.

ԼԱՎԱՆԻ ՍՊԱՐԱՊԵՍ ՄԸ. — ԵՐԻԿԵՒ ՀԱՅՈՒ ՊԱՏԵՐԱԿՄԻ ՃԱՐԱԿԱՑՈՒ. — ԳԻՇԵՐԱՅԻՆ ՓԱՅԱԽՈՍՏ :

Պատմութեան մէջ, նոյն իսկ Բիւզանդիոյ, կարելի չէ առելի կատակերգական անձնաւորութեան մը հանդիպիլ, քան ինչ որ եղաւ Փիլիպիկ : Բիւզանդացւոց այս ընդհանուր սպարապետը՝ մանկական բնարնաւորութիւն ունէր. երբեմն այնքան քաջութեամբ կը լեցուէր, որ սուրը ձեռք, բանակներուն առջևէն, դէպի թշնամին կը զիմէր. ուրիշ անզամ այնքան կը սարսափէր՝ պարզ Պարսիկ տեսնալով, որ բանակը առանց սպարապետի կը թողուր զիշերանց կը փախչէր միայնակ, երբեմն, չպատերազմելու համար, հիւանդ ձեանալով, անկողին կը մտնէր. խառնուրդէն առաջ զօրքերուն կը ներկայանար՝ և լալով քաջալերական մը կը խօսէր. երբ պատճառը կը հարցնէին, «ի՞նչսպէս չլամ, կը պատասխանէր, թիշ վերջ մեռած պիտի տեսնեմ ձեզի ողէս կտրիճ երիտասարդներ» : Բարեպաշտ հաւատացեալ մ'ըլլալով, պատերազմէն առաջ Քրիստոսի պատ-

կերը զաւագանի մը ծայր կ'անցընէր, և
 քահանայի մը պէս, իր ֆեռը բռնած զա-
 նիկա՝ բանակի մէջ կը պտտէր, զամէնըը
 օրհնելու և բաջալերելու համար։ Այս
 փափկասիրտ զօրավարը՝ իր առանձին ռազ-
 մագիտութիւնն ալ ունէր. երբ ուզէր ե-
 րազընթաց տեղ մը հասնիլ, գունդերը կը
 բաժնէր և այլ և այլ ճամբայներով նոյն
 տեղ դիմել կը հրամայէր. ասոր հետևանըը
 այն կ'ըլլար, որ կը մոլորէին, զիրար կը
 կորսնցնէին և յաճախ հոն կը գտնուէին՝
 ուսկից մեկնած էին. և Փիլիպիկ կը ստի-
 պուէր անձամբ կորսուած գունդերը փրն-
 ուուելու ելլել։ Դաշտի մէջ այնքան աղե-
 տալի չէր այս բանս, որքան անապատի
 մէջ։ Իր գունդերէն մին զերի բռնուած, —
 կիներու և տղաքներու հետ, — ճամբայն
 սխալեցաւ՝ երբ Միջազետքէ կ'անցնէին։
 յուսահատութիւն տիրեց ամենուն վրայ.
 որչափ կը քալէին, աւազուս հորիզոններ
 միայն կը բացուէին իրենց աշքին առջե.
 ոչ աղբիւր կար, ոչ ջրհոր. կանայք և
 ծերեր սպանուեցան, որովհետեւ աւազա-
 նիկները՝ որոնց կը հանդիպէին, զօրաց
 ալ չէին բաւեր, իսկ տղաքներուն նկատ-
 մամբ՝ ծարաւը արդէն սուրի պաշտօն կա-

տարեց։ Յետ այսչափ նեղութեանց մոլորած գունդը՝ թէողուպօլիս հասաւ, ուր դիտում ունեցած չէր երբէք երթալու։ Փիլիպպիկ, Եփրատի ափանց վրայ կեցած էր։ կարծէր թէ քիչ օրէն կը հասնի գունդը, և պիտի կարենայ յարձակողականը սկսիլ։ եղելութեան տեղեկանալով, ինըն ալ նոյն քաղաքը ձմերելու գնաց։

Զարմանալին այն է որ Փիլիպպիկ պատերազմի զաշտին վրայ ալ՝ հին մեծամեծ զօրավարաց վարքը կը կարդար, և բռնգանդացի պատմիչներ կը յիշեն մասնաւորապէս, թէ Ակիլիոնի կ'ուզէր նմանիլ։ ... Գերբնական իրերէ շատ կ'ախորժէր, և երբեմն իր սուած հրամանները կ'ուրանար՝ զանոնք երկնքէն իջած կարծեցնելու համար։ Խառնուրդի մը ժամանակ՝ յանկարծ բանակին մէջ ձայն մը լսուեցաւ որ կ'ըսէր։ «Գետին իջէր՝ և ձիերը խոցեցէր»։ Խակոյն յունական հեծելագունդը՝ հետևակի փոխուեցաւ և տէզերու անտառ մը ձեռքերնուն մէջ՝ զիմեցին Պարսից վըրայ՝ անոնց նժոյգները խոցելու համար։ Հեծեալները կը տապալէին. կռուի այս եղանակը՝ յաղթութեան պատճառ եղաւ։ Բայց պատերազմէն վերջ Փիլիպպիկ ուրա-

ցաւ՝ թէ ինքը չէր հրաման տուողը. ա-
հեղագոշ զինուոր մը կար Ատեփան ա-
նուամբ, կասկածեցան թէ նա եղած ըլ-
լայ. բայց հրաշքի սէրը այնքան մեծ էր
բիւզանդացւոց մէջ՝ որ երգմամբ ոչ ոք
յանձն առա հեղինակ ըլլալ հանճարեղ
հրամանին. Զինուորները հետեցուցին թէ
հրամանը երկնքէն իջած էր:

Փիլիպպիկ սակայն՝ իր ճարտարութիւն-
ները ունէր. խառնուրդի մը ժամանակ յոյն
զօրաց մէկ մասը փախչիլ սկսաւ. անկա-
րելի ըլլալով իր նեղուած գունդը ա-
ռանց զօրավարի թողուլ, շողշողուն սուրն
ու ծփուն զարգմանակը թէողոր Խլիպին
անուամբ զօրավարին տուաւ, որպէսզի փա-
խրստականները ծեծով ետ դարձնէ : Ա-
սոնք, սուրէն ու զարգմանակէն խարուած,
սպարապետը ըովերնին կարծեցին և ա-
մօթահար՝ կրկին խառնուրդին մէջ մտան:

Փիլիպպիկի նկարագիրն ունեցող զօրա-
վար մը ինչ կարող էր ընել. — ոչինչ կամ
ըիչ բան. Փիլիպպիկ գոնէ այս վերջինն
ըրաւ:

584ին Միջազետք եկաւ, Ածրնայ, Ամ-
դայ, Արծնի և Առնոկարտի մէջ երկու
բանակները փոփոխակի աւերած կը զոր-

ծէին՝ փոքր բաղխութերով, որով աւելի
բնակչաց կը վեասէին զան իրարու։ Փի-
լիսպիկ, որուն առողջութիւնը տկարացած
էր կլիմային պատճառաւ, յետ ձմերելու
ի կոստանդնուպոլիս, գարնան ճամբայ ե-
լաւ դէպ ի Ամիդ, սպարապետի դերը վեր-
սկսելու համար։ Լսելով որ Մեպոտէս,
և Պարսիկ ուրիշ մեծ նախարարներ դես-
պան պիտի զան իրեն, պատրաստուեցաւ
զանոնք արևելեան անակընկալ շքեղու-
թեամբ մը շլացնելու. արևելցին, հռով-
մայեցւոց համար, մանկամիտ բարբարոս
մ'էր՝ որուն վրայ ուկիներն և սպանա-
լիքը բաւական էին խոնարհեցնող տպա-
ւորութիւն մը թողլու։ Ուստի Փիլիսպիկ
բազմեցաւ շքեղ վրանի մը մէջ ուր զոյն-
ըզզոյն զորգեր իր պատուանդանը կ'ըլլա-
յին, ուր թիկնապահներու մերկ սուրերն
ու շողշողուն նիզակները՝ կը շրջապա-
տէին զինք մացառի մը պէս. զարգմանակ-
ներով, ոսկեզօծ տարագներով զարդարուած
զօրավարներու շարք մը՝ տեսարանին վե-
հութիւնը կ'ամբողջացնէր։

Ամփիթատրոնաձեւ ժողովին մէջտեղ
կանգնած՝ Մերոտէս խաղաղութեան հրա-
ւէր մ'արտասանեց։

« Թշնամիներ . — Մի՛ զարմանաք որ
այսպէս կը սկսիմ ճառս . փոխեցէք ձեր
վարմունքը , ես ալ իմ խօսքս պիտի փո-
խեմ . — խաղաղութիւն ըրէք , պատե-
րազմը վերուցէք

Պարսից թագաւորը խաղաղութիւն կը
սիրէ , և ինքը կ'ուզէ վաստելի խաղաղա-
բարի փառքը :

Մի՛ կարծէք որ ձեր փոքրիկ յաջողու-
թիւնները , ձեր ըրած աւերածները՝ զինքը
կ'ահարեկեն . կարող է ինքը՝ իր վրէժը
առնուլ :

Աղաչանը մը չըներ ձեզի , խորհուրդ
մը կու տայ : Յարձակողները դուք եղաք,
ուրեմն պէտք է դուք եղած նախատանաց
ու վեասուն դարման տանիք :

Ինձայներով միայն կարող էք պարսկա-
կան բարկութիւնը իջեցնել որ կարող է
հռոմէական անյագութիւնն և հպարտու-
թիւնը մի օրուան մէջ խոնարհեցնել կոռի
դաշտին վրայ » :

Փիլիպպիկ Մօրիկի հարցուց՝ թէ ի՞նչ
պէտք էք պատասխանել . « միակ պատաս-
խանդ՝ պատերազմն ըլլայ » ըսաւ Մօրիկ ,
և յոյն բանակները ճամբայ ելան դէպ ի
Պարսկաստան : Փիլիպպիկ յիտ երդմունք

առնելու իր զինուորներէն՝ թէ յիրաւի պատերազմելու միտք ունին, պաշարեց Բիրաս դղեակը՝ (586ին) որուն չուրջ Արշամուն գետը՝ բնական խրամ մը փորածէր։ Պարսից զօրավարն էր Խարդարիքան, մոգեր այնքան վստահաբար յաղթութեան պատգամ տուին, որ ամէն Պարսիկ իր զէնքերուն հետ առաջուց չուան մը և շրդթայ մ'ալ առաւ... յոյն զերիները կապելու համար։ Խառնուրդի տեղ՝ Առակոնի դաշտը ընտրեցին, պատերազմի օր՝ կիւրակէն, յուսալով թէ Փիլիպպիկի պէս բարեպաշտ անձ մը՝ պատերազմելու զայթակղութիւնը պիտի չտար իրենց։

Հոս էր որ Փիլիպիկ, Քրիստոսի պատկերը առած՝ բանակի մէջ պտտեցաւ զինուորները օրհնելու համար, լալով քաջալերական մը խօսեցաւ, կողոպուտի զրադները՝ զարգմանակովը ետ դարձուց, և վերջապէս յաղթեց՝ Պարսից ձիերը խոցել հրամայելով։

Հինգ հազար Պարսիկ սակայն, Խարդարիքանի հետ միասին՝ լերան մը կատարին վրայ բազմեր էին. արդէն հացէ զուրկ՝ ուղտերով բերած ջուրի տիկերն ալ պարպեցին՝ կոխուր յուսահատ ընելու

Համար։ Առեփան սպայն, որ հռոմէական զունդով պաշարած էր զիրենը, երեքօրեայ յուսախար յարձակումներէ յետոյ, մեկնեցաւ։ Յաջողութեամբ զեղծած, այս անկամ Պարսիկները ուզեցին յարձակողական դիրքը բռնել, յանդզնութիւնը ծանրագնի եղաւ իրենց. Հազար դիակ և Հազար զերի թողուցին։ Յետոյ երր Արզամոնի զետափը հասան, ամէնքը մոլեզնութեամբ խմելու վազեցին. այսպէս անոնք ալ՝ որ ծարաւէ չէին մեռած՝ շատ ջոր խմելով մեռան։

Դիշերը վրայ կը հասնէր. ամէն կողմէն կը լսուէին հառաջներ, կամ փախչողներու տագնապալից ոտնածայնը։

Խարդարիքան, միայնակ, դէպ ի Գարա կ'երթար…… Դիշերային երկինքը, որ այնքան ասազերով կը շողշողար իր զըլիուն վերև, կարող չէր իր վիրաւորուած սիրտը սփոփիելու։

Անցեալը՝ ամօթ կ'ազդէր իրեն. ներկայն՝ սարսափ. վայրկենէ վայրկեան կարող էր Հռովմայեցիներէ բռնուիլ, և զերութեան ամօթն ալ կրել։ Մթութեան մէջ կը ըալէր նա, աճապարանօք, հատկը-լեալ շունչով, երր հեռուն նշմարեց ճրագներու բազմութիւն մը՝ բլրածե շարուած։

Դարա քաղաքը հասած էր վերջապէս։
Պահապանները, ջահեր ձեռքերնուն մէջ,
կը պտտէին պարիսպէ պարիսպ, աշտա-
րակէ աշտարակ, սպարապետը դրան առջև
կեցաւ, և զեռ սարսափի տպաւորութեան
տակ, երկայն շունչ մը առաւ։

— Դուռը բացէր. խարդարիքանն իմ.
զուեց նաւ։

Աչ ոք պատասխանեց։

Քիչ վերջ պահապան մը երկաց պա-
րբաղին վրայ, ջահ մը ձեռքին, և սկսաւ
խարդարիքանը նախատել։ Այնքան ամչցաւ
նա, ոք բաղաքի պրան տեղ, կ'ուզէր զե-
տինը բացուէր ոտքին տակ։

Պահապանը այն եզրակացութեան եկաւ,
թէ ինը կարող չէր բաղաքին մէջ հիւ-
րընկալել զինք, եթէ կ'ուզէր իր պաշտօ-
նին հաւատարիմ մնալ. «որովհետեւ, կ'ը-
սէր նա, Պարսից օրէնքը կ'արգիլէ պա-
րիսպներէն ներս ընդունիլ ծոյլերը, վա-
տերը, փախստականները»։

Պարսից սպարապետը, նորէն տագնա-
պած, շարունակեց մթութեան մէջ իր ու-
ղին՝ մինչև ոք հիւղ մը հիւրընկալ եղաւ
իրեն։

ԺԱ.

ԳԵՏԱԿՆ ՄԱՐԴԻ ԿԸ ԾԱՅԻՆ. — ՈՒՂՏԵՐԵ ԿԱԶՄՈՒՄ
ԲԱԽԱՅ. — ԸՆԴՀԱՅՈՒԹ ՍՊԱՐԱՎԱՏ ՄՅ՝ ՊԱՏԵ-
ՐԱՇՐԿՆ ԱՄԱՅ ՓԱԽԱՅ:

ՀԱՊՄԵԱԼԱՆ ԲԱՆԱԼՅ՝ ԱԾՃՆ զաւառի
մէջ դրաւ իր բանակետղը (586), միակ
զրադում՝ շրջակայից աւերածն ունենա-
լով:

Գիշեր մը երր զինուորները կը քնա-
նային վրաններուն մէջ, անոնցմէ ոմանք
կարծեցին ձայներ լսել զետնի տակ:

Ի՞նչ կար արդեօք. երկրաշարժի սպառ-
նալիք մը. հեռաւոր բանակի մը ոտնա-
ձայնը արդեօք....: Ական մը կը փորէին
թշմամիք:

Ականջնին հողին կպուցած, շունչերնին
բռնած, մտիկ կ'ընէին. երբեմն մարդկային
ձայներ, խօսակցութիւն մը, բազմութեան
մը տագնապալից վազը, ահա ինչ որ կը
լսուէր: Խորհրդապոր դղեակ մը կար իրենց
ուտքին տակ, դժոխւթի դեերը չէին որ կը
խօսակցէին. և աւելորդապաշտ երևակա-
յութիւնը՝ հազար ենթաղրութիւններ կ'ը-
նէին:

Երկրորդ օր զինուորներէն մին պատմեց զիշեր ատեն զգացած սարսափները՝ զետնին տակ ապրող ոգիներէն, աւելցնելով. կոխած դաշտերնին զերեզման մ'եղած էր արդեօք հնութեան մէջ, և մեռելոց ուրուականներ էին՝ որ կը զանգատէին հողին տակ: Շատեր հաստատեցին՝ թէ իրենք աւ նոյն ձայները լսած են, և որոշեցին որ յաջորդ զիշերն աւ ուշադրութիւն ընեն:

Նոյն խորհրդաւոր խօսակցութիւնները կրկին լսուեցան՝ ամենուն վրայ սարսափալից տպաւորութիւն մը թողլով:

Երկրորդ օր վճռեցին զետինը փորել և նայիլ թէ ի՞նչ կար մէջը:

Եւ զործը սկսաւ՝ վախով խառնուած հետաքրքրութեամբ մը:

Հազիւ մարդաշափ խոր զացած էին, երբ զլուխի մը հանդիպեցան. զեղնած դէմը մը, չորցած տերեկի մը պէս, երեան եկաւ. ողջ մարդ մըն էր. զլուխը բռնեցին. ճիշ արձակելով՝ նա փախչիլ կ'ուզէր, բայց մազերը ուրիշի ձեռքի մէջն էին. զետնին երեսը հանեցին. ստորերկրեայ ճանապարհ մ'յայտնուած էր, գաղտնի բնակիչներով. սկսան մի առ մի մարդիկ-

ներ և կիներ դուրս հանել. մթին և խո-
նաւ բնակարանը մելամաղձիկ և սրտա-
յոյզ երևոյթ մը տուած էր իրենց։ Գետ-
նաղամբան մը, ամրողջ ստորերկրեայ քա-
ղաք մը գտնուեցաւ դաշտին տակ. ժա-
մերով գետնէն մարդիկ կը բղխէին։ Հռով-
մայեցիք հաւաքեցին զանոնք՝ և հարցու-
ցին թէ ի՞նչ մարդիկ էին։

Անոնք Արծնի բնակիչներն էին, մեծաւ
մասամբ հայ. լսելով որ կրկին պատե-
րազմ պիտի ըլլայ Յունաց և Հռովմայեց-
ւոց մէջ, և իրենց տան՝ ստացուածքին
հետ կեանքն ալ վտանգի պիտի ենթար-
կուի, և բարձրագոյն լեռներն անզամ ի-
րենց վստահ ասլաստանաբան մը պիտի
չտան, որոշած էին գետնի տակ փոխաղը-
րուիլ, և ողջ թաղուիլ՝ հին քրիստոնեայ-
ներուն պէս։ Այսպէս ամրողջ ընտանիք-
ներ, ծեր, կին, տղայ, նոր ամուսնացած
ամոլներ՝ կ'ապրէին ամիսներով զուրկ լոյ-
սէ և օդէ։ Եւ ո՛ զիտէ ի՞նչ արտասուալից,
ի՞նչ տագնապալից խօսակցութիւններ էին
անոնք՝ որ իրենց թշուառ զոյութեան մատ-
նիչն եղան։ Կը կարծենք ընդհանրապէս՝
թէ յարձակմանց ժամանակ Հայը՝ իր զան-
ձերը միայն հողին կը յանձնէր. Բիւզան-

զիոյ պատմութիւնը կը ցուցնէ մեզի՝ թէ
յաճախ ինքն ալ թաղուած պէտք է ըլլայ
անոնց հետ:

Հռովմայեցիր զամէնքն ալ զերի ըրին,
և զԱրձն՝ մինչև իր խորերը, անապատ
դարձուցին:

Պարսիկներ, իրենց բանակին ահաւոր
կերպարանը մը տալու համար, ուղտերու
այնչափ բազմութիւն բերած էին հետեր-
նին, որ հեռուէն տեսնողը պիտի կարծէր
թէ պատերազմը ուղտերը պիտի մղեն, ոչ
զինուորներ, որ անոնց մէջ կը թուէին
անակներ՝ մեծ անտառի մը մէջ։ Բանակի
տեղ, մեծատարած կարաւան մը յառաջ
կու զար։ Հանդիպելով Հերակլիոսի, որ
երկու արարացի մատնիչներով և քսան
զինուորով՝ եկած էր բերդի մը կառուցման
տեղը փնտռելու, հալածեցին զանիկա և
մօտեցան հռոմէական բանակին։ Փիլիպ-
պիկ՝ Խլոմար (586ին) բերդը պաշարելու
զրազած էր. երկու կողմէն ալ թշնամիաց
յարձակումը վանելու համար, վար իջաւ
լեռներէն. այս նահանջի շփոթութիւններէն
օգտուելով՝ Զարերդաս ղղեկատէրը, բեր-
դէն դուրս ելաւ, զիշերային մթութեան
մէջ, հռովմայեցւոց ետևէն, առանց ու-

նաձայնի, սկսաւ դէպ ի Պարսից բանակը երթալ. երբ անոնք կանգ առին, ինքը փոխեց ճամբան, և կողմնակի ճանապարհով մը, առանց փոքրիկ վնաս մ'ալ կրելու, կրցաւ մինչ Պարսից սպարապետին վրանը հասնիլ: « Իմ ետևէս բե՛ր բանակը, ըսաւ, խորխորատ մը կայ դաշտին մէջ, հոռվմայեցւոց անծանօթ. Կթէ անոր մօտ տաս պատերազմը, ապահովապէս Փիլիպպիկի բանակը որոզայթի մէջ պիտի ձըղես » :

Պարսիկ սպարապետը հաւնեցաւ տրուած խորհուրդին, և խրամատին սկսաւ մօտենալ, մինչդեռ ճարտար Զարերդասը, լեռանց ետևէն, իր գունդովը միասին, ճամբռորդելով զիշերանց՝ կը յաջողէր կրկին Փիլիպպիկի ետեւն անցնիլ: Այսպէս նա կրկին սուրերու մէջտեղը կը մնար, երկու կողմէն ալ պաշարուած: Յետ երկայն ժամանակ, անգործ, թշնամեաց բանակը դիտելու հեռուէն, որոշեց վերջապէս պատերազմը սկսիլ:

Խառնուրդի նախորդ զիշերն էր. պայծառ լուսին մը սփոռուած էր երեք բանակներուն վրայ, որոնց ճերմակ վրանները յստակօրէն կը գծուէին դաշտերու կանա-

Հութեանց մէջ՝ իրենց ամենէն նուրբ ծալ-
քերն ալ յայտնելով : Հակառակ ամէն
կողմ տիրող լոռութեան , զինուորներէն
շատերը տագնապալից անքնութեան մը
մէջ էին՝ անվերջանալի քունը մտածելով,
և ասոնց մէջ զլխաւորապէս Փիլիպպիկ,
ընդհանուր սպարապետը : Կը պտտէր վր-
րանին շուրջ . երկիւղէն արիւնը սառած .
որ կողմն ալ աչքը դարձնէր , թշնամեաց
գունդ մը կ'երեւար : Ի՞նչ պիտի ընէր երկ-
րորդ օր , պիտի չվիրաւորուէր , պիտի չը-
մեռնէր . ի՞նքը , որ հակառակ յիսնամեայ
տարիքին , դեռ կը կարծէր ըլլալ ծաղիկ
հասակի մէջ : Եւ գոնէ կոռւին պահուն
պիտի կարենար փախստեամբ կեանքը ա-
զատել . բայց այս պարագայի մէջ կարելի
էր թիկունքը դարձնել , քանի որ Զարեր-
դասի գունդը ընդառաջ պիտի ելնէր : Այս-
պէս ընդերկար կը մենախօսէր ինքնիրեն .
և , խոր լոռութեան մէջ , երեակայութիւնը
կը հրզեհէր հետզհետէ . . . Յուրա քրտինք
մը կը դողդղար ճակտին վրայ . վերջապէս
ընդհանուր սպարապետը որոշեց , պատե-
րազմէն առաջ , զիշերանց թողուլ փախ-
չիլ . « Բաւական է որ ես իմ կեանքս
ազատեմ , կ'ըսէր նա , բանակը , երթալէս

վերջ, ինչ որ կ'ուզէ թող ընէ . ամէն մարդ զիտնայ ինձի սլէս՝ ինքզինք մտածել» :

Եւ սկսաւ քանի մը քայլ առնե՛ . բայց շուտով կեցաւ : Ի՞նչպէս պիտի փախչէր իր թիկնապահներուն ձեռքէն, որ արթուն կը հսկէին : Եթէ զիշերապահները զինքը բռնէին յանկարծ, ու շղթայակապ իր գրանը դարձնէին : . . .

Բայց, այս բոլոր արհաւիրքները չեին կրնար մահուան հաւասարիլ . բոլոր բաջասրտութիւնը ժողվեց վրան, և փախչիլ սկսաւ : Ամբողջ զիշեր հե ի հե վազեց, մինչև Աֆումոն դղեակը հասնելով՝ ազատեցաւ օրհասական տագնապներէն : Փախուսար զազտնի շմաց, բայց կարելի շեղաւ սպարապետը բռնել . պատերազմի ամենէն սարսափեցուցիչ զիշերներէն մինէր . ամէն մարդ մթութեան մէջ «Ապարապետը փախած է » կը զոչէր, և այս փոքրիկ բօթը բերնէ բերան շրջելով ահաւոր լուրերու կը փոխուէր . թշնամեաց զիշերային յարձակում մ'ենթազրելով, ամէն մարդ զէնքը կ'ուղղէր առջեր եկողին . յետոյ խառն ի խուռն դէս ի խրամատը զիմելով փախչիլ սկսան . ձիերու ամբող-

ջութիւնը, և զինուորաց մի մասը՝ զահագէժ կտոր կտոր եղան. ուրիշներ կոխուուեցան իրենց ընկերներէն. բարերադարար Պարսիկներն ալ, ազմուկը՝ յարձակման նշան կարծելով, յուսահատ դիմադրութեան մը վրայ միայն կը մտածէին, կորսնցնելով ջարդի լաւագոյն առիթը:

Արշալոյսը սկսած էր ծագի. Պարսիկներ, դեռ կոռի սպասման մէջ, լերանց կողքերուն վրայ փախստականներու վերջին գունդերը տեսան. չկարենալով դէպքին մեկնութիւն մը տալ հեռու կը կենային միշտ, Հռովմայեցւոց լարած դարանին մէջ չընկնալու համար, և զոհ կ'ըլլային նետածգութեամբ: Այսպէս Հռովմայեցւոց մաս մը յաջողեցաւ Աֆումոն դղեակը հասնելով՝ իր զօրավարը գտնել: Բոլոր զինուորները իրենց սպարապետին վրայ յարձակեցան, ծաղրածելով ու նախատելով, և քիչ մնաց սպաննէին իր թէոդոր անձնապահապետը որ Փիլիպպիկէն նուազ ճարտար գտնուեր էր, անոր փախուստն արգիլել չկարենալով:

Աւրիշ զօրավար մը, ամօթը քաւելու համար, զէնքի պիտի դիմէր և պատերազմի դաշտին վրայ պիտի ընկնար քա-

ջութեամբ։ Բայց Փիլիպպիկ, որ աւելի կ'ընտրէր խօսքերէ վիրաւորուիլ՝ քան զէն-ըերէ, պատերազմի մէջ չմտնելու համար՝ ամրող տարի մը անկողին մտաւ, հրամա-նատարութիւնը՝ Հերակլիոսի յանձնելով։

Յետ տիրելու բերդի մը, որ շատ յոզ-նեցուց Հռովմայեցիները, դիրքով բարձր՝ և չորս կողմէն ալ ուղտի մորթէ շինուած պարկերով պատեալ ըլլալուն համար, Բէ-յուադէս զղեակը պաշարեցին։ Հոս դիւ-ցազն հանդիսացաւ հսկայ մը, Ասմֆիրիս անուամբ. անառիկ աշտարակաց մէջ խըռ-նուած էր Պարսիկ բազմութիւն մը՝ որ քար ու նետ տեղացող թաթառ մը կը նը-մանէր՝ փոթորկի ժամանակ. Ասմֆիրիս ե-րեք անգամ սանդուղի վրայէն նախայարձակ եղաւ, երեք անգամ վար զլորեցաւ, չոր-րորդին պարսպին վրայ ելաւ, թշնամւոյն զլուխը կտրեց, իր ընկերաց նետեց, և զը-դեակը բացաւ անոնց։ Բէյուատէս մեռեալ-ներու քաղաք մ' էր քիչ յետոյ, արեան զետերով առողուած։ Փիլիպպիկ Հերակ-լիոսի յաջողութիւնները լսելով, — վախէն ու ամօթէն յետոյ — նախանձով ալ սկսաւ տանջուիլ։ Գարնան կոստանդնուպօլիս վե-րադարձաւ։ Հերակլիոս, իր բացակայու-

թենէն օգտուելով՝ բարեկարգութիւն մտոյց
բանակին մէջ, դասալիքները պատժի կ'են-
թարկուէին. այս սովորութիւնը վերցու-
ցած էր Փիլիպպիկ, վասնզի այլապէս՝
պատժիմը ինքնիրմէն պիտի սկսէր...: Առ-
կայն քիչ վերջ Հերակլիոս ալ ստիպուեցաւ
բանակը թողուշ Ներսէս Հայկազնի՝ և ինքը
Հայաստան քաշուիլ. վասնզի Փիլիպպիկ,
լսելով իր պաշտօնանկ ըլլալը անգործու-
թեանը պատճառաւ, և Պրիսկոսի սպարա-
պիտ ընտրուիլը, ամէն միջոց ի գործ կը
դնէր՝ յաջորդին փառքը խափանելու հա-
մար: (586)

Ազահ Մօրիկը ի վաղուց հրովարտակ
մը ղրկած էր իրեն՝ որով զինուորաց ոռ-
ճիկը կը նուազեցնէր. Փիլիպպիկ զայն չէր
հրատարակած՝ ապահով ըլլալով թէ ապըս-
տամբութիւն մը պիտի ծագի. հիմա որ
ինքը կատարելապէս կը խաւարէր՝ աճա-
պարեց զրգոող հրովարտակը Հերակլիոսի
ղրկելու Տարսոնէն՝ հրամայելով զայն փու-
թով կարդալ բանակին և յետոյ իր զուն-
դով մեկնիլ Հայաստան, ինչ որ հաւա-
տարմարար կատարեց Հերակլիոս:

Փիլիպպիկ իր մերենայութեան արդեանց
կը սպասէր անհամբեր:

Ճառագայթը, որ զՊրիսկոս կը փայլեց-
նէր, այրելու ոյժ ունէր իրեն համար:

ԺԲ.

ԴՐԱԿԱՆԻ ՄԱԿԱՐԻ ՄԵ. — ԶՈՐԱՎՈՐ ՄԵ. ԽԵՆԹԱՏ, ԸՆ-
ՏՐՈՒԱՐ: — ՓԻԼՅԱՊԻՆԻ ԱՅԻՐԱԿԻՑՐԱՆ, ԵԵ ԿՐՈՒ-
ԱԱՆՏԱԿԱԿԱԿՈՒԹԻՒՆ:

Նոր սպարապետին զալուստը լսելով,
բոլոր բանակը ընդ առաջ գնաց իրեն. սա-
կայն Պրիսկոս, զոռոզ ի ընէ, ձիէն վար
չիջաւ ընաւ՝ իր զինուած հաղատակներուն
հետ քալելու համար, ինչպէս սովորութիւն
էր: (587, ապրիլ 1):

Իսկ Զատկի տօնը կատարելէ յետոյ,
երբ թոշակներն ալ նուազեցուց, բանակին
զայրոյթը ապստամբութեան փոխուեցաւ:
Արչափ կայսեր արձան կամ պատկեր
կար՝ փշրելէն վերջ, սուրերով ու քարե-
րով Պրիսկոսի վրանը վազեցին: Ապարա-
պետը՝ զիւահարած կարծեց բանակը, բժըշ-
կելու համար զայն՝ հրամայեց Յիսուսի
պատկերը պտտցնել զինուորաց մէջ, յու-
սալով որ թերեւ անով զզջումի զան, և
սատանայներու լեզոնները՝ զատուին ի-
րեններէն: Բայց Պրիսկոս ալ թագաւոր

մը չէր. — ինչ փոյթ թէ երկնքի։ Զինուորները, սրբազն պատկերն ալ քարերով կը պատռուէին։ Պրիսկոս աճապարեց ձիու վրայ հեծած փախչելու, բայց ձիարած զինուորաց վիրզերը այնքան վէրը բացին թիկունքին վրայ, որ կոստանդինա համելուն պէս՝ բժիշկ կանչել տուաւ։

Կոստանդինայի եպիսկոպոսի միջամտութիւնը և ուրիշ ամէն փորձ անկարող եղաւ բանակը իր սպարապետին հետ հաշտեցնելու, զինուորներու խումբ մը զինքը կոստանդինայէ վերջ՝ Եղեսիայէն ալ հաւածելու կ'երթար, երբ Պրիսկոս, յուսահատած դիւահար բանակի զգօնանալէն, աճապարեց Բիւզանդիոն դառնալու։

Եւ որովհետեւ սպարապետ մը հարկաւոր էր, զինուորները, յետ բոլոր սպայները ըստ իրենց քմահաճոյից փոխելու, Գերմանոսի վրանը զացին։ Առաջին անգամ երկիւղ զգաց նա իր կենաց մէջ. յանձնառութիւնը մեղսակցութիւնն մը պիտի ըլլար։ Իր դանդաղելուն վրայ զայրացած, զինուորները սկսան ծեծի ենթարկել զինք՝ մինչև որ յանձն առնէ։ Գերմանոս, սպարապետի զգեստով թիկունքի ցաւերը ծածկելով, ողորմուեկ ձայնով մը յայտարարեց՝ թէ իրենց սպարապետն էր հիմա։

Մարտիրոպոլսի քով տարուած շըեղ
յաղթանակ մը, ուր Պարսից Մեհրուժան
սպարապետն ալ զիխատուեցաւ՝ վերջ
դրաւ իրենց ապստամբութեան : (587)
Կայսրը այս պահուն զբաղած էր ի Պօլիս՝
Պլաքեանեան դրան քովերը կարեան կոչուած
կամարակապը և հասարակաց բաղնիք մը
շինելու . նա նորակերտ կամարներուն վը-
րայ իր թագաւորութեան դէպքերը նկարել
տուաւ :

Գրիգոր, Անտիոքայ հայրապետը, սըր-
տաշարժ ճառով մ' ապստամբ բանակը հա-
մոզեց ընդ առաջ երթալու Փիլիպպիկի,
զոր կայսրը դարձեալ սպարապետ անուա-
նած էր: Զօրքերը, երդում տուած ըլլա-
լով ընաւ զայն չընդունելու, խիղճ կ'ը-
նէին . եպիսկոպոսը սակայն յիշեցնելով
աւետարանի սոյն խօսքը, « Զոր ինչ ար-
ձակիցէք յերկրի, եղիցի արձակեալ յեր-
կինս » զամէնըն ալ երդմունքէ ազատ ը-
րաւ. բանակը Փիլիպպիկի ընդառաջ զնաց՝
զզջացեալ սրտով ծունք դրաւ իր առջե.
սպարապետը ժպտելով ձեռքը կարկառեց
ամենուն վրայ՝ արձակում տալու ձեռվ
մը: Զինուորաց առջեէն կ'երթային նոր
մկրտեալները՝ որ բոլորովին ձերմակ հա-
զուած էին: (589ին)

Փիլիպոլիկ հազիւ վերադարձած էր, երբ
Նիմիկերտ Պարսից ձեռքն անցաւ։ Այսթեառ
անուամբ քաղաքացին, անձնական դառ
նութեանց վրէժն առնելու համար, 400
Պարսիկներով որ բռնաւոր Մերողէսի ձեռ
քէն փախած կը ներկայացնէին զիրենք,
ներս մտաւ, քաղաքը բացաւ Պարսից առ
ջեւ։ Ի զուր Փիլիպոլիկ ամրողջ տարի
մ'աշխատեցաւ զայն վերատին առնլու. մի
յաղթանակ միայն տարաւ զՄերողէս ըս-
պաննելով (591), բայց հետևանքն եղաւ
թշնամեաց աճումը նոր գունդերով, զորս
թողուց քաղաքը մտնաւ։

Մօրիկ վերջնականապէս պաշտօնանկ
ըրաւ զՓիլիպոլիկ, իրեն յաջորդ անուա-
նելով զկոմենզիու (591)

Մծրնի Ախարրան դղեկին մօտ՝ քիչ
վերջ կատաղի խառնուրդ մը տեղի կ'ու-
նենար. մարդկային այս հունձրին ժամա-
նակ, նետ մը գետին զլորեց կոմենզիուի
նժոյզը և սպարապետին մահը անխուսա-
փելի էր, եթէ իր թիկնապահներէն մին
ինքինք վտանգի ենթարկելով իւր ձին
անոր չընծայէր՝ փախուստը զիւրացնելու
համար։ Այս դէպքը այնքան սարսափ ազ-
դեց հոռվմայեցւոց վրայ որ խառն ի խուն

նահանջել սկսան։ Ասկայն թէողուպօլսոյ
ըով Քաջն Հերակլիոս ճեղքելով այս վայր-
կենին փախստականները՝ թշնամեաց մէջ
նետուեցաւ, հոն իրեն արժանաւոր մահ մի
փնտռելով. խրոխտ ձիաւոր մը կանգնած
էր ճանապարհին վրայ. պարսից Հրահատ
զօրավարն էր ան. Հերակլիոս վրան խոյա-
ցաւ, տապալեց, սպաննեց։ Հրահատի դիա-
կը և Պարսից սարսափը տեսնելով, Հռով-
մայեցիք ետ դարձան, կռուեցան, յաղթե-
ցին։

Հերակլիոսի տեղ սակայն՝ Կոմենզիու
վայելեց յաղթութեան փառքը, որ աւելի
պիտի փայլէր Նվրկերտի առմամբ։

Մօրիկ կողոպտուած սուրեր, ականա-
կուռ պատեաններ, ուկեզօծ սաղաւարտներ
ցուցահանդէսի դրաւ հրապարակին մէջ։
Թափոր մ'ընել սուաւ՝ գերի դրօշակները
ձեռքերնին բռնած։ Գիշերները ցորեկի փո-
խուեցան. ամէն բան կայսերական հարսա-
նիք մը կը յիշեցնէր...։ Յետոյ շնորհակա-
լութեան համար Պլաքեոննեան Ա. Աս-
տուածածնայ եկեղեցւոյն մէջ հսկում ը-
րաւ։

ԺԴ.

Պատերազմ Ստունաց Գևառի Մէջ. — Այսուհետեւ Մասնաւութեան կամ Հարաբեկաց աշխարհական պատերազմութիւնը առաջական է առաջական կամ Հարաբեկաց աշխարհական պատերազմութիւնը:

Հռովմէական յաղթանակը այնքան վը-
հատեցուցիչ չեղաւ Պարսից համար՝ որ-
քան կը կարծէին Հռովմայեցիք։

Վահրամ, Պարսից սպարապետը, 591ին
Հայաստան կը մտնէր և ամրող Ոիւնեաց
զաւաոր մերկացնելով՝ Բարելոն կը դրկէր
աւարներու հազուազիւտ ճոխութիւն մը։
Լսելով թէ Հռովմէական բանակը կը մեր-
ձենայ, Ռումանոս անուամբ զօրավարի մը
առաջնորդութեամբ, Գանձակ քաղաքի մօ-
տեր, Երասխայ ափանց վրայ բանակեցաւ։
Թշնամին խարելու համար այսպիսի հնարք
մը մտածեց. երկու Պարսիկներու հռով-
մայեցւոյ տարագ հազցնելով՝ զրկեց զա-
նոնք սխալ լուրեր տալու իրենց բանակին
վրայ։ Ծպտեալները ճամրան հանդիպեցան
յիսուն հռովմայեցի լրտեաներու. անոնց
ըսին՝ թէ թշնամի բանակը մօտ է իրենց,
անհոգարար գաշտին մէջ պառկած են, և
թէ շատ շահաւոր պիտի ելնեն՝ եթէ իրենց
հետ գիշերանց Պարսից բանակը դիտելու

զան։ Հոռվմայեցիք հաւանութիւն տուին, խարէութիւնը այն ժամանակ իմացան՝ երբ արդէն պաշարուած էին Պարսիկներէ։ շրդթայակապ Վահրամի տարուեցան, որ տան ջանքի ենթարկելով զիրենք, կրցաւ քանի մը կարեւոր տեղեկութիւններ առնել իրենցմէ։

Երկու բանակները հանդիպեցան իրարու Երասխայ մօտ, ժայռոտ ափունքներ էին՝ ուր Երասխը նեղնալով կը խորունկնար։ Ոչ մէկ կողմ չէր յանդզներ զետը անցնիլ. հոռվմայեցիք կռուելու անհամբերութեան մէջ էին, բայց Առմանոսի խոհեմութիւնը՝ սանձ կ'ըլլար անոր։ Բանակները այնքան մօտ էին իրարու որ զինուորները երկու ափունքէն կը խօսակցէին իրարու հետ. չորս օր այսպէս անցաւ. Վահրամ պատգամաւոր դրկեց ըսելու համար. «Պատերազմը կարելի չէ սկսիլ այս ոճով. կամ դուք թոյլ տուէք որ մենք Երասխը անցնինք կամ դուք անցէք»։

Առմանոս խոստացաւ առանց կռուի թոյլ տալ որ Պարսիկներն անցնին։

Հինգերորդ օրը կը ծագէր արդէն, երբ երկու բանակները փոթորկի մոլեզնութեամբ իրարու կը խառնուէին. Վահրամ

կը տեսնէք մարդկային յորձանքներու եռացումն և զոռումը. իր կեղրոնք ջախջախուելու մօտ էք. ձախ թեին մէկ գունդը օգնութեան զրկեց։ Ուսմանոս թըշնամեաց ձախ թեք տկարացած տեսնելով՝ հոն խոյացաւ, փշրեց և սկսաւ կեղրոնի վրայ դիմել։ Պարսիկները չկրցան հեղեղին դէմ նոր թումբ բարձրացնել. յուսահատ փախուստի դիմեցին. դաշտը ծածկուեցաւ դիակներով. Երասխը, կարմրած, իր ժայռէ ափունքները կը ծեծէք արեան կոհակներով...։

Միենոյն տարուան մէջ էք (591), որ Ամբատ Բագմայաղթի զլխաւորութեամբ, վճռեցին հայ նախարարներ ինքնիշխանութիւն ձեռք բերելու փորձ ընել։ Ինչու երթային օտար ազգերու զրօշակին տակ կոռուելու և մեռնելու. նոյնը չէին կարող իրենց հայրենեաց համար ընել։ Ահաւասիկ զաղափարականը որով ոգեսրուած, ազգը յուզել կը ջանար Ամբատ. նա հըահանգ ստացեր էք հայկական գունդերով թրակիա զալու՝ Ակլաւոնաց դէմ զրկուելու համար։ Աակայն նախարարներու անմիարանութիւնը պատճառ եղաւ որ զեռ մարմին մը չկազմակերպած, լուրը Բիւզանդիոն

հասաւ և կոմինգիով զօրավարը Հայաստան եկաւ ապստամբութիւնը նուաճելու Բոնուեցաւ Ամրատ. կապուած ոտքերով և ձեռքերով Բիւղանդիոն տարին . Մօրիկ յանձն չառաւ դատաւոր ըլլալ . խնդիրը յանձնուեցաւ ծերակոյտին . Ամրատ յանցաւոր դատուեցաւ, ըստ վկայութեան բազմաց, որոց մէջ էր նաև ինքը կապեալը, և որոշուեցաւ ամփիթէատրոնի մէջ զինքը զազանաց առջև ձգել:

Բազմութիւնը որոշեալ օրը խոնուած էր Հանդիսատեղին. կայսրը կը նախազահէր. կրկէսին ճիշտ մէջտեղ կեցած էր Ամրատ, իր ըմբշամարտի ահեղ մարմնով, բարձրահասակ, լայն թիկունքով, նիհար ու ջղուտ: Իր ոյժը այնչափ էր որ ձիով անտառէ անցած ժամանակ՝ ձեռքերով ծառոց ճիւղերէն կը կախուէր, և ոտքերով ձիուն կողը սեղմելով՝ զայն վեր կը բարձրացնէր:

Ժողովուրդը շունչի տուրեառէն դադրած՝ կը սպասէր արիւնոտ տեսարանին. յանկարծ զառազիղը բացուեցաւ, և արջ մը մրմռալով ներս վազեց. ընդ առաջ զիմեց Ամրատ, բուռովը այնպիսի հարուած մ'իջեցուց ճակտին, որ նա խելացնոր գետին փոռւեցաւ:

Գառագիղը կրկին բացուեցաւ, և ցուլ
մը զետինը փորելով՝ ներս դիմեց կատա-
զարար. հայ թորհատորը անոր եղջիւրները
բռնեց և սկսաւ պարանոցը դարձնել. ցուլը
յաջողեցաւ փախչիլ՝ բայց զոյզ եղջիւրներն
ալ Ամրատի ձեռքին մէջ մնացին։ Գաղանը
տագնապալից շրջան կ'ընէր կրկէսին մէջ,
Ամրատ ալ ետևէն. հասաւ վերջապէս և
բռնեց ազիէն. ցուլը մէկ ոտքը վերուց
արացի տալու համար. Ամրատ իսկոյն ա-
նոր կճղակէն բռնեց. Երկրորդ անգամ ալ
յաջողեցաւ ցուլը փախչիլ, բայց կճղակը
Ամրատայ ձեռքին մէջ թողլով։ Երբ ցուլը
բռպիկ ոտքով կը կաղար կրկէսին մէջ,
ժողովուրդը իր յաղթականը սկսաւ ծա-
փահարել։

Գառագիղը երրորդ անգամ մ'ալ բա-
ցուեցաւ, և այս անգամ առիւծ մըն էր.
ամէնը սոսկացին. «Խեղճ Ամրատ» զո-
չեցին շատեր։ Երբ առիւծը ուղղակի իր
վրայ կը վազէր, Ամրատ փոքրիկ շեղում
մ'ըրաւ և անոր պարանոցին վրայ ցատքեց.
բանի մը վայրկեան կեցաւ առիւծին վրայ
հեծած, ուժով մ'ականջներէն բռնած. ի
զուր զազաններու արքայն ոստումներ կ'ը-
նէր, իր հեծեալը թոթվելու համար. Արմ-

բատ իրեն հետ օղոյ մէջ կը բարձրանար
առանց փոքրիկ դեղեռւմ մ'ալ ունենալու,
յետոյ բազուկները վար իջեցուց, բոլոր
ուժովը խոչափողը սեղմեց և առիւծը շըն-
չասպառ գետին բնկաւ:

Յոզնած էր Ամբատ. քրտնած, հեալով,
նստաւ առիւծի դիակին վրայ, աչքերը
հանդիսատեսներուն սեեռած, որ բուռն
կերպով ծափահարելով զինք, կայսեր զը-
թութիւնը կը խնդրէին:

Մօրիկ ներումն շնորհեց իրեն. իսկոյն
բաղնիք տարին, լուացին, և շքեղ հացկե-
րոյթ մը տուին արքունեաց մէջ՝ իրեն ի
պատիւ:

Առիւծի և ցուլի յաղթականը սկիսի
կարողանար Յունաց և Պարսից ալ իր
ոյժը ցուցնել, եթէ նախարարները ըմբռո-
նելով իր յանդուզն ու գեղեցիկ գաղա-
փարականը օգնէին իրեն:

Նա յետոյ Պարսից կողմ անցնելով Վըր-
կան աշխարհի մարզպան կարգուեցաւ Խոս-
րովին, որ ընծայեց անոր՝ իր Արմիզզ հօր
կամարն և սուրը (Աերէոս, էջ 97):

ԺԴ.

ՊԱՐԻՎՈՒԽ. ՅԵՂԱՓԱՌՈՒԹԻՒՆ. — ԴԻԽԱԿԴԻՏՈՒԽ.
ՆՈՐ ՇՐՋԱԽ. — ԱՐԵՎԱՆ ԱՐԵՎԱՆ ՄՈՐԴԻՆ.
ԱՏՔ. — ՎԵՐՏ ՊԱՐԻՎՈՒԽ. ՊԱՏԵՐԱՎՈՒՆ:

Մինչդեռ պարսկական պատերազմը իր
բազմամեայ տևողութեամբ, իր յաջող կող-
մերովն իսկ՝ մտահոգութեան մէջ կը ձգէր
հռոմէական պետութիւնը, փոքրիկ միջա-
զէպ մը կու զար վերջ դնելու անոր, Ար-
քայից արքայն մինչև Մօրիկի ոտքը բե-
րելով։

Վահրամի Անանայ մէջ կըած պարտու-
թեան լուրը Արմիզզի համնելով, այնչափ
բարկացաւ սա՝ որ կանացի զգեստ մըն-
ծայ զրկեց իր ընդհանուր սպարապետին։
Վահրամ, իրքն պատասխան, նամակ մը
զրկեց՝ որուն վերնազիրն էր. «Արմզզայ,
զստեր խոսրովու, խնդալ»։

Զօրավարին ուղղուած նախատինը ամ-
բողջ բանակին կ'երթար, որ արդէն իր
պարտութեամբը դառնացած, ապստամբու-
թեան զրօշը պարզեց։ Արքայից արքայն
ուրիշ բանակ մը զրկեց անոր դէմ. ասոնք
աւ, Արմիզզին տժգոհ, իրենց զօրավարը

սպաննեցին, և Վահրամի ղրօշին տակ անցան։ Ժողովուրդն ալ նոյն զգացումն ունէր. քաղաքական պատերազմը մարելու համար զահընկէց ըրաւ զԱրմիզդ, իր խոսրով որդին տեղը բարձրացուց։ (591)։

Արմիզդ, թշուառութեան մէջ ալ չէր կորուսած խրոխտանքը. աւագանիէն դատի կանչուեցաւ. իր խօսքերով այնչափ զըրգուեց իշխանները որ զինքը կուրացուցին, իւր որդիքն ու կինը սպաննեցին։ Բանտին մէջ էր, կոյր ու տանջուած, երբ շըեղ ընծայներ թերին իրեն, խմացնելու համար թէ չէ մոոցուած խոսրովէն և թէ նա դեռ զինքը կը սիրէ. ընծայները մերժեց, նաև խատինքներ աւելցնելով. զայս խմանալով խոսրով՝ հրամայեց իր հայրը զԱխատե։

Յետոյ սիրալիր զբութեամբ մը հնազանդութեան հրաւէր զրկեց Վահրամի. Նախատալից պատասխան մը ստացաւ։ Հզօր բանակով մ'ապստամբին վրայ դիմեց և Մծրնայ քով, Միզդոնիոս զետի եզերը, երկայն ժամանակ հանդիսատես եղաւ թշնամինց շարժումներուն, առանց յարձակման համարձակութիւնն ունենալու. այս տարտամութիւնը ջլատիչ տպաւրութիւն ըրաւ իր զինուորներուն վրայ.

Խոսրով իր թիկնապահներուն և կանանց չետ, որոնցմէ երկուքը կաթընկեր տղաքներ կը կրէին իրենց ծոցին վրայ, փախչելու որոշում տուաւ: Վահրամ օգտուեցաւ առիթէն, զարանեցաւ Մծրնայ մօս, անտառի մը մէջ, և յանկարծ յարձակեցաւ Խոսրովայ բանակին վրայ. պարտութիւնը ապահով էր. Խոսրով միայն փախչիլ կարողացաւ, երեսուն թիկնապահաց և իր կանանց չետ:

Գիշեր ժամանակ Յունաց սահմանագլուխն հասան. Կիրկեսիոն քաղաքի դրան առջե կեցած, Պրորոս զօրավարին իր զալուստն իմացուց. Երկրորդ օր միայն դուռը բացին. Հոն այնպիսի արքայավայել ընդունելութիւն մը գտաւ, որ մոոցաւ պահ մը իր բոլոր վշտերը: (592 ի յունուարին):

Յետոյ նամակ մը զրեց Մօրկի՝ ծանուցանելով թէ ինչպէս դեերը իր տէրութիւնը խառնակած էին, թէ չիմա ստիպուած էր իրեն ապաւինիլ, իրրե իւր հօր, թէ ինքը մինակ կրնար բժիշկ ըլլալ Պարսկաստանի՝ և հուսկ ապա մաղթելով որ հրեշտակները պահպանեն նոյնպիսի անկարգութեանց դէմ հոռմէական տէրութիւ-

նը։ Հայաստան, Դարս և Նվիրկերու իր օգնութեան վարձքը պիտի ըլլային։

Մօրիկ իր օգնութիւնը խոստացաւ. թոյլ չտուաւ սակայն Պօլիս զալու. Խոսրովի բացակայութիւնը կրնար Վահրամը դեռ աւելի զօրացնել։ Յերապօլսի մէջ պահեց զինքը ամրողջ ձմեռը, յետոյ Կոմենզիովի հետ, ստուար բանակով մը՝ հրամայեց Պարսկաստան անցնիլ։ Արքայից արքայն տժգոհ ըլլալով Կոմենզիովի վարմունքն, կայսրը ետ կանչեց զանիկա՝ իր տեղ Եերսէս հայկազն զօրավարը դրկելու համար՝ Մելիտինէի Գոմետիանոս եպիսկոպոսին հիտ՝ որ կայսեր ազգական էր, և որուն պաշտօնն էր ըրիստոնեայ դարձնել զշահնշահն։

Այս մեծ ռազմագէտը զոր իր փառահեղ կերպարանքին համար՝ Կորիպադոս ժամանակակից բանաստեղծը « Զոյլ ոսկի » կը կոչէ, իսկ Գելցեր « Արեկելքի ամենէն մեծ զօրավար, Պարսիկներու սարսափը » նոյն պէս շատ յարգանք չունէր դէսլ ի Խոսրով զոր կը ծազրէր իրքեւ պատերազմի ընտել չհասկցող. շահնշահը դառնացած՝ մարզարէացաւ թէ Բարելոնէն ժողովուրդ մը պիտի ելնէ։ Հոոմը կործանելու համար,

ինչպէս որ մոզ մ'իրեն յայտնած էր։ Ներսէս Հայկազն վաթսուն հազար զօրքով Պարսկաստան մտաւ. իրեն հետ էր Յովհաննէս թրակացին՝ զօրավարը հայկական գունդերու, որ իր մեծ ընչացքներուն պատճառաւ Միհրաբուն կը կոչուէր։ Պարսկաստանի քաղաքները լսելով խոսրովի զալուստը Հռովմայեցւոց հետ, իրենց դրոները կը բանացին օրինաւոր իշխաննին առջև։

Վահրամ 40 հազար զօրքով իր յափշտակած զահուն համար կոռւելու եկաւ։ Իր ծրագիրն էր առանձինն յարձակիլ նախ հայկական գունդերու վրայ, յետոյ հռովմայեցւոց. բայց ասոնք յաջողեցան իրարու հետ մխանալ, ոյժերնին կեղրոնացնել. Զապ գետին եղերը երկու բանակները կանգ առին իրարու առջև։ Վահրամ յանկարծ նահանջեց. յետ Հռովմայեցիները իր ետևէն լիոնէ լիո շրջեցնելու, Գանձակի մէջ, Պալարաթ գետին եղերը սկսու պատերազմը՝ որ վճռական պիտի ըլլար։

Ի սկզբան յաղթական էր Վահրամ. իր փողերու գունդը քաջարար ոտնակոխ կ'ընէր Պարսից թեր որ արդէն փախուստի սկսած էին։ Հետուէն տեսաւ Ներսէս Հայ-

կազն, արծուի պէս վտանգուած կէտը սլացաւ. իրեն կը հետևէր հոռվմէական բանակը՝ որուն պատերազմի աղաղակն էր «Աղջոյն քեզ Մարիամ». Վահրամի զինուորները տերևի պէս կը թօթափէին: Արիւնհեղութեան ամենէն հանդիսական վայրկենին, հայ զօրավարներէն մէկը, Մուշեղ Մամիկոնեան, թշնամինաց խորը նշմարեց Նիխորճէս զօրավարը՝ փայլուն զրահներով. ճեղքեց իր գունդերը, մօտեցաւ անոր, և իր նիզակը անոր կոկորդը ուղղեց:

Երկու զօրավարները մենամարտիլ սկըսան. քաջ քաջի դէմ կը խիզախէր, հարուածները փոխանակեցին. դեռ ոչ մէկն էր յաղթական: Բայց ծերունին Մուշեղ, հին առիւծ, յոգնած էր. այնպէս որ երբ վահրամ իր սրով անոր սուրը հարուածեց, Մուշեղայ թուլցած ձեռքէն զէնքը վար ընկառ. ուրախութեան վայրագ աղաղակով մը՝ Նիխորճէս բազուկը բարձրացուց վճռական հարուածը տալու. Մուշեղ սակայն, օրհասականի կատաղութեամբ, մուրճով այնպիսի հարուած մ'իջեցուց Վահրամայ զլխուն՝ որ ըղեղը ցընդղեցաւ և ինքը վար ընկառ: Վեր առաւ

սուրբ՝ զլուխը կտրեց և զայն իր մախաղին մէջ նետեց (սոյն միջադէպին պատմողն է Յովհան Մամիկոնեան, էջ 16):

Վահրամայ մնացած զօրքերը փախան. Հայերը հալածեցին ու ջարդեցին, զանոնք գերի բռնեցին. Վահրամ սակայն յաջողեցաւ Պարսկաստանի խորերը փախչիլ:

Խոսրով հեռուէն զօրաց վերադարձը կը դիտէր. մէկը զէնքեր կը բերէր, մէկը հարստութիւններ, մէկը փղեր, ուրիշ մ'ալթշնամի զօրավարաց զլուխներ։ Հընուեցաւ Խոսրով. և եթէ նախանձու Յոյներ չչարախօսէին Մուշեղայ վրայ, զայն մարզպան կը դնէր Հայոց։ Մօրիկի Դարա և Մծրին քաղաքները տուաւ և ճշմարիտ Խաչափայտը՝ զոր կաւատի որդին Խոսրով յափշտակած էր, հոռվմայեցի զինուորաց՝ շնորհակալութիւն։

Ներսէսէն ալ հազար հոռվմայեցի թիկնապահներ և օգտակար խրատներ ընդունելով՝ գնաց Տիգրոն բազմելու համար իր նախնեաց զահուն վրայ։ Նա միշտ երախտագէտ մնաց. Արքայից արքայն՝ Մօրկայ որդին կ'անուանէր ինք զինք. միշտ խաղաղութիւն պահեց Հոռվմայեցւոց հետ, յարգեց անոնց Աստուածը՝ որ պարսկա-

կաններէն աւելի արդար գտնուեցաւ իր
իրաւանց նկատմամբ։ (592)

Այսպէս երջանկոթեան թուական մը
բացուեցաւ Ասիոյ ժողովրդոց համար,
պարսկական դարաւոր պատերազմը հուսկ
ապա կը վերջանար։ Այլ ևս կարող էին
Աքեւելքի խաղաղասէր բրիստոնեայները՝
իրենց ծառերու հովանիին տակ՝ ընտանեան
կան բարիքները վայելել։ Այլ ևս հարկ
չկար ստորերելքեայ բաղարներու մէջ բր-
նակելու։ Յորչափ Մօրիկ ապրեցաւ, Հա-
յաստան այնպիսի հանգստութեան մէջ էր,
որ ժողովրդեան մէջ առած դարձաւ ըսել,
«Անհոգ նստեր ևս, ինչպէս թէ Մօրիկի
ժամանակ ըլլայիր»։

Այսպէս Վահրամի յեղափոխութիւնը
մէծ բարիք մ'եղաւ ամրողջ Աքեւելքի,
ազգի մը ներբին երկպառակութիւնը պատ-
ճառ կ'ըլլար մարդկութեան միանալուն,
հաշտեցնելով Տիգրոնը՝ Բիւզանդիանի, Եւ-
րոպան՝ Ասիոյ հետ։

Այս մէծ դէպքը պատահեցաւ 591 թուա-
կանին. դարագլուխ մը պիտի ըլլար ան՝
եթէ խաղաղութիւնը Մօրկայ կեանքովը
չափուած չըլլար։

ԺԵ.

Արևոտութեա այնպէս՝ Մօրին ժամանակ: — Լու-
սացածոք Խաչիք Համսանուառ: — Գուշակնեան
ԱՐԵՎՈՒԱԿՆԵՐԻ:

Հառմէական պետութեան փառքը նուա-
զող արե մ' էր արեմուտքի մէջ: Երկու
հզօր ազգեր զերակշռութիւն կ'ուզէին ձեռք
բերել. Գաղղիացիք՝ Եւրոպայի համար, Լու-
սարտք՝ Խառլիոյ:

Այս վերջիններուն Աւդարիս թագաւորը
Խառլիոյ մեծագոյն մասը, մինչև Ափուէտո
աշխարհակալեց, և զաւանները իր իշխա-
նաց բաժնելով՝ եղաւ առաջին հիմնադիր
աւատական կազմակերպութեան: (584)

Քիլդերերդ, Գաղղիոյ թագաւորը, երեք
անգամ Ալպեաններէն անցաւ Լոմպարտաց
դէմ կոռեկլու համար. այս պատերազմնե-
րը, որոց շարժառիթը միշտ աննշան դէպք
մը եղաւ, — օր. իմն աղջիկ մը՝ որ ա-
մուսնութեան համար կը խնդրուի և կը
զլացուի (584ին), — կամ պարզապէս Մօ-
րիկի բարեկամութիւնը շահելու համար,
ապարդիւն կը թնային կամ նոյն իսկ աննը-
պաստ ելը կ'ունենային Գաղղիացւոց հա-

մար, ինչպէս եղաւ երրորդ արշաւանքի ժամանակ: Մօրիկ ստակ կու տար Գաղղիացւոց, իսկոյն, Ալպեաններէն անցնելով, Լոմպարտաց դէմ կու գային, ասոնց թագաւորը մեծագոյն գումար մը կը ներկայացնէր. իսկոյն, Ալպեաններէն անցնելով, Գաղղիա կը դառնային, առանց սակայն Մօրիկի դարձնելու զրամը՝ զոր պատերազմի պայմանաւ առած էին:

Ամենէն նշանաւորը Գաղղիացւոց չորրորդ արշաւանքն եղաւ. հոռմէական բանակ մը կ'ընկերէր անոնց. Լոմպարտք բազմաթիւ ճակատամարտներու մէջ յաղթուեցան, յանկարծ սակայն Գաղղիացիք հայրենիքնին վերադարձան. ոչ ոք տարակուսեցաւ թէ Լոմպարտացիներէն դրամ առած էին: Քիչ յետոյ, իրրե ցեղակից, դաշնակցեցան իրարու հետ, կոռուելու համար ընդդէմ Հռովմայեցւոց՝ զոր աշխարհի հին բռնաւորները կ'անուանէին: (584)

Հռաւեննայի փոխարքայն էր այս ժամանակ Ռումանոս, որ շահախնդրութենէ մղեալ՝ պատերազմի կը զրգոէր զԼոմպարտացիս. ասոնք պաշարեցին զՀռովմ, շըրջակայնները աւերեցին, զԲատուա, որ փայտէ շինուած էր, կըակի տուին. Գրիգոր

բահանայապետն եղաւ որ սպատերագմբ կը դադրեցնէր կամ զերիները կ'ազատէր՝ իբ անձնական դրամբ ծախսելով. սովոր էր ինքինը Լոմպատացւոց գանձապետն անուանել:

Արլաւոնք աւ 586ին կ'արշաւէին Հռովմայեցւոց վրայ, հասնելով մինչև Պօլսոյ պարիսպներուն տակ. կոմննզիոլ զօրավարը յանկարծական յարձակումով զիրենք մինչև Աղրիանուալոլիս վանեց, հոն յաղթանակը կրկնելով՝ օգնութեան հասնող ուրիշ Արլաւոն գունդերու վրայ:

Այս սպատերագմին կը մասնակցէին նաև հայկական գունդեր (Աերէոս Գ. էջ 86) որ կը կռուէին Յունաց հետ «յեզր մեծի զետոյն Դանուբայ»: Վասթոս զօրավարը (587ին) սակայն զետէն անդին անցնելով՝ վերադարձին կամուրջը թշնամիներէն զըրաւուած տեսաւ. իր բոլոր գունդերը ջարդուեցան, ինքը զերի բռնուեցաւ: Այս սպատերագմին մէջ «ձերբակալ արարին զՄուշեղն Մամիկոնեան, կապեցին զբարձրաբերձ տնկոյ անտառին և սպանին: Եւ բազմութիւն նախարարացն և զաւրացն Հայաստանեայց յաւուր յայնմիկ կործանեալ սատակեցան» (Աերէոս, էջ 87):

Մեծապոյն յաջողութիւն մ'ունեցաւ նոյն բարբարասներուն դէմ Պրիսկոս զօրավարը զոր տեսանը Փիլիպիկի պատերազմերուն առթիւ։ Այն Պրիսկոսը, 593ին, նաև կու կամորջէ մը Գանուրն անցնելով, Հոչակառը կոտորած մը տուաւ Արլաւոններուն։ Իրենց Արագաստ իշխանը սակայն մեծ բաջութիւն ցոյց տուաւ։ Հովմայիցիք զիշեր տանի յարձակած էին։ Արագաստ, ազմաւկը լսելով, խկոյն վար ցատրեց անկողնեն, և փոխանակ զգեստի վրայ խորհելու, ուր մ'ուսաւ, աշտանակեց անթամք ձիռ վրայ։ Հովմայիցիք պաշարեցին զինը. կատողութեամբ զիմադրեց, նետուեցաւ Գանուրի մէջ և յաջողից լավաւով ազատիւ։

Երբ երեք հարիւր Հովմայիցիք զաշտի մէջ ցրուած ուրախութեամբ կը ճաշէին, Արլավոնը յարձակեցան իրենց վրայ. թաթիմեր, Հովմայիցւոց զօրավար, բազմաթիւ վերըեր ստանալով հանդերձ, ևս մը զեց զիրենը և իր զօրաց հետ ճամբայն շարունակելով տարաւ Բիւզանդիոն պատերազմի աւարները՝ զոր Պրիսկոս կը զրկէր Մօրիկիւ։ Հովմայիցիք զինուորներ զրգուեցան Պրիսկոսի դէմ որ աւարը կը

զլանար իրենց՝ կայսեր հաճոյանալու համար. «Զօրականը իմ, բայտ Պրիակոս, ձեր քաջութիւնը ի տես կը դնեմ աշխարհի. ամօթ չէ ձեզ պատիւը կեանքէն ալ վեր դասելէ յետոյ, արծաթը պատուէն վեր համարիլ» :

Այս խօսակցութիւնը հանդարտեցուց զօրքերը, որոնց գանգատները՝ խանդավառ կեցցէներու փոխուեցան:

Մօրիկ, Ա. Խոփիայի մէջ շնորհակալ ըլլալէ յետոյ, հասարակաց հանդեսներ կատարեց :

Պրիակոս՝ բարբարոսի մ'առաջնորդութեամբ յարձակեցաւ Արլաւոններու վրայ, երբ իրենը զիրենը ճախճախուած անտառի մը մէջ առահօգ կը կարծէին: Գերիններէն շատերը տանջանքի ենթարկելով՝ խմացութէ իրենց թագաւորը շատ հեռու չէր զբանուեր, և թէ անոր անունն էր Մուսար:

Յայտնի կը տեսնուի թէ Արլավոն անունը Այս բարի ծպտուին է, ինչպէս Մոսորը Մոսքովի:

Արլավոն թագաւորին եղբայրը մեռած ըլլալով՝ զինովցած էր նա. վասնզի այս բարբարոսաց մէջ՝ սուզի արարողութիւններէն մին ալ՝ արքենալն էր:

Պրիսկոս զիշեր ժամանակ իր վրանը խուժելով՝ զերի բռնեց թագաւորը, իր հրպատակները ջարդեց:

Կայսրը հրամայած էր Պրիսկոսի՝ Դանուբին անցնիլ, արծաթասէր Մօրիկի դիտումն այն էր որ զօրքերը թշնամեաց երկրի մէջ գտնուելով աւարով ապրին, ոչ իր գանձով: Զօրաց դիմադրութենէն, Արևաւոնաց նոր յարձակումներէն ստիպեալ, Պրիսկոս չկրցաւ Դանուբին անցնիլ, ուստի երբ դարձաւ Պոլիս՝ ձմերելու, Մօրիկ զինքը կշտամբեց և իր տեղ՝ իր Պետրոս անուամբ եղրայրը դրաւ զօրավար:

Ազահ կայսրը կ'ուզէր զինուորաց թոշակը նորէն նուազեցնել. Պետրոսի ձեռք երկու հրամանազիլ տուաւ, մէկուն մէջ թոշակի նուազում կը յայտարարէր, միւսին մէջ՝ թոշակի յաւելուած: Պետրոս առաջինը ուզեց կարդալ. տեսնելով զօրաց զրգուումն որ և ոչ իսկ ընթերցումը շարունակել թոյլ տուին, նպաստաւոր հրովարտակը հանեց իսկոյն, այսու ապստամբութիւնը նուաճուեցաւ:

Պետրոս յաջողութիւն մը չունեցաւ. իր անընդհատ պարտութիւններէն ձանձրացած՝ Մօրիկ կրկին զՊրիսկոս զրկեց:

ԺԶ.

ԱՎԱՐԱ ՊԱՏԵՐԱՋՄԸ

Բայց Արլավոնաց բոլոր յարձակումները տեղի կ'ունենային՝ զրդմամբ հզօրագոյն ազգի մը, որուն հարկ կը վճարէին։ Աւար կը կոչուէին անոնց, և Արևմուտքի համար նոյնքան ծանրակշխո վտանգ էին, որը ան Պարսիկը Արևելից։ Չկարենալով միանգամայն այս երկու ազգաց հետ պատերազմիլ, Յոյնը խաղաղութիւն կ'ընէին միոյն հետ։ Այսպէս պարսկական պատերազմի ժամանակ՝ հարկ վճարելով Աւարներուն՝ կ'ազատէին անոնց յարձակումներէն։

Ասոնց իշխանը, որ խարան կը կոչուէր, իր քմահաճոյքները հռովմայեցւոց օրէնք կ'ուզէր ընել։ Անզամ մը հրամայեց Մօրիկի՝ իր տէրութեան մեծագոյն կենդանին իրեն զրկել։ Մօրիկ հնազանդեցաւ, և ուզարկեց իրեն մեծ փիղ մը. խարան զայն տեսնալուն պէս, արհամարհանօք Մօրիկի դարձուց։

Ուրիշ անզամ մը ոսկեհուռ անկողին մը պահանջեց. Մօրիկ դարձեալ կամբը

կատարեց . խաքանը , անկողինը տեսնելուն
պէս , արհամարհանօք ետ դարձուց :

Բարբարոսը այսու կ'ուզէր ցուցնել ան-
շուշտ՝ թէ իր պահանջած իրերուն կարու
ըլլալուն համար չէր որ զանոնք կ'ուզէր ,
այլ Մօրիկի հնազանդութիւնը փորձելու
համար :

Խաքանը՝ հարկին յաւելումը պահան-
ջեց . պարսկական կոխուր դեռ տագնապե-
ցուցիչ ըլլալով , այս անզամ ալ զիջաւ Մօ-
րիկ :

Բայց հազիւ թէ Արևելքի մէջ յաջո-
ղիւ սկսած էր , Մօրիկ Թրակիոյ և իւ-
լիւրիոյ բանակները Աւարներուն դէմ դրր-
կեց : Բարբարոսները տիրեցին Ախնջիտոն ,
Քասթոս և Անսիմութ քաղաքներուն , վերջ-
նական կոխուր սակայն՝ Պալքանեան լե-
րանց մէջ պիտի ըլլար : Այս հանդիպու-
մը , որուն համար երկու հզօր տէրութիւն-
ները տարիներով պատրաստուած էին , ա-
մենէն ծաղրական վերջն ունեցաւ : Հոսկ-
մայեցի զօրքերը կիրճէ մը կ'անցնէին , այն-
չափ նեղ , որ մի առ մի կը քալէին :
Զորի մը սահեցաւ և ճամբան զոցեց : Ե-
տենէն եկող զինուորները սկսան ջորեալանին
«Պարձիր , վերցո՞ւր» զոչել . Returna բա-

որ բանակի մէջ լսուելով, ամէնքը սարսափեցան, մեծ վտանգ մ' ենթաղրեցին, սկսան փախչիլ։ Աւարները՝ հռովմայեցւոց յանկարծական անհետացումը տեսնելով մեծ մերենայութիւն մը գուշակեցին, և իրենք աւ սկսան փախչիլ։ Այսպէս երկու բանակները, հակառակ ուղղութեամբ, տազնապալից կերպով կը վազէին, և չնչին դիսուած մը բիւրաւոր երիտասարդներ կ'ազատէր մահուանէ։

Յովհաննէս Արիյաթաքոն, հայկական զօրաց սպարապետը, Պարսկաստաննէն կանչուեցաւ։ Դրոքթուլֆ Առէվին օգնութեամբ, Աղրիանուպօլսի բով այնպիսի ջախջախիչ յաղթանակ մը տարաւ Աւարներու վրայ, որ Աինգիտոննը Հռովմայեցւոց թողլով, իրեւ անդամալուծուած, տարիներով անշարժ մնացին (587)։

Հակառակ այսպիսի անյաջողութեանց, Աւարը միշտ այնքան զօրաւոր վիճակի մէջ էին որ ամրող Պալքանեան թերակղզւոյն ազգարնակութեանց վրայ ցեղարանական յեղաշրջութիւն մ' յառաջ բերին։

Ելլադայի զանազան կողմեր հաստատուն բնակութիւն ունէին. այս ժամանակէն սկսան Յոյները ուլաւանալ, այնպէս

որ այժմեան Յոյներու մեծագոյն մասը՝
սլաւական ծագում ունի:

Այս խառնուրդն այն օգուտն ունեցած
կը համարուի, որ Յոյները այլասերումէ
ազատեցան. Հին ազգերը, երբ իրենք ի-
րենց մէջ կղզիացած կը մնան, — կը դիտէ
Դելցեր, — միշտ կը վատթարանան, խա-
լանտացիներէն դատելով:

Պալքանեան թերակղզին ալ նոյնպէս
սլաւացման ենթարկուեցաւ (583ին, Մօր-
կայ թագաւորութեան երրորդ տարին):
Յետոյ յարձակեցան Ախնօթունումի, վի-
մենակեամի, և ուրիշ ‘Իանուրի եղերաց
վրայ կառուցեալ ամրոցներուն վրայ’ և
տիրեցին անոնց: Քիչ յետոյ մինչև Մար-
կինուպոլիս եղած քաղաքները Աւարներուն
կը պատկանէին: Թողուց Մօրիկ՝ որ հաս-
նին մինչև Աղրիանուպոլիս: Այստեղ էր
որ Յովհաննէս Միյսթաքիոնէն ծանր պար-
տութիւն մը կրեցին: — Տարի մը յե-
տոյ (598ին) Ասկեղէն լերան վրայ բնա-
կող թուրքաց խարանը դեսպաններ զրկեց
Մօրկայ: Քիչ մ’առաջ հաշտուած էր նա
շրջակայ երկիրներուն հետ. հոս կը յի-
շատակուին երկու ցեղեր մին «Դեղին ըզ-
գեստներ» կոչուած, միւսը՝ «Ահաւ զգեստ-

ներ»։ Թոսուկաս զետք երկուքը կը բաժ-
նէր իրարմէ։ անոնց թագաւորը թայզան
կը կոչուէր, այսինքն «որդի Աստուծոյ»։

598ին Գանուրի եզերաց վրայ դար-
ձեալ կը բորբոքէր պատերազմը։ Հռով-
մայեցւոց կը զօրավարէր Պրիսկոս, իր զե-
րիներէն իմանալով թէ Աւարներ պիտի
անցնէին մօտակայ տեղէ մը՝ իրենց Գարդ-
մատիոյ մէջ ժողված աւարները տանելով,
դարանեցաւ անտառի մը մէջ։ ճիշդ այն
պահուն ուր աւարով լի կառըերը կ'անց-
նէին, յանկարծակի դուրս ելաւ, ջարդեց
թշնամիները, և այնքան աշխատութեանց
պտուղը մի քանի վայրկենի մէջ յափշտա-
կեց։ Աւարները կայսեր ղրկուեցան, որ-
պէսզի իրենց նախկին տէրերուն բաժ-
նուին։

Խաքանը, ձմեռ ժամանակ, կոռիիլ
վճռեց Հռովմայեցւոց դէմ։ Զատկի օրերն
էին, սովը տիրած էր Հռովմայեցւոց մէջ։
շատերը կը մեռնէին. ցուրտը բարբարոս-
ներուն համար իսկ՝ անտանելի էր։

Խաքանը զթաց՝ և Պրիսկոսի բազմաթիւ
կառըեր ղրկեց՝ պաշարով լի, ըսելով թէ
իր սիրտը շատ կը յուզուէր տեսնելով որ
Հռովմայեցիք անօթութենէ կը մեռնին՝ ի-

րինց ամենէն մեծ տօնը կատարած ժամանակ։ Հինգ օր երկու բանակները իրարու խառնուած՝ ընտաներար կ'ապրէին, մի և նոյն վրանի մէջ կ'ուտէին, կը պառկէին, միասին կը շրջազայէին։ Այսպէս զեղեցիկ միջաղէպ մը հազուազիւա է ամբողջ պատմութեան մէջ, հեթանոս բարբարոս մը՝ մարդասիրութեան ամենէն զորովալիր օրինակը կու տար։

Թշնամութիւնը սակայն շուտով վերը կըսան, կայսրը նոր բանակ մ'ալ ուղարկած էր կոմենզիոլի առաջնորդութեամբ, որուն ընդառաջ զնաց Աւարաց խարանը կոմենզիոլ այնքան անփոյթ եղաւ որ պատրաստութեանց մէջ, որ իր զինուորներն անզամ անտեղեակ էին թէ ըիչ յետոյ պատերազմ տեղի պիտի ունենար. յանկարծ փողերու ձայն մը լսեցին և տեսան Աւարաց բանակը՝ որ շրջուն անտառի մը պէս յառաջ կու զար։

Տազնապեցան զինուորները, իրենցմէ աւելի կոմենզիոլ, յիմարած կը թուէր. ամէն վայրկեան հրամանը կը փոխէր. նոյն խակ իր լաւազոյն զունդերուն խորհուրդ տուաւ որ պատրուակով մը հեռանան, յետոյ փախչին։ Փիլիպպիկեան վա-

խով բռնուած, թիչ յետոյ ինքն ալ անոնց հետեւեցաւ։ Մնացող գունդերը յանկարծ անդրադարձան թէ զլուխ մը կը պակսէր իրենց. սակայն բոլոր ոյժերնին հաւաքելով, որ մ'ամբողջ զիւցազնաբար պատերազմեցան, և թէպէտ շատ զոհերով՝ յաջողեցան ազատութեան ճամրայ մը բանալ։

Կամենզիոլ, ատուած զինուորներէն, ժողովուրդէն, իշխաններէն, միայն կայսեր սիրելի էր, որ զինք պաշտօնանել ընելու տեղ, կրկին զօրավար անուանեց. այս բանս Պրիսկոսի բանակին այնքան տժզոհութիւն պատճառեց, որ բողոքներ դրկեցին Պոլիս։ Փոկաս, զանոնք տանողներէն մին, այնքան նախատեց կայսրը ծերակուտին առջե, որ տիրասէր պատրիկ մը բռնցիով՝ Փոկասի վրայ յարձակեցաւ, մօրուրը փետաեց, երեսն արիւնոտեց։

Աւարներ յաղթական կերպով յառաջ կու զային. թրակիան աւերեցին. սարսափը տիրեց Պոլսոյ վրայ. շատեր՝ ազատութեան մէկ հնարք միայն կը զտնէին. թողուլ Բիզանդիոնն և Քաղկեդոն ամփոփուիլ. այսու ծովը՝ մեծ խրամի մը պաշտօնք պիտի կատարէր։ Մօրիկ միայն

անայլայլակ էր. կը մտածէր իր կամքը
իրազործել տալ, հակառակ ամէն դէպիքի
և ժողովրդեան դժգոհութեան։

Խաքանը երկոտասան հազար հոռվմա-
յեցի զինուոր գերի բռնած էր. անոնք Փի-
լիպալիկի զօրքերէն էին, նշանաւոր իրենց
ապստամբութեամբը. բարբարոսը դրամի
կարօտ ըլլալով խմացուց Մօրիկի թէ զե-
րիները կը դարձնէր՝ եթէ մարդզլուխ ուկի
մը վճարէր. Մօրիկ՝ իր ապստամբ զի-
նուորաց դէմ ատելութիւն ունենալուն
համար թէ ազահութեամբ, — ինչ որ ա-
ւելի հաւանական է, — մերժեց. Խաքան
կէսը ուզեց, դարձեալ մերժուեցաւ. երրորդ
մասը ուզեց, դարձեալ մերժուեցաւ, չոր-
րորդ մասը ուզեց՝ դարձեալ մերժուեցաւ։
Այս վերջին զինն էր, — տասուերկու հա-
զար կեանքի համար, — քսան և եօթն հազար
ֆրանք։ Ազահութիւնը սակայն Մօրիկի մէջ
այնալիսի աստիճանի հասած էր, որ այս
գումարն ալ զլացաւ, և Խաքանը, կա-
տաղութենէն, բոլոր հոռվմայեցի զերինե-
րը՝ ջարդեց մէկ օրուան մէջ։ (600, յու-
լիս)։

Յուզումը տիրեց Պօլսոյ մէջ. բոլոր ժո-
ղովուրդը զրզուած էր. մայրեր, հայրեր,

եղբայրներ բորբոքած էին Մօրիկի դէմ
ահաւոր զայրութով մը՝ որ պիտի չուշա-
նար պայթելու:

Աճապարեց Մօրիկ Աւարներու դէմ դըր-
կելու Պըխակոսը. երկու օրուան մէջ զե-
րիներու վրէժը առաւ՝ նոյնչափ Աւար
զիակնացնելով Դանուրի ափանց վրայ :
Յաջորդաբար, երկու ամսուան մէջ, հինգ
յաղթանակ տարաւ ետևէ ետև. կոմենզիու
ալ միւս կողմէն Դաղմատիոյ մէջ կը պա-
տերազմէր, բայց յաղթուելով:

Զմեու կը մօտենար : Մօրիկ, որուն
ազահութիւնը անբուժելի էր, մտածեց թո-
շակ տալու տեղ՝ թշնամեաց աւարով զօր-
քերը սնուցանել. հրամայեց անոնց Դա-
նուրէն անդին անցնել: Իր կամքը ապա-
հով կերպով կատարել տալու համար Պը-
խակոսը ետ կանչելով իր Պետրոս եղբայ-
րը ուղարկեց :

Զինուորները կայսեր դիտումը լաւ զի-
տէին, այս անզամ կարելի չէր հանդուր-
ժել. իրենց եղբայրները թշնամեաց սրոյն
յանձնելէ յետոյ, զիրենք ալ սառերու մէջ
մեղնել կ'ուզէր նա: Խակոյն ապստամ-
բութեան դրօշը պարզեցին, բոլոր բանա-
կին սպայները, ու Պետրոսն ինքնին վորն-

տեցին բանակէն, յետոյ Փոկասի վրանը
մտնալով, զինքը սպարապետ անուանե-
ցին :

Բիւզանդիոնի ժողովուղը չանթահա-
րուած լրսեց՝ թէ Փոկասի բանակը՝ կայ-
ձակի երազութեամբ յառաջ կու զար:

ԺԵ.

ՀԱՅԱՄԵՐԻ, ԿԱՅԱՏԵՆՔ ՄՌ. — ԱՐՄԱՎԻՔՆԱԴ, ԿԱՅ-
ԵԱԿՈՒԹԻՒՆՔ. — ԱՊՈՍՏՈԼԻԹԻՒՆ. — ՏՐԱ-
ԿԱՊԱԼՅԻ ԳԻՆԵՐ. — ՄՈՐԻԿ ՄՈՀԸ:

Ժողովրդական կեանքի մթնոլորտը՝ ար-
դէն սկսած էր փոթորկի նշանները տալ
Ասպը աւելի զրգուած էր բիւզանդացւոց
դառնութիւնը :

ՄՇՆԴԵԱՆ օր (601ին) կայսրը բոկոտն
թափոր կ'ընէր Պօլսոյ մէջ երբ ապստամբ-
ներու խումբ մը ընդ առաջ ելաւ իրեն՝
«Հաց տո՛ւր մեզ» պոռալով և քարեր նե-
տելով ինքնակալին վրայ. նա Պլաքեանեան
եկեղեցին ապաւինեցաւ. ապստամբները,
որսը ձեռքէ փախցնելնուն համար տրրո-
մած, կայսրը նախատելու այս զիւտը զր-
տան. բռնեցին Մօրիկի նմանող մէկը, ի-
շու վրայ հեծցուցին, սխտորով պսակեցին

և սե լաթ մը նետելով ուսին՝ իրրե ծիրանի, բոլոր քաղաքին մէջ շրջեցուցին:

Նեղոսին մէջ երեցան երկու հսկայներ, այր և կին, քանի մը վայրկեան մինչե կուրծք ջուրին վրայ կենալով, յանելարձ աներեւութացան: Ժողովրդեան մէջ մարգարէութիւն մը կը շրջէր, որուն համեմատ Փ զիրը Ա զրին պիտի յաղթէր, այսինքն Փոկաս՝ Այօրկայ. կայսրը Փիլիպպիկոսի վրայ կասկածեցաւ, բայց տեսիլքով անմեղութիւնն իմանալով բանտէն ազատեց: Դերիներու մահուան համար խղճմտանքէն տանջուած, -Այօրիկ եպիսկոպոսներուն և անապատականներուն յանձնեց աղօթել՝ որ ինքը այս աշխարհին մէջ քաւէ մեղքը, ոչ հանդերձելոյն մէջ. անոնք պատասխանեցին՝ թէ Աստուած քիչ ատենէն իր փափազը պիտի կատարէր: Յորեկուան մը տահոգութիւնները՝ զիշեր ժամանակ մը դաւանջի կը փոխուէին. երազի մէջ կայսրը, կանգնած էր պալատին Պղնձեայ դրան ըռվ. Յիսուսի արձանը որ զետեղուած էր անոր վերեւ, կենդանացաւ, խօսք առաւ, և զոշեց սարսափելի ծայնով. Այօրիկը Փոկասի մատնեցէր:

Թէոդոս թագածառանզը, և Գերմանոս

Մօրիկի աները, որսի ելած էին . ոչինչ գիտէին եղած մեծ յուզութերուն վրայ, Փոկասի բանակը իրենց մօտենալով, նախ թէողոսի՝ յետոյ Գերմանոսի առաջարկեց Մօրիկի զահուն վրայ բարձրանալ. վախցան անոնք, մերժեցին և Պօլիս փախանքայց Մօրիկի կասկածեցաւ Գերմանոսի վրայ, որ Ա. Սովիտ ապաւինեցաւ, կեանը ազատելու համար :

Կայսրը դիմադրութեան պատրաստուեցաւ. Կոմինզիոլի՝ պարիսպները պաշտպանելու հրաման տուաւ, և կապոյտ կառավարներուն՝ (որ 900 հոգի էին) զէնք, յետոյ թէողոսը զրկեց Խոսրովին ընդունելու այն օգնութիւնը զոր ինքը երթին տուած էր անոր, հրամայեց չղառնալ՝ մինչև որ իր մատանին մէկը չցուցնէ իրենց :

Մթութիւնը կ'իջնար անծայր Բիւզանդիոնի վրայ : Ամրոխը, ջահեր ձեռքերնին, ոռնալով, հայհոյելով, նախատական երգերով խումբ խումբ կը յարձակէր պաւատին վրայ այն իշխաններուն՝ որ Մօրիկի բարեկամ կը համարուէին . անոնց պաւատները կրակի տուաւ Պարսպաց պահապանները՝ ժողովուրդը Փոկասի հետ

միացած տեսնելով, կայսեր դէմ զարձան։
 Աչ մէկ յոյս չէր մնար Մօրիկի, իսկոյն
 զգեստը փռիսեց, իր որդւոց և կնոջ հետ
 նաւակի մը մէջ նետուեցաւ և սկսաւ
 փախչիլ։ Գիշերային մթութեան մէջ ոռ-
 նացող Բիւզանդիոնը դժոխքի տեսարան
 մը, Բարելոնի մը կործանումը կը թուէր.
 Հեռուէն կը տեսնուէր հրդեհուող պալատ-
 ներուն բոցը, դիզաղէզ ծուխը, որ երկնքի
 ամպերը կ'աճեցնէր, աշտարակներէն, պա-
 րիսպներէն անդաղար կը հասնէր «Մեռնի
 Մօրիկ, կեցցէ Փոկաս» աղաղակը, ար-
 չաւիրը աճեցնելու համար երկինը մը,
 Բիւզանդիոնի պէս փոթորկալից, անթա-
 փանց ամպերով կը կայծակէր ու կ'որոտար,
 և տիրանիչ հողմը որ ծովը կը յեղաշրջէր՝
 կը յօրինէր ալիքներէն անվերջանալի շարք
 մը լեռնաշղթայներու որ կարգ կարգ կու-
 զային Մօրկայ նաւակին բաղխուելու Նա-
 ւավարները իրենց բազկին բոլոր կորո-
 վովք կը մաքառէին ալեաց դէմ, և մինչ-
 դեռ կարծէին բաւական յառաջ զացած
 ըլլալ, փայլակ մը յանկարծ՝ հրաշէկ ու
 վաղանցուկ արևի մը պէս՝ հորիզոնը կը
 լուսաւորէր. և փախստականները սարսա-
 փով կը տեսնէին ուրուազծուած, դեռ ի-

րենց մօտ, պարիսպներն և աշտարակները,
 Ա. Առփիայի գմբէթը, ամբողջ Բիւզան-
 դիոնը, որ զարհուրելի տեսիլքի մը պէս
 կը յայտնուէր նոյն պահուն։ Հեռաւոր
 փոքրիկ ձայն մ'ալ զիբենք կը սարսուցը-
 նէր. ո՛ զիտէ թէ թշնամի նաւակ մը մութի
 մէջ չէր սողոսկեր իրենց ետեւէն։ Կը թուէին
 այն մղձաւանջին մէջ ըւլալ, ուր մարդս
 աղաղակել կ'ուզէ՝ ձայնը կը խղղուի.
 յառաջ երթալ, ուտքերը կանգ կ'առնուն։
 Մօրիկի հոգւոյն մէջ կը կեզրոնանար ցաւը
 իր բոլոր ընտանեաց։ իր զինուորական
 կրթութիւնը, իր մշակուած միտքը կարող
 էին անվեհեր ընել զինքը պատրաստուած
 մարտիրոսութեան հանդէպ։ Բայց իր կինը,
 իր փոքրիկ տղաքները և մանաւանդ փոք-
 րիկ աղջիկները, որոնք օգնութիւն կ'աղա-
 ղակեին դողալով ամէն ձայնէ՝ որ հովին
 հետ կը ներզաշնակուէր։ Անվախ էր Մօ-
 րիկ իր կեանքին համար. բայց ինչպէս կը
 զալարէր աղիքը այդ անմեղ էակներուն
 ողբը լսելով։ Եւ այդ տագնաալը, աշխար-
 հիս մեծազոյններէն, վերջինը պիտի չըւ-
 լար. կայսրը քղանցքով աչքերը կը զոցէր,
 ոչ եթէ դահիճներու նաւակ մը չտեսնելու
 համար, այլ ողորմուկ նայուածքը իւր որ-

դիներուն՝ որ յանկարծ իրենին կը հանզիալէին : Ի՞նչպէս կ'անիծէր բաղզը որ զինքը կայսր ըրաւ, և ոչ զիւղացի : Բայց տարրերը անզգայ էին, կոյք էին սրտաշարժ տեսարանին, խուլ էին ողբերու . և հողմը կը շարունակէր մոնչել, երկինքը գոռաւ, ծովի ալեկոծիլ :

Նաւակը, յաճախ շրջելու վտանգի մէջ, — ի՞նչ մեծ բաղդ պիտի ըլլար ասիկա Մօրիկի ընտանեաց, — ամբողջ զիշերը յուսահատօրէն կոռւեցաւ և յառաջ գնաց . անցան Քաղկեդոնի եզերքէն, Հիւրիոնի հրուանդանէն (Յինէրպահչէ) և սկսան Բիւթանական եզերքէն յառաջել . արշալոյսը կը բացուէր . իշխանաց կղզիները սկսած էին մութէն մերկանաւ, և արևուն ժակիտով ծիծաղիլ : Մօրիկ Առւրը Աւթոնոմ եկեղեցին հասած էր . յանկարծական կաթուած մը զինք անկարող կ'ընէր յառաջելու . խորունկ տիւրութեամբ վերջին անգամ մը դիտեց բնութիւնն և որդիքը, մատանին ուղարկեց իր թէողոս որդին և ու կանչելու համար, յետոյ պատրաստուեցաւ մահուան, համակամած իր ճակատազրին :

Փոկաս նոյն զիշեր թագաւոր անուանուած էր և իսկոյն զինուորներու գունդ մը դրկած՝ Մօրիկը ձերբակալելու:

Դահիճները առաւօտեան դէմ Ա. Աւ
թոնում հասան. նաւակի մը մէջ դնելով,
Եւտրոպեայ ծոցէն, (որ կը սկսի այժ-
մեան Ֆէնէրպահչէն և կ'աւարտի մեծ
Մօտայի դաշտավայրին հետ) համանուն
նաւահանգիստը բերին: Բազմութիւն մը
Բիւզանդիոնէն փութացած էր զալու տը-
խուր հանդէսին. դահիճներուն Լիլիոս կը
նախագահէր: Մօրիկը աւելի տանջելու
համար՝ սպանումը իր որդիներէն սկսան,
նախ Տիրերիուր յառաջ քաշեցին և ա-
ռանց անոր օրհասական տագնապին առջե-
րացառիկ սարսուռ մը զգալու, թագի հա-
մար պատրաստուած զլուխը՝ վար ձգե-
ցին. ինչ անցաւ այն վայրկենին միւս եղ-
րայրներուն սիրտը, որոնց եկած էր մեռ-
նելու կարգը. չորսն ալ մի առ մի զլխա-
տուեցան: Մօրիկ որ աննկարագրելի կը-
կիծով հանդիսատեսն եղաւ որդւոց մա-
հուան, կը կըկնէր սուրի ամէն բարձրա-
նալուն. «Արդար ես դու, Տէր, և ամե-
նայն զործք քո ճշմարիտ են»: Յետոյ,
անվախ, պարանոցն երկնցուց. զերագոյն
վայրկեան մ'էր, ուր աւելի մեծ եղաւ քան
երրէր իր կեանքին մէջ. վիրաւոր սրտով
մը, բայց մրժնջելով միշտ համակամութեան

աղօթը, Մօրիկը պարանոցն երկնցուց և
ընկաւ։ Առևելքի ինքնակալը կը քնանար
նաւահանգստին քարերուն վրայ, իր ժա-
ռանզներէն շրջապատուած . . .

Մօրիկի կոստանդինա կինն և երեք
դստերը մահուանէ ազատեցան, բայց ցը-
կեանս տան մը մէջ բանտարկուելու պայ-
մանաւ։ Կայսեր եղբայրը և կոմենզիոն՝
սպանուեցան։ Թէոդոս ալ որ Ս. Սոփիա
ապաւինած էր, բռնի կանչուեցաւ և Եւոր-
րոպեայ նաւահանգիստը բերուելով՝ գլխա-
տուեցաւ. միայն Աերէոս հայ պատմիչը (էջ
120) անոր կեանքին խնայելով՝ զայն
Պարսկաստան կը տանի և զեռ գործել կու
տայ իրը թագապահանջ։ Մօրիկի և իր
որդւոց դիակները Պրոպոնտիսի մէջ նե-
տուեցան. ալեաց վրայ երկար ատեն կը
ծփային անոնք՝ բազմութեան արցունքը
շարժելով. ծովը զայրոյթով ամէն անզամ
ափունքին վրայ կը նետէր զանոնք։


Գլուխները Պոլիս տարուելով ցիցերու
վրայ տնկուեցան Հեսպոմոն դաշտին մէջ։
Անոնք անզամ, որոնց զաւակները զոհ
զացած էին Մօրիկի խնայողութեանց, վր-
քէժինդրութեան հաճոյքն զգալու տեղ՝ ար-
տասուեցին։

Դարեր յետոյ (920ին) Լեկարեն հայազգի կայսեր ժամանակ՝ գտնուեցաւ պղնձէ սափոր մը. անոր վրայ եղած խորաքանդակները՝ Մօրիկի վարքը կը յիշեցնէին, ուրիշ սափոր մ'ալ որ երկու մասի բաժնուած էր կը պարունակէր աճիւն մը՝ զոր Մօրիկի որդւոց մնացորդը կարծեցին։ կը թուի ուրեմն թէ անծանօթ և բարի մարդ մը գիշերանց ծովուն վրայէն կայսերական մարմինները վերցուց. թաղել չհամարձակելով, այրեց զանոնք, սափորներ տալով անոնց՝ իրրև զերեզման։ Ոռոմանոս Լեկարեն՝ Մօրիկի եղերերզական յիշատակը յարգելով Պետրոնակիոս պատրիկին ձեռամբ սափորները Պոլիս բերել տուաւ և զետեղեց Միւրելեան վանքին մէջ։ Մօրիկի մահուանէն երեք դար յետոյ՝ իր յուղարկաւորութեան հանդէսը կատարուեցաւ։

Այսպիսի եղերական վերջ կ'ունենար բանամեայ թագաւորութիւն մը, որուն ժամանակ հռոմէական տէրութիւնը առանց նախանձորդի կը մնար, Արևելքի մէջ, ինչպէս Արևմուտքի։ Պատմութիւնը Մօրիկի մահուան վրէժը կ'առնու իր ձիրքերն անմահացնելով։ Տիպարն է ան իշխանի մը՝ որ տէրութեան բարիքը կը փնտոէ կորո-

վի կամքով մը, հպարտ իր զիտակցութեամբ, արհամարհելով ժողովրդեան համակրանքն և սպառնալիքը: Դիւցազները երկու տեսակ են. անոնք որ ուրիշին կրել կուտան և անոնք որ կը կրեն. — բացերն և մարտիրոսները. երկուքին աւ կը սպառկանի Մօրիկ: Մեծ եղաւ իր փառքերուն մէջ՝ ինչպէս վշտերուն. առաջինովն առազային հիացումը գրաւեց, երկրորդով՝ իր համակրանքն և արցունքը:

Եւ հիմակ, ամէն մարդ որ Եւտրոպեայ տիսրահոչակ ծոցին կ'այցելէ, հանդիսաւանս կ'ըլլայ արխւնուշտ տեսարանին յափտենական նորոգման: Կ'անիծէ Պլուպոնտիսի կոհակները որ այնքան անմեղներու կեանքին դէմ զինուեցան, և իր հողմը՝ որ դեռ օղին մէջ մեռնողներու հեծեծանքները կը պտըրացնէ: Երբ փոթորիկի մէջ է ծովը, ականջը խուլ ձայներուն մէջ՝ թիերու ճողփիմը կը փնտոէ, և նայուածը Ռօրիկի նաւակը:... Լուսինը հոն արհաւրալից գիշերուան յիշատակը կը բերէ միշտ, և անկարելի է արտասուը մը շթողուլ այն ափունքին վրայ՝ ուր իրենց արխւնը կաթկթեցին հինգ անմեղ, թշուառ էակներ, և մին՝ մարդկութեան մեծազոյն ինքնակալներէն:



Բ .

ՎԱՐԴԱՆ ՓԻԼԻԿ

Издательство
Министерства
образования

Բ.

ՎԱՐԴԱՆ ՓԻԼԻԿ

(7 1 1 - 7 1 3)

Ա.

իր նկարագրքը . — Հշաբագ՝ երազ ՄՅ. — Ավելարդ
Մարտիրոս . — Ցույսաւարութիւն . ԱՔՅՈՒ :

Ճարտասան , աստուածաբանութեան
մասնագէտ , Վարդան ամէն ձիրք ունէր՝
Պօլսոյ պատրիարք ըլլալու համար . — անոր
կայսրն եղաւ :

Դէմքով փառահեղ , խօսքերովը մոգիչ ,
շրեղութեամբ՝ ռամիկը շլացնող , ունէր
նաև մեծ ճարտարութիւն ասպետական
խաղերու մէջ : Հմուտ էր , զիտուն , միւս
կողմէն այնքան զակատեալ հաճոյքի սի-
րով , որ զայն զոհացնելու համար՝ տէ-
րութենէն զանձ կը յափշտակէր , Աստուծ-
մէն՝ ուխտեալ կուսանքներ :

Մամիկոնեան մ' էր նա, եթէ անուանը
նայինք միայն: — Ենաւ Զմիւռնիոյ մօտ,
Պերգամոն քաղաքը, որ վարդանէն առաջ
տելի օգտակար բան մ' արտադրած էր,
մազաղաթը (pergamena):

Որդի էր Նիկեփոր պատրկին. ուսմանց,
հաճոյքի, զինուորական հրահանգներու մէջ
միծցաւ: Իր ազնուականութեանը զիտա-
կից՝ պատանի եղած ժամանակ իսկ կ'այ-
ցէր յանդուզն փառասիրութիւններով:

Օր մը, երազներու աշխարհքէն՝ արծիւ
մը ձամքայ կ'ելլար դէպի Վարդան. կանգ-
նեցաւ անոր զլխոյն վերև, անոր հովանի
ըրաւ, երկար ժամանակ թռչուեցաւ անոր
շուրջ: Երբ Վարդան աչքերը բացաւ, ե-
րազի անոյշ տպաւորութիւնը դեռ կը տի-
ցէր վրան. վազեց պատուհանը, իր աստղը
փնտուեց զիշերային երկնքին մէջ, և բի-
րերն անոր ուղղելով, ուրախութենէն զի-
նովցած, բացազանչեց. «Կայսր պիտի
ըլլամ»:

Երազահանութիւնը, այս դարուն՝ ծաղ-
կած վիճակի մէջ էր, կրօնաւորները կէս
աստուածաբան էին, կէս ըուրմ: — Եւ,
աւելորդապաշտութեան բառազրոց մէջ,
արծիւր միշտ կայսերական զան կը նշանա-
կէր:

վարդան, դողդղալով իր երազին վրայ, — ինչպէս մէկը որ ձեռքին մէջ թռչուն մը կը դիտէ զուրգուրանօք, վախնալով միանցամայն՝ որ մի գուցէ փախչի, — որոշեց սիրտը բանալ այն ճգնաւորներէն մէկուն՝ որ Պօլսոյ մերձակայ լերանց և Ալիմպոսի մէջ առանձնացած՝ սուրբ և մարգարէ կը կոչուէին իրենց արհամարհած աշխարհէն:

Վարդան ճամբայ ելաւ դէպ ի հոչակուած քարայր մը: Հոն համնելով՝ դուքս հրաւիրեց սուրբ հայրը պատկառու ձայնով: Ճգնաւորը որ աղօթք մը կը մրմթէր կամ տեսիլըի մը հետ զրադած էր, ետ դարձաւ նայելու՝ կասկածելով որ մի գուցէ սատանայն ըլլայ կամ աշխարհը: Պատրիկ մը, երիտասարդական բոլոր առուգութեանը մէջ, ճգնաւորի նայուածքին հանդիպեցաւ, իր գոյնզգոյն զգեստներովը՝ կենդանի նկար մը կը թուէր:

Վարդան իմացուց իրեն՝ թէ զաղանիք մ'ունէր յայտնելիք: Ճգնաւորը նստաւ ժայռին վրայ, Վարդանայ մօտ, իր հրաբորը աշբերը ուղղելով արհամարհանօք մայրաքաղաքին, որուն աշտարակներն ու զըմբէթները կը տարածուէին վարը մարդկա-

յին հանձարին վրայ խօսելով, ինչպէս
ծովը՝ Աստուծոյ:

Սպիտակ մօրուքը կը ծածանէր Ասիային
եկող հովերով: Ուշադիր մտիկ կ'ընէր վար-
դանայ երազին: Երբ ան լոեց, ծերունին
խօսեցաւ:

«Վարդան, դուն կայսր պիտի ըլլաս:
Բայց Աստուծ՝ որ զքեզ զահ կը հանէ,
պայման մը կը դնէ քու վրադ»:

Յետոյ ծեռքը մայրաքաղաքին վրայ տա-
րածելով, աւելցուց.

«Պղծուած է, նզովուած է, ըստու, այս
բաղաքը: Մոլորութիւնը կը թագաւորէ
հոն: Կը հայհոյեն զբրիստոս՝ երկու կամք
ընծայելով անոր: Վեցերորդ կոչուած զի-
ւական ժողովը՝ դեռ յարգ ունի այնտեղ:
Աստուծ զքեզ զործիք կ'ընտրէ՝ ճշմար-
տութիւնը վերականգնելու համար: Եր-
գուընցիր, Վարդան, որ երբ զահ ենաս՝
հրովարտակով մը հրամայես ժողովրդեան
մի կամք դաւանիլ ի Քրիստոս»:

Վարդան երդուընցաւ:

Յետոյ ծերունին՝ անոր փառասիրու-
թիւնները օրհնեց, և վեղաքը զլուխը անց-
նելով՝ անհետացաւ քարայրին մէջ:

Վարդան ուրախութեամք սկսաւ իջնել

դէսլ ի մայրաքաղաքը, նախ ուղղելով առոր հպարտ նայուածք մը՝ որ կ'ըսէր. Օր մ'ինձի պիտի հպատակիս:

Հոգին անձուկ կու զայ բուռն զգացումներու. հրդեհին կը նմանին անոնք՝ որ ինքզինք կը մատնէ: Վարդան, ուրախութեան գաղտնիքէն տանջուած, կանչեց իր մտերիմ բարեկամներէն մին, և անոր բռաւ՝ ինչ որ ինքն երազած էր՝ և ճգնաւրը մեկնած:

Կարծեցեալ բարեկամը, մեծ վարձքեր յուսալով, իսկոյն կայսեր զնաց՝ Վարդանին պատմածները կրկնելու համար:

Օր մը, երբ. հայ պատրիկը զբաղած էր իր սովորական զուարձութեանց, — մտքէն իր ապազայ թագաւորութիւնը կարգադրելով, նոր իշխաններ անուանելով, թերես ամենամեծ տիտղոս մ'ալ վերապահելով իր մատնչին, — զինուորներու խումբ մը ներկայացաւ յանկարծ, շղթայի զարկաւ զինք՝ և պալատ տարաւ: (702ին):

Հիասթափման դառն վայրկեանն էր. տեսաւ որ արծիւր՝ թերը բացած կը սլանար, կը կորսուէր. մարած յոյս մը, մատնող բարեկամ մը, մեռնելու ցաւը, այս ամէնը, հոգւոյ հզօրագոյն տիւրու-

թիւններ, միանգամայն իր սիրող կը խռ. ցէին:

Թրագաւորողը, 702ին, էք Կոռիկոսի Ապրիմարը, որ Տիրեր ալ կը կոչուէր:

Նա Վարդանին պատմել հրամայեց իր երազը: Երազրածելով, յիմար կոչելով զինը, զանակոծել պատուիրեց, յետոյ, փոխանակ սովորական ոճով զլիսատելու, ածիլել տուաւ և Յունաստանի կեֆալոնիա կղզին արսորեց:

Հոն ծովէն շրջապատռած, շղթայակապ, տասն տարի միայնութեան մէջ ապրեցաւ Վարդան, կորսուած յոյսերն ողբալով, կամ նոր յոյսեր կերտելով մորին մէջ:...

Բ.

Քերոսին ԿՈՏՈՐԱՅ. — Կապարսն ՏՈՐՄԵԱՅ. — ՎԱՐԴԻՆ ԿԱՅԱՐ ՀԵԶԱԿԻՆԻԱՅ. — ԳԵՂ և ՊՈՒՅ:

Մինչդեռ Վարդան արսորանքի մէջ կը հեծեծէր, լսեց թէ իր երազած զահուն վրայ՝ կը կին կը բարձրանար Յուստինիունս Բ. (705)

Խօսուն վազր մ'էք ասիկա, պսակուած զազան մը. մին այն բռնաւորներէն, ու-

բոնց փոքրագոյն զրօսանքը՝ ուրիշի արցունքն է, և մեծագոյնն՝ անոնց արիւնք:

Պնչատ չերենելու համար, ոսկեղին քիթիլը զործածէր. զայն վերուցած պահուն, իր զահընկեցութիւնն և արսորն յիշելով, կատաղութիւն կը զգար: Եւ որովհետեւ մերսոնեցիք, որոնց ըով արսորուած էր, իր աղէտը ծաղրած էին, և ինքն ալ ըսպառնացած էր զանոնք ամէնքն ալ ջարդելու՝ եթէ յաջողի փախչիլ. կայսր ըւլալուն պէս փութաց խոստումը կատարելու:

Պատրաստեց մեծ նաւատորմիդ մը՝ ուր 100,000 անձ պիտի զետեղուէին. ոչ միայն դաշիճներ կը զրկուէին մերսոն, այլ նաև տէրութեան բոլոր արսորեալները՝ որպէսզի ջարդուողներուն տեղ բնակութիւն հաստատեն հոն: (710)

Այս վերջիններէն էր նաև վարդան:

Ատեփանոս Ասմեքտոս, նաւատորմիդին հրամանատարը, թէ և վայրագ տիտղոսը կը կրէր, ցցուց այս առթին մէջ թէ կայսրը իրմէն աւելի արժանաւոր էր անոր: Դանդաղեցաւ՝ մինչև որ բնակչաց մէկ մասը փախչի, ողաքները զերի բռնեց, ժողովրդեան մասցած մասը ջարդեց:

Մինչդեռ ոմանք նաւակի մէջ դրուած ծով կ'ընկղմէին, ուրիշներ զլխիվայր կը կախուէին կրակի վրայ. հին վկայներու տանջանքները վերադարձած էին նոր Ներոնին հետ: Բոլոր Քերսոն արեամբ ողողեցաւ և Ստեփանոս գերիներով միասին ճամբայ ելաւ դէպ ի Կոստանդնուպօլիս, կայսեր Եղիա զինակիրը թողլով Քերսոնի մէջ: Սակայն նաւատորմիզը փոթորկէ մը խորտակուեցաւ. 63,000 դիակներ կը ծփային ծովուն վրայ, յաճախ ալիքներէն ափունքներուն վրայ նետուելով. ծովը՝ պատերազմի դաշտի ըր կը նմանէր. այս քստմնելի տեսարանին մէջ՝ միայն մէկ ուրախալի բան կար. դիակներուն մէջ՝ կար նաև Ստեփանոս Ալայրազինը: (710 հոկտ.)

Փախստականները, դահճապետին մահը լսելով, Քերսոն վերադարձան. կայսրը իր զինակիրին հրաման դրկեց՝ կաթնկեր տղոմ մ'ալ չինայելու: Եւ որպէս զի Խազրաց թագաւորը Քերսոնցւոց չօգնէ, երեք հարիւր զինուորով ետ դարձուց երկու Խազրաները զորս գերի բռնած էին. ասոնցմէ մին, հոն հասնելով մեռաւ. Խազրաները, անոր գերեզմանին զոհեցին՝ երեք հարիւր

Հոռվմայեցիները՝ իրենց զլխաւորներով հանդերձ, և վճռեցին ամէն օգնութիւն ընել տառապեալներուն։ (711)

Քերսոնցիք յուսահատ կռուի պատրաստուեցան. կայսեր զօրքն ալ իրենց կողմն անցաւ։ Ապատամբութեան դրօշը տնկեցին փլատակներուն վրայ. կը մեար նոր կայսր մ'ընտրել։ Այս պատիւը նախ կայսեր զինակրին առաջարկեցին. նա վախելով հրաժարեցաւ. բոլոր ժողովուրդը զվարդան կայսր հռչակեց, անունը Փիլիպպիկ (Զիասէր) դնելով։

Յուստինիանոս այս բաները լսելով, կատաղութեամբ իր զինակրին սունը վազեց. յետ անոր կաթնկեր որդիները իր ձեռքով սպաննելու իրենց օրօրոցին մէջ, անոր կինը բռնի իր հնդիկ ամենատգեղ խոհարարին հետ ամուսնացուց։ Յետոյ հրամայեց իր Մաւրոս զօրավարին որ անմիջապէս Քերսոն երթայ, աւերէ, բանդէ, բաղաբէն հետք մը չթողու, և զայն ամբողջովին արտի վերածէ։

Մաւրոսի բանակը հազիւ թէ բարաններով սկսած էր պարիսպները ծեծել, երբ խազարներու ստուար բանակ մը եկաւ զիրենը պաշարելու։ Տեսաւ Մաւրոս՝ որ

եթէ դէմ դնէ, պիտի մեռնի խազիքներուն
ձհոքով, եթէ նահանջէ՝ կայսեր սրով,
աճապարեց վարդանայ կողմն անցնիլ:

Վարդան պաշարումէն առաջ՝ խարանին
ըով ապատինած էր, ապստամբները խըն,
դրեցին իրմէն՝ որ իրենց կայսրը չնորհէ:
Մարդզլուխ ոսկի մը՝ և հաւատարմութեան
երգում պահանջելով, խարանը Քերսոն դրբ-
կեց զվարդան, որ խանդավառ կեցցէնե-
րով ողջունուեցաւ:

Յուստինիանոս վայրկենէ վայրկեան
լուրի կը սպասէր, օրեր, շարաթներ ան-
ցան, դեռ լուր մը չէր զար, զժրաղղու-
թիւն մը կասկածեցաւ: Նոր զունդ մ'ա-
ռաւ մայրաքաղաքէն, ուրիշ մը՝ դաշնակից
Բուլղարներէն, և ցամաքի վրայէն հասա-
մինչեւ Աինոպ:

Հեռուէն առագաստանաւերու բազմու-
թիւն մը կ'անցնէր, թոչուններու երամի
մը պէս: Յունական նաւատորմիղն էր:

Յուստինիանոս մարդ զրկեց հարցնելու
համար՝ թէ ուր կ'երթան առանց կայսեր
հրամանին. անոնք անտարբեր կերպով
պատասխանեցին. «Վարդան կայսրը՝ մայ-
րաքաղաք կը տանինք»: (711 հոկտ. 24)

Երկաթի պէս կըակ կտրած, մարդու

մը պէս՝ որուն լեզուն վախէն կը բռնուի,
կաթուածահար ըլլալու դիրքի մէջ, վա-
րազի պէս փրփրած, ջղաձգութեանց մէջ,
Յուստինիանոս շէր զիտեր ի՞նչ ընելիքը:

Երբ սթափեցաւ այլայլութենէն, փու-
թաց ցամաքէն դէպ ի Պօլիս երթալու-
րայց վարդան բան զինքը կանխեր՝ Բիւ-
զանդիոն մտեր էր ամբողջ ժողովուրդէն
ոգևորութեամբ ընդունուելով, իբրև իր ա-
զատարարը՝ հրէշի մը ձեռքէն:

Յուստինիանոս ստիպուեցաւ ետ զառ-
նալ ի Դամատրիս մօտ Նիկոմիդիոյ. Վար-
դան փութաց հանդարտեցնել Յուստինիա-
նոսը՝ մահուամբ:

Երկու բանակները կանգնած էին իրա-
րու դիմաց. Վարդան մարդ դրկեց ըսելու
թշնամի զօրաց թէ ո՞րքան յիմարութիւն
է հրէշի մը համար կեանքը զոհել, և ընդ-
հակառակն ո՞րքան շահաւոր պիտի ըլլար
իրենց՝ «Կեցցէ Վարդան» աղաղակը:

«Կեցցէ Վարդան» զոչեցին անոնք, և
նոր կայսեր կողմն անցան. Յուստինիանոս
ջանաց որ զահէն վերջ կեանքն աւ շկոր-
սընցնէ: Բայց իր զինակիրը հասաւ ետե-
էն, մազերէն բռնեց և սրով մը, — որ
թերեւ իրեն պատկանած էր — զլխառեց
զանիկա:

Յուստինիանոս վեց տարեկան տղայ
մ'ունէր՝ Տիրեր անունով։ Իր Անաստա-
սիա մամը՝ փախուցած էր զանիկա լլ.
Աստուածածնայ եկեղեցին. տղայն, ամէն
կողմը սրբոց նշխարքներով ծածկուած, մէկ
ձեռքով խորանը կը բանէր, միւսով խաչը.
մամը կը կարծէր թէ ոչ ոք թերեւ հա-
մարձակի դպչիլ իրեն այն դիրքի մէջ, և
զողալով կը սպասէր, կարծելով ամէն շշըն.
կոցի՝ թէ դահճաներն հասան.

Յանկարծ ներս խուժեցին անոնք. մին
Մաւրոսն էր, միւսն՝ Յովհաննէս մը՝ Ճրեա-
դուկ կոչուած։ Մինչ մամը՝ Մաւրոսի ոտքն
ընկած, արտասուօք զինաթափ կ'ուզէր
ընել զայն, Յովհաննէս Ճնճղուկը սուրբերը
տղայէն հեռացնելով, դուրս հանեց զանի-
կա եկեղեցիէն՝ ու սպաննեց։ Յուստինիա-
նոսի զլուխը նախ Պօլիս եկաւ՝ անկից
Հռոմ ճամրորդեց՝ ամենուն ծիծաղ պատ-
ճառելով։

Վարդան կը մնար բացարձակ տէր հռո-
մէական պետութեան, հրամանատար Եւ-
րոպիոյ և Ասիոյ։

Մեծ երազը՝ իրականութեան փոխուած
էր։ (711 նոյեմբ.)

գ.

Ա ԱՐԴԱՆԻ ԿԱՅՈՐԻԹԻՒՆԸ. — Ի՞ր եկելիքանուն ԴՕՐ-
ԱԿԻՆԵՐԻԹԻՒՆԸ. — ԲԱԿԱՋԱՐԻ Ի ՊՈԼԻՆ : —
ԱՐԱՐ Ի ՊԱՆՏՈՒ :

Աստուածաբանական ծրագիրներու զոր-
ծաղրութիւնը՝ Վարդանի առաջին զործն
եղաւ :

Բայց ինը մինակ չէր որ բաղաբազի-
ուութեան տեղ՝ կրօնազիտութեան խնամքը
կը տանէր. ասիկա հասարակաց ախտն էր
բիւզանդացի կայսերաց :

Երբ կոստանդիանոս մայրաբաղաք ըրաւ
զԲիւզանդիա, Արիոսի մեծ վէճը կը բոր-
րորէր. կոիւը՝ շարայարելի եղաւ : Բիւ-
զանդիոյ վերջին օրն ալ Պալէոլոզը՝ աս-
տուածաբանական վէճի մը հետ զբաղած
էր :

Այս ոգին բանակին մէջ անզամ մտեր
էր. Աժէժ Գնունիի ժամանակ յոյն զօր-
քերը կը պնդէին՝ թէ կայսրութիւնը մէկ
պէտք է ըլլայ, կայսրները՝ երեր, վասն-
գի, կ'ըսէին, Աստուած ալ մէկ է, ան-
ձինը երեր են :

Այս բանս այն օգուտն ունէր՝ որ երբ

սպատերազմող մը սպարազայներէն բռնա-
զատուած քահանայ ձեռնազրուիլ ուզէր,
ուրիշ բան չէր մեար ընելիք՝ բայց եթէ
զրահը փիլոնի փոխել։ Այս դիւրութիւնն
էր որ առիթ կու տար վիճակէ վիճակ
անցնելու։

Տեսանը արդէն՝ որ վարդան կայսր
ըլլալէն առաջ՝ երդում տուաւ ճգնաւորի
մը միակամեայց աղանդը տարածելու, իր
այս առաջազրութիւնը ջանաց ամենայն
եռանդեամբ ի զլուխ հանել, իրը երախուա-
զիտութիւն իրեն տրուած մեծ բաղդին։

Վարդան բոլոր արևելիսն եպիսկոպոս-
ները հաւաքեց, զանոնը բռնազատեց որ
միակամեայց մոլորութիւնը հաստատեն, Զ
տիեզերական ժողովը բոլորութին հերքեց,
անոր կանոնները այրել տալով։ Խնչպէս
արդ բաղաբական յանկարծաղէպի մ'առ-
թիւ խորհրդարանը կը փոխուի, այս առ-
թիւ ալ՝ բոլոր եպիսկոպոսները փոխուե-
ցան, բաց ի անոնցմէ որ կայսեր հաւա-
նութիւն տուին։ Ելուրոսի տեղ պատրիար-
քական զահը զրաւեց Յովհանն անուամբ
սարկաւագ մը, որուն միակ արդիւնքն էր՝
հերետիկոս ըլլալը։ (712 յոն, 8)

Պալատին մէջ նկարուած էր Զ տիեզե-

բական ժողովը. Վարդան ներս չմտաւ՝
մինչ որ զայն ջնջել շտուաւ։ Զայս լսի-
լով՝ շատ ուղղահաւատներ, վրէժինդրու-
թեան համար՝ կայսեր դէմքը աւրեցին ե-
կեղեցեաց մէջ։ Խակ Հռոմայ քահանայա-
պետը՝ Ա. Պետրոսի գաւթին մէջ Զ տիե-
զերական ժողովը նկարել հրամայեց։ Ե-
պիսկոպոսները կ'աքսորէր, կը շարչարէր,
մինչև որ իր կամքին հպատակելով՝ մի
կամք դաւանէին ի Քրիստոս։

Պատկերաց հակառակ նամակ մը ուղղեց
Արևմտեաց։ Հռոմայ մէջ շատեր ծաղրե-
ցին, ուրիշներ զէնք վերուցին կայսեր զի-
նուորներուն դէմ՝ որ առաքելութեան եկեր
էին, և որոնց կ'ընկերէր Պետրոս, որ
Քրիստոփի տեղ՝ Հռոմայ դուքս պիտի ըլ-
լար։ Հռոմայ Արքազան ձանապարհին մէջ
կատաղի խառնուրդ մը տեղի ունեցաւ,
Պետրոսի և Քրիստոփի կուսակցաց մէջ։
ոչ ոք կախէր մահուանէ մը, որ կրօնքի
և ճշմարտութեան համար էր։ Քսան և
ճինզ հոգի ընկան՝ զիւցազնական կոռէ
մը յետոյ. արիւնհեղութիւնը դեռ պիտի
տեէր, եթէ քահանայներ, սարկաւազներ,
ժողովրդապետներ, աւետարանը և խաչ
Ճեղքերնին բռնած՝ շմիջամտէին։

Եպիսկոպոսաց մէջէն միայն մէկ հոգի մը, որ երկու կամք կը դաւանէր ի Քրիստոս, չարչարուելու տեղ՝ վարձատրուեցաւ. — Հուաւեննայի Փեղիքս արքեպիսկոպոսը:

Յուստինիանոսի հրամանաւ կուրցած, նա արսորուած էր Քերոսն, ուր ծանօթացաւ Վարդանայ հետ. հասարակաց ղրժքաղութիւնը զիրենք բարեկամացուց. այն կապը, զոր ցաւն հիւսած է, չխզուիր երբէք. Վարդան, երբ կայսը եղաւ՝ հայրապետական աթոռը դարձուց՝ ընծայելով անոր ականակուռ թագ մը: Տարիներ յետոյ Մեծն կարոլոսի ձեռքն անցնելով սա, հրեայի մը հարցուց թէ ի՞նչ կ'արժէր. «Աւելի քան Հուաւեննայի ամբողջ եկեղեցին». պատասխանեց նա:

Վարդանայ ժամանակ՝ Բուլղարաց թէր-լիս թագաւորն եղաւ յարձակողը. բարեկամ Յուստինիանոսի, իրեն պարտը կը համարէր կոուիլ Վարդանայ դէմ: Աւելայն Յուստինիանոսի վրէմն առնելու տեղ, Յունաց քաղաքներն սկսաւ առնուլ: Ան Ծովու կողմէն Վոսփոր մտաւ: Վարդան այնքան անհոգ էր իր սահմաններու հընկողութեան, որ մինչեւ Ախյօթեան աւանը (այժմեան կալաթա) մտան, առանց արգելքի հանդիպելու:

Հարուստ մ'այնտեղ հարսանիք կը կատարէր. արծաթեղէն, ոսկեղէն սպասներ, ակռւնըներ կը փայլփլէին ամէն կողմը։ Զութակներու, տաւիդներու և ամէն տեսակ նուազարաններու ձայնը՝ պարողներու գոչիւններուն հետ միացած՝ հեշտաւէտ ընդհատումը կ'ըլլար զիշերային լութեան։ Բուղար բանակը այս երգերէն ձգուած, լուսաւորեալ պալատին մօտեցաւ. ներս խուժեցին յանկարծակի, դաշոյնի հարուածներով գետին փոեցին հարսն ու փեսայն, արիւնը զինիին հետ խառնեցին և սկսան հանդիսականները կոտորել։ Յետոյ քաղաքին մէջ ցրուեցան. ամէն կողմ ողք կը հնչէր. երկինքը կը թնդար, երկիրը կ'ոռոգուէր։ Վնացողները այլ ևս չէին արթննար. ուրիշներ, բոլորովին մերկ, կամ ճերմակ սաւանի մը մէջ փաթթուած, դուրս կը ցատքէին անկողնէն և խմրովին կը փախչէին դէպ ի Բիւզանդիոնի Ռոկեղէն դուռը, ուր շատ ըիշեր կրցան հասնիլ։ Երջակայ աւանները, թրակիոյ դաշտերը աւերելով՝ Բուղարիա դարձան. բոլոր զինուորները հարստացած էին։ (712)

Արևելքի մէջ արարական արշաւանըները աւերած կը սփոքին ամէն կողմ։ իրենց

զործակից եղաւ, յԱսորիս, ահաւոր երկ.
բաշարժ մը, որուն զոհ զացին բազմաթիւ
տուներ՝ իրենց բնակիչներով (773 փետ.
28): Մուսլիմահ զօրավարը Իսկառնիան
փլատակօք ծածկեց, Մեսթիան առաւ,
յետոյ մռաւ Պոնտոս, և հոն ալ Ամա-
սիոյ տիրեց: Աւրիշ սարակինոս մը, Ար-
քաս անուամբ պիսիդեան Անտիոքն առաւ
(այժմեան Ագէկիր):

Վարդան կը կարծէր թէ կայսերութեան
վայելքներն իրեն կ'ընկնան, իսկ հոգերը՝
ուրիշին: Օտարազգի մը որ իւր յաջորդու-
թեանը վրայ անվատահ է, տարբեր կեր-
պով պիտի չտրամարանէր: Բնդհակառակն
իր ազգակիցներուն վրայ՝ լուրջ և խնա.
մուս ուշադրութիւն մը կը դարձնէր: Ա-
րարական արշաւանաց հետեանօք՝ (719ին)
Հայեր հալածուած էին իրենց աշխարհէն.
«Փիլիպոլիկոս զանոնը ի Մելիտինէ և ի
շորբորդ Հայս բնակել ստիպեց» (թէո.
փանէս, էջ 585): Բստ վերջին դարու Հայ
պատմչաց՝ նոյն իսկ հրամայեց՝ որ Յոյնց
հայկական ծեսը զործածեն:

Միւս կողմէն կայսրը տուած էր ինք-
զինը ամէն տեսակ հաճոյից, ասիկա էր
իր զերազոյն օրէնքը, որուն պէտք է հը-

պատակէին ուրիշ ամէն պատուիրանը՝ ե-
կեղեցիէն կամ տէրութենէն դրուած։ Եր-
կու տարուան մէջ վատնեց բոլոր զանձը՝
զոր դիզած էին իր նախորդներ՝ խնայո-
ղութեամբ կամ յափշտակութեամբ։ Տուներ
և վանքեր կը պատէր. հոն ո՞րչափ կա-
նանց կամ կուսանաց հաւնէր՝ կը հրամա-
յէր պալատը բերել։

Այսպիսի կայսր մը չէր կարող երկար
թագաւորել։ Դաւաճանութիւն մը կազ-
մուեցաւ շուտով, զլխաւորներն էին Գէորգ
Բարափոս և Թէոդոր պատրիկ։ Գործադ-
րութիւնը Ռուփոս անուամբ յանդուզն զօ-
րավարին յանձնուեցաւ։ Բայց ինչպէս թա-
գաւորին սենեակը մտնել։ Այս բանիս հա-
մար իրենց հետ միացուցին Արտեմիոս
կայսերական քարտուղարը, խոստանալով
զինքը թագաւորեցնել՝ եթէ դռնիրը բա-
նայ իրենց առջեւ։

Դ.

Կոսոր ՄԵ² ԱՆԿՈՉԱՅԻ, ՄԻԱՅԻՆ ԳՈՐԾԱՅԻՌԻ —
ՎԱՐՄԻԱՆ³ ԳՈՎԱՅՐԱԿԻ ԵՒ ԿՈՅԲ:

713 թուականն էր, — Հոգեզալստեան
նախընթաց օրը, առն քաղաքին հիմնարկու-
թեան (յունիս 3):

Կայսրը նախ կառարշաւ մ'ընել տուա-
կրկէսին մէջ, յետոյ ձիարշաւ մը՝ որուն
մասնակցեցաւ ինքն ալ և ազնուական-
ները:

Վարդան ռամիկին երեակայութիւնը կը
շլացնէր երը կը թռչէր նժուզին վրայ
աշտանակած, ակունքներու շոայլութիւնը
ցուցնելով. ետեւէն կու զային նոյնպէս
ռազմիկներ, որ մէկ մէկ արև պիտի թուէին,
եթէ Մամիկոննեանը զիրենը չխաւարեցնէր:

Ամբոխը զինովցած էր Վարդանայ փայ-
լէն, Վարդան՝ իրենց ծափահարութիւննե-
րէն: Յետոյ իր հեծեալներուն հետ միա-
սին, ուզեց շրջան մ'ընել Բիւզանդիոյ
փողոցներու մէջ: Իր առջեւէն կ'երթային
հարիւրաւոր զուսաններ՝ որ աշխարհիս բո-
լոր նուազարաններով յաղթական երգեր

կը հնչեցնէին. դրօշակներ կը ծածանէին
օղին մէջ, և ամբողջ քաղաքը կը դատար-
կուէր՝ հանդիսական թափորին հնուելու
համար։ Կայսեր անցած պահուն, փողոցի
պատուհանները կը բացուէին, կանայք և
աղջկունք հոն կը թափէին՝ զմայլմամբ
դիտելու, կամ վարդանի ոտքին տակ կեց-
ցէներ և վարդեր սփռելու համար։

Գինովութեան այդ բոպէներէն վերջ,
Վարդանի սիրուր բացազանչեց. «Երջան-
կութեան զազաթնակէտը հասայ, այլ ես
կարող եմ մեռնիլ»։

Բաածը՝ պիտի կատարուէր։

Կայսրը Զեւրսիպոեան բաղնիքը զնաց.
Կարգը խնջոյքի եկած էր։ Թիւ չունէին
խորտիկները, հրաւիրեալները և զինիները։
Ամէնքը արքեցան նոյն օր, բայց ոչ ոք
Վարդանի չափ. զահոյից վրայ նետուած,
խոր քուն մը քաշեց։

Գիշեր էր։ Երկու հոգի, աղօտ լոյսով,
Համը քայլերով վեր կ'ելլէին կայսերական
սանդուխներէն։

Մթութիւնը, լռութեան մէջ, կը կին ա-
հաւորութիւն առած էր։ Աքտեմիոս և Ռու-
փոս կայսերական սրահը դիմեցին երրեմն
կանգ առնելով։ Արիւննին յանկարծ կը

սառէր. կը սարսափէին իրենց ոտնաձայներէն. կը դառնային մթութեան մէջ մարդիկ փնտռելու. սուր մը կախուած էր իրենց զլխուն վերև. ջահի շարժուն լոյսը պատկերներով կը շլացնէր զիրենք և երբ կը դառնային մթութեան նայելու՝ կը կարծէին մարդկային դէմքեր տեսնել: Ետենէն եկող դաւաճանները՝ դեերու բազմութիւն մը կը նմանէին՝ որ մատներու ծայրին վրայ կոխելով՝ կը շրջէին:

Առաջ անցաւ Արտեմիոս, բանալին մը խեց դրան աղխին մէջ. յետ բանի մը վայրկեան սպասելու, չունչերնին բռնած, նորէն դարձուց. դուռը կէս մը բացուեցաւ. դաւաճանները իր ետենին մտան լոռութեամբ:

Կայսրը անզգայ դարձած կը ննջէր:

Աղօտ լոյսով կը տեսնուէին բեհեզները, վար թափուող ուկեղէն ծոպկերը, վիժակները. բացին զանոնք, ու սաւանով առին կայսրը. իջնելով մութ սանդուղներէն՝ դիմեցին ձիարձակարանը. ընդարձակ տեղ մը՝ պլառուն լոյսերով. կայսրը ուժով ցընցում մը զզաց, յանկարծ ցուրտ մը առաւ՝ ու աշբը բացաւ. շուրջը տեսաւ խոժոռ դէմքեր՝ և ջահեր, զլխուն վրայ՝

աստղագարդ երկինք մը... վերջին անգամն
էր որ աստղագարդ երկինքը կը տեսնար:

Երկաթներ վարդանայ աչքերուն մէջ
խրեցան, և նա կորսնցուց միանգամայն
փառքն ու լոյսը:

Երկրորդ օր՝ Ա. Սովիայի մէջ Արտե-
միսը կայսր հռչակուեցաւ:


Աղետաւոր օրէն վերջը՝ Բիւզանդիոյ
փողոցներուն մէջէն կ'անցնէր կոյր մը՝
զաւագանը զետնին զարնելով. իւր դէմքին
վրայ զաղտնի ու վսիմ տիրութիւն մը կը
նշմարուէր. անցնողները կանգ կ'առնէին
ու կը դիտէին. իւր շրթունքները կը թըր-
թուային շարունակ. անէծը մ'էր որ կ'եւ-
լէր անկից, թէ ապաշխարութեան սաղմոս
մը. անցեալ թազաւորութեան մը վրայ կը
խորհէր թէ ապազայ արբայութեան մը.
— ոչ ոք զիտէր. միայն երբ անցնէր,
ամէնքը կը փսփսային.

— Վարդանն է, Վաղանն է:

— Ո՞վ է Վարդան, կը հարցնէր օտա-
րական մը:

— Բիւզանդիոյ վաղեմի կայսրը, կը
պատասխանէին:

Խաւարը որ Վարդանայ բիրերուն վրայ
իջաւ՝ իր մնացած կեանքը կը ծածկէ մեր
աչքն:



գ.

ԼԵՒՈՆ ՀԱՅԿԱՁՆ



Գ.

ԼԵՒՈՆ Ե. ՅԱՅԿԱԶՆ

(8 1 3 - 8 2 0)

...»—»—»...

Ա.

Լինու ՏԵՇԻ. — Իր Դեմքը ան ՀՕԹԻ. — ՀԱՅ
ԹԱՎԱՐԱՎԱՆՆԱՇ ՄԵ Պօլոս ԱԹՑԱՆԻ. — Լինու ՀՕ-
ԹԱՎԱՐԱՎԱՆՆԱՇ:

Իր պատմական կեանքին մէջ, որ վերջ
սիտի չունենայ, Լին՝ Հայկազն տիտղո-
սով կը ներկայանայ ազգերուն:

Հայաստան նախազգաց կարծես, ու
դրաւ անոր մոռքին մէջ իր երկնքին յատա-
կութիւնը, բազկին մէջ՝ Երասխի թափը,
և կուրծքին մէջ՝ իր լեռներու ողին:

Լին Աքծրունեաց ցեղէն էր, որդի
վարդ պատրկի, որ իրենէի կոստանդին
որդւոյն դէմ դաւաճանած ըլլալուն համար

արսորուած էր Հայաստան։ Ծննդավայրն եղաւ մեծահամբաւ կայսեր։ Զէնքեր նուազեցին Աւոնի խանձարութբին շուրջ։ Վրտանգներու մէջ ծնած՝ չփախցաւ երբէք վտանգի մէջ մեռնելէ։

Իբր որդի Արծրունի զօրավարի մը, իր հօր արուեստը ընտրեց. — բաջութիւնը Յետ Փիղրա աւանին մէջ անշուք պատանեկութիւն մանցնելու՝ Բիւզանդիոն եկաւ՝ վնտոնելու համար բազզը, որ իր յուսացածէն աւելին պիտի շնորհէր իրեն։

Հոս ծանօթացաւ Արշաւիր հայազգի պատրկի հետ, որ երկու դուստր ունէր, Մարիամ՝ Գեղեցիկ կոչուած (Քալի Մարիա) և թէողոսիա. Աւոն ամուսնացաւ այս վերջնոյն հետ։

Լարճահասակ էր Աւոն. մարմինը՝ զէրու մսեղ, մօրութը երկայն, դիմազծերը կանոնաւոր՝ բայց խիստ. յօնքերը սև, նայուածքը՝ սարսափեցնող. առիւծի ծայն ունէր, զլխու մազերը այնքան խիտ էին, որ երբ Նիկեփոր պատրիարզը թագ պիտի ղնէր զլխոյն վրայ, ձեռքերը ցաւեցան, ինչպէս թէ փուշի մէջ մխած ըլլար զայն։

Երանը կերպարանըին հետ ունէր նիւ-

թական մեծ ոյժ մը. ոչ միայն քաղաքացիք՝ զինակիցը անգամ կը դողային լևոնի առջև։ Բայց նա հազուազիւու յատկութիւնն ունէր՝ ըլլալու միանգամայն, ճկուն, նենգաւոր, սիրելի, շողոքորթ։ Երդմնազանցութիւն, բարերարի դէմ զէնք առնուլ, անգթութիւն, ասոնք սովորական գործիքներ էին իր ձեռքին մէջ՝ երբ կ'ուզէր յոյս մը՝ կամ փափազ մ'իրականացնել։

Այս ժամանակ՝ ամբողջ Արևելքի սպարապետն էր Վարդան։ Ճագմամբ հայ՝ բուրք մականունը կը կրէր. նա կ'երազէր հռոմէական պետութիւն մը իր ոսկի զաւազանին առջև ծնրադրած։ Լևոնի ոյժն և յանդգնութիւնը ի նպաստ իր փառասիրութեանց գործածելու համար՝ բարձր պաշտօնները անոր կը վերապահէր. զանիկա զօրավար կարգեց հայկական գունդերու։

Նիկեփոր կայսրը, 803ին, նոր հարկ մը դրած էր ժողովրդեան վրայ՝ Դիկերատոս պարիսպը շինել կարենալու համար։ Հասարակաց տժգոհութիւնը պատեհ առիթ առաւ Վարդան և ինքինք կայսր հռչակեց։ (803, յուլիս 19):

Աակայն ճիշտ այն պահուն՝ ուր ապրուասմբներ սպառնալիքներ զռարկով Նիկեփորի դէմ կու զային, և Նիկոմեղիայէն անցնելով պաշտըման կ'ենթարկէին Թրիւսպոլիսը (Խակիւտարը), Անոն Հայկազն և Միքայէլ թվուատ Նիկեփորի կողմին անցան:

Անոն կշռած էր՝ որ այդ զործով աւելի չքեզ տիտղոսներ պիտի ստանար, և ապահովագէս, քան եթէ զվարդան զահով վրայ բազմեցնէր:

Իրր վարձ իր մատնութեան՝ Վարդանի պաշտօնն ստացաւ. Արևելքի զօրավար անուանեցին զինք, բաց ի անկէ՝ ընծայուեցաւ իրեն՝ Զենոնի ապարանը և Պազիւտէա. իսկ Միքայէլի ալ կոմսութեան պատին՝ հանդերձ կալուածներով:

Վարդան, այս մատնութենէն խորագէս յուզեալ, մարդկութեան և աշխարհը դէմ դառնացած, մնաս բարեաւ ըստ երկութին ալ, ու զնաց Փռոթէ կղզին իր շինած վանքին մէջ ձգնելու և իր արտը մըշակելու. իրր նոր կինկինասոս, Սարդէինուներու վրայ յաղթանակներ տանելէ վերջ՝ հոն կ'առանձնանար մշակական կեանը իր բանաստեղծութիւնը զզաւու հա-

մար: Եթե վանահայրը կը դանզաղէք Վարդանի մազերը կտրելու՝ անոր սրիմ տալու, վարդան սուրբ քաշեց. ինըն իր ձեռքով կտրեց երկայն խոպոպիքները, ցնցոտի մը նետից ուսին վրայ և վանըը քաշուցու:

Նիկեփոր, Հակառակ իւր երդումներուն, Հակառակ ժողովրդիան կամքին, չկրցաւ գրէժխնդրութիան զգացումը զսպեւ:

Գիշեր մը (804ին) քանի մը Այկայոնացիներ, զայլանման մարդիկ, Փռոթէի ծովափը ելնելով, բռնեցին Աարբաս անունով կրօնաւորը, — այնուհետեւ այդպէս կը կոչուէք Վարդան, — և երկու հրաշէկ երկախներ մխեցին իր բիրերուն մէջ: Ո՛ զիսէ նախորդ իրիկուն, խաղաղիկ ծովափը նստած, մար մանող արեգակը դիտելով՝ «Յտեսութիւն» ըսած էք անոր Վարդան: Բայց այլ ևս անոր դէմքը չըտեսաւ:

Նիկեփոր շարաթ մը սենեակին մէջ առանձնացած, բարձրածայն կը հեծեծէք. իր կեղծ արցունքները սակայն չկրցան զինըն արդարացնել ժողովրդիան առջեւ, որ շատ ուրիշ պատճառներ աւ ունէք՝ Նիկեփորն ատելու:

Լեռն, իրը սպարապետ Արեկելից, կապադովկիա զրկուեցաւ՝ թումբ գնելու արարական հոսանքին։ Բացարձակ իշխանութեան մէջ տեսնելով ինքզինք, անձնատուր եղաւ Հաճոյքներու և զուարձութեանց։ Երբ Եւբայիսա աւանին մէջ կը զանուէր, կայսրը տասուիրեք տազանդ զրկեց իրեն, հայ զօրաց բաժնելու համար։ Այնքան հեղզացաւ Հրամանը կատարելու, որ Ասրակինոսները յարձակեցան, յաղթեցին, և տասուիրեք տազանդը իրենը իրենց մէջ բաժնեցին (811, փետր. 22)։

Լսեց Նիկեփոր, բռնեց զԼեռն, պաշտօնանկ ըրաւ, զանակոծեց, և իրը վերջարան՝ արսորեց։

Երյն տարւոյ յուլիսին, բուլղարական պատերազմը տեղի կ'ունենար. ի սկզբան բաղդը իր պատրող ժպիտներէն մին զործածեց։ Բայց պարտութիւնը յաղթութեան ծնունդ է յաճախ, և այսպէս ալ եղաւ Յոյներուն համար։ Բուլղարները՝ որ անտառներու մէջ ըաշուիր էին, ոռնալով յարձակեցան, ամրող յունական բանակին հետ, հոն իրենց մահը զան Նիկեփոր և յիսուն մեծամեծներ։

Բուլղարներու թազաւորը անոր զանկը

արծաթազօծեց իր արքունի բաժակն ընեւ.
Եւս համար:

Թագաժառանգը ձանը կերպով վիրաւու-
րուած էր պատերազմին մէջ, և արդէն
փոքրամարմին ու տղեղ, շատ քիչ կը սի-
րուէր ժողովրդենէն: Խրեն տեղ կայսր
Հռչակուեցաւ Միքայէլ Ալիքրոպաղաւ՝ Ռան-
զարէ կոչուած: (811 Հռկա. 2)

Հռովմայեցւոց մէջ սովորութիւն էր զբ-
թութեան նշանաւոր զործով մը՝ զահա-
կալութեան առաջին որը փառաւորել:

Միքայէլ հրամայեց որ արսորեալ Լեռնը
ազատի և տէրութեան պաշտօններու մէջ
մտնէ:

Նոյն իսկ այնքան համարում ունէր ա-
նոր վրայ՝ որ խրեն տեղ կ'առաջարկէր
ինքնակալ ընտրել զԼեռն, «Հայազգի պատ-
րիկը, զօրավար արևելեան բանակին, այր
բաջասիրտ և ուժեղ» (Կեղրենոս, յէջ
43):

Նորէն պատրիկ ու նորէն զօրավար Ա-
րելիից, Լեռն պատերազմի զնաց թէպիթ
արարացւոյն դէմ, որ քրիստոնէից պա-
տուհասն եղած էր: (811)

Երկու հազար Աքարացիի արիւնով բա-
ւեց իր նախկին յանցանքները և փայլուն

յաղթանակով մը՝ կրկին ժողովրդականացուց իր անունը :

Բ.

Եսունք ԱՅ ԿԱՆՉԱՊՈՒԹԻՒՆՔ. — ԱՐԱԿՈՑԱԿԱ
ՀՐԱՄԵ ԱՅ. — ԼԻՎԱՆ ՀԱԽԱԳԱՐԹԻՆՔ. — Լի-
ՎԱՆ ԿԱՋԵՐ ՀՐԱՏՎՐՎԵԼՈՒԹ :

Արբազան պալատին բով լուսնոտ աղ-
ջիկ մը՝ անզաղար կ'աղաղակէր կայսեր
անցած պահուն. «Միքայէլ, վար իջի՞ր» :

Յովհաննէս Գրամարտիկաս անուամբ,
պատկերամարտ կրօնաւորը խրատ սուսա-
աղջկան՝ ըսել Լեռնի. «Դուն պիտի թա-
գաւորիս, և երկայն ժամանակ, բայց պայ-
մանաւ մը. — պատկերներու կոսապաշ-
տական սովորութիւնը պիտի վերցնես» :

Թիողիկոսս կասխոերասի միջոցաւ
Ռանզապէ զաղունի պալատ կանչեց զիւա-
չարը և հարցուց՝ թէ ով իր տեղ կայսր
պիտի ըլլար. «Լեռն» պատասխանեց, նա,
և կենդանազիբն ընելէ յետոյ, աւելցուց.
«Ինա՞», թիողիկոսս, քաղաքին մէջ՝ երկու
հոգւոյ պիտի հանդիպիս. ջորիին վրայ
նստողը կայսր պիտի ըլլայ. — Թիողիկոսս
յիտ կայսեր մտահոգութիւնները փարա-

տելու, փողոցը իջաւ. տեսաւ որ յիրաւի
Լևոն ջորիի վրայ նստած իրեն կողմը կու-
զար. բռնեց անոր ձեռքէն, եկեղեցի տա-
րաւ, և ըստ անոր.

«Գիտեմ, Լևոն, որ զուն կայսր պիտի
ըլլաս Բիւզանդիոյ, երդում տուր ինձի որ
զիս պիտի շմառանաս այն ժամանակ»:
Լևոն երդում տուաւ, և կրկին ջորին հեծ-
նելով, մեկնեցաւ:

Խորագէտ Լևոնը, զուշակելով որ այս-
քան մարգարէութիւնը կարող են զի՞նքը
կասկածելի ընել կայսեր, ամենայն հա-
ւատարմութիւն ցոյց կու տար: Այսողէս
որ երբ կայսրը հրամայեց իրեն պատկերա-
մարտները պատճել և հալածել քաղաքէն,
ոչ մէկ պատկերամարտ մնաց Պօլիս . . .
իրմէն զատ:

Բուլղարները սկսած էին մեծ պահանջ-
ներ ընել. պատերազմի հրաւէը մ'էը ան.
Բիւզանդիոյ այս երկխողալից վայրկեան-
ներուն՝ արեգակն ալ խաւարեցաւ: Ժո-
ղովրդեան մէջ սարսափը տիրեց: Միքա-
յէլ սակայն եռանդեամբ կռուի կը պատ-
րաստուէր, Հայաստանի, Ասորեստանի և
կապագաղովկիոյ բոլոր զունդերը փոխադ-
րելով Եւրոպա (813 մայիս): Յաղթութեան

համար ամէն օր թափոր կ'ընէին Պօլիս.
պատկերամարտները արուեստական հրաշ-
քով մը ուզեցին իրենց աղանդը փառա-
րանել. օր մը, երբ թափորը Ա. Առաքե-
լոց հկեղեցին հասաւ, յանկարծ կոստան-
դին կոպրոնիմոսի զերեզմանը բացուեցաւ.
պատկերամարտները, կանխաւ եղած որոշ-
ման մը համեմատ՝ սկսան միարերան աղա-
ղակել. «Յարութիւն առաւ կոստանդին, տե-
սէք զինք ձիու վրայ հեծած՝ Բուլղարաց
դէմ կ'երթայ. ահա կու զայ, ահա կու
զայ, ճամբայ բացէք»:

Ժողովուրդը, հրաշքի սիրահար, դուրս
ելնալուն պէս սկսաւ կոստանդինն և իր
ձին նկարագրել. բայց պատկերամարտնե-
րը, տանջանքի ենթարկուելով, խոստո-
վանեցան՝ թէ ինչպէս լծակով մը յան-
կարծակի կափարիչը վեր հանած էին:
Յանցաւորները լծակին կապուեցան և բա-
ղարին բոլոր փողոցներուն մէջ պտտեցան՝
անընդհատ պատմելով՝ սաղմոսի ոճով,
թէ ինչպէս խորհուրդ ըրած էին հրաշք
մը գործելու, և թէ ինչ խարդախութեամբ
յաջողած էին զայն ի գլուխ հանել:

Միքայէլի բանակը անշարժ կեցած էր
Բուլղարաց առջև, որ տասնապատիկ նուազ

էին թուով. Լեռն և Յովհանն Ափլակէս, զօրավար Մակեղոնացւոց, կ'ուզէին թըշնամեաց վրայ յարձակիլ . բայց կայսեր խորհրդականները արգիլեցին:

Վերջապէս երկու բանակները, յետ 15 որ Աղբիանուպօլսոյ քով զիրար դիտելու՝ սովէ և ծարաւէ ստիպուած՝ իրարու զարնուեցան (813, յունիս 22):

Լեռն պարտութեան մը կը փափագէր, որպէսզի Ռանզարէ բոլորովին ատելի դառնայ զօրաց ու ինըն անոր տեղ զահու վրայ բարձրանայ:

Կոռուի ամենէն ջերմ բոպէին, իր գունդերով դուրս ելաւ խառնուրդէն. Յոյներ, աչարեկ, փախչիլ սկսան: Բուլղարաց համար այնքան անակընկալ էր այս դէստըր, որ ի սկզբան դաւ մը կասկածեցան, բայց յետոյ համոզուելով որ անկեղծօրէն կը փախչին՝ կոտորածի սկսան:

Ռանզարէ կոստանդնուպօլիս փախաւ, բանակը Լեռնի յանձնելով: Հայ զօրավարը խելոյն իր կուսակիցները զբկեց՝ որ բանակին մէջ ցըռւելով զինուորները զըրգուեն.

«Տէրութիւնը սիմուի կործանի այս կայսեր ձեռքին մէջ. փրկութիւն չկայ: Հիմա

ճիշդ կը կատարուի այն առակը թէ եղնիկ
մը առիւծներու կը հրամայէ ։ Ինքը կը
փախչի պալատ, զմեզ վտանգի մէջ թող-
լով Բուլղարաց մօս։ Շուտ, մեզի նոր
կայսր մ'ընտրենք. կեցցէ Լևոն»։

Աակայն Լևոն դժկամակութիւն կը ցուց-
նէր։ «Բանակն ու ժողովուրդը թախան-
ձեցին ամենէն ձարտար զօրավարին, Լևոն
է. Հայուն՝ հասարակաց բարիքը ստանձ-
նել և բրիստոնեայ հասարակապետութիւնը
ազատել։ Երանք պատասխանատուութեան
զգացմամբ դողաց Լևոն. յետոյ յանձն ա-
ռաւ՝ պարզապէս պարտուց զգացմամբ»
(Գելցեր, Արուազիծ բիւզանդական պատ-
մութեան, էջ 766)։

Այս դժկամակութիւնը սակայն՝ կեղծ
էր՝ ըստ այլոց։ Երբ նա չափազանց կ'եր-
կարէր, զօրքը մեծաղղորդ աղաղակաւ՝
իր վրանը պաշարեց. Միքայէլ Թոււատ,
քանի մը զինակիցներու հետ վրանը մտաւ
և իր սուրբ — ճիշդ այն՝ որով օր մը
զԼևոն պիտի սպաննէր, — Լևոնի կուրծ-
քին վրայ դրաւ, զոչելով. «Ասով կամ
թշնամիները պիտի ճեղքենք, կամ կուրծ-
քը. կայսր եղիր կամ մեռիր»։

Լևոն հաւանութիւն տուաւ վերջապէս։

Բանակը ճամբայ ելաւ դէալ ի Բիւզանդիա:

Հերսապուլիոս պարիսպներու պահանջանը լսելով Ռանգապէէն թէ բանակին զո՞վ թողուցած է հրամանատար, խակոյն բացազանչեց. «Տէր արքայ, աւելի անխոհեմ ընտրութիւն չէիր կարող ընել»: Այս մարգարէութենէն քիչ յետոյ լուր կը հասնէր՝ թէ բանակը ապստամբած է:

Զօրավարներէն ոչ ոք տրամադիր էր պատերազմի երթալու՝ հայրենակիցներ զոհելու համար Ռանգապէի պէս կայսեր մը, որ ամէն յոյս կորսուած տեսնելով, ուզեց անձամբ ընել՝ ինչ որ Լևոն բռնի ընել պիտի տար: — Հրաժարեցաւ: Պըռկուպիա կայսրուհին, բարկութենէն այլայլած, նախատական ճիշեր կ'արձկէր իր ամուսնոյն և Լևոնի կնոջ դէմ, — որ իր տեղ Բիւզանդիոյ դշխոյ պիտի ըլլար. — փոխանակ թէողոսիայի՝ Բարկա կոչելով զայն:

Ռանգապէ նաւակ մը պատրաստել տուած էր. դիմեց ուղղակի դէալ ի փարոս. կը յուսար Աստուածածնայ տաճարին ապաւինելով՝ Լևոնի գութը շարժել:

Ամբոխը յործանքի նման դէալ ի դուռ

կը զագէր՝ ուր հասած կ'ըսէին զլեսն
ամբողջ բանակին հետ ։ Մերակոյաբ կան-
խած էր արդէն ընդառաջ երթալու։

Միքայէլ իւր փախառեան նաևակէն կը
լուր հետուն ծափահարութիւններու, կեց-
ցէներու զղրղեցոցիշ աղաղակը՝ որ ողի
մէջ բարձրանալով իրարու կը իւանեռուէին
և կը մարէին օղոյ մէջ։ Աանզարէ յիշեց
իւանդամառութիւնը զոր ինըն աւ որ մը
զաեր էր, աշխարհի փոփոխամոռութիւնը
անխծեց մարէն։ Աղաղակը երթալով կը
մասնեար։ Մասճեց Աանզարէ թէ Լեռն
Ասկեղէն դռնէն անցեր, Բիւզանդիոնի փո-
ղոցները կտրելով յաղթանակաւ, հիմա իր
արքանիքը պիտի մանէր։

813ի Յուլիս 10ր՝ Լեռնի կայսերու-
թեան առաջին և գեղեցկագոյն օրն եղաւ։

Երկրորդ օր անմիջապէս Ա. Ասֆիա
կը մանէր և հոն շրեղապէս կայսր կ'օծուէր
Նիկենիոր պատրիարքէն։ Հայրապետին
ձեռքերը վիրաւորուեցան Լեռնի սրածայր
մազերուն դոլչելով։ Այս դէպքը մեծ նը-
շանակութիւն ունեցաւ Բիւզանդիոնի մէջ։
Կախագուշակութիւն մ'էր ասիկա՝ թէ
Լեռն անզթութիւններով ներկուած կայ-
սերութիւն մը պիտի ունենայ։

Նախորդ որ առելի կարենք զուշակութիւն մը տեղի ունեցած էր:

Երբ Լևոն դէօլ ի պալատ գացած մամանակ խալքի կոչուած տեղը Յիսուսի պատկերին դիմաց կանգ առաւ, զօրավարի զգիստները հանելով ծիրանի հազուելու համար, Միքայէլ թիւռատ խեղոյն Լևոնի զգիստներն առաւ և հազուեցաւ. այս հանձարեղ եղանակաւ ինքինը Արեւելքի զօրավար անուանեց, զուշակել տալով միանզամայն՝ որ կայսերութեան մէջ աւ Լևոնի յաջորդը պիտի ըլլար:

Յետոյ, երբ Լևոն արքունի սանդուխներէն վեր կ'ելլէր, Միքայէլ թիւռատ անոր եւելէն արհամարհանօր ծիրանին կը կոխուաէր, բաեւ ուզելով անշուշտ՝ որ որ մը զանիկա Լևոնի վրայէն պիտի մերկացնէ:

Լևոնի առաջին մասձութիւնը պիտի ըլլար ի հարեկ իր զանը ապահովել: Խեկոյն ածիլեց զիսանզարէ և Փռթէ կղզին արսորեց, որդիները ներքինացուց: Ասոնցմէ մին կը կոչուէր՝ Նիկիաս, որ յետոյ Ալիցնատիս անուամբ՝ կոստանդնուպոլսույց պատրիարքն եղաւ:

Խոր բոլոր կուսակիցները կարգաւ նոր

կայսեր ներկայացան՝ և մեծամեծ տիտղոս-
ներով եւս դարձան : Միքայէլ թվուաս,
Լեռնի ապագայ դահիճը և ներկայ բարե-
կամը, դաշնակցաց սպարապետ անուանե-
ցաւ, իսկ Մանուէլ Հայկազն՝ հայկական
բանակաթեմին զօրավար :

Երայսրը մեղմի յանդիմանեց զՄանուէլ՝
նկատել սալով որ բոլոր զօրքերը զինքը¹
կայսր ընդունած էին, չայ զունդեր ընդ-
հակառակն մերժած :

— Վեզ չէր վայլեր, բաւ, Պրոկո-
պիայի և Միքայելի համար՝ զէնքի զիմել
ինձի դէմ կռուելու համար :

— Վեզ ալ չէր վայլեր, պատասխա-
նեց Մանուէլ, բու բարերարիդ դէմ զէնք
վերցնել :

Այս համարձակախօսութիւնը զայրաց-
նելու տեղ հիացոց զԼեւոն, որ ունէր
բաւական վեհանձնութիւն՝ առաքինութիւնը
իր թշնամիաց վրայ ալ յարգելու համար :

Լեռն, զահ բաձրացած պահուն, յոյս ու
վախ կը ներշնչէր միանգամայն. իր անզը-
թութիւնը սպառնալիք մ'էր, բաջութիւնն
և հանձարը՝ յաղթանակի խոստութեր :

Գ.

ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԱՏԵՐԱՎՈՒՄ. — ՊՈՅԻ ՊԱՀԱՐԻԱՆՈՒՄ.
— ԿՐԻՒՄԱՅՈՒՄ ՄԱՆ:

ԲՈՒԼՂԱՐԻԱՆԵՐԸ, ԲԻՒՂԱՆՂԻՈՅ ՆԵՐՐԻՆ ԽԱռ-
ՎՈՒԹԻԱՆՆԵՐԸ իրրե զաշնակից բանակ մը
զործածելով՝ իրենց կրումնոս թագաւորին
առաջնորդութեամբ ԲԻՒՂԱՆՂԻՈՅ պարիստ-
ներուն մօտեցան (Տ13 յուլիս 16):

Խրամ բացին, պատճեչ շինեցին և պր-
րաններէ կազմուած զինուորական բաղար
մը յօրիննելով՝ իմացուցին Լեռնի, որ հա-
զիւ շարաթէ մ'ի վեր զա՞ ելած էր, թէ
ԲԻՒՂԱՆՂԻՈՅ իրենց աւերիչ ձեռքէն՝ երեք
պայմանաւ միայն կարող էր ազատիլ.

1. Յոյնք պէտք են տարեկան տուրք
վճարել ԲՈՒԼՂԱՐԱԳ:

2. Կրումնոս պէտք է պտափ ԲԻՒՂԱՆ-
ՂԻՈՅՆԻ մէջ և ինչ աղջկան որ հաւնի,
պէտք է տանի իրեն հետ՝ իրրե աւար:

3. Կրումնոս պէտք է իր նիզակը միտ
ՌԱՂԵՂԷՆ զրան մէջ, յաղթանակի նշան:

Մինչդեռ բանակցութիւնները կը շա-
րունակուէին, բարբարոսները միւս կողմէն
իրենց հետարրարական հանգէսները կը

կառարէին. յոյն զօրականը, աշուարակաց պատուհաններէն, զարմանոք կը զիտէին զանոնք:

Երբեմն թագաւորը Պլաքեանեանց դրան մօս (այժմեան Լյուսլը) կ'երթար ոտքն և զլուխը լուալու. յետոյ իր ձեռքով ջուր կը կը սրսկէր զինուորաց վրայ, որ աշազակել կը սկսէին: Թագաւորին ճամբուն երկու կողմը շարուած կ'ըւլային իր կիները, չհուանկարը կ'աւարտէր թագաւորին ոսկեղէն վրանով. Կրումնոսի անցած պահուն այդ բոլոր կուսանքները երգել կը սկսէին երկրագեղելով իրենց տիրոջ: Զոհերը կհնդանիներ չէին միայն, երբեմն մարդիկներ: (Այսպէս կը նկարագրէ թէ՛ոփանէսի շարայարողը՝ «զնոր Ահներիմ»):

Անոն կրումնոսի վերոյիշեալ պայմանները լսելով՝ հետեւեալ պատասխանը տուաւերկու կողմէն ալ վեց անգէն մարդիկ Պլաքեանեանց դրան ըով թող տեսակցին իրարու չետ՝ և վիճեն: Երկու թագաւորներն ալ մաս պիտի չկազմէին յանձնաժողովներուն:

Անոն սակայն զիտէր թէ կրումնոս ուխտը դրժելով՝ անձամբ պիտի զար այդ բա-

նակցութեան մասնակցելու. ուստի երեք
աղեղնաւոր ծածկեց պարսպին մօտ թուփի
մը տակ՝ որ եթէ զայ՝ նետով սպաննեն։
Արոշեալ օրը վեց Բուլղարներու հետ կր-
րութեան ալ եկաւ՝ ձիռ վրայ հեծած. Լեռն
նշան մ' ըրաւ աշտարակէն. նետերու տա-
րափ մը սկսաւ տեղալ դէպ ի բարբարոս
թագաւորը։ Նա խկոյն ուրբի վրայ ելաւ,
հեծաւ ձիռ վրայ և սկսաւ փախչիլ. բանի
մը վէրը ստացաւ, բայց կեանքը ազատած
էր. իր ընկերներէն ոմանք սպանուեցան,
ոմանք զերի ընկան։ Աշտարակաց վրայէն
զինուորը անդադար կ'ադաղակէին. Խոչք
յաղրահետիեց։

Կրութեան կատղած՝ վոսփորի, Պրոպոն-
տիսի ափունքները, Թրակիոյ քաղաքները
աւերելով, հրդեհելով Պօլսոյ շրջակայնե-
րը, ամբաւ աւարով դարձաւ Աղբիանու-
պօլիս, զոր արդէն իր եղբայրը կը պա-
շարէր. առաւ զանիկա. տասուերկու հա-
զար զերի տարաւ Դանուրի եղերը ընա-
կեցնելու. ասոնց մէջ էր տղայ մը՝ որ
վասիլ Արշակունին պիտի ըլլար (813):
Արկադիոպօլիս ալ նոյն բաղդին հանդի-
պելով, յիսուն հազար հոգի զերի զացին։
Յետոյ պատրաստուեցաւ Պօլսոյ տիրե-

լու. որոշած էր նա յարձակիլ այն կողմէն
ուր վիրաւորուած էր. — Պլաքեռնեանց
զրան կողմէն։ Հոս միայն մէկ պարփառ
կար. Առոն երկրորդ մը կանգնեց, սպառ-
նէշով ամբացուց, սպասեց։

Կ'ըսէին թէ տաս հազար եզներ բար-
շելով կը բերէին պաշարման ամենամեծ
մեքենայներ։ Բուլղարաց բանակը աճած
էր Աւարներով, Ակլաւոններով։ Բիւզան-
դիոն կանխած էր իր մահուան սուզը բըռ-
նել։ Աարսափեցնող լուրեր ետեւ ետեւ կը
հասնէին. յանկարծ անոնց աւետիս մը յա-
ջորդեց. Կրումնոսի երակներէն մին պայ-
թած էր և ինըը ականջէն, բերնէն արիւն
ժայթքելով՝ մեռած։ (Տ14, ապրիլ 13,
աւագ հինգշաբթի օր)։

Դ.

Կրուն Յայքանաներ բոււշաբազ մընա. — Լսեան
ըլլիկը։

Կրումնոսի յաջորդած էր Կրիյթազոն
(Տ14ին): Գահուն հետ՝ անոր հոգին ալ
անցած կ'երևէր այս երկրորդին։ Ատուար
բանակով դէպ ի Պօլիս յառաջեց. Առոն
չթողուց որ շատ մօտենայ. Բիւզանդիոյ

պարիսալները նորոգելէ յետոյ, Մեսղրիա
իջաւ և հոն կոփու առաջարկեց Բուլղա-
րաց:

Յոյներ, յաղթահարուած, նահանջել
սկսան:

Լեռն, քաջերու զունդով մը բլուրին
ծայրը կեցած կը դիտէր. Յունաց փա-
խուստը տեսնելով՝ «Զօրականը իմ, գո-
չեց, հիմա է յաղթութեան ժամանակը.
մերն է յաղթութիւնը. ետեէս եկէր» -
արծուի մը պէս վար ալացաւ, ջարդեց,
փախուց, յաղթեց, դարձաւ հարստու-
թեամբ և գերիներով:

Երկրորդ գարնան (815ին) Թբիլիս
նորէն պիտի ոռոգուէր արիւնով:

Լայսրը նորէն անձամբ Բուլղարաց դէմ
զնաց. բանակետղ կազմեց ու շուրջը
խրամներ փորեց: Բուլղարները կայսրը
մօտէն պաշարեցին, և ուղեցին սովորու-
նելով՝ անձնատուր ըլլալու ստիպել:

Նենգութիւնը սակայն՝ ազատեց զլեռն:
Նա ինչ որ խորհէր՝ զաղտնի կը պահէր.
եթէ կամքն ալ յայտնէր ուրիշներուն՝ շար-
ժառիթը ոչ երրէր:

Օր մը բանակին մէջ պտտեցաւ, քա-
ջերու ընտրութիւն մ'ըրաւ, և առանց բառ

մ' բահլու, երեկոյին դէմ, վրաներ բա-
շուեցաւ:

Գիշերը իջեր էր արդէն. Յօյները կը
քնանային ճերմակ վրաներու տակ: «Հե-
ռեսեցէք ինձի», բայ քաջերու զուղին,
և մթութեան մէջ, լոիկ, ելան բլորէ մը,
և հոգափ մը մէջ անտես եղան:

Երկրորդ առաւտ յոյն բանակը աներ-
կարագրելի շփոթութեամբ, կայսեր փա-
խուար կը զուժէր:

Բուլղարներ խեկոյն անզրադարձան շփո-
թութիւնը և շտեսնելով զինոն զու-
ղերուն զլուխոր կանզնած՝ լինոն փախեր
է՝ կ'աւետէին իրարու:

Յաղթութեան վրայ այլ ևս ապահով,
ամրող օրը զուարթացան խնջոյըներով
և իրիկունը վրաններու տակ, աւելի քան
երթը, խորունկ քուն մը քաշեցին:

Գիշերը վերադարձեր էր բանակներուն
վրայ. լուսիթիւնը նորէն կը տիրէր ամէն
կողմ, երբ լինոն, յայտնելով վերջապէս
խորհուրդը իւր քաջերուն, սկսաւ բլրան
զազաթը ելնել: Լուսնէն քանի մը ճառա-
զայթ խնդրեց՝ թշնամեաց բանակը զիտելու
համար. բայց նա զլացաւ. թանձը մթու-
թիւնը զեռ կը տեէր: Ատնաձայն մ' ան-

զամ չլսելով՝ ապահովցաւ, ու կամաց վար սկսաւ իջնել բլուրէն:

Յանկարծ բոլորը միասին զռացին, Բուլղարներուն վրայ հեղեղուեցան ու կոտորածք սկսան: Լևն Յունաց բանակեազգի մարդ զրկած էր զանոնք արթնցնելու և զիշերային կռուին կանչելու համար, երբ անոնք հասան արբունչեղութիւնը դեռ աւելի սասակացաւ: Բուլղարները, ոմանք անզէն, ոմանք բնաթաթախ, ամէնքն ալ անհոգ, Յունաց ոչ սակաւ օգնութիւն ըրին՝ զիրար ջարզելով:

Յաղթանակէն վերջ այն բլուրը ուսկից հայ կայսրը՝ վար իջած էր - Լևնի բլուրը կոչուեցաւ. այնուհետեւ ամէն Բուլղար այդ բլրան առջելն անցած ժամանակ՝ զլուխը կը շարժէր և սրտազին հառաջանք մը կ'արձելէր: — Մեծնողներուն մէջ էր նաև Բուլղարաց թագաւորը որոն յաջորդեց Ամորդար:

Ոս, ամենայն խոնարհութեամբ, զինուղաղար խնդրեց Լևնէն:

Նենզաւոր կայսրը, որպէսզի խոստումը չպահէ, հետապայ հնարքը մտածեց. փոխանակ առետարանով երդում բնելու, իմեծ ուրախութիւն միամիտ թշնամիաց:

շուներ զոհելով և ուրիշ բարբարոս արարողութեամբը կատարեց երգում մը՝ զոր լուծելու երբէք խիղճ պիտի չընէր բնականապէս:

Բուլղարը եօթանասուն և չորս տարի անշարժ մնացին:

Արեմոնեան վտանգը՝ Աքրասեան Աքարներու ձեռքն էր հիմա:

Լեռն Ափրիկէի Ազլապետեանց հետ դաշնակցելով՝ զասոնք գործածեց իբր ամրաբատկ մը Աքարացւոց դէմ, և Աթլիլիան ազատեց: (Տ16)

ՄԵծին կարուսի մահէն յետոյ՝ Լեռն նորիրակիներ զրկեց նաև Պաղպիա, որոնք բարեկամական նամակներով վերադարձան (Տ13ին):

Այսպէս, Բուլղարաց պարտութենէն յետոյ, խաղաղութիւնը կը տիրէր հոսմէական ուկրութեան ամէն կողմը:

Ե.

Լիոնի ներքու կառավարութեան . — իւ Արտա
օրու գուշու մըս . — Խուսա Կրօնակար-
ներ :

Լևոն իր ներքին կառավարութեան մէջ
ունեցած զործունէութեամբը ցոյց տուաւ՝
թէ զինուորի սիրտն ունէր և օրէնսդիտի
հանձարը :

Զմեռ ժամանակ բերդեր կը կանգնէր,
անձամբ զինուորները կը հրահանգէր,
զարնան անոնց հետ՝ կոռոի երթալու հա-
մար :

Այն մարդիկներէն էր՝ որոնց զրօսանքը
աշխատանքն ինքնին է : Անզութ ըլլալով
ի բնէ, փոքր յանցանքի մը՝ ամենամեծ
պատիժ կը սահմանէր : Աարսափեցնելով
զինուորները՝ զանոնք կարգի բերաւ :

Դատարաններուն կ'այցելէր, բարենո-
րոգութիւններ կը ներմուծէր, նոր օրէնք-
ներ կը զնէր. արդարութեան զգացումն
ունէր գերազանց աստիճանով :

Երերակուտի անդամներէն մին աղքատի
մը կինն յափշտակած էր. զրկեալը դատա-
ւորին զանգատեցաւ : Երբ սա կը դանդա-

զէր դատը կտրելու, աղքատը վճռեց կայսեր դիմել։ Դնաց պալատին դրան քով և հոն սպասեց. Անոն իր թիկնապահներէն շրջապատուած դուրս ելաւ. աղքատը իր առջե վագեց, ծունը դրաւ և դժբաղդութիւնը պատմեց։

Անոն զայրացած իր առջե կանչեց թէ ծերակուտի անզայմը և թէ դատաւորը, երկուէն ալ խստիւ յանդիմաննելով՝ պաշտօնանկ ըրաւ։

Անոն խստրացին իր զաղափարականն եղած էր։ Ամէն բանի մէջ կ'ուզէր իրեն նմանիլ։ Եւ որովհետեւ անոր որդին կոստանդին կը կոչուէր, իր Ամրաւ որդին զահակից ըրած ժամանակ՝ (Տ13ին) զանիկա ալ կոստանդին անուանեց։

Պալատին մէջ Յովհաննես անուամբ հայ կրօնաւոր մը կար Գրամարաիկոս կամ Գրամանական կոչուած, որդի Զգաւա (Στάσιος) տիտղոսը կրող Բանզրատի մը, եղայր Արշաւրի, Արտիստրզանեանց (— կամսարականաց) ցեղէն, որ Պօլսոյ ամենէն ազնուական ընտանիքներէն մին կը համարուէր (ուն թէոփանէս Շարայարեալ էջ 435)։

Առյն Յովհաննէս հակառակ էր պատ-

կերներու։ Զանոնք յարգողները կուսպաշտ
կը նկատէք։ Բայ իրեն՝ աշխարհը զեռ
չեթանոսութեան մէջ էք, և ըրիստոնեայք
այնչափ էին որչափ պատկերամարտները։
Խնդինքը կախարդութեան տուած, պղըն-
ձեայ կոնքի մը մէջ ապագայն կը կար-
դար։

Օր մը, երբ եկեղեցւոյ մէջ կայսեր մօտ
նստած՝ ընթերցուածոյն մտիկ կ'ընէք, ե-
սայեայ այս կտորը եկաւ։

«Արդ ում նմանեցուցէք զՃէք, և ո-
րում նմանութեան նմանեցուցէք զնա. մի-
թէ պատկեր կոփեաց զնա հիւսն, կամ
ուկերիչ ձուլեաց ուկի և պատեաց զնա
ուկւով, ի նմանութիւն պատկերի կերպա-
րանեաց զնա» (Եսայի, Խ, 19):

— Զես լրսեր, տէք արքայ, ըստ
բովին Յովհաննէս, ինչ կ'ըսէ մարգարէն.
որուն ուղղուած են այդ խօսքերը։ Կը հը-
րամայէ պատկերները ջնջել։

Կրօնաւոր մը կայսրութիւն մարգարէա-
ցած էք Լեռնի։ Երբ խօսքը կատարուեցաւ
Լեռն ընծայներ զրկեց. բայց ճգնաւորը
մեռած էք և իր խղիկը ուրիշ ընակիչ
մ'ունէք Ասքրաս կամ Ամրատ կոչուած,
որ ինքինքն ներկայացնելով իրու նոյն՝

մարզարէացողին հետ, Անոնի՝ այս խօսքերը հրամայեց բակը. «Կը մերժեմ ես քու ընծայներդ. քեզ կայսրութիւն խոստացած էի՝ պատկերներ ջնջելու պայմանաւ։ Մու են քու գործերդ։ Դուն պիտի մեռնիս շոտով՝ եթէ կուալաշտութիւնը արմատախիլ ընել չջանաս»։

Վասիլ անուամբ պալատականներ՝ որ սոյն ճգնաւորին հետ միարանած էր նենզուգութիւններ ընելու համար՝ Անոնի խորհուրդ տուաւ ծպտիլ, երթալ նոյն ճգնաւորին և փորձել թէ յիրաւի կարող է ապագայն գուշակել։ Կայսրը որոշեց անմիջապէս երկրորդ օր տուած խորհուրդը գործադրել։

Վասիլ զիշերանց ճգնաւորին զնաց՝ կայսեր զալուստն խմացնելու համար։

Երբ Անոն երկրորդ օր ծպտեալ՝ ճգնաւորին ներկայացաւ՝ նա վսիմօրէն գոչեց.

«Անոն, զով կը կարծես խարել այդ զգեստներով։ մարդիկները կարող ես խարել բայց զԱստուած՝ ոչ։ Նա ինձի խմացոց՝ թէ ով ես զու և ինչ պիտի ըլլաս։ Քիչ ժամանակէն պիտի մեռնիս՝ եթէ պատկերները չջնջես։ Խակ եթէ զանոնք վերցնես՝ քու ցեղդ մինչև հինգ սերունդ պիտի թագաւորէ»։

Առոն, հակառակ իր բոլոր նենգութեանք, խարուեցաւ կրօնաւորէն. կարծեց թէ նա աստուածային յայտնութեամբ իմացած էր իր ով ըլլալը, և որոշեց պատկերները ջնջել, թէպէտ և Նիկեիոր պատրիարքին առջև հանդիսաւոր կերպով հակառակը երդուընցած էր (814 ապրիլ):

Ժողովուրդը զայրացած՝ կայսեր տուաւ իրը տիտղոս անունն այն կենդանւոյն՝ որ միշտ գոյնը կը փոփոխէ. Քամելիոն (Գեսնաոփուծ): Նախառական երկրորդ տիտղոս մ'ալ ստացաւ. Ամաղեկացի:

Նկատելով որ Բիւզանդացիք իրական անունները աղաւաղելով մակղիբներ կը չինէին, օր. Յամանենէս Մերականաղետին Եղուանենէս ըսելու տեղ Եանէս կ'ըսէին (Յանէս և Յամրէսն յիշեցնելով), Լենը՝ Քամելիոն կ'ընէին, մեզ հաւանական կ'երենայ թէ սա Ամաղեկացի բառին մէջ կըրնանը Լեռնի ծնղավայրը մինուսել:

Վասնգի եթէ պարզապէս օտարազգի ըլլալը ցուցնելու համար Ամաղեկացի կոչած են զինք, կրնային Ա. Գրքէն աւելի քնորոշ բառեր առնել Քամանացի, վոշտացի, և այլն:

Եւ երկրորդ՝ Գենեսիոս պատմիչը «Ապրը

Լեռնի Ամաղեկացւոյ » վերնագիրը պիտի
չզործածէր լրջօրէն. ուստի մեզ կ'երեայ
թէ Արծրունի Լեռնը՝ Աինեաց Ամաղուա
զիւղին մէջ ծնած ըլլալուն համար Ամա-
ղուացի կը կոչուէր, զոր Բիւզանդացիք
հեղնական աղաղաւոթեամբ մը՝ Ամաղե-
կացի ըրին:

Ամէն աշխարհ արտաքին պատերազմ-
ներէ աղատելէ վերջ՝ պէտք է ներքին
խռովութեամբը տանջուի: Թագաւորներ
յաճախ խաղաղոթիւն ըրած ժամանակ
որիշ բան չեն ըրեր՝ բայց եթէ պատե-
րազմը դուրսէն ներս փոխաղրել:

Այսուէս եղաւ նաև Բիւզանդիոյ:

Զ.

ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՀԱՅՈՒԹԵՐ. — ՀԱՆԱԲՐԵԴ ՆԵՐԳԱՎ-
ԻՇԻՆ ՄՌ. — ԱՏԵԿԻ ԵԽ ԱԿԱՆՉԱՆԻՇ ՓՈՎԱՅԻ ՎՐԱՅ
ԿԱՅԻՆԻԱՅ. — ԱԿԱԲԱԿԻՔՆԵՐ ՅՈՒՅԱԾԱԿԱՅՈՒՅ:

Պալատին խալքի զրան վրայ Յիսուսի
արձան մը կար, այս արձանազրութեամբ.
«Լեռն կործանած էր զայս, իրենէ վե-
րականգնեց » :

Լեռն պէտք էր նախ իր պալատէն հա-
լածել պատկերները՝ յետոյ տէրութենէն:

Բայց որովհետեւ Յիսուսի արձանին անհետացումը կրնար ժողովուրդը ուր հանել, Լևոն այս հանճարեղ զիւար մտածեց:

Յովհաննէս Քերականին և ուրիշ պատկերամարտներու հրամայեց բարկոծել զանիկա, մինչդեռ անոնք եռանդեամբ յանձնաբարութիւնը կը կատարէին, ժողովուրդը խոնեցաւ, բարկութենէն զանոնք բզբսել սպառնալով. այս վայրկենին զրան առջև երեցաւ կայսրը և առիւծի ձայնով իր զինուորները սկսաւ յանդիմանել.

Կոյր էր, զոչեց նա, չէր տեսնար թէ սա հերետիկոսները ինչ նախատինք կ'ընեն Յիսուսի արձանին, ինչպէս սրտերնիդ կը զիմանայ. ինչպէս մարզարիար խոզերու առջև կը թողուք, ինչպէս կը հանդուրժէր որ ձեր երկնաւոր թագաւորին պատկերը նախատոի: Ծուտ, վերուցէր Յիսուսի արձանը, ազատեցէր զՅիսուս հերետիկոսաց նախատինքէն »:

Այս հրամանին վրայ՝ զինուորները Յիսուսի արձանը անհետացուցին, մինչ ժողովուրդը միամտօրէն կայսեր նախանձայուղութիւնը կը զովէր....

Քիչ յետոյ Լևոն զիմակը վար առնե-

լով, Նիկեփոր հայրապետը կանչեց և ըստ։

«Ես աստուածաբան չեմ, բայց կայսր եմ։ Պատկերներու յարգութիւնը տէրութեանս երկուառակութեան պատճառ կ'ըլլայ, Հետեւարար պէտք ես օգնել ինձ պատկերները ջնջելու։»

Նիկեփոր անվախ կերպով «ո՛չ» պատասխանեց, կայսրը հրամայեց այն առեն որ պատկերամարտները՝ պատկերաց յարգողներուն զետ վէճի զան։ Արոշեալ օրը Նիկեփոր բազմաթիւ վարդապետներով կայսեր ներկայացաւ, բայց որբան մեծ եզաւ սարսափիր իրեն ներկայացած տեսարանին տաջե, մէկ կողմը շարուած էին կատաղի, մոլեռանդ կրօնաւորներ՝ մազաղաթներ ձեռքերնին, միւս կողմը զինուարներ և սպայներ՝ սուրերնին մերկացած, և երկուքին մէջ ահզ կայսրը։

— Տէր արքայ, բայս Նիկեփոր, մեզ ներելի չէ նախ վիճել կէտի մը վրայ՝ զոր տիեզերական ժողովը մը Հաստատած է, երկրորդ, առելորդ է վիճել, երբ զուն որ զատաւորը սլիտի բլւաս՝ արդէն որոշած ես թէ որ կողմը սլիտի բռնեաւ։

Այս վայրկենին կրօնաւոր մը բազմու-

թենէն զլուխը զուրս կարկառեց և իր ջղոտ
դէմքը ցոյց տալով,

— Տէր արքայ, զոչեց, զուն ինչ կը
խառնուիս եկեղեցական խնդիրներու մէջ:
Պօզոս առաքեալ եկեղեցւոյ նուիրապետու-
թիւնը թուարկած ժամանակ՝ կը յիշէ բա-
շանայները, եօփիսկոպոսները, բայց կայ-
սրները երրէր յիշած չեւ:

Աւոն զայրացած մոնչեց այնօլիսի ձայ-
նով մը՝ որ պալատը և բոլոր ներկայները
զողացին.

— Կորսուեցէր, մոլորնալներ, պատսա-
խան չունենալով՝ վախուսաւ կու տաք վէ-
ճէ, Դուքս ելեր, ես գիտեմ թէ ինչողէս
ոլեար է ձեզ ձշմարտութեան ճամբայն բհ-
րել:

Յետոյ տանջել, բանտել, արսորել հրա-
մայեց պատկերաց յարզողները, և մանա-
ւանդ զինքն երգիծանող կրօնաւորը՝ որ
թէողոր Աթուատիդ կը կոչուէր:

Բայց Մննդեան տօնը մօս ըլլալով, որ
կայսեր համար իր շքեղութիւնը և իր ու-
ժեղ ձայնը ցուցնելու որ մըն էր, Աւոն
վախցաւ որ մի՛ զուցէ յանկարծ բանա-
զրուելով՝ հանդէսներէն զուրկ մնայ և չը-
կարենայ շարականները անձամբ սկսիլ:

Աւստի քանի մ'օր առաջ՝ Նիկեփորի հետ
տեսակցած ժամանակ՝ յուզուած ձայնով
մ'ըսաւ. «Ես ալ պատկերներու կողմն եմ,
բայց զիս կը բռնագատեն այսպիսի բա-
ներ ըսկըու՝ տէրութեան բարիքը պատ-
րուակ բռնելով»։ Այս ըսած պահուն՝
Լեռն ծոցէն նշխարաց տուփ մ'հանեց և
կեղծ արցունքով մ'համբուրեց. բաղաքին
մէջ ձայն տարածուեցաւ՝ թէ կայսրը զբո-
ջացեր՝ ճշմարտութեան ճամբան եկեր է։

Մննդեան հանդէսները կատարելէ, իշ-
խանաց խնջոյք տալէ յետոյ՝ Լեռնի ա-
ռաջին զործն եղաւ. Նիկեփորը աքսորել
և իր թիկնապահներէն մին, թէոգոր կաս-
սիտերաս անուամբ, քանի մ'օրուան մէջ
պատրիարք ձեռնադրել տալ։ Կայսրը ան-
ձամբ Ա. Առփիայի մէջ ամպիոնէ մ'իր
այս ընտրութիւնը ծանոյց, յորդորելով
ժողովուրդը՝ հալածել թէ պատկերները՝
և թէ զանոնք յարգողները։

Թէոգոր, պատրիարք ըլլալէն վերջն
ալ, շարունակեց կայսեր թիկնապահն ըլ-
լալ. մոլորութիւններէ զատ, ուրիշ զիտու-
թիւն չունէր. խստակեաց կրօնաւորներուն
հետ օրը երկու անգամ խնջոյք կ'ընէր.
սեղանի ժամանակ կրօնաւորները կը ծաղ-

թէին իրենց անմտութիւնը՝ որով աշխարհ-
քիս վայելքները թողած, աւելորդ ծոմա-
պահութիւններով անցուցեր էին իրենց ե-
րիտասարդական թարմ տարինները: — Աե-
զանէ վերջ կը սլարէին: Արօնաւորութիւնը
զուարթ կերպարանը մ'առած էր:

Լևոն (816ին) ժողովը մը գումարելով
պատկերները դատապարտեց: Այս եօրնե-
րորդ տիեզերական ժողովքին մէջ — ինչ-
պէս կ'անուանէին զայն իրենը — մոլե-
ռանդ կրօնաւորներ եպիսկոպոսներու վրայ
յարձակեցան, գետին փոեցին զանոնը,
ծեծեցին, կոխկառեցին, մօրուքը փետաե-
ցին:

Այնուհետև Լևոն զինուորներ զրկեց՝ ե-
կեղեցեաց մէջէն պատկերները վերցնելու,
և լրտեսներ՝ իրեն դէմ խօսողները զրտ-
նելու, անոնց լեզուն կտրելու համար:
Հիւանդներուն անզամ չէր խնայեր. Թիկո-
վանէս պատմիչն ալ որ Բիւթանիոյ մէջ
գանահայր էր, տարիէ մ'ի վեր անկողին
կը պառկէր. Լևոնի զինուորներ յանկարծ
ներս մտան, ուաքերը բրտարար դուրս բա-
շելով անկողնէն՝ շղթայի զարկին, և Պօ-
լիս բերելով զինըը՝ Ամոթրակէ աքսո-
րեցին, ուր մեռաւ իրրե խոստովանող:

Աճիր մը կը համարուեր՝ տան մէջ ունենալ պատկեր մը, արձան մը, պատկեր պարունակող զիրք մը կամ պատկերաց յարգող մը։ Գանակոծութիւն, ընչից զրաւումն յարքունիս, բանտ, արսոր, անդամառութիւն, մահ, ասոնք սովորական վընդիոներ էին Աւոնի համար։

Անցորդները, արքունի ճանապարհին անցած ժամանակ, մարդկային ոտքեր կախուած կը տևանէին պատերէն. անոնց քով ականջներ զամուած, կամ բազուկներ երկընցած, կամ զլուխ մը. — Աւոնն էր որ իւր անզթութիւնները ի տես կը դնէր անցորդներուն՝ պատկերաց յարգողները սարսափեցնելու համար։

Աւոն շատ հետի էր ասոնց համար խիղճընելէ. կրօնաւորներ լիովին համոզած էին զինք թէ «երեքտասահներորդ առաքեալը» ինքն է։

Ե.

Միւսուն, Թիմուս՝ տվածունել պարագ. — Անդունք
ընկա գեցնը լու + առաջը ձրագոյ, բայցը
ա'զանելը. — Պահանջներ՝ որուանորդ շնութեն
չոք. — Լուսն օպանութ:

Միքայէլ թշուատ, վասասէր՝ բայց
զաղտնիք պահելու անկարող, հրապարա-
րակու կը պատմէր՝ թէ ի՞նչպէս սլխոի
սպաննէր զիւոն և անոր ծիրանին զգենուր:

Հակառակ սպաննալիքներու, հակառակ
բազմաթիւ ձերբակալութեանց, հակառակ
լրաններու բազմութեան, զար լիւոն սրփ-
ոած էր բաղարին ամէն կողմը, երբէք
չդազրեցաւ կայսեր դէմ խօսելէ:

Ի՞ննզիան նախորդ օր բռնուելով (820ին),
դատապարտուեցաւ արքունական բազա-
նեաց վառարանին մէջ ողջ ողջ այրուե-
լու:

Կայսրը ներկայ սլխոի ըլլար. Թէողո-
սիա կայսրուհին, յանկարծ, խառնակ կեր-
պարանքի մէջ, զայրացած, կայսեր առջե-
ելաւ.

«Աստուածամարտ թագաւոր, զոչեց,
չես վախեր Աստուծոյ բարկութենէն. ի՞նչ-

պէս սրբազն տօն մը պիտի տիրեցնես ա-
րեամբ. ի՞նչպէս կը հրամայես որ վաղուան
երգերուն հետ՝ մեռնողի մը ձայնը խառ-
նուի » :

— թէողոսիա, պատասխանեց Լեռն,
հոգիս կ'ազատես, բայց մարմինս կը կոր-
սընցնես » :

թլուատին սպանումը յետաձգուեցաւ:
Ամբողջ զիշերը անքուն անցուց Լեռն:

Ապահովալու համար՝ թէ Միքայէլ
բանտի մէջն էր, զգեստը հազաւ, ճրազը
ձեռք, միայնակ, բանտ իջաւ. դուռը բա-
նալուն պէս, տեսաւ զՄիքայէլ՝ բարձր
տեղ մը բնացած, իսկ սկահապանները՝
գետնի վրայ փոռւած. զայրոյթէն դուռը
ուժգին փակեց դուրս ելաւ. բայց թէո-
ղիկոսու, որ հոն էր, անդրադարձաւ թէ
եկողը կարմիր կօշիկներ հազած էր, ու-
րեմբ... կայսրն ինքնին էր:

Իրենց կեանքը ազատելու համար պէտք
էին Միքայէլի հետ միանալ՝ ու սպաննել
զԼեռն: Աըթնցուցին թլուատը, հետը խոր-
հըրդակցեցան: Միքայէլ՝ թէողիկոսուը
Լեռնի դրկեց՝ խնդրելով որ հրաման տայ
խոստովանահայր մը կանչելու: « Գնա
դաւակիցներուս, բսաւ Միքայէլ՝ թէողիկ-

տոսի, — իմացուը իրենց՝ թէ զամէնքն
ալ պիտի մատնեմ, եթէ այս զիշեր Լևոնը
չսպաննեն ու զիս չազատեն » :

Արշալոյսի բացուելու ժամանակն էր.
աքաղաղներու ձայնը սկսած էր լսուիլ.
բայց դեկտեմբերի այդ ցուրտ ու մթին
զիշերը՝ որոշած էր կարծես երրէր շլուսն-
նալ :

Լևոնը փղոսկրեայ դռնէն անցնելով մա-
տուոք գնաց՝ արքունի երէցներուն հետ
ժամերգելու :

«Լևոն, կ'ըսէ թէոփանէսի Շարայա-
րողը, ի բնէ ձայնեղ էր, և մեղեղիները
իւր բոլոր ժամանակակիցներէն աւելի
լաւ կ'երգէր » :

Դաւակիցները, կրօնաւորի զգեստով,
մութ անկիւններու մէջ ծածկուեցան :

Երր կայսրը ձայնը ճգեց շարականը
սկսելու համար, ամէն անկիւնէ դուրս վա-
զեցին՝ սուրերը մերկացած։ Ցուրտ ըլլա-
լուն պատճառաւ՝ ամէնը բրդոտ գլխար-
կով ծածկուած էին. դաւակիցները շփո-
թեցան. քիչ մնաց որ աւագերէցը սպա-
նուէր, եթէ չաճապարէր ճաղատ գլուխը
մերկացնելու. դաւակիցներ սխալնին հաս-
կըցան :

Այս շփոթութեան ժամանակ՝ Լեռն ա-
ւագ խորան վազած էր և փրկութեան խաչը
ձեռք տանելով՝ — շղթայ մը , կ'ըսեն
պատմիչներէն ումանք , — սկսաւ դառա-
ղիքներուն դէմ կռուիլ . սուրի բոլոր հա-
ռածները բնօրունայն կ'ելլէին՝ խաչին
հանդիպելով :


Բայց Լեռն յոզնեցաւ . տեսնելով հսկայ
մարդ մը , Քրամագոնեանց տռհմէն , որ ի-
րեն կ'ուղղէր սուրը , « Գիտոթի՛ւն » զոչեց .
« Արէժի առեն է , պատասխանեց նա , ոչ
զթութեան » և մէկ հարուածով Լեռնի
ուսը , բազուկն և խաչը վար ձգեց . ուրիշ
մը զայն զլխառեց : Դիակը կրկէս նե-
տուեցաւ . նախատուելու համար : Միքայէլ
թլուատը զիշերանց պալատ տարին . զեռ
շղթայակապ՝ զահուն վրայ բազմեցաւ :
Լեռնի չորս որդիքները՝ կռատանդին , Վա-
սիլ , Գրիգոր , Թիէոգոս՝ ներքինացոցին .
վերջինը մեռաւ խկոյն . միւս երեքը նա-
սկի մը մէջ զրուելով՝ իրենց թիէոդոսիա
մօր՝ և իրենց հօր զիակին հետ , զոր պար-
էի մը մէջ զրած էին , Փառթէ կզզին զըր-
կուեցան : Հոն արտասուօք իրենց հայրը
թաղելով՝ ապրեցան միայնութեան մէջ .
արքունիքը իրենց թոշակ կապեց : Ամբա-

առյ համար կը պատմուի (Ախմեռն մազ.
և կեդ.) թէ ներքինացման ժամանակ՝
չընազագեղ ձայնը կորսնցուց, բայց զայն
զաւ հրաշքով Գրիգոր Աստուածարանի
պատկերին առջև ազօթելով. այս հրաշքը
պատկերամարտութեան մոլորութենէ ազա-
տեց զինքն և իր եղբայրները:

Այն օր ուր զԼեռն սպաննեցին՝ Նի-
կեփոր Փռոթէ կղզին կը զտնուեր. առա-
ւոտ կանուխ ջերմ խօսակցութիւն մը լսեց
նաւավարներէն, զլուխը կարկառեց՝ և
«Ի՞նչ կայ» հարցուց, հետաքրքրուած:

— ԶԼեռն սպաններ են այս զիշեր:
Նիկեփոր վայրկեան մը լուռ կեցաւ՝ և
յետոյ հառաշեց:

«Եկեղեցին թշնամիէ մ'ազատեցաւ,
բայց տէրութիւնն ալ մեծ կայսր մը կոր-
ուրնցուց»:



Դ.

ՎԱՍԻԼ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ

THREE UNPUBLISHED

Դ.

ՎԱՍԻԼ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ

(8 6 7 - 8 8 6)

...»*»*»*...

Ա.

ՎԱՍԻԼ ՊԱՏԱՆՅԱՆԻԹԻՒՆԻ. — ՓԱՌԵՔ ԳՈԽԵՎԱՆԻ
ԹԻՒՆԻՆԻ

Երեք արեգակներ, հայ հորիզոնէն ծա-
զած, հանդիսաւոր կերպով անցեր էին
Բիւզանդիոյ երկնքէն:

Վասիլ, Մօրիկի չափ տնտեսագէտ, Վար-
դանի պէս փառահեղ, Լեռնի չափ ռազ-
մագէտ, պիտի չտեսնէր, անոնց պէս, իր
փառքին շիջանիլը՝ վերջալուսէ մ'անգամ
զրկուած: Գիտէր իր անուան հետ յաջորդ-
ներ զետեղել երկրի վրայ. անոնց պէս կը
ստեղծէր ոչնչէն. բայց չէր թողուր նաև՝
որ իր զործը ոշընչին դառնայ:

Մակեդոնացի կոչուած—որովհետեւ Մա-

կեղոնիոյ Աղրիանուպոլիս քաղաքին մէջ
ծնաւ (812ին) — Քեֆարաս , որովհետև
մեծ զլուխ մ'ունէր , Արշակունի՝ որովհե-
տեւ իր ընտանիքը՝ Տարօնէն գաղթած ար-
շակունիներ էին , չօր կողմէն Տրդատէ կը
սերէր , իսկ մօր կողմանէ՝ Երաստանդիա-
նոսէն :

Բայց նա թագաւորներէ միայն չէր յա-
ռաջ եկած . — կայսրներու հայր ալ պիտի
բլլար . հիւղը , ուր արտասուող մայր մ'ու-
նէր , մերկ եղբայրներ , անօթի քոյրեր ,
սահմանուած էր արքունիքի փոխուելու ,
բաղդի մոզական գաւազանին տակ :

Մութ երեկոյ մ'է . երկայն կարաւան
մը՝ կը հեռանայ Աղրիանուպոլսի պարիսպ-
ներէն . զօրքերու զունդ մը չէ անշուշտ
բանի որ հեծեծանքներ միայն կը լսուին
անկից : Գերիններ են , զոր կրումնոս բուլ-
ղարիս կը տանի . ոչ որ իրենցմէ կը զառ-
նայ քաղաքին նայելու , վախճախով տես-
նել զայն արիւնով ներկուած , կամ հայ-
րենի յարկը՝ կրակներու մէջ : (813ին) :

Վասիլ , երկամեայ , անոնց մէջ է : կը-
րումնոս այցելութիւն մ'ուզելով ընել իր
հպատակ քրիստոնեայներուն , անոնց վրան-
ները կը մտնէ . երբ վասիլը տեսաւ , այն-

բան կայտառ ու ժպտուն, չկրցաւ խան-
գաղատանքը զսպել. խլեց մօր ձեռքէն,
զրկեց և համբուրեց անյազօրէն:

Նա բան տարի վերջ միայն պիտի
տեսնէր զԱղբիանուառոլիս: Կորդիլոս երի-
տասարդին առաջնորդութեամբ, ըրիստո-
նեայներ որոշեցին զաղտնի փախչիլ Բուլ-
զարիայէն: Իրայսրը նաւեր զրկած էր ծո-
վափին վրայ՝ զիրենք ընդունելու համար:
Բաց ի հրաշքներէ, — կրկնուեցաւ ամէն
բան՝ ինչ որ հանդիպած էր Իրամիր ծո-
վուն ըով: Հազիւ հեռացած էին, երբ
Բուլզար բանակը տեսնուեցաւ ետենին,
սպառնալից մըրկի մը նման. սարսափի
ճիչ մը բարձրացաւ կանացի կուրծքերէ:
Ամէն յոյս կորսուած կ'երեւար, բաց ի
բաջութեամբ մեռնելէ. յուսահատ բաղխում
մը տեղի ունեցաւ. Յոյներ յաղթական ե-
լան: Եարունակեցին ճամբայնին, դառ-
նալով երբեմն ու դիտելով, թէ հեռուն
կէտ մը կ'երեւար: Խրաքանչիւր ամպիկ՝
որ լերան ծոցէն կը ծնանէր, վախ կու
տար բարբարոս զունդ մ'ըլլալու: Մօտ
էին ծովափին, երբ անտառներէն դուրս
ելաւ Հունգարներու զունդ մը և ըրիստո-
նէից վրայ զահավիժեցաւ: Դիմաղրութիւնը

հոս ալ կրկնուեցաւ, յաղթանակին հետ
միասին։ Երկայն գերութենէ մը, այնքան
վտանգներէ յետոյ, Յոյները հուսկ ապա
նաւ կը մտնէին՝ դէս ի Բիւզանդիոն եր-
թալու։

Վասիլ խեղճութիւն միայն զտաւ իր
Հայրենեաց մէջ։ իր կոստանդին Հայրը
մեռած էր շատոնց. բոլոր ընտանեաց հո-
գը իր սրտին վրայ կը ծանրանար։ Վճռեց
թողուլ զԱզրիանուալոլիս, երթալ Բիւզան-
դիոն՝ ուր ցնցուտիներ այնքան յաճախ բե-
հեզի կը փոխուէին։ Մայրը սարսափեցաւ
Վասիլ առաջարկութենէն. ամուսնէն յե-
տոյ՝ որդիէն բաժնուիլ։ Երկայն առեն ար-
տասուեց, և արտմութենէն ուժաթափ,
ընացաւ։ Ոսկի ծառ մ'երազեց, որ կ'ա-
ճէր ու կը մեծնար. անոր տերեւներուն
մէջ ծեր մը զծուեցաւ, որ որոշակի կ'ար-
տասանէր. «Վասիլ կայսր պիտի ըլլայ»։
Մարզարէութիւն մը՝ զոր արծիւ մ'արդէն
կանխած էր ընելու։ Երբ որայներուն մէջ
կը նիրհէր Վասիլ, արծիւ մ'ամպերը ճեղ-
քեց, վար սլացաւ և թեւատարած չովանի
կ'ընէր իրեն։ Ի զուր ջանացին հալածել
զինքը. միշտ երկինքը կը թողուր՝ զՎասիլ
վնտուելով որայներուն մէջ։

Բ.

ՎԱՅԻ, ԿԸ ՄԵԽՆԻ ԴԻՇ Ի ՊՈՒՆ

ԱՐԺԵՆՆԱԼԷՆ յետոյ մայրը հրաման տուաւ:
Վասիլ զրկեց զինքը, համբուրեց իր փոք-
րիկ եղբայրները՝ որ կու լային իրենց մօր
օրինակին հետեւելով, ու ճամբայ ելաւ:
(851ին):

Սեւ զիշեր մ'էր, անոնցմէ՛ որ կը
մոռնան լուսինն իրենց հետ թերելու: Բիւ-
զանդիոն կը հանգչէր հիմա, և երկու ծո-
վեր իր վեհափառ քունը կ'օրօրէին: Խոր-
հրդաւոր մթութիւնը կը սրբազնուէր կար-
ծես՝ վանքերու քովէն անցած ժամանակ,
երբ պատուհաններու առջեւ կանգ առած,
կ'ունկնդրէր աղօթական մեղեղիներու ...
Ա. Դիոնիզիսի վանահայրը զեռ կը հսկէր.
Հողմերու ճիշերուն մէջ՝ կարծեց ոտնա-
ձայն մ'որոշել. քայլերը՝ քանի մ'անզամ
կրկնուեցան՝ յետոյ լուութիւն:

Ալեզարդ ծերունին վառեց ճրազը, ան-
ցաւ կամարակազներէն, ու իջաւ գաւի-
թը: Երիտասարդ մը, քարեր իրեն բարձ
ըրած, կը քնանար:

— Ո՞վ ես դու, հարցուց նա հետաքր-
քիր զթութեամբ մը:

— Աղքիանուպոլսեցի աղքատ մը . և
կայ ընտանեացս համար աշխատելու . Ու-
կեղէն զրան առջեւ՝ զիշերուան հանդիպե-
ցայ, և տրտում, յոզնած, ամենուն ան-
ձանօթ՝ այս գաւիթը ըրի ինծի բնակա-
րան :

Վասիլ մանրամասնօրէն իր վարը
պատմեց. խոստում ստացաւ վանահօրմէն
որ իրեն գործ մը գտնէ: Աւելցուց յիտոյ՝
թէ ինըր ծագմամբ արշակունի մ'է:

Այս վայրկենին՝ ձէթի լոյսը դողդղաց,
ցցուց ծերունոյն մեծ զլուխ մը, վայելուչ
դիմագծեր, ըմբշամարտի մարմին մը, բարձր
հասակ մը. — կարծես դիտումն ունէր՝ ա-
նոր պարթեւական ծագումն ապացուցա-
նելու: «Դուն կայսը պիտի ըլլաս, ով
Վասիլ, զոչեց վանականը, միայն թէ յիշէ
զիս՝ երբ մարզարէութիւնս կատարուի»:
Այս ըստ՝ ու մեկնեցաւ:

Երկրորդ օր թէռփիլոս իշխանը՝ զվա-
սիլ իրեն ձիազարման կ'ընտրէր: Ինըր
նկնահասակ, հսկայ ծառայներու ճոխ հա-
ւարածոյր մ'ըրած էր. անոնց մէջ անցուց
զվասիլ:

Գ.

ՎԱՐԴԻ ԳԱԶԱԿԱՆԱԿԱՐ

Ոյժ, քաջութիւն. ահա ձիրքեր՝ որ ուամիկը կը խանդավառեն։ Ամէն ակունքէ աւելի՝ սուրի շողիւնն է որ զինքը կը շըլացնէ։ Քաջութիւնը — հին տաճարներուն մէջ պաշտուած, — երգուեցաւ միշտ ընտանեկան յարկերու տակ։

Արդ, վասլի համար, ոյժը՝ ժառանգութիւն մ'էր։ Արքունի սեղանի մը ժամանակ՝ բուլղար ըմբիշ մը կը գովէին։ «Գրաւ կը զնեմ, զոչեց թէոփիլոս, որ իմ հայ ծառայս՝ կարող է յաղթել անոր»։ Գիշվերջ՝ մօտակայ դուռը բացուեցաւ. դղրդղիւնով ներս մտան հայ և բուլղար ըմբիշները։ Վահազնը՝ Հերակլէսին յաղթեց։ Վասիլ առաջին յարձակմամբ՝ օդոյ մէջ հանեց իր ախոյեանը՝ և գետին տապալեց։ — Արսի մը ժամանակ՝ երբ կայսրը, նապաստակ մը վիրաւորելէ յետոյ, վարիջաւ զայն սպաննելու, իր խստերախնժոյզը՝ անտառին մէջ թռաւ։ Ոչ ոք համարձակեցաւ մօտենալ անոր, Վասիլ բոնեց զայն և յաղթուած զերիի մը պէս կայսեր բերաւ

Դաշոյն մը և կայսերական ախոռապետութիւնը՝ վարձքն եղան իր բաջութեան. — Ուրիշ որսի մը՝ ժամանակ՝ զայլ մը ցատքեց անտառէն. ընդառաջ ելաւ վասիլ, բաշեց կայսերական դաշոյնը՝ և զըլուխը երկուքի ճեղքեց:

Խշաններու հիացումը՝ նախանձի փոխուեցաւ: Վարդ, հայազգի կեսարը, նոյն անտառին մէջ՝ մտքէն մահուան վճիռ կարգաց վասլի վրայ: Վտանգի նախազգացումէն մղուած, նա միացաւ Ամրատ հայկազնի հետ՝ զվարդ կործանելու համար. զրագարտութիւններով՝ իրենց դաւակից ըրին նոյն խել կայսրը, զՄիքայէլ Աքրչիո: Յետ սրբազործուած զինիով կեանըի ապահովութիւն երդուըննալու, վարդի հետ միասին կրետէ զացին, Աքարներու դէմ կռուելու պատրուակաւ: Հակառակ երդմանց, որոշեցին զինք՝ կայսեր վրանը կանչել՝ և հոն սպաննել. յարձակման նշանը Ամրատ պիտի տար՝ ինքզինք խաչակնքելով...: Երկրորդ օր եկաւ նա, բայց թիկնապահներով միասին. Ամրատ նշան տուաւ. դաւակից զինուորները, ահարեկած, անշարժ կեցան: Այն ատեն վասիլ մերկացուց իր սուրը, «Քաջեր, զոչեց, ետեէս

ելէր, կայսեր կեանքը ազատենք»։ ամէն-
քը վարդի վրայ խուժեցան ու կտոր կտոր
բրին զինքը (866 ապրիլ 21)։ Երբ Բիւ-
զանդիոն կը դառնային, կրօնաւոր մը,
ժայռի ծայրէն, ծայնին բոլոր ուժովք՝ կը
նախատէր զկայսր՝ և ապաշխարութիւն
կը բարոզէր։ Զինուորները յառաջ զացին
զինքը զլխատելու. ժողովուրդը դէմ դրաւ
ու պաշտպանեց կրօնաւորը, որ հասարա-
կաց զայրոյթը բացատրած էր միայն։

Ամբատ կը յուսար կայսերակից ըլլալ.
Երբ իրեն տեղ՝ վասիլ ընտրուեցաւ, հե-
տամուտ եղաւ նոր դաւի մը։ Աակայն շուտ
բոնուելով՝ դատի կանչուեցաւ. քիթը կրտ-
րեցին, աչքերը փորեցին, աջ թեր ջախ-
ջախեցին, յետոյ ցկեանս բանտեցին իր
տան մէջ, մահ սպառնալով՝ եթէ սեմին
վրայ երեւայ։ — Ողբերգութենէն յետոյ՝
հարկաւոր էր կատակերգութիւն մը։ Մի-
քայէլ Ալբան չզլացաւ ժողովրդեան այս
հաճոյքն ալ։

Դ.

Թիւակար առ՝ նվազը ընտրեածք. — Մուսավելյ առը,
վասի՝ նվազը:

Չանձրացած ըլլալով խրատատու վաս-
էն՝ որոշեց երրորդ զահակից մ'ընտրել։
Մեծ հացկերոյթ մը տուաւ, և յետ ար-
քենալու, հրամայեց Բասիլիկինոսը պատ-
րիկը, իր երրեմնի թիւավարներէն մէկը կան-
չել. նա ներկայացաւ կայսեր. սա յայ-
տարարեց իսկոյն թէ զահակցի մը պէտք
ունէր և հետեւաբար Բասիլիկինոս պէտք
էր կայսերական ծիրանիներ հազուիլ. թա-
գուհին կու լար ծիծաղէն. Քիչ վերջ՝
տրտմութեան արցունքներ սկսաւ թափել՝
երբ տեսաւ՝ թէ կայսեր միտքը կատակ
մ'ընել չէր։

Երկրորդ օր Միքայէլ, թիւավարը իր
աջ կողմն առած, ծերակոյտին տարաւ.
«Առէք ձեզի նոր կայսը մ'ալ» ըսաւ,
դուռը զոցեց ու դուրս ելաւ։ Մափահա-
րութիւն չլսելով ետ դարձաւ, ու դուռը
կէս մը բանալով, «Կը յանձնաբարեմ, ը-
սաւ, լաւ հնազանդիլ մեր վեհափառ աւ-
գոստոսին, որ թիւավարութեամբ կը զբա-

դէր երրեմն։ Ինչ աւ ըլլայ՝ լաւագոյն քան
ժ'է քան զվասիլ։ Միքայէլ Աբրշիոն՝
ցամարի կայսր պիտի ըլլար, թիավարը՝
ծովերու. ուրեմն վասիլ աւելորդ էր։ Բայց
հայազգին աւելի ճարտար զանուեցաւ քան
կայսրը, որ զինքն սպաննել կ'ուզէր։

Աեստեմբերի իրիկուն մ'էր, մելամաղ-
ձիկ վերջալոյսը՝ խոյս կու տար ալիքնե-
րէն։ Միքայէլ դեռ 29 տարեկան, դեռ
ծաղիկ հասակի մէջ, ոսկեղէն քաժակներ
կը դատարկէր՝ կեանքի անուշութիւնը գո-
վելով։ Կը յուսար տեսնել արեւներ՝ աւելի
զեղեցիկ քան զայն՝ որ վայրկեան մ'ա-
ռաջ մարեցաւ։

Նոյն իրիկուն պիտի մեռնէր։

Հացկերոյթէն յետոյ՝ երկու կայսերը
զինով անկողին տարուեցան։ Աենեկա-
պանը՝ զուոր կղպել չկրնալով, — վասիլ
աւրած էր զայն առաջուց, — զինուած զը-
րան առջեւ կեցաւ։ Կէս զիշերին արդէն
քունն իր բիբերը զոցած էր երբ «անձնա-
տուր եղիր» զոչեց ձայն մը յանկարծ. աչքը
քանալուն պէս՝ տեսաւ իր դիմաց երկու
զունդեր, և վասլի սուրը՝ իր կուրծքին
ուղղուած։ Երբ ընզիմանաւ կը փորձէր,
հարուածը իջաւ, և ծառային դիակը զլո-

բելով՝ կայսեր անկողնին վրայ ընկաւ, Միքայէլ ցնցուեցաւ աղմուկէն . կէս զինով, կէս արթուն, ձեռքերը օդին մէջ կը տառանէր՝ օգնութիւն ուզելու համար, յետ երկու ձեռները կտրելու, իր մարմինը կտոր կտոր ըրին: Միքայէլի թիկնապահները, աղմուկէն արթնցած, պաշարեցին զվասիլ. արքունիքը՝ պատերազմի դաշտ մը դարձաւ . բայց չկրնալով դէմ դնել Մարիանոսի, — վասլի եղրօր, — և ամէն բան արդէն վերջացած տեսնալով, ետ դարձան: (867, սեպտ. 27):

Վասլի ինգերինս կինը՝ պալտարին մէջ կը քնանար . կէս զիշերին արթնցնելու զացին . ինգերինա հազիւ կրցաւ համոզուիլ, թէ տեսածը երազ մը չէր. Վասիլ ջահերով ընդառաջ ելաւ, և ողջունեց զինքը՝ աւգուստոսի անուամբ: Երկրորդ օր, արշալոյսին դէմ, վասիլ Ո. Առփիա զնաց՝ օծուելու համար. իր հայկական ծագումը յիշելով՝ ճամրուն վրայ շարունակ ուկի կը ցանէր: Իր կինն և որդիքներն աւնոյնպէս ստակ: կը ցանէին իրենց անձնական դրամէն հանուած:

Յնծութեան այդ խելայեղ վայրկենին՝ Խրիստոպոլսի մէջ՝ երեք կին ծունը դրած

էին հողակոյտի մը շուրջ։ Միքայէլի մայրն ու բոյրերն էին. իր յաւիտենական քնակարանին վրայ հակած, կու լային ու կ'աղօթէին։ . . .

Ե.

ՎԱՅԻՆ ԿԿԱՐԱԳՈՒՅՆ:

Փառասիրութիւնը եղեռնաւոր սուր մը զրած էր վասլի ձեռքին մէջ, ու մառախուղ մ'իր առաքինութեանց վրայ։ Բայց բարձրագոյն տիտղոսը՝ յագեցում կու տարհիմա իր բոլոր տենչանքներուն։

Առաքինութիւնը քնական ձկտումներ էին իր մէջ. նորէն սկսան բողբոջիլ. աստղագարդ երկինք մ'էր, որ իր պայծառութիւնը կը ♦ գտնէր։

Կրօնասէր էր վասիլ. հրովարտակ մը հանեց՝ որով իր հպատակ հրեայները մը կը լուսուելու կը ստիպէր։ Պեղոպոնեսի մէջ Մայնեցիք կոչուած ցեղ մը կար որ, ինչպէս կ'ըսէ կոստ. Պերփեռուժէն (Պետ. կառավ. 50, էջ 224) հին Յոյներէն յառաջ կու գար. լեռներու վրայ կը քնակէր, և ձիթապտուղով կ'ապլէր. ասոնք կոապաշտ մնացեր էին, վասիլ ամէնքն ալ մը-

կըրտուելու բանադատեց։ Երախտագէտ էր,
Ա. Գիոմէղէսի վանահայրը, Գանիէլիս՝
պեղոպոնեսացի այրին, որ զինքը խնամած
էին, մեծ զանձերով վարձատրուեցան։ Առ
մեռած ժամանակ՝ 3000 զերի ունէր
(887ին)։

Ժողովրդեան մը բարոյական կեանքը՝
դատարաններէ կախում ունի, նիւթակա.
նը՝ զանձարանէ. — Երկուքն ալ բարո.
քեց։ Բանակը կարգաւորեց խիստ կանոն.
ներով, եկեղեցին ալ՝ զՓռու աքսորելով։

Ամէն բարութիչ ոյժ՝ չարերէն բանակ
մը կը կազմէ ինքնիրեն դէմ։ Դաւ մը կազ.
մուեցաւ՝ որուն զլխաւորն էր Գուրգէն
ազահ զօրավարը, իսկ անդամները՝ 66 մե.
ծամեծներ։ Ասոնցմէ մին, խղճէ խայ.
թուած, դաւը յայտնեց. Գուրգէն, զահը
զտնելու տեղ, — ինչպէս սուտ մարզարէ
մ՝ իրեն կը խոստանար, — աչքերը կորսըն.
ցուց։ Յանցաւորները հրապարակաւ դատու.
եցան. Ժողովուրզը «Մահ» կ'աղաղակէր.
Վասիլ չստորագրեց այդ վճորին։ Դաւակից.
ները, շղթայակապ ու բոլորովին մերկ,
խարազանուելով թափոր ըրին կրկէսին
մէջ. յետոյ կանգ առին Ա. Սովիայի դի.
մաց. զպիր մը վերէն աքսորման վճիռը
կարդաց իրենց։

Փոստ, առանձամենյ աքսորին մէջ, ազա-
տութեան հնարք մը կը խորհնէր։ Թէ՛սփա-
նէս կղերիկոսին ձեռքով, զրատուն դրաւ
վասլի ինքնահնար ցեղարանութիւն մը՝
յորում զինքը Տրդատէն յառաջ կը բերէր.
անոր գործերը կը պատմուէին հոն վեկրաս
զիւցազնի մ'ընծայուելով։ Ոչ ոք այս ա-
նունը կրցաւ մեկնել . միայն Փոստ, յետ
կեղծ վարանութիւրու, այսպէս պատաս-
խանեց։ «Կայսերական ընտանեաց անուն-
ները կը ներկայացնէ. անոնց սկզբնաւո-
սերուն գումարն է. վասիլ, Եւղոկիա,
կոստանդին, Լեւոն, Ազեքսանդրոս և Ատե-
ֆանոս» «Վեկրաս» անունը կը կազմեն»։

Կայսրը, հմայուած, զինքը պատրիարքա-
կան գահուն վրայ բարձրացուց, յետ Իգ-
նատիոսի մահուն։

Զ.

ՊԱՏԵՐԱԾՄ ԵՒՐՈՊԱՆ ԱԵՀ

Պատերազմի աղաղակը՝ կը հնչէր տէ-
րութեան բոլոր սահմաններուն վրայ։ Ա-
րարը կ'իշխէր Արևելքի և Արևմուտքի. բա-
ղաքները հնոցի կը փոխէր, ծաղկազարդ
երկիրներու վրայ՝ իր հայրենեաց կերպա-
րանքը կը դրոշմէր։

Կռուի կեղրոններն էին Աքեմուտրի մէջ
Պարի, Նէապոլիս, Արակուսա, Ռակու-
զա, Վասիլ պիտի կարենար միշտ յաղ-
թական ըլլալ, եթէ Լուզովիկոս, Գաղղիոյ
թագաւորը, չանուանէր ինքզինք « կայսր
հռովմայեցւոց » և, իրը նախանձորդ, մե-
քենայներ չլարէր իրեն դէմ։ Այս դժուար
պարագայից մէջ Վասիլ քաղաքագիտա-
կան սիսալ մ'երբէք չգործեց. իր փառքը
անաղարտ է, պարտութեանց մէջ ան-
զամ — Եշանաւոր եղաւ Արակուսայի
առումը։ Երկայն ամիսներ քաջարար դի-
մաղրելէ յետոյ, սովը իր ծայրագոյն կէ-
տին հասաւ. — մայրեր իրենց որդիք կ'ու-
տէին։ Զկար քաղաքացի մը՝ որ վէրը
չունենար։ Բարանները ճեղքած էին պարս-
ուին մէկ մասը. ոգեվար ուազմիկները հոն
դիմեցին կարգաւ։ մինչեւ որ պատառուած-
ըը իրենց դիակներով զոցուեցաւ։ Հուսկ
ապա տիրեցին Աքարացիք։ Յովհաննէս
Պատրիկ զլխատուեցաւ. եօթանասուն իշ-
խան, իրարու կապուած, քարկոծուեցան։
Նիկողայոս Տարսոնեցի, որ յանդզնած էր
մեծ մարգարէն հայհոյել, ողջ ողջ մորթա-
զերծ եղաւ. Աքարացիք իր սիրտը եփե-
ցին ու կերան։

Մասնական պատերազմներու մէջ՝ բաղդը փոփոխական եղաւ։ Նիկետաս, Բիւզանցացի ծովակալը, որ կրետէի առջեւ՝ յունական կրակով քսան արարացի նաւ այրեց ու շքեղ յաղթանակ մը տարաւ, բաջութենէ աւելի՝ իր վայրագութեամբը հըռչակուեցաւ։ Ամէն անզթութիւն կը զործազրէր թշնամիաց վրայ, և յանուն բրիտոնէութեան։ Ուրացեալները ողջ ողջ մորթագերծ կ'ընէր և յետոյ, դիւական հեղնութեամբ մը կը ծիծաղէր անոնց վրայ. «Զեզ հաճոյը մը կ'ընեմ, կ'ըսէր. մկրրտուած մորթերնիդ կը հանեմ ձեր վրայէն»։ Կաթսայներ կ'եռացնէր և ուրացեալները վերէն անոնց մէջ նետելով կը բացազանչէր. «Զեզի այս տեսակ մկրտութիւն պէտք է, ովք հաւատոց ուրացողներ»։

Բ.

ԱՐԵՒԵԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ.

Բաղդը, Արեւելըի մէջ, աւելի նպաստաւոր էր վասլի զէնքերուն։ Պաւղիկեանք, յետ Արաբներուն հետ նիզակակցելու, այնը քարացեր էին, որ իրենց խրիստիր զօրավարը կը հրամայէր Վասլի՝ առանձ-

նանաւ վոսփորէն անդին։ Կայսրը անձամբ առաջնորդեց՝ յոյն բանակին։ իր սարսափը կը յառաջէր քան իւր զունդերը։ Քուրդիկիոս հայ իշխանը, որ Խորանա ամրոցին տէրն էր (Աղական, հՀ ԷՎՀԵ ՇՈՒ ՇԴԿ ՀԵԿՆԱԿԱՆ ԹՖԷՌԻ. Շար. էջ 268) և յաճախ՝ յոյն սահմաններու վրայ կ'ասպատակէր, աճապարեց անձնատուր ԸԼԼԱԼՈՒ։

Կայսրը կ'ընկերէր զինուորներուն ամէն վտանգի և աշխատութեան մէջ։ Յաճախ կը տեսնուէր փայտեր կտրելու զրադած, կամ ծանր բեռ մ'ուսին։ Օր մը, երբ մուշկան եռանդէ մը մղուած, խառնուրդին խորը մտած էր, պաշարուեցաւ թշնամիններէն։ մահը անխուսափելի էր. հայ զինուոր մը յանկարծ ահ սփոնելով իր շուրջը՝ կայսեր ըով հասաւ, բռնեց զինքը ու զուրս հանեց պատերազմէն։ Յաղթութենէն յետոյ վասիլ իր ազատարարը կը փնտոէր. ամէն զինուոր ինքն իրեն կ'ընծայէր այդ փառքը. ամենէն վերջ թեկոփիրակոսս Հայը եկաւ. կայսրը ճանչցաւ իսկոյն իր ազգակիցը, զրկեց և հարցուց թէ ինչ վարձը կ'ուզէր։

— Այս մը, պատասխանեց նա, ընտանիքս կերակրելու համար։

կայսրը, հիացած, լիովին կատարեց իր
ինդիբըք: Այդ զինուորի որդին, Ռոմա-
նոս Լեկարենոս, որ մը կայսր պիտի ըլ-
լար:

Խրիստոսիր չարաչար յաղթուեցաւ .
Վասիլ, յետ ընդունայն տեղ պաշարելու
զՏէվրիկ, որ Պաւղիկեանց անառիկ մայ-
րագաղաքն էր՝ անտառներէ շրջապատուած,
Եփրատ գետը անցաւ ու դիմեց Մալաթիոյ
վրայ: Իր պարիսակները բարձր էին, բը-
նակիչները՝ բաջ, ցորենը առատ: Վասիլ
չէր յուսար տիրել այդպիսի բաղաքի մը՝
ձմեռուան եղանակին մէջ. շրջակայըը ա-
ւերեց և Բիւզանդիոն դարձաւ յաղթանակը
կատարելու: Ժողովուրդը՝ ծափահարելով
ընդ առաջ ելաւ. Խնատիոս պատրիարք,
Ո. Առքիայի մէջ, չըեղ պսակ մը զետե-
ղեց իր զլխուն վրայ:

Դարնան՝ կայսրը երկրորդ արշաւանը
մը ձեռնարկեց Խրիստոսիրի դէմ: Ազօթք
ըրաւ Աստուծոյ, սուրբերը բարեխօս բռնեց
որպէս զի կարենայ երեք նետով՝ Խրիստո-
սիրի զլուխը ծակել:

Ժողովուրդը շթողուց որ ինքը զօրա-
վարէ. անարժան էր կայսեր՝ աւազակի
մ'ախոյեանն ըլլալ: Քրիստոփոս, իրեն

տեղ, Խրիւսոխիրի վրայ զիմեց։ Նա բանակած էր խոր հովտի մը մէջ։ Երկու մեծ թեւեր, որոնցմէ մին՝ կապաղովկացիներէ կը բաղկանար՝ միւսը Հայերէ, յոյն բանակէն բաժնուեցան և լուսթեամբ գրաւեցին այն կատարները՝ որոնց ստորոտը անհոգաբար կը զուարձանային պաւղիկեանը։ Այն վէճ ծագեցաւ կապաղովկիացի և հայ զօրաց մէջ։ Խրաբանչիւրը իրենց ազգային քաջութիւնը կը փառաբանէր։ «Ինչու ընդունայն տեղ վիճել, ըստ հուսկ ապա հայ զինուոր մը, զործով ցուցնենը թէ որոնը աւելի քաջ են, կապաղովկացիք թէ Հայեր»։

Յանկարծ, հեղեղօրէն, զիշերային մթութեան մէջ թշնամեաց վրայ խուժեցին և սոսկալի կոտորած մը տուին։ Խրիւսոխիր կը փախչէր երբ իր ետեր տեսաւ Փուլատ անուամբ յոյն մը՝ որուն շատ բարիքներ ըրած էր։ «Ինչու կը հալածես զիս, ըստ, մոռցար բարիքներս»։ — «ընդհակառակն, պատասխանեց ապերախտ Յայնը, անոնց վարձը կը բերեմ»։ Այս խօսքերն ըստով, մինչդեռ Խրիւսոխիր կանգ կ'առնուր գետի մ'եզերը, նիզակով վիրաւորեց զինը՝ ու գետին տապալեց։ Իր զլուխը Բիւ-

զանդիոն բերուեցաւ իրր ընծայ. կայսրը, յետ զայն երիցս նետով ծակելու, գոհութեան աղօթք մատոյց Աստուծոյ, ուրախութենէն արտասուելով։

Ը.

Արտասահման Հրատե. — Վասիլ Մաշե

Ինտանեկան դառնութիւններ յաճախ վասլի կեանքը տիրեցուցին։ Կոստանդին, իր անդրանիկը, իր որդւոց մէջէն ամենէն աւելի սիրելին և իրեն նմանողը, մեռաւ ծաղիկ հասակի մէջ։ Փոտը, զկայսը մը խիթարելու համար, կոստանդինը սրբացուց։ Աւրիշ արքունական մը խոստացաւ նոյն իսկ որ իր աղօթքով պիտի իջեցնէ որդին երկնքէն՝ որպէսզի անզամ մ'ալ վասլի հետ տեսնուի։ Հրաշքը յաջողութեամբ ի զլուխ հանելու համար, անտառին մէջ կեցուց ասպետ մը որ ճիշդ կոստանդինի կը նմանէր։ Օր մը երբ կայսրը որսի եկած էր հոն, ասպետը, ճերմակ ձիու մը վրայ հեծած, ոսկի զրահներու մէջ, վասլի վրայ վազեց. զրկեց, լացաւ, համբուրեց, և առանց բառ մ'արտասանելու, անհետացաւ անտառին մէջ։ Դիւրա-

հաւատ կայսրը՝ եկեղեցի մը կանգնեց նոյն
տեղ՝ Ա. կոստանդին անունով։

Նոյն ճարտար արքունականը, որ Շահ-
բարտիկն կը կոչուէր, համոզեց զվասիլ
թէ իր Լևոն որդին զաւաճանած է իր
կենաց դէմ։ Բարոյական ցաւը, զոր զգաց
կայսրը, շուտով կատաղութեան փոխու-
ցաւ։ Զարաչար տանջանքներով պիտի մեռ-
նէր Լևոն, եթէ, ինչպէս պիտի տեսնենք,
իր ամեղութիւնը չփութար յայտնուելու։

Եկեղեցւոյ մը շինութեան ժամանակ
կայսրը կը զուարձանար եպիսկոպոսական
զաւազանով մը՝ որուն վրայ պղնձէ օձեր
փաթթուած էին։

Անոնցմէ Շէկուն բերնէն յանկարծ ի-
րական իժ մը դուրս ելաւ ու կայսրը թու-
նաւորեց։ — Բժիշկներ հազիւ յաջողեցան
կայսեր կեանքը ազատել։

886 թուականին, Փետրուարի օր մը՝
Վասիլ որսի գնաց անտառներու մէջ։

Յանկարծ եղջերու մը իր վրայ յար-
ձակեցաւ։ Եղջիւրը զօտիին մէջ անցնելով՝
վար ձգեց զինքը։ Կայսրը պիտի մեռնէր
նոյն տեղը, եթէ հետեւորզներէն մին՝ սրով
իր զօտին չկտրէր։ Վասիլ, ցաւէն իսելա-
յեղ, հարուածը՝ իր դէմ ուղղուած կարծեց
և սպաննել տուաւ իր ազատարարը։

Այս դիպուածէն՝ ազեաց հիւանդութիւն
ունեցաւ. յետոյ ջերմ, յետոյ մահ, 886ի
օգոստոս 29ին:

Բիւզանդիոյ պատմութեան մէջ՝ վասիլ
կը ներկայանայ իրր հիմնաղիք մակեդո-
նական կոչուած՝ բայց բոլոր գիտնական-
ներէն իրր հայ ճանչցուած՝ հարըստու-
թեան:

Բոլոր պատմաբաններ՝ մարդկութեան
մեծագոյն ինքնակալներէն կը ճանչնան
զինքը. «Կը պատկանի այն մեծահանճար,
բայց ահաւոր և ուժով բնաւորութեանց,
ինչպէս Ախղա, Թէոդորիկոս, Կլոդովիչ,
Նարուլէոն Ա, որ երբէք անօգուտ ոճիր մը
չեն գործեր. բայց հարկաւոր արիւնհեղու-
թիւնները կը կատարեն՝ կամ կատարել
կու տան՝ ամենայն պաղարիւնութեամբ,
իրր թէ ճակատագրական հարկ մ'ըլլար»
(Գելցեր, Abriss der byzantinischen
Kaisergeschichte էջ 974):

Կը սխալի սակայն Գելցեր՝ երր կ'ըսէ
թէ վասիլ երբէք խղճի խայթ չզգաց իր
ոճին համար: Մահուան պահուն Միքա-
յէլը կը տեսնէր, արեան մէջ, վէրըերով
ծածկուած, ու կը կարծէր լսել ուրուա-
կանէն. «Ի՞նչ ըրի՝ որ զիս սպաննեցիր»:

Վասիլ կտակեց Լևոնի՝ խրատներու
զիբը մը՝ լի թանկագին ակունքներով,
ինչպէս այն թազը՝ զոր մի և նոյն ժա-
մանակ կը յանձնէր իրեն։

Ե.

ԼԵԻՈՆ Զ. ԻՄԱՍՏԱՍԵՐ



Город
Киев

Ե.

ԼԵՒՈՆ Զ. ԻՄԱՍՏԱՍԵՐ

(8 8 6 - 9 1 2)

Ա.

Լեւոնի հանրապետություն. — Թուրքական լուսավորություն:

Բնութեան այն օրէնքը՝ որ ցորեկէն յետոյ զիշերը կը հանէ, զարունաբէ յետոյ՝ ձմեռը, պատմութեան մէջ ալ կը տեսնենք. ոսկեղէն դարերուն՝ անկումը կը յաջորդէ, յաղթանակներու՝ պարտութիւնը, — և վասլի մը՝ Լեռն խմաստասէր:

Կարճահասակ և անշուք, հակապատկերն էր իւր հօր, երկուքն ալ հաճոյըը կը սիրէին, բայց վասիլ՝ վտանգներու մէջ կը զտնէր զայն, Լեռն հեշտութեանց. Վասիլ՝ պատերազմի դաշտին վրայ, Լեռն՝ աստղերու:

Մանկութենէն ի վեր՝ իր սիրելազոյն

զրադումներն եղան՝ զրբեր և աստղեր, մէկուն մէջ մարդկութեան Անցեալը կը փնտռէր, միւսին մէջ՝ անոր Ապագայն։

Երբ իր անդրանիկ եղրայրը ծաղիկ հասակի մէջ մեռաւ, երբ կայսրութեան ապագայն իր ձեռքին մէջ, թագը՝ իր զլխոն վրայ տեսաւ, փորձեց իր ազդեցութիւնը զգալի ընել՝ կործանելով զնանթարարէն։ Նենզաւոր պալատական մը՝ ճարտար, կեղծաւոր, վարքովը զեղծ, համրաւով սրբակեաց, որ յետ զվասիլ, — հետեւարար ամրոջ Հոռվմէական պետութիւնը, — իր կամքին զերի ընելու, կը փորձէր անդունդ մը զետեղել՝ Լեռնի և կայսերական զահուն միջեւ։

Օր մը, երբ մեծամեծներ պատրաստուած էին որսորդութեան համար անտառ երթալու, Շանթարարէն կեղծ ժպիտով մը՝ Լեռնի մօտեցաւ. պատմեց այն վտանգները՝ որ սովոր են պատահիլ անտառներու մէջ, և յորգորեց, որ — հակառակ օրինաց, բայց ի սէր իւր հօր, — դաշոյն մը պահէ իր ըով, կայսեր օգնելու համար՝ երբ զինքը վտանգի մէջ տեսնայ (885, ապրիլ)։

Խարուեցաւ Լեռն. դաշոյն մը ծածկեց

իր մուճակին մէջ՝ և անտառ զնաց։ Շահ-թարարէն, վասլի վազեց իսկոյն, «Տէր արքայ, զոչեց, ահռելի դաւ մը կայ կեան-քիդ դէմ։ Անոն, թագաւորելու անհամրեր, բեզի դէմ զինուած է. փութա, կանչէ զին-քը ու ըննել տուր»։

Մերկացուցին թագաժառանգը. դաշոյնը յայտնուեցաւ. Վասիլ այնքան այլայլեցաւ բարկութենէն որ և ոչ իսկ թողուց՝ որ որդին ինքզինք արդարացնէ. Հանել տուաւ կայսերական զգեստները, բանտ դրաւ զինքը. իսկոյն պիտի կուրացնէր՝ եթէ մեծամեծներ չմիջամտէին։

Տիրութեան մէջ մտաւ արքունիքը. Լեռնի հետ՝ ժպիտը հեռացաւ անկից. սրբ-տաշարժ նամակներ կու զային բանտէն. բայց վասիլ, Շահթարարէնէն զրգուած, չէր կարդար զանոնք։

Երեղ սեղան մը տրուեցաւ բոլոր մեծամեծներուն. 19, (յուլիս 885). տրտում էին ամէնքը՝ և ոչ ոք կը համարձակէր բառ մ'արտասանել։ Այս լուսթեան մէջ, թութակ մը, պատի վրայէն, խօսիլ սկըսաւ. «Ափառս բեզ, ափառս, ով անմեղ լեռն»։ Երեք ամիս՝ այդ բառը միայն լրսած էր։ Ապրուու մը զզացին ամէնքը,

յուզուեցան, հառաչեցին, և շատեր ձեռքը
աչքերնուն վրայ տարին՝ արտասուլներ
ծածկելու համար։ Տէր արբայ, զոչեց
վերջապէս իշխաններէն մին, այս թոշունը
զմեզ կը դառապարտէ. մենք խնջոյք կը
կառարենք հոս, մինչդեռ որդիղ կը հեծէ
բանտին մէջ. դատէ, ըննել տուր եթէ յան-
ցաւոր է՝ պատժէ, եթէ անմեղ՝ ազատէ։
Ասոն շղթայակատ իր հօր ներկայացաւ,
պատմեց Շանթաբարենի նենգութիւնն և
իր անմեղութիւնը։ Յետ սրտառուչ զրկա-
խառնութեանց, հաշտուեցաւ իր հօր հետ,
և իր պատուոյն բարձրացաւ։ Ասոնի կեան-
ըք՝ սպառնալիքներու մէջէն կ'անցնէր։
Անգամ մը (860ին) զացած էր Ախմայի-
՛լ. Ասուածածնայ եկեղեցին աղօթելու,
հանդիսաւոր օր մ'էր. բազմութիւնը խրո-
նած էր հոն. յանկարծակի զետինը սկսաւ
շարժիլ, որմերը սկսան երկրաշարժով տա-
տանիլ, սրտերը դողալ, կանայք աղաղա-
կել՝ և մարդիկները դուրս փախչիլ։ Այս
վայրկենին եկեղեցւոյ գմբէթը վար զլորե-
ցաւ և բազմութիւնը թաղեց իր տակ. բայց
տասնեւմէկ հոգի յաջողած էին փախչիլ։
Ասոնցմէ մին էր նաև Ասոն։ Մահք խնա-
յած էր պետութեան թագաժառանգին։
Տ70ին կայսերակից ընտրուեցաւ։

Բ.

Ենիս, Դաշնի Վրա : — ԳԱԼԻԱՆԻԹԻՆԿ ԻՐԵՆ
ԴԵՐ :

Պատմութիւնը Անցելոյն պատկերն է՝
որ փառքի բարեկամները նախառիպար
մը վնասուելու կու զան : Եւսոն, բարեպաշտ
բիւզանդացի, Դատիթը կը տեսնէր իր հօր
մէջ, ու Առղոմնիր՝ իր մէջ : Այս փառա-
սիրութեամբ է անշուշտ որ յետ իմաստուն
տիտղոսը ստանալու արբունի շողոքորթ-
ներէն՝ անառակութեանց տուաւ ինքինք:
Եսոն արժանաւոր էր իմաստակը անուան
.. ըած եպիկուրեան մ'ըլլալով :

Վասիլ արքունիքէն գերեզման կ'իջնէր
886ին : Գահը բարձրանալուն պէս, Եւսոնի
առաջին զործն եղաւ վրէմիսնզրութիւն մը՝
զոր տարիները, մարելու տեղ, զեռ աւելի
բորբոքած էին : Եւրայիտեանց վանքէն
հանեց զնանթարարէն, առանց դաստա-
տանի՝ խարազանեց, Աթէնք աքսորեց,
յետոյ կուրացուց :

Իարզը Փոտին եկաւ. նենզաւոր եպիս-
կոպոսը, Շանթարարէնի բարեկամ, երե-
սուն տարի ալեկոծած էր ըրիստոնեայ

աշխարհը : Առող պատրիարքութենէ զա-
հրնկեց ըրաւ զինքը, և իր տեղ՝ իր Առե-
փանոս եղբայրը զետեղեց :

Եթէ հաճոյքներն ալ զոյն ունենային
անոնցմէ ոմանը սեւ պիտի ըլլային ան-
շուշտ, և ուսանը սպիտակ : Ոմանց մէջ
ատելութիւն մ'է որ կը յազենայ, միւս-
ներուն մէջ սէր մը : Երկու տարրերն ալ
հզօր էին Լեռնի մէջ. յեւ վրէժիսնդրու-
թիւնները աւարտելու՝ արքունեաց մէջ ըն-
դունեցաւ Զոյէն, — վատահամբաւ կինը,
որ կայսեր հաճոյք պատճառելու դիտմամբ՝
թունաւորած էր իր ամուսինը :

892 թուականն էր : Լեռն, պալատին
մէջ թողլով իր թէօփանոյ թազուհին, (որ
իրեն հարսնացած էր 883ին) զրոսանքի
զացած էր Զոյէի հետ՝ շրջակայ կզգինե-
րէն մէկուն մէջ : Ապայններ, ասպետներ,
զօրավարներ զառնացած Լեռնի զեղծ վա-
րուց համար մեծ զաւազրութիւն մը պատ-
րաստած էին : Դիշեր մը, երբ միւնոյն
սենեկի մէջ կը խօսակցէին Լեռն և Զոյէ,
այս վերջինը զինքը լուսցուց և ուշազրու-
թիւն սկսաւ ընել ազմուկի մը՝ որ երթա-
լով կը մօտենար : Զայնը մերձակայ սրահէ
մը կը թուէր զաւ . Զոյէ, զողալով պա-

առւհան մը բացաւ և ճրագը դուրս կար-
կառելով տեսաւ զինուած խումբ մը, կար-
միր ջահեր, մերկացած սուրեր. «Փախիք,
ով լնո՞ն, գոչեց, կեանքդ վտանգի մէջ է,
փախիք» :

Լեռն կիսամերկ դուրս վազեց անկող-
նէն և առանց հազուիլ մտածելու՝ նա-
ակի մը մէջ նետուեցաւ. արշալոյսին դէմ
կրցաւ Պօլիս հասնիլ ու պալատը ազա-
ւինիլ։ Արքափի տպաւորութենէն յետոյ՝
զայրոյթը յաջորդեց. իր զիշերապահը
զիսատել տուաւ և լրտեսներ հաստատեց
ամէն կողմ՝ դաւակիցները զանելու հա-
մար։ Զոյէ կը ճանչնար զանո՞նք, բայց
չյայտնեց. վասն զի պատուհանէն նայած
ժամանակ անո՞նց մէջ տեսած էր ... իր
հայրն և եղբայրը։

Երկու տարի վերջ ուրիշ դաւազրու-
թիւն մը պատրաստուեցաւ. Վասիլ ա-
նուամբ երիտասարդ մը, թազաւորին խը-
նամի, զահու վրայ բարձրանալը՝ զաղա-
փարական մ'ըրած էր իրեն. իր զիտումը
յայտնեց Շամունայի, — յանդուզն արարի
մը, որ ըրիստոնեայ դարձած էր և պա-
տիւներու հասած։ Շամունան այն անձե-
րէն էր որ կ'ընկերեն իրենց բարեկամին,

դէալ ի շահ, դէալ ի յաջողութիւն, բայց
ոչ նաև դէալ ի վտանգ : Խսկոյն կայսեր
զնաց և դաւը մատնեց : Ասլացուցանելու
համար՝ թէ ըրածը զբարտութիւն մը չէր,
երկու հոգի ընտրեց կայսեր հաւատարիմ
ծառայներէն, և զանոնք այլեւայլ անկեանց
մէջ ծածկեց : Վասիլ կը պատմէր եռան-
դեամբ նենգութիւնները՝ զոր պիտի ի զործ
զնէին, ճանապարհները՝ որոնցմէ արրու-
նիք պիտի մտնէին, երբ զինուորներ դուռը
բացին, ձերբակալեցին զինքը, և շղթա-
յակապ արքունիք տարին : ...

Դաւաճանք մահուան արժանի էր. բայց
Լեռն խնայեց :

Կրկէս տարին զինք, ու հրապարակաւ
մորուրը այրեցին : Յետոյ զլխու մազերուն
կրակ տուին, խարազանեցին, ու քաղա-
քին մէջ մերկ պտացնելէ յետոյ՝ Յունաս-
տան աքսորեցին :

Առվորութիւն էր Բիւզանդիոյ մէջ, զատ-
կէն յետոյ թափոր մ'ընել, որուն ներկայ
պիտի ըլլար կայսրն ալ : 902ին, երբ սոյն
արարողութիւնը կը կատարէին, և թա-
փորը արդէն մօտ էր Ա. Առվկիոս եկե-
ղեցւոյն, մարդ մը յանկարծ Լեռնի վրայ
վազեց և զաւազանի ուժեղ հարուած մ'ի-

ջեցուց գլխուն։ Հարուածը ի սկզբան մեծ աշտանակի մը հանդիպեցաւ, ապա թէ ոչ մեռած։ Էր կայսրը։

Նրջակայները, փոխանակ օգնելու, սարսափահար փախչիլ սկսան, և աննկարազրբելի խառնակութիւն մը տիրեց թափորին։ Կայսրը մնձ վէրք մ'ընդունած էր, արիւնը կը վագէր առատօրէն։ Քաջասիրտ հարուածողը ձերբակալուեցաւ իսկոյն՝ և ամենէն անզութ տանջանքներուն ենթարկուեցաւ, շարաթ մը շարջարեցին զինք, բայց ոչ մէկ դաւակցի անուն կրցան առնուլ բերնէն։ Յիշտ ուսներն ու ձեռները կտրելու, կրկէս տարին և ողջ ողջ այրեցին։

¶.

Լևոն Թիգրանուակը Անդրանիկ Շառըրդ Արքային Անդրանիկ Անդրանիկ

Լևոնի առաջին կինը թէոփանօ եղաւ, այնքան հեղ, առարինի և ներողամիստ ղէսլի ի խր զեղծ ամուսինը՝ որ յոյն եկեղեցին զինքը սրբացուց։ Լևոն ալ զիտէր թէ մարտիրսս մ'էր նա, և թէ անոր դահիճը նոյն իսկ ինքն էր։ իր ոսկրներուն վրայ

տաճար մը կանգնեց Արքունի թէկովան
անուամբ:

Անոր մահուանէն յետոյ Զոյէի հետ ա-
մուսնացաւ.՝ չարասիրտ կին մ'էր, նեն-
զաւոր և անսանձ. բաց երբ մեռաւ, Լևն,
— տաճար կանգնելու վարժուած, — եկե-
ղեցի մը շինեց վրան՝ Արքունի Զոյէ ա-
նուամբ:

Քիչ յետոյ ամուսնացաւ փոխզացի
աղջկան մը հետ, որ Եւղոկիա կը կոչուէր,
և նշանաւոր էր բոլոր բաղարին մէջ. նա-
մեռաւ տարի մը յետոյ՝ իր անդրանիկ որ-
դին ծնած ժամանակ:

Լևն չորրորդ անգամ մ'ալ ամուսնա-
նալ կ'ուզէր. ժողովրդեան ծաղրէն ազա-
տելու համար՝ ծանոյց թէ իր շարժառիթն
էր թագաժառանգ մ'ունենալու տենչը, և
թէ աստղեր խոստացեր էին իրենց զայն
եթէ ամուսնանայ Զոյէի հետ: Այսպէս կը
կոչուէր ապազայ կայսրուհին, որ օրինաւոր
ամուսնութենէն առաջ արդէն մանուկ մ'ը-
ծայած էր իրեն. — զերտանդին Պերփե-
ռումէն:

Զորրորդ ամուսնութիւնը երկար խռո-
վութեանց պատճառ եղաւ Բիւզանդիոյ մէջ:
Ոչ միայն յոյն եկեղեցին, այլ նոյն իսկ

Լեռն, իր օրինագրքին մէջ, երրորդ հարսանիքը կը զատապարտէր, պատիմներ անգամ սահմանելով։ Աւստի երբ Զոյէի հետ առաջարկեց ամուսնանալ, Նիկողայոս պատրիարքը ծանոյց խոկոյն՝ թէ իր պարտըն էր արգելք ըլլալ իրեն։ «Եթէ եկեղեցւոյ միւս պատրիարքներն ալ, ըստ, համաձայնին հրաման տալու, այն ժամանակ միայն պիտի համարձակիմ չորրորդ պսակ մը զնել զլխուղ վրայ»։

Ամրող տէրութիւնը կ'աղաղակէր Լեռնի որ այդ զայթակղութիւնը չտայ իրեն. միայն մէկ հոգի մը կար Լեռնի համամիտ. — Զոյէն։ Եւ իր խօսքը աւելի ոյժունէր Լեռնի վրայ՝ քան ամրող հոռվակական պետութիւնը։

Պատրիարքներու հրամանին սպասել շրկարենալով, Լեռն պալատ կանչեց թովմաս անուամբ եկեղեցականը և զիշեր ժամանակ պսակի խորհուրդը կատարեց։

Երկրորդ օր, երբ Բիւզանդիոն արթընցաւ, լսեց որ Զոյէն կայսրուհի էր քանի մը ժամէ ի վեր։ Նիկողայոս պատրիարքը բուռն կերպով կայսեր դէմ խօսեցաւ. հըրամայեց որ իրարմէ բաժնուին։ Լեռն հանդարտութեամբ պատասխանեց, թէ շատ

զոհ էր իր ըրածէն, և թէ կը ցաւէր որ
աւելի կանուխ չէր կատարած պատկը, —
Պերփեռուժէնի ծնանելէն առաջ: «Մտա-
դիր եմ, ըստ, օրէնք մը հանել, որուն
համեմատ իմ բոլոր հալատակներս կարող
պիտի ըլլան չորիցս ամուսնալու»:

Գրեթէ բոլոր եսլիսկոպոսները, կայսեր
ընծայներով կաշառուած, ևս առին բո-
ղոքնին. պատրիարքներն իսկ Լեռնի գործը
վաւերացուցին, մեծազոյն չարիքները խա-
փանելու համար: Եփկողայս դեռ կը բո-
ղոքէր: Կայսրը բանադրեց և թոյլ չէր
տար որ եկեղեցւոյ սեմը կոխէ: Լեռն ա-
նոր դէմ ալ հնարք գտաւ. նոր դուռ մը
բանալ հրամայեց:

Փետրուար 1ին կայսրը մեծ հացկերոյթ
մը տուաւ, սեղանի վրայ հրամայեց պատ-
րիարքին որ իր բանադրանքը վերցնէ.
«Ոչ» պատասխանեց Եփկողայս, և լոեց,
իր կնճռոտած ձակտին վրայ ամենէն խո-
րին զայրոյթի արտայայտելով:

Կայսրը ժպտեցաւ, դարձաւ մօտակայ-
ներուն ու գաղտնի նշան մը ըրաւ: Խա-
կոյն դուռները բացուեցան ու քանի մը
հսկայներ ներս մտան:

Թփկնապահներ էին, սեղանէն դուրս

բաշեցին պատրիարքը, ոտքերէն ու թեւ-
ւերէն բռնած, ամենուն ծիծաղը զրգու-
լով, նաւակի մէջ զրին: Երեկոյ էր ար-
դէն, ձմեռնային երեկոյ մը. վոսփորի ա-
փունքները ճերմղցած էին և ցուրտ հով
մը ծիւնէ բիւրեղներով կը տանջէր պատ-
րիարքը, որ նաւակով կ'անցնէր նեղուցէն:
Անաստղ զիշեր մը կախուած էր իր զլիսուն
վերե. իր ներկայ տանջանքներուն հետ
ապագայի սարսափը կը միանար: Յան-
կարծ նաւավարները կանգ առին, բրու-
րէն զուրտ բաշեցին զինք նաւակէն, ա-
փունքի վրայ նետեցին և հեռացան: Ամէն
կողմ լոռութիւն էր. կը լսուէր միայն թիե-
րու ձայնը այն նաւակին՝ որ զինք բերած
էր և որ հիմայ կը թուէր Ասկեղջիւր եր-
թալ:

Ի՞նչ ընել այդ մթութեան պահուն, ա-
ռանց լապտերի, ոտքին տակ սառ, զրւ-
խուն վերե ամպեր...: Երկայն ժամանակ
ձեան տակ կեցաւ. տեսնելով սակայն որ
մինչև առաւօտ սպիտակ արձանի մը պիտի
փոխուէր, վճռեց փորձ մ'ընել մօտակայ
զիւղեր հասնելու: Ասոյցներու վրայ խար-
խափելով, զլորելով, վախնալով ամէն
վայրկեան ծովու մէջ խղղուիլ, վերջապէս

վանքի մը մօտ հասաւ, ինքն եղած էր ա-
նոր հիմնող, հարցուց մին պատուհանէն թէ
ով էր, ինչ բան ունէր հոն, այդ պահուն,
զարմանըր մեծ եղաւ, երբ լսեց . « Եռա-
ւանդնուպոլսոյ պատրիարքն եմ » :

Վերջին անգամն էր որ այս տիտղոսը
գործածեց, արքունիքը իրեն տեղ, Եթի-
միոս անուամբ մէկը յաջորդ անուանած
էր :

Դ.

ՊԱՏԵՐԱԳԻՐՆԵՐ ԼԵԽՈՒՔ ԺԱՄԱՆԱԿ. — Արքուն ԱՅ ԲՈՒ-
ՋԱՐԻ :

Լեռն գերի եղած էր ճարտար պալա-
տականներու ձեռքին մէջ, որոնցմէ ամե-
նէն նշանաւորները՝ Ատիլիանոս և Շամու-
նայ եղան : Անկարող իր արքունիքը կա-
ռավարելու, Լեռն ինչ դիմազրութիւն կա-
րող էր ընել թշնամի ազգերուն դէմ : Ա-
մենէն ահարկուները Արարացիք էին : Ա-
րեմուարէն կը սկսէին իրենց յարձակում-
ները, երբ Լեռն իրենց դէմ կը հաւաքէր
իր գունդերը, Արեւելքի Արարները կ'օգ-
տուէին առիթէն՝ Փոքր Ասիա ողողելու
համար, կը ստիպուէր Լեռն զէնքը անոնց

դէմ դարձնել. այն ժամանակ Եւրոպայի Արակինոսները խրախոյս կ'առնեին։ Իտալիոյ ժողովուրդը կարող պիտի ըլլար միայնակ պաշտպանել ինքզինք, եթէ իր իշխանները, փառասիրութիւնը մերկանալով, հասարակաց թշնամոյն դէմ միարանէին։ Բայց ոչ պետութեան շահերը, ոչ կրօնքի կապերը՝ կարող չէին յաղթել իրենց կըրբերու բռնութեան։ Նէտալուսոյ եպիսկոպոսն անզամ, ձիու վրայ աշտանակած, իր իշխանութիւնը տարածելու համար, պատերազմի կ'երթար ըրիստոնեայ իշխաններու դէմ, և երբ հարկ ըլլար, չէր վարաներ Արակինոսներու հետ դաշնակցելէ։

Այս հանգամանքներու մէջ Յոյներ չէին կարող յաղթական կանզնիւ Արաբացւոց դէմ։ թէ ցամաքի և թէ ծովու վրայ պարտութիւնը ընդհանուր կանոն մ'եղաւ, բացառութիւնը շատ ցանցառ էին, և, զուրկ հաստատուն հիմէ մը, տեսական հետեանը չէին ունենար բնաւ։ Միայն Ամրատիկ անուամբ հայազգին (ՏԶՕԲն) Ազգութիւն ըաղարին տիրելով՝ Խոտալիոյ մեծ մասը նուանեց, բայց երկու տարի վերջ մեռնելով՝ աշխարհակալութեան ընթացքը առկախ մնաց։

իր սիրելի Ատիլիանոսը — որ շատու-
ութեան տիտղոսն ունէր, վասնզի Բիւ-
զանդացիք արդէն սկսած էին թուրքերու
հետ վերաբերութիւն ունենալ և անոնց
սովորութեամբք հետաքրքրուիլ, — Ատի-
լիանոսը չտրումեցնելու համար, Լեռն
ուղմասէր ազգ մը իր պետութեան դէմ
զինեց: Դանի մը յոյն վաճառականներ,
մանաւանդ Մուժիք անուամբ ներքինին որ
Ատիլիանոսի գերին էր, այդ պալատակա-
նի պաշտպանութեան վրայ վստահացած,
բուլղար ժողովուրդը կը կեղերէին: Իրենց
Արմէոն թագաւորը, — ուսեալ երիտասարդ
մը՝ Բիւզանդիոն կրթուած, նախ կրօնաւոր
եղած, յետոյ, ամբողջ ժողովրդեան կամ-
քով, Բուլղարիոյ զահուն վրայ հրափ-
րուած, — օրինաւոր բողոքներ ուղղեց
Լեռնի: Ասոր պատասխանը՝ նախատական
լութիւն մ'եղաւ միայն:

Արմէոն զօրաւոր բանակ մը պատրաս-
տելէ յետոյ, պատերազմ հրատարակեց: Արմէոն անձամբ կ'առաջնորդէր իր զօրքե-
րուն, մինչդեռ Հռովմայեցիք յառաջ կու-
զային Պրոկոպիոս Քրինիտէսի հրամանա-
տարութեան տակ:

Դիւրին չէ յաղթել բարրարոս ժողովրդ-

դեան մը՝ որ քաղաքակրթուիլ սկսած է։ Ազգերու պատմութեան մէջ այն շրջանն է դա, ուր ցեղ մը իր հին վայրագութեան հետ կը միացնէ այն բարոյական կորովն ալ, զոր կարող է չնչել հայրենեաց զաղափարը, կրթութիւնը, և արթնցող գիտակցութիւնը։

Հոռվմէական բանակը ջնջուեցաւ։ Պրոկոպոսի հետ՝ ընկաւ Քուրդիկ հայկազն ալ՝ որ սովարապետի տեղապահ անուանուած էր՝ և իրր դիւցազն հոչակուած։ Այսմէոն բոլոր գերիներու բիթը կտրեց, և զանոնք խմբովին Լեռնի զրկեց։ «Վրէժ» կ'աղաղակէին այս թշուառները։ Լեռն, իրենց տիսուր տեսլեամբը յուզուած, երկրորդ պատերազմը որոշեց։

Քաղաքագիտական մեծ սխալով մը՝ Հունգարները իր տէրութեան մէջ հրաւիրեց, զանոնք Բուլղարներու դէմ հանելու համար։ Եթէ յաղթէր իսկ Լեռն, ուրիշ բան ըրած պիտի չըլլար՝ բայց եթէ հին թշնամոյ տեղ նոր մը յարուցանել իր տէրութեան դէմ։

Հունգարներ, այս ժամանակ, բոլոր ազգերը կը գերազանցէին վայրենութեամբ։ Ելսամերկ ձիաւորներ էին, մորթ մը միայն

ունենալով ուսերնուն վրայ. զլուխնին ա-
ծիլուած էր, որպէս զի թշնամի ձեռք մը
կոռւան չգտնէ այնտեղ. հում միս կ'ու-
տէին. սայլերն էին իրենց հայրենի յար-
կը. Երբ տղայ մը ծնանէր՝ դէմքը կը վի-
րաւորէին, իր ապագայ կեանքին զայն
պատրաստելու համար։ Վարժուած էին
արիւն խմելու և հիւանդութեան ժամա-
նակ, իրրեւ դեղ, թշնամեաց սիրով ու-
տելու։

Պատերազմի հրաւիրագիրը սիրով ընդ-
ունեցան, դրամի խոստումներ կը շլացնէին
զիրենք. Դանուրի եզերը հաւաքուեցան
ուր յունական նաւերը կը սպասէին իրենց.
զետին միւս ափունքին վրայ Բուլղարներ
կանգնած էին զէն ի ձեռին։ Նաւեր միայն
մէկ տեղ մը կարող էին կանգ առնուլ,
և Բուլղարներ ամուր շղթայներով այդ
անցը զոցած էին. Յոյներ կորսնցնելու
մօտ էին իրենց ծրագիրը, երբ նաւաստի
մը, վահանը մէկ ձեռքով բռնած, միւսով
կացին մը, նաւակով շղթայներուն մօտե-
նալ սկսաւ։ Բուլղարաց բոլոր նետերը
շուր կ'ընէին իր զլխուն վրայ, զիւցազ-
նը, առանց փոյթ ընելու, ափունքը հա-
սաւ, շղթայները կոտրեց և յոյն նաւերու
մուտքը ազատ ըրաւ։

Հունգարներ ծովափը ելան. մեծ կոտորած մը տուին Բուլղարներուն, մնացողները զերի ըրին. հազիւ Ախմէոն յաջողեցաւ փախչիւ: Յետոյ աւետաւոր զրկեցին կայսեր՝ զերիներուն փոխարէն ստակ պահանջելով:

Մեծագոյն սխալները՝ դուստր են յահախ մեծ յաղթութեանց: Լևոն հպարտացաւ. խոնարհած կարծեց զԱխմէոն. սրամիտ բուլղարը ուզեց նոյնպէս ձեւանալ, խաղաղութիւն խնդրել, որպէս զի յոյն բանակները իր հայրենիքն հեռանան. Լևոն չյապաղեց իր թշնամւոյն փափազը կատարել: Ախմէոն լոիկ պատերազմի պատրաստուեցաւ, անցաւ Դանուբէն, յարձակեցաւ Հունգարներու վրայ, և իր վրէժը բիւրաւորներու արեամբը յագեցուց: Յետոյ սպառնալեօք զեսպան զրկեց կայսեր որ բուլղար զերիները՝ առանց փրկանքի իրեն դարձնէ. Լևոն հնազանդեցաւ:

Ե.

Եսինի անբարե գործեր. — ի՞ր մաշ:

Խմաստասէր կայսրը հայասէր էր. իր հայրենի ծագումը յիշելով, բարեկամ հան-

դիսացաւ միշտ Ամբատ Ա. իւ Յուսուփի
ղէմ, որ սկսած էր Հայաստան արշաւել,
բանակ մը դրկեց (908ին). ՆաՊուզարաց
և Տայոց մէջ հարուածեց Արարացիները,
և եթէ չկրցաւ խափանել, գոնէ ուշացուց
այն աղէտները՝ որ սահմանուած էին մեր
աշխարհին համար:

Լեռն՝ մեռնելէն առաջ օգտակար զործ
զործ մ'ալ պիտի ընէր տէրութեան. —
Շամունայի* պաշտօնանկութիւնը: Լենզա-
ւոր Արարացին, —այնքան հնարագէտ բա-
րիները կործանելու մէջ, — կոստանդին
անուամբ ծառայ մ'ունէր. հանդիսի մ'օր
արքունեաց մէջ երեցաւ նա, և այնքան
սիրելի եղաւ Զոյէի, որ սա խնդրեց Շա-
մունայէն իրեն տալ իր ծառայն: Զոյէի
պաշտպանութեան տակ այնչափ բարձրա-
ցաւ կոստանդին՝ որ Շամունայի նախան-
ձորդը կը համարուէր: Խրոխստ Աարակի-
նոսը պիտի չհանդուրժէր ի հարկէ իր բով
տեսնալ իւր խել ծառայն. պէտք էր ու-
րեմն զրադարտութիւն մը գտնալ: Համոզեց
զԼեռն՝ թէ Զոյէ սիրահարուած է անոր.
«անհամբեր կը սպասէ մահուանդ, կ'ը-
սէր, անոր հետ ամուսնանալու համար»:
Տարի մը յետոյ Լեռն շրջակայ կղզի-

ներուն մէջ կը շրջագայէք, երբ վանքի
մատոջեւ համեստ կրօնաւոր մը տեսաւ,
կոստանդինն էք դա: Կայսրը Շամունայէն
զրգոնալ արսորած էք զինքը. բայց կը
զգար թէ անմեղ էք նա, և թէ միշտ ար-
ժանի էք այն սիրոյն զոր ինքն ալ ունէք
իրեն վրայ: Կրօնաւորը իր առջե կանչեց.
հանել տուաւ սև զգեստները, կրկին իշ-
խան անուանեց և հանդիսով արքունիք
քերաւ:

Երկրորդ օր, երբ Ա. Առփիս կ'երթար,
ճամբուն վրայ տեսրակ մը նետուած տե-
սաւ. վեր առաւ ու կարդաց. կծու երզի-
ծարանութիւն մ'էք՝ իր ընթացքին դէմ:
Ամէն կողմ քննութիւններ սկսան կատա-
րել՝ պարսաւազրին հեղինակը գտնելու հա-
մար. յանցաւորը յայտնուեցաւ. Շամունան
էք դա, զոր կայսրը վիրաւորած էք խո-
րապէս, վերադարձնելով զկոստանդին:
իր ստացուածքը յարբունիս զրաւուեցան,
իսկ ինքը ցկեանս բանտի դատապարտուե-
ցաւ:

Լեռն, հակառակ նախորդ կայսերաց,
ապարանքներու տեղ՝ զրբեր կը շինէք:
Միայն Ա. Դագար անուամբ վանք մը կանգ-
նել տուաւ, զոր սահմանեց յանցաւոր ներ-

բինեաց համար . Ա . Թէոդոր եկեղեցին
հրդեհուած էր, իր ձեռքով փիւնիկ մ'ե-
զաւ՝ որ յարութիւն կ'առնու իր մոխրէն :
Այս շէնքերէն զատ՝ յօրինեց օրինազիրը
մը, և բազմաթիւ գործեր՝ որոնց շնորհիւ
բիւզանդացւոց առջև մարզարէի հոչակ
ունեցաւ : Հիւանդութիւնը յաջորդեցին այն
հաճոյըներու, որոց աձնատուր եղած էր
Լևոն : Մայիսի օր մ'էր . արթնցող բնու-
թիւնը կեանըի սէրը կ'արծարծէր իր հոգ-
ոյն մէջ, երբ մահուան ձայնը զինըը դէպ
ի շիրիմ կը հրաւիրէր : Կանչեց իր Աղեք-
սանդրոս եղբայրը՝ և զկոստանդին Պեր-
փեռուժէն . խնդրեց իր եղբօրմէն որ պաշտ-
պանն ըլլայ իր որդւոյն, յուզումէն ար-
տասուեց, յետոյ մեռաւ (11 մայիս 912) :

Աշ օգուտ ըրած էր պետութեան և ոչ
չարիր : Բարեսիրատ հոգի մ'էր որ իր հա-
ճոյըները կը փնտռէր, առանց ուրիշի
վեասը փափազելու : Այսչափն ալ բաւա-
կան էր ժողովրդեան համար որ զկայսրը
հրապարակի վրայ կը տեսնէ, և արքու-
նեաց մէջ երբէք չթափանցեր : Ապազային
անծանօթ, Բիւզանդիա անկեղծօրէն լացաւ
այն Անցելոյն վրայ՝ զոր կը կորսնցնէր
Լևոնի հետ :

Զ .

ԱՆԵՔՍԱՆԴՐ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Զ.

ԱՂԵՔՍԱՆԴՐ ԱՐՅԱԿՈՒՆԻ

(9 1 1 - 9 1 2)

Ա.

ԱԿԱԴԵՄԻԱՆԴԻ ԳԱՀԱՎԱԼԱԽԹԻՆԵՐ

Բիւզանդիոյ ժողովուրդը հազիւ իր աչքերը բարձրացուցած էր Անոն խմաստասէրի սգաւոր գերեզմանէն, երբ նշմարեց, երկնքին խորը, բոցեղէն սուր մը՝ որ իր զլխուն վերև կը շողշողար:

Գիսաւոր մ' էր, տասնեւհինգ օր անշարժ մնաց: Ամենուն աչքը անոր յառած էին, ամէնքը անոր վրայ կը խօսէին. ամենուն սիրուր կը տրոփէր տիսուր նախազզացումներով:

Այս պահուն էր որ զահու վրայ կը բարձրանար քառասնամեայ մարդ մը՝ Աղեքսանդր Արշակունի:

Աւելորդապաշտութիւն է, ի հարկէ, այնքան գէշ նշանակութիւն ընծայել մեր երկնային այցելուներուն. բայց Աղեքսանդրի գահակալութիւնը... դա այնպիսի զուգաղիպութիւնը մ'էր որ, թող Բիւզանդիոյ ժողովուրդը, ամենէն սկեպտիկ միտքն ալ պիտի համոզուէր անոնց գէշ նշանակութեան մասին:

Որդի վասիլ Արշակունոյ, եղբայր Լեռն խմաստասէրի, Աղեքսանդր ծնած էր 871ի նոյեմբ. 23ին:

Ժամանակի դաստիարակութիւնը, դարու ոգին, ամենէն առաջ աւելորդապաշտութիւնը զինք և աստեղագետ։ Իր ախտերէն փոքրագոյնն էր ասիկա։

Վասլի մահուանէն յետոյ, ժառանգական իրաւունքը զինքը զահ բարձրացուց Լեռն խմաստասէրի հետ։ Ամէն հոգ իր եղբօր յանձնեց, — զուարթ պալատական, — անձնատուր եղաւ զրօսանքներու։

Իր ախտերուն մէջ փառասիրութիւնը միայն կը պակսէր... երբէք չմտածեց երկիրներ զբաւել, մեծ անուն մ'աւանդի ապագային։ Չուզեց նոյն իսկ ամուսնանալ, ժառանգներ պատրաստել իր զահուն, վախնալով որ ընտանեկան հոգերը իր հաճոյքներն աղօտացնեն...։

Պալատին մէջ միայն այն ժամանակ կը գտնուէր՝ երբ խնջոյք կար հոն ուրիշ ժամանակ կամ կրկէսին մէջն էր և կամ որսի զբաղած Հիէրոնի (Ձիէնէրպահչէին) անտառներուն մէջ, որոնցմէ՛ կանաչ հետք մը հազիւ մնացած է հիմա, իրր սիրուն հակապատկեր իր շրջակայ հայելանման կապոյտին։ Աղեքսանդր չէր մոռնար անշուշտ երբեմն ալ՝ կղզիները երթալ և զովութիւնները շնչել Փրինքիփոյի կատարէն, ու Բիւզանդիոնը տեսնալ հեռուն, երկու կապոյտներուն մէջ տեղ նկարուած, ամէն բան ուրին առջե խոնարհած, ու լսել հպատակութեան խոստովանանքը, զոր ծովը, անտառները, կղզիները կ'ընէին իրենց կայսեր։ — Արքան գէշ կայսր, և որքան գեղեցիկ հպատակներ։ . . .

Երբ 911ին, Աղեքսանդր միայնակ մնաց զահուն վրայ, երբէք չմտածեց իր պաշտօնին զիտակցութիւնն ունենալ։ Ամենէն մեծ զինովի էր և ամենէն մեծ անառակը . . . իր բովանդակ կայսերութեան մէջ, թէպէտ ուրիշ տեղ ալ դժուար պիտի ըլլար նման մը զտնել։

Եատ կը ցաւէր որ կուապաշտութեան դարու մը մէջ չէր ծնած. և յաճախ կ'ը-

սէր՝ որ եթէ կարելի ըլլար՝ ամէն ջանք
պիտի ընէր կռապաշտութիւնը վերականգնելու՝ և զայն ծաղկեցնելու համար աշխարհիս մէջ:

Եփողանդական ճաշակը կը պահանջէր
որ ամենէն ապօրէն զործ ալ հանձարեղ
նորութիւն մը պարունակէ: Յիմարութիւնը,
այս պայմանաւ, ներելի էր:

Աղեքսանդր, իր միամեայ թագաւորութեան ժամանակ, երեք բան զործեց, մին բան
զմիւս տարօրինակ և ծիծաղելի: Խոզի
մ'առջե խորան կանգնեց, զինովիներէ ծերակոյտ մը կազմեց, կրօնուորներու: Հետ
զաւաղբութիւն մը ըրաւ՝ հայրապետը ծեծելու համար:

Բ.

ԱՐԵՒՐՈՎԱԿԻ ԿԱՏԱԿՐԻՑԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆԱԿԱՐԱՔՆԵՐԸ. —
ԻՐ ՄԱՀԾ:

Կրկէսին մէջ, պատի մը վրայ, նկարուած էր կինձ մը:

Պալատականք Աղեքսանդրը համոզեցին
թէ այդ կինձը զինքը կը ներկայացնէր,
և խորհրդանշան մ'էր իր թագաւորութեան:

Աղեքսանդր համոզուեցաւ : Հրամայեց
որ իր տէրութեան մէջ մասնաւոր յար-
գանք տրուի այս կենդանւոյն, և նկարիչ-
ներ գան այդ պատկերը նորոգելու: Երբ
այս աշխատութիւնը լմեցաւ՝ հրամայեց մեծ
հանդէս կատարել: Չիախաղի ժամանակ
կայսրը անձամբ, ծիրանիներ հազուած՝
անցաւ ժողովրդիան առջեւն, որ կը ծա-
փահարէր զինք: Խորան մը կանզնած էին
պատկերին առջեւ. ոչ մէկ զարդարանք
չէին զլացած անոր, ճրագներու անհամար
բազմութիւն մը դողդոջուն նշոյլներով կը
պլալար.. խոզին առջեւ:

Եւրոպացի զիտնականը դեռ չեն կրցած
այս երեսյթը մեկնել. Cousin, բիւզան-
դական պատմիչներու համառօտքեամբ
մէջ կ'ըսէ թէ զուարթ կայսրը այդ հա-
մոզումն ունեցաւ չափազանց նմանութիւն
զօննելով իր և այդ կենդանւոյն մէջ: Ան-
կարելի է, կարծեմ, որ կայսրը այդ նա-
խատինքն յանձն առած ըլլայ հրապարա-
կաւ: Բայ մեզ՝ թերեւս այդ կինճը Տրդատ
թագաւորը կը ներկայացնէր. Պերփեռու-
ժէնի գրութիւնները մեզ կ'իմացնեն թէ
վասիլ և իր ամրող ցեղը զիրենք հօր
կողմանէ Տրդատէն սերած կը համարէին

և մօր կողմանէ կոստանդիանոսէն, հետեւ
ւարար պէտք էին առանձին յարգանք մ'ու-
նենալ առաջին հայ բրիոտոննեայ թազա-
ւորին։ Հայկական զրոյցները այդ մասին
արդէն տարածուած էին Յունաց մէջ, և
Աղեքսանդր, Տրդատին առջև, զոր կը տօ-
նենք, կարող էր իորբեն մը կանգնել, և
կինձին մէջ զինքն ու իր ցեղը տեսնել։

Պատմիչները, զրօսեցուցիչ ընելու հա-
մար դէպքը, ծածկած կը թուին այս պա-
րագայն, որ շատ բնական պիտի ընէր
զայն։

Աղեքսանդր բոլոր խոհեմութիւնը զոր-
ծածեց վանելու համար արքունիքէն այն
ցուրտ բնաւորութիւնները որ իր վայելքը
կրնային վրդովել իրենց ձանձրանալի խր-
բատներովք։ Արոշեց արքունիք մը կազ-
մել որուն անդամները իր բոլոր ախտերն
ունենային. ոչ ոք պիտի իշխէր այնուհե-
տև իր գործերը պարսաւել։ Եթերակոյտ
մը կազմեց որ մասամբ անառակներէ կը
բաղկանար ու մասամբ զինովներէ։

Ժողովքները խնջոյքներէ յետոյ տեղի
ելունենային. աւելի անտեղի տեսարան չէր
կրնար ըլլալ քան այս արքեցողները, ո-
րոնք ամէն վայրկեան զլորելու վտանգի

մէջ, սենեակ մը կ'երթային՝ տէրութեան գործերուն վրայ մտածելու համար....

Անշուշտ, այս ժողովքներէն մէկուն մէջ էր որ Աղեքսանդր որոշեց հայրապետը ծեծել... կրօնաւորներու օգնութեամբ:

Կանչեց ասոնցմէ խումբ մը, ամենէն ուժովերէն ու քաջասիրտներէն, և իրենց յորդորական խօսքեր ընելէն յետոյ՝ յայտնեց որ Եւթիմիոս հայրապետը ծեծելու փափազ մը կը զգար բաւական ժամանակէ ի վեր, և թէ վստահ էր որ անոնք պէտք եղած օգնութիւնը պիտի չգլանան իրեն. «Եւթիմիոս, աւելցուց, զահազուրկ պիտի ըլլայ, իրեն տեղ պիտի բարձրանայ ՚Նիկողայոս»:

Կրօնաւորները իրենց հաւանութիւնը տուին. դաւաղիրները որոշեցին միասին որ ՚Նիկողայոսի աւելի գոհանակութիւն մը տալու համար, առաջուց հրաւիրեց զինք իր ախոյեանին զանակոծութեան հանդէսին:

Որոշեալ օրը հասաւ. Եւթիմիոս հայրապետը, արքունիք հրաւիրուած առանց կասկածանքի ներս մտաւ: Յանկարծ կանգ առաւ՝ տեսարանին նորութեանը առջեւ ափշած: Կայսրը բազմած էր բարձր զահու մը վրայ, աջ կողմը ՚Նիկողայոս, ար-

սորեալ հայրապետը, որուն ինքը ակամայ յաջորդած էր, չորս կողմը, իշխաններու տեղ, բազմած էին կրօնաւորներ զլուխնին կնգուղի մէջ, և համեստորէն ամփոփուած իրենց զգիստին ծալքերուն ներքեւ, բմծիծաղ մ'երեցաւ ասոնց դէմքին վրայ և աչքերնուն ծայրովը մտնող հայրապետին նայեցան. — զոհը կու զար վերջապէս : Կրօնաւորները տեսնելով՝ հայրապետը տը-խուր կասկած մ'ունեցաւ : Եւ յիրափ հազիւ թիշ մ'առաջ եկած էր, կայսրը յարձակման նշան տուաւ : Աղմուկը տիրեց սրահին մէջ : Աղաղակելով, բռնցիով, ա-քացիով, կրօնաւորները թշնամոյն վրայ յարձակեցան, քաջաբար :

Վայրկեան մը վերջ կոստանդնուպոլ- հայրապետը զետին փոռուած էր, ումանը մօրուքը արմատախիլ կ'ընէին, ուրիշներ կը քաշէին ճերմակ մազերը՝ որ թիշ մ'ա-ռաջ, այնքան վեհօրէն կը ծածանէին ու-սին վրայ : Արիւն կը վազէր բոլոր անդամ-ներէն, և Աղեքսանդր, որ չէր ուզեր բնա-եկեղեցականը աշխարհականն մը՝ ո՞ր և է կերպով տանջուի շատ զոհ եղաւ տեսնե-լով որ կրօնաւորները այնքան ճարտարու-թեամբ կը կատարեն դահճճի պաշտօնը :

Եւթիմիոս Ազարա կղզին աքսորուեցաւ յաջորդ թողլով իրեն զնիկողայոս, և մեռաւ Փաստարէի դրան առջև։

Աղեքսանդր Արշակունի աւագերէց մ'ունէր որ թագաւորին կը հաւասարէր իր անսանձ բարուց Յաճախ նա Աղեքսանդրի հետ կրկէս կ'իջնէր և քահանայական զգեստով գնդակ կը խաղար թագաւորին հետ։ Ժողովուրդը կը խռնէր այս նորութիւնը տեսնելու համար և ծաղրածութեամբը կը վիճէին իրարու հետ՝ թէ ով պիտի յաղթէ, կայսրը թէ իր աւագերէցը։ — Երկուրն ալ գնդակախաղով պիտի մեռնէին։

Իռատանդին Պերփեռուժէն, իր եղբօրորդին, դեռ փոքրիկ մանուկ մ'էր, տժզոյն ու նուազկուա։ Կայսրը սպաննել կ'ուզէր զինքը, թազը՝ իր ուրախութեան ընկերներէն մէկուն յանձնելու համար։ Ապահովցուցին զինք որ Պերփեռուժէն պիտի մեռնի արդէն, և աւելորդ է կանխել ընութեան զործը։ Այսպէս Պերփեռուժէնի հիւանդութիւնը՝ զինք մահուանէ ազատեց։

Հիմերոս ծովակալին այնքան սպանալիք ըրաւ՝ որ վախէն մեռաւ։ Նոյն ոճով վարուեցաւ Բուլղարաց Ախմէոն թա-

զաւորին դեսպաններուն հետո։ Նա պատրաստուած էր պատերազմի, երբ աւետեցին թէ Աղեքսանդր մեռած է։

Յունիս Ծին, մեծ խնջոյք մը տուաւ։ Դինով էր արդէն՝ երբ սեղանէն ելաւ, ուղղակի կրկէս զնաց՝ զնդակախաղի, աղեաց հիւանդութիւն մ'ունեցաւ յանկարծ՝ և պալատ բերուեցաւ։ Դիշերը երակները պայթեցան և արիւն ժայթքելով մեռաւ։

Թագաւորած էր տարի մ'ու կէս։ Մինչեւ վերջին վայրկեանը չէր դադրած տարօրինակութիւններ մտածելէ։ անկողնին ըով կանչեց կոստանդին Պերփեռուժէնը, ժիափիկազմ արքայորդին, համբուրեց իր ճակատը, թազը զետեղեց զլխուն վրայ, և հուսկ ուրեմն բաւ, ձեռքէն բռնելով։

«Փոքրահասակ ես, որդեակ իմ, հարկէ է քեզ խնամակալ մը տաւ։ բայց ես, ապահովութեան համար՝ կը թողում քեզ... եօթը խնամակալ»։

Տէրութեան բոլոր զեղծ մարդիկները՝ անկեղծօրէն ցաւեցան՝ այսպիսի կայսեր մը մահուան վրայ։

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Ա.

ԵԱՆՈՐԾԻԹԻՒՆՔ ՄՈՐԻԿԻ ՎՐԱՅ

Ա. — Յունաց ո՞ր պատմիչներ խօսուծ են
Մօրիկի վրայ. — 1) Եւազր Աբովյանի-
կոս, Մօրիկի ժամանակակից և պարագա-
կան, իւր գործը տպուած է՝ Թէոդորետոսի
Եկեղեցական պատմութեան հետ (Augustae
Taurinorum, MDCLXVIII, ex re-
gia typographia): Մօրիկի վրայ յատ-
կապէս կը խօսի Ե զրեի ԺԹ զլիւէն ոկը-
սեալ՝ մինչեւ Զ զրոց վերջը:

2) Թէոդիխիակոսոս Ախմոկատա, Մօրիկի
ժամանակակից, անոր կենսագրութիւնն ը-
րած է՝ երկոտասան զրցով (տպուած Corpus
historiae byzantinae թէ Վե-
նետիկեան և թէ Նիկուհրեան շարքին մէջ):
— Հայոց վրայ շատ հետաքրքրական տե-
ղեկութիւններ ունի:

3) *Մենանդր Պրոտեկտոր* (Menandri Protectoris excerpta de legationibus barbarorum), որուն հասուածները միայն՝ մեզ հասուցած է Առիդաս:

Յաջորդ դարուց բոլոր ժամանակիրներն ալ խօսած են բնականաբար՝ Մօրիկի վրայ. զլիսաւորները միայն յիշենք. (էջերը՝ ըստ Նիկուհեան տպագրութեան):

4. Կեղրենոս յէջս 690—707:

5. Գլիյկաս յէջ 507

6. Թեոփանևս Վահանայր Խոստովանող հա. Ա. յէջս 387—448

7. Թեոփանևս Բուզանդացի, զոր Փոստայ մատենադարանէն միայն կը ճանչնանք. բնագիրը կորսուած է (Փոստ, յէջ 81):

Տե՛ս նաև Ա. Նիկենիոր, Եսիրեմիոս, և այլն և այլն:

Հայ պատմիչներէն՝ հետեւեալները խօսած են Մօրիկի վրայ:

1) *Աերես* (տպ. Կոստանդնուպոլիս, 1851): Գ. դպրութեան Ա. զլիսէն մինչեւ իլլ. ուր Մօրիկի սպանումն կը յիշէ և իր թեոդոս որդւոյն ազատելուն և առ Պարսիկս երթալուն համբաւը, որուն պատճառաւ մեծ խոռվութիւններ ծագեցան:

2) *Յոհան Կաթողիկոս* (տպ. Երուսա-

զէմ, Ա. Յակովը, 1867 Գլուխ Ժէ, Ժի
յէջս 90—98):

3) Յովհան Մամիկոնեան, Զենոր Գլա-
կայ հետ տպուած (Ա. Դաղար, 1883,
յէջս 13—16):

4) Ատեփան Ասողիկ (տալ. Փարիզ 1859,
ի կ. գ. Շահնազարեանցէ) Բ. Գիրը, յէջ
85—87):

5. Վարդան (տալ. Վենետիկ, 1862 յէջ
59, 60, 84):

6. Եփրակոս Գանձակեցի (Վենետիկ,
1865, յէջ 26—29):

7. Ամմուէլ Անեցի, տալ. Վաղարշապատ
1893, էջ 77:

8. Ասպիկ Գաւրիմեցի, Յայսմաւուրը,
և այլն: Աերէոս, իրքե ժամանակաւ Մօր-
կայ ամենէն մերձաւորը, մեծազոյն հեղի-
նակութիւնն է Հայոց մէջ:

*

Ա. — Հայ կը Մօրիկ: — Հայ աւան-
դութիւնը այս խնդրոյն մասին այսպէս
կը խօսի. «Ասա թագաւորեաց Տիրեր,
և յետ նորա Մուրիկ. զսա ասեն ի Հա-
յոց, յօշական զեղջէ. և այլը՝ թէ ի
Տարօնոյ... կէսը ասեն զսա յԱրփասուս

զեղջէ կապաղովկեցւոց, զոր յետոյ քա-
ղաք շինեաց զօրավար Տիրերի» (Կիրա-
կոս 29 էջ):

Մօրիկի հայազգի ըլլալը ժողովրդիան
համոզումն եղած կը թուի, և Առաքել
Դավրիժեցի և ճառնտիր կը յիշեն թէ
Հայաստանի մէջ առած եղած էր ըսել.
«Իրրե ի ժամանակս Մօրկայ՝ նստեալ ես
յանհոգս»:

Ատոյգ է Մօրիկի հայ ծագումը:

Քունաց պատմիչներէն միայն մէկ հոգի
է որ զայս կը հաստատէ. — Յովել որ
սակայն 1204 թուականէն վերջ կ'ապ-
րէր:

«Տիրերիոսէն վերջ (կ'ըսէ նա) թագա-
ուրեց Մօրիկ Հայկազն և փեսայ նորին,
ամս քսան»¹ յ:

Աակայն այս բանիս հակառակ կ'ելնեն
հետեւեալ պարագայները. 1. Մօրիկի ժա-
մանակակից մեծ հեղինակութիւն մը՝ Ե-
ւագրիոս, որոն պատմութիւնը զրուած կը
համարուի 431 — 594, կ'ըսէ. (Ե զիրք,
ԺԹ. զլուխ):

1. *Skr. Յագել.*, Corpus historiae byzantinae, Հա-
թ. էջ 136.

«Μετά τὰ Τιβέριον ἐρασίλευσε Μαυρίκιος Αρμένιος
καὶ γαμήρδες αὐτοῦ ἦτη Κ.»

Տիրերիոս և Աքանելքի զօրավար ձեռնապեց (= անուանեց) *զՄօրիկ*, որուն տումնն և անունը յառաջ եկած էր ի հեռյի Հոգմայ. բայց իր մերձաւորագոյն նախնեաց (զաղթելուն) պատճառաւ՝ հայրենիք ունէր իրեն՝ Աքարիսոնը որ կապաղովկացոց զաւարին մէջ է»¹:

2. *Մօրիկի ընտանեկան բորբ անունները հոգոմէական են (տե՛ս Մօրիկի զերպատամ վերնազրով ծանօթութիւնը):*

3. *Մօրիկի Յոհաննեա մայրը Աքարիսոնի Ատերիիոս եպիսկոպոսին քոյրն էր (տես Corpus historiae byzantinae, վենետիկան տպագրութիւն, հու. XXI, յէջ 88):*

4. *Աերէսոս որ ժամանակաւ մեր պատմըցաց մէջ՝ Մօրիկի մերձաւորագոյնն է, երբէք պարծեցած չէ անոր հայ ծագումով, և բառ մ'անգամ ըսած չէ այս մասին. ընդհակառակն զայն Հայոց ոխերիմ թըշ-*

1. Χειροτονεῖς οἱ ἔγιας στρατηγῶν Μαυρίκιου, ἐλκούτα μὲν γένος· καὶ τοῦνοικ ἐκ τῆς πρεσβυτέρας Ρεομῆς, ἐλ δὲ τῶν πρεσβύτων πατέρων, Ἀραράσον πατρίδα ἐπιγραφόμενον τὸν Καπαδόκεν εθνοῦς.

(Այս Վերջին բառը, անմասն Dicange, Glossarium mediae et intimae graecitatis, մասնեկան գուասի նշանակութիւնն ևս ունի):

նամին կը ներկայացնէ, և իրեն այսպիսի
դիւանագիտութիւն մը կ'ընծայէ . Խոսրո-
վայ հետ կը բանակցի՝ յորդորելու համար
զանիկա որ իր հպատակ Հայերը մնշէ,
ինքն արդէն նոյնը պիտի ընէ . այսպէս
Հայերն ինքնուրոյնութեան յոյսը պիտի
կորսնցնեն՝ և երկու տիրող պետութիւնը
ալ՝ անվեաս պիտի մնան . ահաւասիկ Ահ-
քոսի ներկայացուցած նամակը՝ զոր Ար-
քիկ զրեց Խոսրովին (Գ. Դալր. Գլ. Զ. էջ
79). «Ազգ մի խոտոր և անհնազանդ են
(Հայք). կան ի միջի մերում, և աղջորեն.
բայց եկ, ես զիմս ժողովեմ՝ և ի թրակէ
զումարեմ. և դու զըսյդ ժողովէ՛ և հրա-
մայէ յԱրեւելս տանել: Զի եթէ մեռանին՝
թշնամիք մեռանին, և եթէ սպանանեն՝
զթշնամիս սպանանեն, և մեր կեցցուց
խաղաղութեամբ: Զի եթէ դոքա յերկրի
իւրեանց լինիցին, մեզ հանգչել ոչ լինի»¹ .
5. Եւրոպացի զիտնականներէն ոչ ոք
Մօրիկի հայ ըլլալը կ'ընդունի, այլ ա-

1. Ակրակոս եւս Արքիկի հայուսեաց ըլլալը կը չե-
տէ.

«Առ սա ապաստանեալ նախարարաց Հայոց՝ Փա-
խուցեալք ի աէրութենէն Պարսից: Խակ սա անմարդի-
բարս ցուցեալ, այլ և զկարգեալ ոռնիկոն յառաջին
թագաւորացն արգել ի նոցանէ» (Էջ 28):

մէնքը ժամանակակից և պարատական Եւագ-
րիոսի կը հաւատան :

6. *Miscella historia*¹ և *Մանասէ*²
« կապակաղովկացի » կ'անուանեն զՄօրիկ՝
բայց երբէք հայ :

7. *Մօրիկ* ի պաշտպանութիւն Հայոց
կռուեցաւ երկար տարիներ ընդդէմ Պար-
սից. պէտք էր անոնց լեզուին և սովորու-
թեանց խորահմուտ ըլլալ։ Այս հանգաման-
քը կարող էր զինք ժողովրդական առաս-
պելաց նիւթ ընել և յետ նախ Հայաստանցի
կոչուելու (ինչ որ ստոյգ է) յետոյ Հայոց
փոխուիլ :

Յիրաւի այս հզօր փաստերուն կարելի
չէ հաւասարակշիռ փաստեր բերել, և պի-
տի փութայինք հոսվմայեցի անուանե-
լու զՄօրիկ, եթէ սակայն օտար պատ-
մըչի մը վկայութեան գոյութիւնը կա-
րելի ըլլար մեկնել։ Զամշեան զայն բա-
ցարձակապէս հայ կը դաւանի (Բ հտ.)

1. Աս լատին հին բիւզանդախոաներու հրատարա-
կութիւն մ'է. կը պարունակէ.

Ա. Պատկոս Սորենտոց (+ 799):

Բ. Լամուուլֆոս (725-806)

Գ. Աննաստատ (786):

2. Աս իր պատմութիւնը կը հասցնէ մինչև 1204.
հետեւըար մեծ հեղինակութիւն մը չէ:

իսկ Հ. Ալիշան (Հայապատճեմ, էջ 477) «կրնայ հաւանական ըլլալ որ իր նախ նիքն հռոմայեցի էին. դարերով ի կապա զովկիա բնակելով՝ Հայոց հետ խնամեցած ըլլան»:

Հ. Ալիշանի կարծիքը շատ հաւանական է. կը թուի թէ հօր կողմանէ Մօրիկ այ էր, բայց նա աւելի կ'ընտրէր հռոմայեցի կոչուիլ (այս դիտմամբ էր որ կ'ածիլէր մօրուքը) վասնզի

1. Հռոմէական փառքը և Հայաստանի թշուառութիւնը այդ զգացումը պիտի շընչէին իրեն:

2. Իրրե քաղկեդոնական, կրօնական հակակրութիւններ ունէր Հայոց դէմ, և փոխադարձարար, ինչպէս պատմիչներէն կը տեսնենք:

Եւազրիոս, պարատական պատմիչ, բնականասպէս կայսեր զգացումները պիտի փայփայէր, դիտմամբ շեշտելով իր հռոմայեցի ըլլալը, և կրնար ճշմարտութեան մէջ թերի գտնուիլ՝ նոյն իսկ ժամանակակից ըլլալուն պաճառաւ:

Դժբաղղարար ոչ թէոփիլակտոս Ահմոկատա, ոչ թէոփիանէս Բուզանդացի Մօրիկի ազգութեան վրայ չեն խօսած:

Այսպէս ուրեմն կարելի է օտար պատմը շաց և հայ զիտնականաց երկու կուսակացութիւնը հաշտեցնել՝ զՄօրիկ աօր կողմէն հայ դնելով և մօր կողմէն հռովմայեցի:

* *

Դ. — Ամբատ Բագմայաղը ի բնծայուտած քաջուրիւները առանցն էն թէ իրականութիւն. Թէկոփիրակտոս Ախմոկատայի վկայութիւնը. — Տեսանք Մօրիկի կենսագրութեան մէջ՝ Աերիոսի նկարագրած Ամբատը, որուն ձեռքին մէջ գազանները իրենց ազին, կճղակը, կամ կեանըը կը թողուն: Առասպել թէ իրականութիւն:

Թէկոփիրակտոս Ախմոկատա այսպէս կը խօսի՝ Ամբատ Բագմայաղթի հանած ապրաւամբութեան վրայ. էջ 129—130¹:

« Զատոնք ճանչնալով Արմիզդ և չկարենալով զսպել աղետից շատախօսութիւնը (= չկարենալով զսպել այն խօսքերը՝ զոր

1. Ամբատայ վրայ Յագհաննէս Ասմեղիկոս ալ կը խօսի (Գլ. Ժ. յէջ 90) Աերէսոսի պատմած քաջութիւնը զանց ընելով՝ բայց Համաձայնելով անոր՝ Աքքեանոյ մէջ զործածներու մասին, այն առեղի հայ զուգութն ալ յիշելով, որ Հայերէն լեզուն մռացած էր:

Առեփաննոս Ասողիկ Համաձայն կ'ընթանայ երկուքին (Դերք բ. Գլուխ Բ., էջ 86):

Տես այս մասին նաև կիրակոս (յէջ 29):

թշուառութիւնը կը ներշնչէ), այսպանեց զվահրամ ամենամօթալից նախատանօք, կանացի զգեստներ դրկելով իրեն՝ իր վարձ իւր անփառունակ պատերազմին. Հանեց զինքը զօրավարութենէ , վճռելով այս բանս՝ արքունի նամակներով . ասկից՝ պատերազմը Մարաց էջ սկսաւ : Բայց Որմիզդ, զոր պարագայները թագաւոր ըրած էին, արհամարհուեցաւ իւր զօրավարէն . նախատինքներ զրուեցան նամակներով՝ որոնց վերնազրին մէջ այս Որմիզդը փոխանակ որդի՝ դուստր Խոսքովու կը կոչուէր :

Բայց այս բաներէս ըիչ մը ժամանակ յառաջ՝ Պարսկաստանի դրացի Հայերը քանի մը Հոռմայեցիներէ զրգուած՝ միարանեցան ապստամբելու և Մարաց կողմն անցնիլ ձեռնարկեցին , խարդախութեամբ սպաննելով կայսերմէն՝ Հայաստանի վրայ դրուած իշխանը Յովհաննէս անունով . մինչդեռ Հայաստանի գործերը ալեկոծուելու մօտ էին, Աօրիկ ինքնակալը Հայաստան դրկեց զԴոմենգիոլոս , նշանաւոր մարդ, կարի յոյժ սիրուած, որ սինկղիտոսի ժողովին մէջ կը փայլէր առաջին խորհրդականներուն մէջ . սա արգելը դրա

ապստամբութեան ժայթքումին և խոռվութեան լայրը՝ Ամրատ անունով՝ շղթայակապ թագաւորին ներկայացուց։

Թագաւորը երկիւզածութեամբ դատաւորաց ատենին յանձնեց ամբաստանութեան ըննութիւնը, որպէսզի չըլլայ թէ առանց յանցանըները ըննելու՝ անիրաւ վճռով սպատիմներ որոշէ։

Յանցաւորը խոստովանեցաւ իւր գործածները։ Դատաւորները վճիռ տուին որ այդպիսի բաներ գործողը՝ պէտք է զազաններէ պատուելով՝ անհետ ըլլայ մարդկային կեանքէ։ Թատրոնը լեցուեցաւ, և երբ յանցաւորները զազանաց կերակուր պիտի ըդային, բազաւորին մարդասիրուրիւնը կանխեց քան ժողովրդեան նպաստաւոր աշխադակները։

Թէ՛ անիկա որ զազաններէն ազատեցաւ, և անկարծելի փրկութեան հասաւ, թէ՛ հանդիսատեսները մեծապէս զովեցին՝ թագաւորին յանկարծական զթութիւնն և մարդասիրութիւնը »։

*

Դ. — Համեմատուրին Անրեսի և թէռֆիրակոսի. — Այս երկութը իրարու կը

Համաձայնին, Մօրիկի ժամանակ դնելով
հայկական մեծ շարժում մը :

Այս նշանաւոր դէպքը պէտք է դնենք
մօտաւորապէս 590ին :

Որովհետեւ Սիմոկատա յետ յիշելու
վահրամի ապստամբութիւնը, որ պատա-
հեցաւ 591ին, կ'աւելցնէ . « Բայց այս
ժամանակէս քիչ մը յառաջ »

« Ործ տւոց ծէ տօύտան թրաχέօս ռարօն ո՛-
ցետնւոնտէս ործ տի՛ Պերսի՛ : Արմենիօն, նո-
ուութիւնտէս նո՞ծ տւոն Ռօմանան ձնօքան » ևն :

Ապստամբութեան նալատակը՝ ըստ Սի-
մոկատայի՝ է Պարսից կողմը անցնիլ, ըստ
Սերէոսի՝ ազգային անկախութիւն հիմնել :

Ապստամբութեան առաջին շարժումը
տուողները Հսովմայեցիներ եղան, ըստ Սի-
մոկատայի, Հայեր ինքնին՝ ըստ Սերէոսի :

Բայց պէտք է դիտել թէ ինչ շահ ու-
նէին Հսովմայեցիք Հայերը զրգուելու մէջ.
ըստ իս այս բառը հոս « Յունահայ » հաս-
կընալու է, դիտելով մանաւանդ որ կը
յաջորդէ անոր, իբր համապատասխանող
հակաղբութիւն մը, « Պարսկաստանի դը-
րացի Հայեր » բացատրութիւնը : Եւ յի-
րաւի Սերէոսի « մէջ ալ կը տեսնանք թէ

« Խոռվութեան հայրը » Ամբատ Բազմա-
յաղթ՝ յունահայ մ'է¹:

Դամենիցիոլի յանուանէ յիշատակութիւնը
հետաքրքրական կէտ մ'է և կը յիշեցնէ Ան-
րէսի մի դատապարտելի պակասը:

Գաւլով Ամբատի բաջագործութեանց,
ոլէտը է ըսել՝ թէ Ախմոկատայի մէջ ձե-
ռազրական պակաս մը հաւանական է: Ա-
պա թէ ոչ աւելի անտեղի տեսարան
չկրնար բլալ քան ամբողջ Բիւզանդիոնի
համախմբումը թատրոնին մէջ, կայսերա-
կան ընտանեաց ներկայութիւնը հոն, ըս-
պասելով զիւցազնական դէպքի մը, և այս
ամէն պատրաստութիւնը յանկարծ ծիծա-
ղելիի փոխուած՝ կայսեր մէկ փրկարար
հրամանով որ ցուրտ տպաւորութիւն մը
թողլով՝ ամբողջ բազմութիւնը յուսախար
տուներնին կը զրկէր:

Մեզ կը թուի թէ Ամբատ Բազմայաղթ
բանի մը կորի յաջողութեամբ մղած է

1. Աերէսո գ. Դալր. Գլ. լ. էջ 88 յանուանէ կը
թուարկէ Թմէսփիլակոսոի յիշած Հռոմայցի գրգռող-
ները. « Ապատամբէլին դարձեալ ի կողմանց Յունաց
Անդունքն Առհետունիք, Ասմուէլ՝ զոր առացի, և Ար-
դիս և Վարազներուն, և Ներսէս, և Վաստամ և Թմէս-
դորու Տրպատունի լու խորհէին սպանանել զիւրադորն
մինչդեռ նա նստէր ի ջերմի բժշկել ի հիւանդութենէ
մերձ ի քաղաքն Կարնոյ»:

զազանաց դէմ, — Հոռվմայեցւոց համար սովորական տեսարան, և բիշ արժանի հոռվմէական պատմչի մը խանդավառ նը-իարագրութեան, — բայց ժողովրդեան աղաղակներէն առաջ (կրկէսին մէջ յաղ-թողը՝ կը տեսնէր ամրող ժողովուրդը կայսեր դարձած՝ իրեն կեանք խնդրելու համար), կանխած էր Մօրիկ՝ ազատարար հրամանը տալու, ցոյց իրեն մարդասիրու-թեան, ու թերեւս, բիշ մը՝ հայասիրու-թեան։

Յամինայն դէպս, բիշ զրոյց կայ, որ Ամրատինին չափ օտարներէն՝ իր վաւե-րացումը գտնէ։

* * *

5. — Յովիաննես Միյուրաքիոնը և Զամ-չեանի Մուշեղ Տարօնեցին. — Մեծահր-մուտն Զամչեան իր Պատմութեան Բ. զրոց, ԽԶ զլիոյն 253 էջին մէջ՝ Միյուրաքիոնի վրայ այսպէս կը խօսի.։

«Եր յայս աւուրս իշխան Տարօնոյ Մու-շեղ Մամիկոննեան՝ այր հզօր և երեելի, որոյ բազում քաջութիւնս ցուցեալ էր ի զրան կայսեր և յաշխարհին Հայոց, զոր և յոյն պատմիչը յիշատակեն, այլ չկա-

ըենալով ուղիղ արտասանել՝ Մուսրակ կամ
Մուսրաք կոչեն։

Այս տուեալ էր զգուստը իւր զՄարիամ
ի կնութիւն վարդայ Արծրունոյ, յորմէ
ծնաւ Մտեփաննոս, որ եղեւ յետոյ առաջ-
նորդ իննակնեան վանացն Գլակայ։

Զայս Մուշեղ կարգեաց Մօրիկ կայսր՝
պուրա Հայոց եղելոց ի բաժնին Յունաց,
զի մեռեալ էր Յովհաննախարար՝ իշխան
այնր կողման, և զուցէ յայս սակս սպառ-
մագիքը Յունաց՝ Յովհաննես եւս կոչեն
զՄուշեղ և կամ թերեւ վասն լինելոյ նորա
իշխան երկրին Յովհաննու կարապետի՝
որ ի Մուշ Տարօնոյ »։

Անոնք որ հսկայ ամրողջութիւն մը յօ-
րինելու դիտումն ունին, ինչպէս Զամշեա-
նը, այսպիսի մանրամասնութեանց մէջ
կրնան երրեմն վրիսիլ։

Միյսրաքիոնը՝ Մուշեղի սխալտգրութիւնը
չէ, քանի որ յոյն սպառմիշը՝ միշտ Մու-
շեղը «Մողէլէս» կը զբեն, հմմտ, այս կէտիս
նկատմամբ՝ կեղրենոսի Բ. հո. էջ 25,
որ կը խօսի իրենէի ժամանակակից Ա-
րեքս Մուշեղի մը վրայ, դարձեալ կեղրե-
նոս Բ. հո. էջ 118—119 ուրիշ Արեքս

Մուշեղի մը վրայ «Քրիստութեանց տոհմէն» (!) Հայոց աշխարհէն, Աւերս անունով, որու մականունն էր Մուշեղ, տեսքով զեղեցիկ, հասակով ծաղկեալ » և այլն, և այլն:

Թիէռփիլակտոս մեզի որոշակի կ'իմացը նէ թէ Յովհաննէար՝ Միյսրաբիոն կոչուած էր մնձ ընդացքներ ունենալուն համար.

« Καὶ βασιλεὺς τὸν Ιωάννην, ὃπερ ἐπώνυμον τὸ τῆς ὑπερφάσεως χελύνης καθόκορον, διδῇ καὶ Μυστάκωνα προσιγόρευον Ῥομαῖον» (Եջ 49): (Աէն-Մարթէն ալ անդրադարձած է Զամշեանի սոյն վրիպակը):

Բաց ի ասկից Յովհաննէս Միյսրաբիոն Հայ ալ չէր, « ԶՅովհաննէս ազգաւ թրակացի » Եւագրիոս, Ա., 6. « Ιωάννην Θράκην γένος » :

Վերջապէս երրորդ փաստ մ' ալ կրնանք բերել այս բանիս այն՝ որ Աերէոս կը ճանչնայ Մուշեղ անուամբ զօրավար՝ բայց ենթարկեալ ուրիշ Յոհան անուամբ զօրավարի մը (տես Եջ 71).

« Եթ զրեալ վասն նորա (== վասն Մուշեղայ) և առ պատրիկն Յոհան՝ զի արձակեսցէ զնա, և նորա դարձեալ հրա-

1. Գմզունի², Բագրատունի³, թէպէս Մուշեղայ քով միշտ Ասմիկնեամ վարժուած ենք լսել:

ման տուեալ նմա, երթալ այնպէս ողառ-
բաստովթեամբ և հրամայեաց ամենեցուն
նոցա՝ արկանել զանձամբ խրաքանչիւր
սպառագինութիւն, արկաւ և ինըն զան-
ձամբ զսպառագինութիւն իւր, վառեցան և
զնացին » :

Ի հարկէ Յովհաննէս Միյսթաքիոնը
պէտք չէ շփոթիլ այն Յովհանին հետ՝ որ
Հայաստանի կուսակալ էր, և որուն սպա-
նումը յիշելէն յետոյ ալ թէոփիլակոսս
կը շարունակէ պատմել զործերը՝ Յով-
հաննէս Միյսթաքիոնի¹ :

1. Այս Մատչեղ Մատիկոնեանը՝ Յովհան Մատիկո-
նեանի դիւցազն եղած է. իր գրյաւթիւնն անտարակու-
սէի է, ոչ միայն անոր համար որ Մերէու ալ ո՛բնը
մասնակից զրած է Ասէրամական պատերազմին. այլ
նաև գամեզի Մոհմէ-Արքեպոսին պարական ձեռա-
զիրը և ուրիշ պատմութիւններ զայն կը ժիշեն իրրե-
խուրացւ, ժամանակակից, և զայն իր փախուստն ժա-
մանակ հիւրասիրող ննչուես կը յիշէ St. Martin
ան Լբույ, Ժ., էջ 310):

Յովհ. Մատիկոնեան խոսրավը զան բարձրացնելու
համար (էջ 14) անոր կոռուել կու տայ ընդդէմ Կի-
յուրէնի, որուն զլուխը կը կարէ և մախազին մէջ կը
նկատէ:

Զամշեան (Տ. հու. Գլ. ԽԶ, էջ 298 այր պատմու-
թիւնը Յովհաց համաձայնեցնելու. համար կ'ենթադրէ
մէ Ասէրամ” Կիյուրէն մականունն ալ ունէր. Մատչեղ
անոր ըղեղը ընդեցուց մորթի հարուածով մը, և զայն
ովհանի սպանելու կը չպաշտպան բնամիներին. որոնցմէ
զինքն ոպատեց Ամրատ Բագրատունի: Անքին ընդդէմ
առղերու ազրիւրը շնչը զիտեր:

6. Աշր ծնած և Մօրիկ. — Մօրիկի
ծննդավայրի մասին կիրակոս կը կի՞ն հայ
ժողովրդական աւանդութիւն կը յիշատա-
կէ . մին կ'ըսէ՝ թէ նա Օշականի մէջ
ծնած է, միւսը՝ թէ Տարօնի մէջ :

Այս երկուքն ալ անտարակուսելի կեր-
պով սիսալ են :

Բոլոր յոյն պատմիչներ և մեր բազ-
մահմուտ կիրակոսն ալ՝ կապաղովկիոյ
Արարիսոս քաղաքէն ծնած կը դնեն զին-
քը . (տե՛ս Եւազը Ե, Ազաթիաս Ա, Ծ, Մե-
նանդը, Եւստաթիոս) :

Աշր կը զտնուէր Այսարիսոս : Մօրիկի
հայրենիքը նոյն չէ այն Արարիսոնի հետ
որ Պարսկաստանի և Հռոմէական տէրու-
թեան սահմանագլուխ կը համարուէր, և
ուր մտաւ Խոսրով Յուստինոս Բ. ի ժա-
մանակ, 576ին :

Ա ահրամ շապանուեցաւ պատերազմի ժամանեակ . ոյլ
փաթուա . Պարսկաստանի խորերը, ինչպէս կ'ըսէ Թէսփա-
նէս . էջ 225 . ի Բահլ Շահաստան՝ ինչպէս կ'ըսէ ար-
ժանահաւառն Աերէսո (Գ. դպր. Պղ. Գ. էջ 68) :

Միայն Յովհ . Լամբ . կ'ըսէ (էջ 87) . «Բազում զօրս
հանդերձ սպանանի Ա ահրամ յիւսույ» : Աշր է ոյս ի-
սաւ : Ըստ յուժն պատմէաց՝ Ա ահրամ, Գանձակի (= Իս-
լիքէմի) Պալարաթ զետոյն քով յաղթուեցաւ :

Դիտենք ուրեմն թէ այս դէպքը պատմած ժամանակ Աքարիառնը ուր կը զետեղն Հռովմայեցի պատմիչը:

Մենանգը կը յիշատակէ թէ Խոսրով յետ Հայաստան արշաւելու և նուաճելու՝ դէպ ի Թէոդոսուազօլիս դիմեց, անցնելով նախ Պատեան երկրէն:

Saint-Martin, Լրպջ ծանօթարանած ժամանակ (Ժ.Ա. էջ 1354, ծանօթ. 2) այսպէս կ'ըսէ. «Ce pays est peut-être le canton que les Arméniens appellent *Vanand*, et qui était situé en effet sur les frontières de l'Arménie romaine».

Պատեան (Վահանիչ) Վահանիչն ըաւական տարածայն է. — ըստ մեզ՝ Բասեանի սխալազրութիւնն է:

Եւ յիրաւի Բասեանը Թէոդոսօլուի ճամբռուն վրայ է ուղեռին համար՝ որ Հայաստանին կու զայ՝ ինչպէս կ'ընէր Խոսրով:

Շահնշահը երբ Թէոդոսուազօլիս կը հասնի, Հռովմէական Հայաստանի մէջ մտնաւ:

1. Յանկ. Մասիկոնեան գէշ պատմագիր. բայց քաջ աշխարհագէտ. Խոսրովայ համար այսպէս կը գրէ. «Անցեալ գնաց ի կողմանս Բասեանյ. ի Դուին. ի Հեր. և ի Բան. բայց յորժամ եկին. ի կարբն.» Հայաստան արշաւողներու ուղեղիձն այդ էր:

լով, նա կանգ է՝ առնու Արտիստն կոչուած տեղը, որ Թէոդուսօլիս քաղաքին՝ Հարաւային կողմը կը զանուեր.

«'Եշ ո՞ւ Արշբիշոպն նուշելցիքնոն շարօն,
ձիք! Աւստրիանոն ոլորտ ուս հօթեօս»:

Դիտելու է որ Մօրիկ, իրրև զօրավար,
երկայն ժամանակ Արծնի մէջ կը զործէ
և թերևս իր հոն զրկուելուն զլխաւոր
շարժառիթն ալ այն էր՝ որ բնիկ ըլլա-
լով, լաւ տեղեակ էր երկրին հանգամա-
նաց:

Զարմանալի չէ որ Կապադովիկիո ա-
նուան տակ նշանակուած ըլլան Արծն,
կարին զաւառները՝ որոց մէջ կը զանուեր
Արտիստն: Հոովմեական Հայուստան ա-
նունը որ Սերաստիոյ, Մելիտինէի ալ կը
տրուէր՝ յաճախ Կապադովիկիո կոշտուած
են:

Եւազրիոսի լատին տպագրիչը կը յի-
շեցնէ, թէ Հերակլէս Արեելեան կայսրու-
թեան վրայ զրած ժամանակ Արտիստն
անուամբ զիւղ մը կը դնէ Երկրորդ Հայոց
մէջ. դարձեալ Կոստանդնուպոլսոյ Ա. ժո-
ղովրին արձանագրութեանց մէջ՝ Փոքր
Հայուստանի բաժնին մէջ կը նշանակուի
Արտիստոնի եպիսկոպոսը: Փիլոստորգիոս
ալ Փոքր Հայուստանի մէջ զրած է զայն:

Բառ այսմ՝ Մօրիկը կարենյ մօտեր ծնած
պիտի համարինք, աւելի ճիշտ՝ Արծնեցի:

Ասկայն կայ նաև ուրիշ Արարիստոն
մը:

«Ասիկա կոկիւսոնէն 40 մղոնի չափ
դէպ Աքեհելը՝ հիմակուան Եարիուզ քա-
ղաքին մօտ, աւելի քերդաւան մ'էր» (Հ.
Դ. Աքիշան, Յաշիկը, թ. էջ 67): Հոս էր
որ աքառուեցաւ Ա. Ոսկերերան, կոկիւ-
սոնէն փոխազրուելով:

Խոյն հայրապետի ժամանակ՝ Արարիստ-
ոսի հաղիսկոոպոսն էր Ատրիոս. անունները
մնթաղրել կու տան՝ թէ սոյն զիւզս ամ-
բողջապէս հոռվմայեցի զաղթականութիւն
մ'եղած ըլլայ:

Խաւրացիք յաճախ յարձակում կ'ը-
նէին Արարիստոնի վրայ, և ինքնին Ա. Ոս-
կերերան. որ միջնարերդին մէջ էր, որ մը
յանկարծ պաշարուեցաւ 300 Խաւրացի-
ներէ: Այսպէս Մօրիկի հայրենիքը կ'ըլլայ
ցուրտ երկիր մը, — զիտելու է որ ինքն
աւ ցուրտ էր քնաւորութեամբ, — որ աք-
սորավայր կը ծառայէր յանցաւօրաց:

Եթէ Մենանդրի արտաային կողմը բա-
ցաւրութիւնը ընդարձակ իմաստով առ-
նենք, թերես հաւանական ըլլայ երկու Ա.

բարիսսոնները նոյնացնել։ Այլապէս՝ կոկառնի դրացին նախընտրելի է՝ իրը հայրենիք Մօրկայ, որովհետեւ «կապաղովկիոյ» մէջ կը գտնուի՝ բառին հարազատ նշանակութեամբը։

* *

7. — 570ի հայկական ապստամբուրինը՝
— Վարդանայ ապստամբութիւնը այնքան
մհծահոչակ եղաւ՝ որ զայն կը պատմեն
ոչ միայն Հայր, այլև Յոյնը և Լատինը։
Տեսնենք նախ թէ Աերէոս ի՞նչպէս կը
ներկայացնէ։

«Եւ եղեւ ի խա ամի թագաւորութեան
Խոսրովայ՝ որդւոյ կաւատայ՝ ապստամ-
բեաց Վարդան և ի բաց եկաց՝ ի ծա-

1. Առեփանոս Առողիկ, վարչական կրօնական պատ-
ճառի, հետեւեալը շարժառիթ կը զնէ ապստամբու-
թեան։ (Գիրք Բ. Գլ. Բ. Էջ 85)։ «Եւ ապա Խոսրով
արրայն Պարսից զԱռուքն ոմն ազգական իւր, որում
անուն էր Շիհովը Աշնառը՝ հանէ ի սպարապետութիւն
Հայոց։ Որ եկեալ կարաւ զերկիրս մեր յոյժ հարստա-
հարեւով զնախարարս Հայոց, զի շնորի ընդ կանոյց
ազատաց, ոչ առնելով զայրն՝ ուէր կնոջ իւրոյ։ Ո՞չ
որ զայրացեալ Վարդանայ բգեշխի որդւոյ Վաստիայ։
որ էր յազդէն Մամիկոննէից, սպասեալ գիտող մամա-
նակի՝ ուս սերահատ առնէր զԱռուքն մարզպան։ . . . Եւ
իշխանքն Հայոց համօրէն ապստամբեալ ի Պարսից
ձեռն ետուն ի Յունականն Խոյքը ընդդէմ կալով սպատիկ
մարտիւ։ Խոկ Վարդանայ սուեալ զընտանիք իւր և զայլ
պաշտպառան՝ վախուտեայ անկանի ի թագաւորեալ քա-
զաքն կառաւանդնուպոլիս։

ույսութենէ թագաւորութեանն Պարսից ,
Հանդերձ միաբանութեամբ ամենայն Հա-
յաստանեօք։ Ապանեալ զԱռլէնն մարզ-
պան յանկարծաւրէն ի Դրւին քաղաքի ,
առին զաւար բազում և զնացին ի ծա-
ռայութիւն Յունաց :

Յայնժամ յառաջ քան զայս ապստամ-
բեալ ի բաց եկաց ի Հայոց՝ անուանեալ
Վահան իշխան աշխարհին Արևնեաց ի Դրւ-
նայ ի Փայտակարան քաղաք և կարգեսցէ
զքաղաքն ի Շահրմար Ատրպատականի . զի
մի՛ ևս կոչեսցի անուն Հայոց ի վերայ
նոցա։ Եւ կատարէր հրամանն :

Խակ առ Հայոց երդնոյր թագաւորն Յու-
նաց , և Հաստատէր զնոյն ուխտ որ ի մէջ
թագաւորացն էր երկոցունց՝ երանելոյն
Տրդատայ և Լոստանդիանոսի . և տայր
նոցա զզաւրան կայսերական յաւզնութիւն :
Եւ նոցա առեալ զզաւրն՝ դիմեցին ի վե-
րայ քաղաքին Դրւնայ՝ և պաշարեալ կոր-
ծանեցին ի վերուստ մինչև ի վայր . և
Հալածեցին զզաւրն Պարսից՝ որ ի նմա
կային :

Բայց եհաս ի վերայ նոցա յանկարծաւ-
րէն խռովութիւն մեծ , զի զեկեղեցի սրբոյն
Դրիգորի , որ շինեալ էր մերձ ի քաղաքն ,

էին արարեալ համբարանոցս Պարսիկքն,
հարին հուր և այրեցին, վասն որոյ եղեւ
նոցա խոռվութիւն մեծ :

Գայ սպա ի վերայ նորա Արինրանն
Արինրեանդակ հազարաւ զօրու և փղաք
բազմաւը : Եւ եղեւ պատերազմ մեծ ի դաշ-
տին Խաղամիսեայ և հարեալ զզաւըն Պար-
սից անհնարին հարուածովք մաշէին ի սուր
սուսերաց զփիզմն զամենայն թափէին : Եւ
Արինրանն սակաւուը պրծեալ զնացին յեր-
կիրն իւրեանց :

Այս այն վարդան է՝ յորոյ վերայ եկն
ինըն արքայն Պարսից՝ կոչեցեալ Անուշ
Շոռուան Խոսրով, հանդերձ բազմութեամբ
սպառազէն զաւրացն՝ և փղաւը բազմաւը,
և ճանապարհ կալեալ ընդ զաւառն Ար-
տազու՝ զնաց ընդ Բագրեանդ զանց արա-
րեալ զկարնոյ քաղաքաւ : Եւ կալեալ ճա-
նապարհ՝ զնաց ի տեղի մի, և ընակեցաւ
դէմ յանդիման նորա :

Եւ ի վաղուեան առաւոտուն հաղճեալ
սախով կարզեն զունդ առ զունդ, և ճա-
կառ առ ճակառ, և բաղխէին զմիմեանս
պատերազմաւ :

Եւ սաստկացաւ պատերազմն ի վերայ
երեսաց երկրի, և խմբեցաւ պատերազմն

յոյժ. և մատնեաց Տէր ի պարտութիւն զթագաւորն Պարսից՝ և զաւրս նորա զամենայն։ Եւ խորտակեցան առաջի թշնամեացն սրով սուսերի, և փախեան յերեսաց նորա սաստիկ տագնապաւ, ոչ զիտելով զճանապարհս փախստեան խրեանց՝ երթեալ ամբացան ի զետն մեծ՝ որ կոչի Եւփրատէս։

Եւ ուռուցեալ ի վեր ջուրն՝ խաղացոյց զրազմութիւն փախստականացն իրրե ըզրազմութիւն մարտիոյ, և ոչ կարացին յաւուր յայմիկ ճողոսքրել բազումք։ Բայց թագաւորն մազապուր պրծեալ սակաւոք՝ ի փիզս և ի ձին ապաստան եղեալ փախստական ընդ Աղձնիսն անդրէն ի կայսանս իւր երթայր։

Եւ նորա առին զրանակն ամենայն հանդերձ արքունական զանձիւրն։ Եւ կալան զրամրիշն և զրանակն, և թափեցին զՄաշապերճանն, ամենայն դեսպակն ուկեղէն բազմաքանքար, որ էր ակամքը պատուականօք՝ և մարզարտաւ յօրինեալ, որ առուանեալ կոչէր ի նոցունց դեսպակ փառաց։

Առաւ և Հրատն՝ զոր ընդ ինքեան ըրբջեցուցանէր թագաւորն հանապազորդ յաւզ-

նականութիւն իւր՝ որ մեծագոյն համարեալ էր բան զամենայն կրակ, որ կոչէր ի նոցունց Աթաշ. հեղձաւ ի գետն հանդերձ Մովսեսան Մովսեսաւ, և այլ բազմութիւն մեծամեծ աւագաց: Յամենայն ժամաւրհնեալ է Աստուած ։ ։

Յովհան Կաթողիկոս. (էջ 83).

«Ի ժամանակի աստ Խոսրով արքայ Պարսից զօր բազում գումարեալ՝ առաքէ հրոսակս Վարդանայ, և լինի պատերազմ սաստիկ ի դաշտին Խաղամախայ և ի մշտական աղօթից սրբոյն Ներսեսի, անհնարին հարուածովք մաշեն զօրքն Վարդանայ ըգ-Պարսիկսն ։ ։

Եւազր Աքուաստիկոս իւր Ե զրոց կողուխը ամրողջապէս հայկական ապստամբութեան կը նուիրէ, սոյն դէպքը մեր պատմութեան մեծագոյններէն ըլլալով, հետարրբրական կը համարիմ» Եւազրի վկայութիւնը հոս թարգմանել:

«Ի՞նչպէս Պարսիկ-Հայ կոչուածները՝ Քրիստոնեայներուն կողմն անցան, որուն պատճառաւ Պարսից դէմ պատերազմ ծագեցաւ:

Արդ ասոր (Գրիգորի եպիսկոպոսութեան առաջին տարւոյն մէջ), բնակիչները այն երկրին որ ի հնումն մեծն Հայաստան, յետոյ Պարսկահայաստան կոչուեցաւ և որ ի հնումն Հռովմայեցւոց կը հնազանդէր, բայց Գորդիանոսէն վերջ (եկող) Փիլիպպոսէն՝ Շատհոյ մատնուեցաւ, — Փոքր Հայաստան կոչուածը Հռովմայեցւոց հպատակելով, միւս ամբողջ միացածը Պարսից, — որովհետև ըրբասոնէական կրօնը կը պաշտէին, կը չարչարուէին Պարսիկներէն, մանաւանդ այն բաներուն մէջ՝ որ իրենց ներքին օրինաց կը վերաբերէին. զազուուկ պատգամաւոր զրկեցին առ Յուստինոս, թախանձելով՝ զիրենք Հռովմայեցւոց հպատակ ընդունիլ, որպէս զի անգամ Աստուծոյ պաշտամունքները կատարեն, և ոչ ոք իրենց արգելք ըւլայ. երբ Յուստինոս ընդունեցաւ (պատուիրակութիւնը) և կայսեր կողմէն զրուած նամակներով դաշինքներ կնքուեցան, և ահաւոր երդումներով ապահովցան, Հայերը սպաննեցին իրենց վրայ իշխողները, և ամէնը միասին՝ Հռովմէական իշխանութեան կողմը անցան, թէ համազգի և թէ այլազգի դրացիներուն հետ՝ որ իրենց միացած էին.

ամենէն մեծը իրենց մէջ թէ ցեղով, թէ
պատուով և թէ պատերազմական հմտու-
թեամբ՝ էր Վարդան^{1:}:

Խռորով այս բաներուս համար մեղա-
ղրեց (կայսրը). Յուստինոս ևս դրեց (իր
պատուիրակները) ըսելով թէ խազաղու-
թեան ժամանակը լրացած է և թէ ան-
վայել էր մերժել ըրիստոնեայները՝ որ
պատերազմի ժամանակ ըրիստոնեայներու-
կ'ապաւինին. Նա այսուէս պատասխանեց.
բայց պատերազմի չէր պատրաստուեր. այլ
անձնատուր եղաւ իր սովորական հաճոյք-
ներուն, որովհետեւ ամէն բան երկրորդ կը
համարէր նկատմամբ իր հաճոյից»:

Փոտի Մատենադարանին մէջ Photii Myriobiblon, sive bibliotheca, Rothomagi, MDCLIII) կը գտնենք կորա-
ւեալ հեղինակ մը՝ Թեոփանէս Բիոզանդացի
կոչուած, զոր պէտք չէ շփոթիլ Թեոփա-
նէս խռոտովանողի հետ, որուն պատմու-
թիւնը հասած է մեզի:

Այս թեոփանէս Բիոզանդացի, ինչպէս

1. Եաւ հետաքրքրական է Մատիկոնէսն առնմի
արք գովեատը՝ սուրբազովիք մը զրուած. Հասվածացիքի
անդամ՝ Հայոց ամենէն փայլուն ցեղը կը համարէին
զայի. «Ընարծանու քրօնիշուուտոց ուժ աւուշ շնոր-
շուալ ձեզնաւ, չաւ ով ուստի ուստի պոլեմուս քրութիւն»:

Փոստէն կը տեղեկանանք, իր պատմութեան ծրագիր ունեցեր է զրեթէ ճիշտ այն՝ ինչ որ Թեկոփիրակտոս Ախոնկատո, այսինքն է Մօրիկի զործունէութիւնը՝ իրր զօրսավար և իրր թագաւոր. նա կը սկսէր ճիշդ հայկական ապստամբութեամբ։

Կուզենք հոս նաև սոյն Թեկոփիանիս Բիոզանդոցոյ վկայութիւնը ի մէջ բերել, տե՛ս Բիորամատեան, 78 էջ, (Համար LXIV): Հայք, Առորէնէն տանջուած՝ զիստորապէս բարեալաշուութեան համար, միաբանելով՝ սպաննեցին զԱռորէն ձեռամբ Վարդանայ, որուն Մանուէլ եղրայրը սպաննած էր նա . և ձեռամբ այլոյ ուրումն¹ Վարդայ՝ Պարսիկներէն բաժնուելով, Հոռվմայեցւոց կողմն անցան։ Թողլով Գուհին² աւանը, ուր կը բնակէին, Հոռվմայեցւոց երկիրը եկան. զիստորապէս ասիկա եղաւ պատճառ Պարսից՝ Հոռվմայեցւոց հետ զրած դաշանց աւրուելուն։ Քիչ վերջ ապստամբեցան նաև վիրը և Հոռվմայեցւոց կողմն անցան առաջնորդութեամբ Գորգէնի³. այս ժամա-

1. Վարդան, Փոստի մէջ պրուած է, Օսմանուս և Վարդան, Օսմանուս.

2. Տօ Ճօնիօս տօ ուժուածու և այլն։

3. Արրագրեկի է անշաւշտ՝ Գուրգէն, որ սովորական էր Արաց՝ ինչպէս նաև Հայոց մէջ։

նակ՝ Տիգրիս (Դոգհէ) կը վրաց մայրաքաղաք:

Մարկիանոս Յուստինոս կայսեր հօրեղորորդին, արևելքի զօրավար անուանուելով, Խոսրովի դէմ պատերազմի զրկուցաւ, Յուստինոսի թագաւորութեան ութերորդ տարին:

Յովհաննէս Հայաստանի զօրավար և Միհրաննէս, որ և Վառամաննէս, Պարսից (զօրավար), զօրք կը ժողովէին. Հայոց զինակից էին Խոզրիսեցիք, Ափխազը, և Մարտէս՝ Ալանաց թագաւորը. Միհրանայ (Նիզակակից էին), Առիքրը, Գազանը և Տալմայինեան ազգը¹».

Մինանդր ալ կը խօսի Հայաստանի սոյն սպասամբութեան վրայ (էջ 313) սակայն զորք է թէ՛ռիանէսի մանրամասնութիւններէն, իրմէ միայն կ'խմանանք՝ թէ Առքէնի սպանմանէն վերջ անոր յաջարզեց Անուշիտ, բրիստանէսէտէր և խոչեմ, որոն հետ սննիս խրոխտարանութեամբք վարուեցաւ Յուստինոս:

Լատին պատմիչներէն՝ սոյն սպասամ-

1. «Արքանուս սուսրάջոս Կէջօ, Աքացո, չա Սարսէ և Ալանոն Եազնուն, որ չէ բարձն. Ծաբրու, չա Ճայնաց չա ու Ճականոն Կանոս».

բութեան վրայ խօսած է զաղղիացի Գրիգոր մը, թուր քաղաքէն որ կ'ըսէ թէ երբ Հայոց հայրապետը Պարսից դիմադրել իր յորդորէր, «Legati furore succensi, actum conviciis caedunt» (1, 4):

Եւազր Արուստիկոսի հրատարակիչն ի մէջ կը բերէ Յովհաննէս Բիկլարիացւոյ Ժամանակազրութենէն հետազայ խօսքը՝ նոյն կէտի վրայ. «Armenorum et Iberorum gens qui a praedicatione Apostolorum Christi fidem suscep- perant, dum a Chosdroa Persarum Imperatore ad culturam Idolorum compellerentur, renuentes tam impiam jussionem Romanis se cum Provinciis suis tradiderunt. Quae res Romanos inter et Persas pacis foedera rupit» դարձեալ «Anno quinto Justinus Imperator Armeniam et Iberiam, repulsis Persis, Romanas provincias facit».

Այսոդէս Աերէսոսի խօսքերը մինչև «Եւ Միջրանն սակառուք ոլրծեալ զնացին յերկիրն խրեանց» խրենց հաւասառումը կը զանեն ռաւարազգիներէն, և թէսփանէս Բիզանեղացի մեզ խմացուց թէ Վահրամ

Չուպինը, — ապագայ մեծահռչակ ապրա-
տամբը, — նաև Միհրան անունը կը կրէր,
զոր զործածած է Աերէոս, Միհրեանդակ
մականունով միասին, և յիրաւի բառ ո-
տարազգեաց ալ Միհրանեան ցեղէ էր վահ-
րամ:

Կը մնայ ստուգել՝ Խոսրովի անձամբ
զալը վարդանայ դէմ:

ՄԵՆԱՆԴՐ (էջ 395) կը յիշէ Խոսրովի
ոոյն արշաւանքն ի Հայաստան մինչև Թէո-
դոսուպոլիս, անցնելով Պատեան զաւ-
ոէն, զոր Բասեան մեկնեցինը:

Աերէոս կ'ըսէ. «Գնաց ընդ Բազրեանց
զանց արարեալ զԼարնոյ քաղաքաւ»:

Յիրաւի ՄԵՆԱՆԴՐ ալ կը յիշէ թէ Խոս-
րով մտաւ «ի զաւան Մաքրավանդեանց
(= Բազրեանց) և Տարանեանց (= Տա-
րօնոյ), և որ չկնիառ: Մահօքթչանց չու Տա-
րօնց» (սրբազրելի ըստ իս, Տարօնան):

«Զանց արարեալ զԼարնոյ քաղաքաւ»,
յոյն պատմչաց մեկնութեամբ կը նշանակէ
թէ Խոսրով չկրնալով առնուլ զԼարին,
պաշարումը վերուց, Մելիտինէի վրայ եր-
թալու համար:

Խոսրովի պարտութիւնն ալ ստոյգ է,
զրեթէ Աերէոսի յիշած բոլոր մանրամաս-

նորթիւններով, միայն ըստ Եւագրիոս Աբու-
լաստիկոսի

1. Խոսրով Վարդանայ դէմ չզնաց, ինչ-
պէս կ'ըսէ մեր Աերէոսը, այլ Յուստինիա-
նոսի, Յունաց մեծ սպարապետին դէմ՝ որ
արեւելեան քրիստոնէից բոլոր բանակնե-
րով – Վարդան ալ անշուշտ կ'ընկերէր
անոր – Խոսրովի դէմ կու զար¹:

2. Խոսրովի յաղթուիլը, և Աբրագան
կրակին գերի բռնուիլը շատ զանձերու՝
չետ՝ Եւագրիոս ալ կը յիշատակէ² բայց,
ըստ Եւագրիոսի, անոր տիրողը Վարդանը
չէ, այլ Քուրս անուամբ Ակիւրացի մը
(Հասկնալու է Գորացի, կամ Հոն) որ յան-
կարծակի յարձակմամբ Պարսից բանակը
չփոթցուց:

Վարդան Պօլսոյ մէջ անզործ չէ մնա-
ցած. իր մասին՝ հետեւեալը կը պատմէ
ֆոռ առ Զաքարիա զրած թղթի մը մէջ.

«Ի ԺԷ.. ամի Յուստինիանոսի կայսեր,
յորժամ զսուրբն Առփի շինէր, ի տօնի

1. Եւագրիոս, Φηρε βι· φινέα δη· « εἰδε τὸ Ῥω-
μαῖον στράτευμα նոց Խουστιնանῷ տաττόμενον ».

2. Քուրս Ակիւրացին « μεγάλων χρημάτων καὶ
λαշ्यρων ἐγκρατής γενόμενος, τὰ τε σκευλοφόρα των
ζώων σύν καὶ ἀντοῖς φορτίσις φέρων, ἐν οἷς καὶ τὸ
Χορόσου αεβαστόν πῦρ ». (Էջ 400).

սրբոյ խաչին՝ ի հաղորդութենէ ի բաց և
կաց վարդան՝ տսելով, թէ վարդապետը
մեր ոչ հրամայեցին մեզ ։ Յայնժամ, առէ,
հրամայեաց թագուարին ժողով լինել, և զալ
եալիսկոպոսաց բազմաց և վարդապետաց,
և ժողովեցան ի կոստանդնուպոլիս ձև
հարք. որում հինգերորդ ժողովին կոչի, և
Հայր բնող նոսին. և ձեռագրով բնկալան
զժողովին Քաղկեդոնի ։ :

Խնչովէս Զամշեան զիտել տուած է ար-
դէն (Համ. Բ., էջ 521) մեծն Յուստինիանոս,
շինող Ա. Սոփիայի և զումարող հինգե-
րորդ ժողովի, հոս շփոթուած է Յուստի-
նոս Բ. ի հետ՝ որուն ժամանակ վարդա-
պոլիս եկաւ։

Ասողիկ կ'ըսէ (տոլ. Փարիզ, 1859, Բ
զիրք էջ 84).

«Եւ երթեալ յանդիման լինէր թագա-
ւորին Յուստիանոսի, որ զուրբն Սոփիա
շինեաց. և հաղորդի բնող նմա օրինաց. և
յիւր անունն անուանէ զաւագ դուռն Սուրբ
Սոփիայ, որ մինչե ցայսօր կոչի զուռն
Հայոց»։

Փարիզու ձեռագրատան մէջ կայ յու-
նարէն Հայոց Պատմութիւն մը «Ճիշչ»;
առծ տօն այլու Գրչորէս լեշը տօն սս»

(այս գործս հրատարակած են Combéfis Auct. Bibl. Patr. Բ Հու. Migne. Pat. gr. t. 127, *Իրրիէն* Oriens christianus. *Կալվանդի*, Bibl. Pat Հու. ԺԴ). այն գրութեան մէջ ալ, որ գրուած է 677 -703 տարեթիւերուն մէջ կը զանենք Ա. Առիխայի դրան տանդոթիւնը.

«Եւ յետ բազում ժամանակաց վարդան ունի իշխան սպանեալ զլլուրէն ըրոնաւոր Պարսիկ, և ելեալ ի Հայոց՝ բաջ առնարար երթայր ի Ա. Պօլիս յամի բանաներորդի Խոսրովու և երեսներորդի Յուստինիանու, որ զսուրբն Առիխա չինեաց, բայց հրաժարէր ի հաղորդութենէնորին ինքն և ընկերք իւր. զի ոչ ունիմք, աւէր, հրաման յառաջնորդացն մերոց առնել ընդ ձեզ հաղորդութիւն։ Աստ հրաման ետ կայսրն վարդանայ՝ ժողով առնել եպիսկոպոսաց և վարդապետաց Հայոց։ — Եւ եղե ժովովին մհծ ի Ա. Պօլիս ընդդէմ հերետիկոսաց ումանց, որ և և ժողովին կոչեցաւ, և ի հաւանել նոցազուրբեան Ա. Առիխայ յանուն նոցակոչեցին, և կոչին մինչեւ ցայսօր դուռն Հայոց»¹։

1. Վարդան տարբեր աւանդութիւնն մանակի։

Ա. Ասիխայի աւագ Խորանին մօտ երեք դուռներ կային. Հայոց դուռներ՝ Զամշեան ասոնցմէ մին եղած կ' Ենթաղրէ:

Վերոյիշեալ յունարէն պատմութիւնը կ' աւանդէ՝ թէ Մօրկայ ժամանակ Մուշեղ Մամիկոնեան իւր սպայներով հանդերձ է. Պոլիս հասած բլլայ՝ Խաչին օրը, և յանձն չառած՝ Յունաց հետ հաղորդութիւն ընել. երբ Վարդանայ դէսպրը յիշեցուցին իրեն՝ նա պատասխանեց թէ Վարդան զիջած էր հաղորդութիւն ընել. «Առ ազիտութեան կամ առ երկիւղի» :

Յետոյ հայ եպիսկոպոսները և Մովսէս կաթողիկոս՝ մէճի կանչուեցան Պոլիս. անոնք վախնալով հրաժարեցան. միայն Տարօնոյ և Յունաց բաժնի եպիսկոպոսունը Պոլիս գացին, Յունաց հետ համաձայնեցան, բայց իրենց բերած վճիռները ընդունելի չեղան Մովսէս կաթողիկոսին և այլ եպիսկոպոսաց: (Այդ վարդապետներն էին, ըստ Կիրակոսի, էջ 28, Վրթանէս և Գրիգոր. Կիրակոս զՄօրիկ կարծէ Քաղկեդոնի ժողովին զումարողը):

«Իսկ սա (Մաւրիկ) եղ կաթողիկոս զՅովհաննէս ի Կոկոստայ (Կոգովտայ) յերկրէն Բագրատունեաց» :

վարդան՝ այսպէս կը պատկերուի իր
ներկայացուցիչ և պաշտպան Հայոց՝ թէ
բաղաբական և թէ եկեղեցական իրա-
ւանց :

*:

8. — Մօրիկի հայրը բանչարանցի մէջ,
— Հանրածանօթ է Կիրակոսի այն զրոյ-
ցը՝ ըստ որում թագաւորող Մօրիկի պատ-
գամաւորները իր հայրը բանջարանոցի մէջ
զտան (էջ 28), և իրմէն կառավարու-
թեան խորհուրդ ուզեցին :

Ասիկա զուտ առասպել է :

Թեսիկիրակոսու Ախմոկաղա, Մօրիկի հայրը
ներկայ կը զնէ՝ անոր հարսանեաց և զտ-
հակալութեան հանդէսին՝ ըսելով. օծուե-
լէն առաջ «Խնքնակալն՝ իր Պաւլոս հայրը
շրեղապէս և հանդիսով պալատ ընդունե-
ցաւ» (Թէոփիլակոսու, Պատմ. Ա, էջ 51):

*:

9. — Կիրակոսի ուրիշ առասպելներ՝ զտ-

1. Ասողիկ ճիշդ նոյն բանը կը կրկնէ : Խոկ Յակո-
կաբժ. էջ 93).

Յես այսորիկ ըստ հրամանի կողյակն Մօրիկայ զՅով-
հան ոմն ի զաւառէ կողայ ի Բագարան զեղչէ . կա-
ցուցանեն կաթողիկոս յանական կողման : Նունը
Կիրակոս (էջ 29): Տես նաև Աւարդան (էջ 60):

անկայութեան մասին. — Հոս ի մէջ կը
բերենք կիրակոսի մի ժողովրդական տւան-
դութիւնը, թէ և առասպել:

«Աղքատութեամբ աղազաւ երթեալ (Մո-
րիկ) ի կոստանդնուպոլիս, և անդ ի զի-
ոլուածէ խմերէ բարերախտիկ եղեալ՝ թա-
զաւորեաց այսպիսի պատճառաւ Եւ եղե
մնուանել Տիրերի կայսեր, և մեծամեծը
ընդ միմեանս հակառակեալը ոչ հնազան-
դելով միմեանց, և էր մարտ անհնարին
ի մէջ նոցա, որոյէս թէ ո յաղթիցէ և
թազաւորեացէ. և պատրիարքն ի մէջ ան-
ցեալ համոզեաց զնոսա արկաննել վիճակս,
և ում հասանիցէ՝ նմա ունել զթազաւ-
րութիւնն, և այլոցն հնազանդել, և զայս
երդմամբ ամեննեցուն մուրհակաւ. և էր
վիճակն այսպիսի:

Ինդ լուսանալն բանալ զաւագ դուռն
բաղարին, և զայր որ պատահեացի անդ,
թէպէտ և կարի յանարգացն իցէ, ածել
ի պալատն արքունի, և իշխանացն նստել
ի միասին, և յոյր ի զլուին զնիցէ զթազն՝
նմա լինել թազաւոր. հաւաննեցան ամեննե-
րեան և դադարեցին ի խոռվութենէ: Եւ
իրք եհաս ժամն ժամադրեալ, բացեալ
զբաղարին դուռն, և տեսեալ զՄուրիկ առ

զուրսն, ցօղուն ինչ առ ի վաճառել՝ և
լուր զպէտս իւր . և յափշտակեալ զնա
զօրականաց տարան ի բաղանիս, և լուտ-
ցեալ զնա զգեցուցին նմա հանդերձս ազ-
նիս, և տարան զնա յարքունիսն :

Եւ իրեւ ասացին նմա վասն որոյ կո-
չեցաւ, և նո պահանջեաց ի նոցանէ զիրս
և երգմունս, զի մի սպանցեն զնա մնա-
ցեալըն ի թագէն, և երդուան նմա սաս-
տիկ, զի անհոգ լիցի յայնմանէ, բազմեալ
էին ամեներեան սնոտի յուսով (!) և խ-
րաբանչիւր որ անձին խրում առէր թէ
լիցի. կայր աթոռն և թագ ի վերայ նո-
րա, և կօշիկըն հուսպ առ նմին : Անց Մո-
րիկ ի մէջ և առ զթագն ի ձեռն իւր, և
սկսաւ շրջել ընդ բազմեալսն . իրրեւ եկն
առաջինն՝ ուրախացաւ նա, բայց որտմե-
ցաւ երկրորդն . և իրրեւ եմող զնա՝ կալաւ
որտմութիւն զնա, և զընկերս նորա ու-
րախութիւն, և այսպէս ըստ կարգի եր-
կիցս և երիցս շրջեցաւ նա, որտմեցոյց
զնոսաւ և ուրախացոյց :

Անց նստաւ նա ի վերայ աթոռոյն և
եղ զթագն ի զլուխ իւր, և տեսեալ մ-
մենեցուն սխրացան :

Բայց զի երդուեալ էին նմա թէ յոյր

և զիցես զլուխոն՝ մեր Հնագանդիմբ նմա,
թոյլ ետուն նմա:

Մասուցեալ պատրիարքն ազոյց զկօշիկս
յոսս նորա և երկիր եպազ . Նոյնպէս և
ամենայն մհծամեծքն երկիր պազին նմա և
առեն. Իեցցէ արքայ Մօրիկ» :

* *

10. — Մի քանի անհաւատի կէտեր
Մօրիկի պատմութեան մէջ. — Անհաւա-
տալի կը թուի Հայաստանի մէջ զետեա-
դամբաներու գոյութիւնը , զոր պատմե-
ցինք Փիլիպպիկի պատերազմերը նկարագ-
րած ժամանակ , և Հայերու բղխիլը...
զետնէն: Այս դէպքը սակայն բացայաց
կերպով պատմուած կը զտնենք Թէոփի-
լակտոս , Բ. զրոց մէջ , Համար 7. (էջ 79),
ըստ Նիստոհրի տպազրութեան: Մի և նոյն
զրոց մէջ կը պատմէ նա Փիլիպպիկի պա-
տերազմէն առաջ զիշերային փախուսոք , և
պատերազմերը :

Խակ դասապարտելոց փախուսոք՝ Ան-
յուշ բերդէն , — մի բանաստեղծական սրան-
չելի նիւթ , — պատմած է նոյն Թէոփի-
լակտոս Գ. զրոց , Յ Համարին մէջ , (էջ
140): «Պարսկաստանի խորերը՝ կը զրո-

նուէր դղեակ մը Գելիզերդոն անուամբ,
Պիզաք կոչուած զաւառին մէջ, ոչ հեռի
Պենդոսավիրոն քաղաքէն, ասոր մօտ կայ
բանոտ մը՝ զոր Լերէ կ'անուանեն բարբա-
րոսը »:

(Փրօնքիոն, Γιγացնութիւն ծովականութիւն, էնծութեած
ծէ ունու տից Մηծական ֆունդումենտաւ; էն շարք
էպիլեգումնենի Բիշակօն օն պօքքա Աւճուսաբեւ-
րան տից ոժաւած, ործութիւն ծէ տնութիւն ոչ ու
սիրխութիւն. Լութիոն ծէ ծովական ու բար-
բարոս):

*

11. — **Մօրիկի կենաց ժամանակագրու-
թիւնը.** — **Այս մասին յանձնաբարելով**
E. de Muraltի «Chronographie by-
zantine», (էջ 243—262), հոս կը նշա-
նակենք **Մօրիկի կենաց զիխաւոր դէպքերը**
միայն՝ բատ իրենց տարեթուին.

Մօրիկի Մնունդը 539

Արեւելք զբկուիլը 577

Մօրիկի դարձ ի կ. Պ. 582

**Մօրիկ կեսար՝ և կայսեր փեսայ ընտ-
րուած 582 օգ. 5**

**Մօրիկի հարսանիք և զահակալութիւն
582 օգ. 13**

- Հըղեն ի Պոլիս 583 ապրիլ
 Եախարդին սպանումը 583
 Երկրաշարժ 583 մայիս 10
 Միցոթաքոն Պարսից դէմ կը կռափ
 583
 Արշաւանք Ավարաց 583, 584, 586,
 589, 592, 599, 594–600
 Պարսկական պատերազմ 584 (Փիլիպ-
 պիկ յԱրեւելս) 585, 586 (Սոլակոնի կրոփ-
 որ) 587, ապր. 1 (Պրիսկոսի դէմ ապստ.)
 589, 590 (Փիլիպպիկ Նվրկերտի բով)
 591. (Դոմենգիու յԱրեւելս, Սմբատի
 ապստ.) Վերջ պարսկական պատերազմին
 592 (յորում զահ ելաւ Խոսրով, շնորհի
 Եերսէս Հայկազնի):
 Դինունդ Թէոդոս թագաժառանգի 585
 Թէոդոս կեսար անուանուած 590, մարտ
 26, կ'ամուսնանայ նոյնը՝ Գերմանոսի դրս-
 ուիր հետ 601 նոյեմբ.
 Լոմպարտական պատերազմ 587
 Աֆրիկէի Մաւրիտանացւոց ապստամ-
 քին և նուաճուիլ 588
 Դատապարտեալք Անյուշ բերդէն կ'ա-
 զատին 588
 Երկրաշարժ յԱնտիոք 589 հոկտ. 31
 Վահրամի ապստ. 591

- Մօրիկի կ'ընդունի զթոսքով 592 փետր.
Ներսէս Խոսքովի հետ՝ Վահրամի դէմ
կ'երթայ 592
- Մօրիկի հօր մահը 593
- Մօրիկի Պետրոս եղբայրը զօրավար
ընտրուած՝ Պրիսկոսի տեղ 594–600, 602
- Մօրիկի զերիներուն ջարդը 600 յուլիս
Յուղմունը և տիտուր գուշակութիւնը ի
Պոլիս 600, 601, 602
- Բանակի ապստամբութիւնը, Փոկաս
կայսր Հրատարակուած 602
- Ապստամբութիւն ժողովրդեան 602,
նոյեմբ. 22
- Փախուստ Մօրիկի 602 նոյեմբ. 23
- Փոկաս ի Պոլիս 602 նոյեմբ. 23
- Մօրիկի զիմաստումն 602 նոյեմբ. 27

* *

12. — Մօրիկի Դրամները. — Մօրիկի
բազմաթիւ դրամներ հասած են մեզ. ցու-
ցակով, ընթերցմամբ և պատկերով Հրա-
տարակուած են Corpus historiae by-
zantinae ի Աննեղեան Հրատարակու-
թեան XXI հատորին 86–87 էջին մէջ.
ընդհանրապէս նա հռն կը ներկայանայ
անմօրուս, մանկական դէմքով մը, ձեռքին

մէջ խաչապրուկ զունա մ' ռանենալով, զբանի զրուած է. Ըս Mavri tib ըստ ang. հակառակ կողմը կամ յաղթաթիւնն է նկարուած (Victoria Avg. R.) կամ M (— Mauritius) զիրը՝ խաչապրուկ, յահախ Մ զրի տեղ Կ (Կայսչ) տար կը զանենք կամ I (Imperator) միշտ խաչով պատկանած :

*.

13. — Մօրիկի զերդաստեր. — Մօրիկի հայրն էր Պաւլոս, մայրը՝ Յայցաննա, որոն Առելիիսո եղբայրը՝ Աքարիստիսի եղիսկրոպոս էր՝ խել ըոյրը մարադիսոց մեծաւորուհի:

Մօրիկ մէկ եղբայր ունեցու. Պետրոս, զօրավար ընդդէմ Աւարաց. սպանուեցա Փոկասէն:

Մօրիկի ըոյրերն են.

1. Գորդիոս, ամուսնացած Փիլիպոլիկոսի Հետ, Աքենելից զօրավար:

2. Թեևոլոյիստա, Գրիգոր անուամբ իշխանին Հետ ամուսնացած:

3. Գամիաննա, Նախ ամուսնացած և Արենցինեսի մայր Եղած, ապա Երուսաղէմայ վանքի մը մեծաւորուհին Եղաւ:

Մօրիկի որդիքներն են.

1. Փրափառ թէկողոս, ծնած 585ին, չինզ տարեկան՝ թագաւոր պատկուած, 601ին ամուսնացած, 602ին զլխատուած:

2. Տիրեր որ Արեմուարի թագաւոր պիտի ըլլար, ինչորէս թէկողոս՝ Արեելրի, չօր չետ զլխատուած:

3. Պետրոս

4. Պաւլոս

5. Յուստինոս

6. Յուստինիանոս (ասոնք չօր չետ զլխատուեցան):

Մօրիկի զատերըն են.

1. Անաստասիա

2. Թէոկտիստէ

3. Իզէոպատրա

Երենց կոստանդինա մօր չետ վանքի մէջ բանուուեցան՝ Փոկասի հրամանու:

4. Անդրանիկ

5. Մարիամ, զօր բառ Արար և Պարսիկ հեղինակաց, կնոքեան տուած էր Մօրիկ՝ Պարսից Խոսրով թագաւորին:

¶

14. Խոսրով բրիստուիկայ դարձուն — թէ՛ յոյն և թէ՛ հայ պատմիչներ (Բովհ.)

Կաթ. Յովհ., Մամիկ., որ Քաղկեդոնական
ալ կը ղնէ զայն ևայլն), զԽոսրով զաչ
բարձրանալէն յետոյ՝ ըրիստոնէից բարե-
կամ և նոյն խոկ ըրիստոնէւայ զարձած կ'ա-
ւանդեն։ Եւազրիսս և Արմոկատա կը յի-
շեն թէ Աիշրա անուամբ հոռվմայեցի աղ-
ջիկ մ'ալ կնութեան տուին խոսրովի։

Այս թագուհին՝ կը ճանչնայ նաև Աե-
րէսս (Գլ. Ե էջ 78):

«Խոկ տիկինն Շիրինն յոյժ խոռվեալ
էր ի վերայ իրացն» ևայլն։

Շիրին, բայ արեելեան առասպելաց,
կովկասուհի մ'է, այնքան փառարանուե-
ցաւ վեպերով, որ շիրին սկսաւ իրրե բառ
ալ զործածուիլ։

Այս կէտն անոր համար հետաքրքրա-
կան է՝ որ զԽոսրով ըրիստոնէւայ զարձր-
նողը՝ է Գոմիտիանոս ևպիսկոպոսը, զոր
Muralt կ'անուանէ «մé tropolitain de
l'Arménie»։

Այս անձին վրայ մեծամեծ զովեսաներ
կու տայ Եւազր Արուաստիկոս, Գիրք Զ.
զլուխ Ժի, անուանելով զայն «Δομετιաνός
Ἐπίσκοπος Μελιτιանής αύτօն συγγενή», ազ-
գական Մօրիկի։

Դիտելու է որ սոյն ևպիսկոպոսն ալ

իր անդամ Մօրիկի գերղաստանին, հոռմէական անուն կը կրէ:

Կը թուի թէ հոռմէական մեծ գաղթականութիւն մ'եղած է դէպ ի Փոքր Ասիոյ խորեր, կամ բնիկները չափազանց ենթարկուեցան հոռմէական սովորութեանց, այլապէս Մելիտինէ, յունական Հայաստանի մայրաքաղաքը, Թոմետիանոս անուամբ եպիսկոպոս մը պիտի չներկայացնէր մեզ:

**

15. — Հայաստանի աշխարհագրութիւնը՝ Մօրիկի ժամանակ. — Անկարելի է գծել քարտէս մը, ուր Հայաստանը ներկայացուած ըլլար այնպէս՝ ինչպէս էր Մօրիկի ժամանակ: Խոսրովի պարտութենէն վերջ՝ ամրող Հայաստան և Միջազնոր իրեն կը պատկանէին, բայց անկից յառաջ՝ սահմանները միշտ կ'եղծանէին՝ արշաւողներու քայլերէն: Հոռմայեցիք արևմտաքէն և հիւսիսի կողմէն միանգամայն կը յառաջէին. այսպէս Ալծնի մէջ կոռւած ժամանակ, Արևիքի մէջ (Առւանիա) մէջ աւ կոիւ կ'առաջարկէին Պարսից: Այս գծին մէջտեղ թէողուազօլիսը յունական սահմանի ցայտուն կէտերէն մին կը ներկայանայ:

Յիշենք Հոս Հայկական — աշխարհազբական անունները, զորս կարելի է ուստի մասով իրեւ թէտիիլակառու Ախմոկառայի մէջ, անոնց պատմական տեղը իմանալու համար։ (Թուերը՝ ըստ Նիսուչրի որպազբութեան են)։

Արտրու էջ (125, 128). Բարբարոսները, կ'ըսէ Ախմոկառու, Երսու(իս) կ'անուանեն զայն։

Արդամոն զետ 65, 68

Արծեն 61, 78, 133, 148, 153

Դասեամի աւան 126, 223 (Վահրամ, Հռմայեցիները իր հոնէն ձգելու համար այս աւանը քաշուեցաւ)։

Իդարու լեռ 59, 67, 85

Մանոկարու (Մանազկերու?) 62, 112

Մասենիս (Ախենիք, քենուազիր արձանագրութեանց մէջ ալ այս զաւաոր Առանիս կը կոչոմի) 124, 154

Տիգրիս 49, 59, 150, 159, 215

Մասնաւորապէս Ախենիք անունը յաձախ կը կը կնուի՛ (հօն մզուած պատերազմին միծ նշանակութեանը համար՝) Մօրիկի ժամանակակից պատմչաց մէջ, — Ախմոկառայէն զատ՝ Մենանդր, Եւազր։

Աերէոս կը յիշառակէ թէ Ախոնեց

իշխանք Պարսից կողմեւ անցած էր . այս
պարագայն կը լսեն յոյն պատմիչք . բայց
արդեօք չի կրնար մեկնութիւնն ըւստ
այդ Հռոմայիցւոց Ախնեաց մէջ կեզրո-
նանալուն :

Յովհաննէս Կաթողիկոս (Գլ. ԺԶ, էջ
88) կըսէ .

« Աստ կայսերն Մօրեաց ձեռներիցու-
թեամբ իմ ժողովումն արարեալ անուանց
աշխարհացն այնոցիկ, որ ի մերոյն Ազա-
մայ կարգաւ եղեալ էր : Եւ նախ զԱրմե-
նին զայն որ Առաջին Հայքն անուանիւր,
երկրորդ Հայք զնա Մօրիկ կոչեաց, յո-
րում մայրաքաղաք է Ահեաստիա, իսկ բզ-
կապաղովիլիա, յորում մայրաքաղաք Իե-
սուսարեա և երկրորդ Հայք նախ անուանեալ,
կոչէ զնա երրորդ Հայք և առնէ զնա Ե-
պարքի : Իսկ զԱրմելիունէ՝ որ ունի զհա-
մանուն իսր զաւառս, է և երրորդ Հայք,
կոչէ զնա առաջին Հայք : Իսկ զՊոնտոս՝
յորում մայրաքաղաք է Տրապիզոն, կոչէ
զնա մասն մեծ Հայոց : Եւ զչորրորդն կո-
չեցեալ Հայք՝ յորում մայրաքաղաք մար-
տիրոսաց պօլիս, այսինքն Նիֆրելոտ, Յուս-
տինիանումիստ զնա զրէ ի դիւան արքու-
նի :

Դարձեալ զաշխարհն Իտարնոյ՝ յորում
մայրաբաղար է Թիւղոպօլիս, անուանէ
զնա մեծ մասն մեծ Հայոց։ Եւ որ ի մեծ
Հայոց մասն ինչ մնացեալ էր ի ձեռս Հո-
ռոմոց՝ ի կողմանց անտի Բասենոյ մինչև ի
սահմանս Ասորեստանի, մեծ Հայք զնա
կոչէ։ Խակ զկողմանս Տայոց սահմանօքն
խորվը հանդերձ՝ խորագոյն Հայք անուա-
նէ, և զկողմն Պային քաղաքի՝ ներքսագոյն
Հայք։ Այսպէս ամենեցունց սոցա փոփո-
խութն արարեալ Մօրկայ՝ զրէ ի դիւանս
արքունի։ Արդ այսորիկ սակս այսորիկ
առ յինէն քեզ երկրորդեալ զրեցաւ, զի
մի՛ տգիտութիւն ինչ ինձ վարցես զայն,
զոր յառաջագոյն առ յինէն քեզ պատմեալ
եղեւ առաջինն և երկրորդն և երրորդն և
չորրորդ Հայք։ Զի այն առաջինն ի մե-
րոյն յԱրամայ քաջէ անուանեալ եղեւ,
խակ այս երկրորդ՝ ի Մօրկայ կայսերէ Հո-
ռոմոց։

Վարդան պատմիչ (էջ 59) ընդօրինա-
կած է սոյն ամբողջ հատուածը . «Ար
(Մօրիկ) յանդզնեալ զեղեալ անուանսն
յԱրամէն փոխէ. զԱրմնին կոչեցեալ ի նր-
մանէ, որ է առաջին Հայք» ևայլն մինչև
«զրէ ի դիւանս արքունի»։ Իտապոտկիս

զրուած է Վարդանայ քով՝ փոխանակ կա-
պաղովիիոյ։

Զամշեան Բ: Հատ. Դանօթ. էջ 522 դի-
մել կու տայ թէ, ոչ Եւազրիոս, ոչ Թէռ-
փիլակտոս Արմոկատա այսպիսի բան մը
չեն ընծայած Մօրկայ։ Արմոկատա միայն
կը յիշէ (էջ 221տպ. Վենետիոյ կամ
էջ 124տպ. Փարիզու, Ե զիրը, Գլուխ
դ) թէ խոսրով՝ Դարա քաղաքը Մօրիկի
ընծայեց, և բանալին զրկեց անոր՝ թամ-
խոսրով նախարարին միջոցաւ։

«Իսկ բաժանումն աշխարհացն Հայոց
— կ'աւելցնէ Զամշեան—զոր ի մէջ բերէ
Յովհաննէս կաթողիկոս, Հայելով ի պատ-
մազրութիւնն Պրոկոպոսի, որ ի զիրս յա-
զագս շինութեանցն Յուստինիանայ, եւս
և ի Ա. Հրովարտակ նորին կայսեր, երեւի
թէ ի նմին իսկ ի Յուստինիանեայ եղեւ
յառաջ բան զՄօրիկ։ Բայց և այն՝ այ-
լազգ բան զոր զրէ Յովհաննէս կաթողի-
կոս. այլ և կոստանդին Պերփեռուժէն այլ
և այլ բանս զրէ աստ (Գիրը. ա): Զայս-
ցանէ զրէ և Միքայէլ Լեռէն յետին մա-
տենազիր. (Հատ. ա. 407, 419, բայց
նորայն բանք առաւել եւս շփոթ են։ Ի
բանս խորենացւոյն Հայելով՝ նոյնպէս և

ի հին պատմութիւնս ինչ, երեւի թէ Յոյնք յառաջ ըսն զՄօրիկ և ըսն զՅուստինիանոս այլազգ կոչէին զանուանս աշխարհին փորուն Հայոց՝ առաջին և երկրորդ Հայք: ... իսկ Մաղաս ասորի անտիոքացի (Գիրք ԺԲ.) զայլ ինն պատմէ և զբաժանումն աշխարհին Հայոց յառաջին և յերկրորդ՝ ձգէ ի ժամանակս Մաքսենտիայ Գաղերիոսի, որ սպանաւ ի մեծէն կոստանդիանոսէ, յորժամ, առէ, Հայք և Պարսիկք միաբանեալ յարձակեցան յիշխանութիւն Հռովմայեցւոց, խաղաց Մաքսենտիոս ի վերայ նոցա և յաղթահարեաց զնոսա, և զզաւասս ի Պարսկահայոց յինքն զբաւեալ՝ ընդ Հռովմայեցւոց էարկ տէրութեամբ, զորս յառաջին և յերկրորդ Հայս Հռովմայ եցւոց բաժանեաց »:

Խոսրովու և վահրամի պատերազմը ընականաբար Հայաստանի ճակատազրին համար մեծ նշանակութիւն ունէր, այս մասին Յովհան Կաթողիկոս այսպէս կը խօսի:

« Խնդրէ Մօրիկ ի Խոսրովայ զՄիջազնասս՝ Գարայիւ և Մծրնաւ հանդերձ, և ի Հայոց զայն աշխարհ՝ որ Տանութիրական զունդն անուանէր, բաց յոստանէն»:

ի Գլուխ բաղարէ, և յերկուցն եւս զաւա-
սաց՝ որ է Մասեաց ոտն և կողմն Արա-
գածու։

Զայսոսիկ ի բաց զատուցեալ, զայլն
ամենայն թողու խոսրով ի Մօրիկ, ի լեռ-
նէն որ կոչի Բնձաքիսար մինչեւ ցԱռեստն
աւան և ցՀացիւն»։

Նոյնը բառացի Վարդան (էջ 59):

Աերէոս (Փ., Գալր., Գլ., Գ., էջ 75),
կ'ըսէ. «Յայնժամ խոսրով ետ ամենեցուն
ըստ իւրաքանչիւր շափուն՝ պարզեւ, և
արձակեաց յիւրմէ... ետ նոցա զԱրուաս-
տան զամենայն մինչեւ ցԱՌծին, և զեր-
կիրն Հայոց՝ որ ընդ իւրով իշխանու-
թեամբն էր։ Զոռուն տանուտէրական մին-
չեւ ցգետն Հրազդան. և զզաւառն կոտէից
մինչեւ ցաւանն Գառնի, և ցեզը ծովուն
Բզնունեաց և ցԱռեստ աւան և ցկոզովիտ
զաւառ մինչեւ ցՀացիւն և ցԱՌակու։ Եւ
կողմն Վասպուրական գնդին էր ի ծառա-
յութիւն Պարսից արքային։ Եւ ի նախա-
րարացն բազումը ի Յունաց կողմանէ՝ և
սակաւը ի Պարսից»։

Մօրիկի ժամանակակից Հայաստանը՝
աւերակներու կոյտ մ'եղաւ երկար ժամա-
նակ. թէ՝ Յոյնը, թէ՝ Պարսիկը զայն կ'ա-

ւերէին . ինչ որ մին մոոցած էր բակել,
ճռաբաղն էր հակառակորդին :

Բնականաբար վաճառականութիւն և
այլ ամէն արհեստներ ընկած էին ճանա-
պարհորդութեանց վտանգներուն պատճա-
ռաւ , կամ միայն՝ զերիներու տուրեւար
ծաղկած վիճակի մէջ էր :

Զինուորական ոզին սակայն արթնցա-
հայ ազգին մէջ , որ երբ ինքնիրեն մինակ
կը մնայ , երկապառակեալ է և անվստահ ,
բայց երբ նեցուկ մ'ունի , այնպիսի յառ-
կութիւններ ցոյց կու տայ յաճախ՝ որմէ
զուրկ է նոյն խակ այն՝ որուն կ'ապաւինի :
Ներսէս Հայկազնը՝ որ Պարսից թագա-
ւորը կը ծաղրածէ իրրեւ անտեղեակ պա-
տերազմական զործերու , աչքերը ուղղած
դէս ի Պարսկաստան՝ որուն տիրելը մի
վայրկենի զործ կը թուի իրեն , արժանի
է նկարի մը՝ որ իր դարու ոզին պիտի
պատկերէր միանգամայն :

Արօիկ Հայաստանի համար ամենամեծ
բաղդ մ'եղաւ , և ոչ ոք լաւազայն կերպով
իրազործեց ինչ որ դարերէ վեր հպարտ
Հռոմը կ'երազէր և Հայաստանը կը տեն-
չար . — միութիւնը՝ Արեւելքի բրիստ-
նեայ ազգերուն :

ԵԱՆՈՐՈՒԹԻՒՆՔ ՎԱՐԴԱԱՅ ՎՐԱՅ

16. Այս պատմիչներ խօսած են վարդանայ վրայ. — Առյն կայսեր կհանքը պատմողներէն ամենէն առելի ժամանակաւ մերձաւորներն են.

1. Թե՛սիանես վաճառայր և խոստովանող ծննալ յամին 759, (տհս Ա. Հատուր էջ 569—578):

2. Ա. Կիկեփոր հայրապետ կոստանդնուպոլսոյ և խոստովանող, մեռած 828ին. վարդանայ վրայ կը խօսի էջս 50—55:

Յետազայ ժամանակազիրներէն ամէնքն ալ խօսած են սոյն կայսեր վրայ, յիշենք կեղրենոս (էջ 690—707), Գլիցկաս էջ 507), Զոնարաս, Եփրեմիոս, և այլք:

Հայ պատմիչներէն զայն կը յիշատակին.

Առմուել Անեցի (էջ 86). « Ի, Պալսի
Փիլիկոս Վարդան, ամս Գ» :

Վարդան (էջ 84) « Փիլիկոս Վարդան,
ամս Երկու » :

Տես Յայսմաւուրը, Հոռի Զ, Ժամա-
նակազրական ցանկերը և այլն :

* *

17. Հայտպղի Էր Վարդան. — Չամ-
շեան՝ հայ չի ճանչնար այս կայսրը. Պատ-
մութեան Բ: Հատորին մէջ (էջ 1013 և
էջ 561) կ'ըսէ նա.

« Որպէս երեւի՛ որ հայ կոչեն զնա՝
շփոթեն զբառս բերդամենիսս, որ է պեր-
գամոնացի, ընդ բառիս բերսարմինեսս » :

Չամշեանի սոյն կարծեաց հակառակ
կ'ելնէ Ա. Նիկեփորի՝ Պօլսոյ պատրիար-
քին և պատմչին խօսքը՝ որ յայտնապէս
կ'ըսէ. (էջ 50).

« Զվարդան ազգաւ հայ » . չչէ. Եչընադր
Արլենիօց .

Թէոփանէս Խոստովանող դժբաղդարար
չէ խօսած Վարդանայ ազգութեան վրայ,
զոր կ'անուանէ « որդի Նիկեփոր պատըր-
կի » :

Եթէ բերսարմինեսս բլլար Վարդան՝

ինչպէս կրնար իւր հայրը պատրիկ ըլլաւ
և յունական անուն մը կրող։

Այս վերջին կէտին զալով՝ յունական
Հայաստանի մէջ սովորական քան մ'էր
թէ հայ և թէ յունական անուն միանգա-
գամայն զործածել (Վարդ-Փոկաս, Աւերս
-Մուշեղ, Թէոփիլակոս-Վաշտակ, Մմբատ
-Լոստանդին՝ որդի Լեւոն Հայկազնի) և
անհաւանական չէ՝ որ պատրիկ ըլլալէն
յետոյ՝ Վարդանի հայրը յունական անուն
մ'առած ըլլայ։



18. Հայոց նետ ինչ աղերս ունեցած և
Վարդան. — Վարդանի ժամանակ Հա-
յաստան արարացի ոստիկաններէ կը կա-
ռավարուէր. 710—713ին՝ Հայաստանի զրէ-
խաւոր դէպքն եղաւ հայ կաթողիկոսին
վէճը Աղուանից Մովսէս կաթողիկոսին
հետ։ Քիչ վերջ էր (717ին) որ Վահան
Գողթնացւոյ նահատակութիւնն հանդիպե-
ցաւ (Տե՛ս Չամչեան, Բ, էջ 384)։

Մերազնեայ զրիչները կը նկատեն ըգ-
Վարդան՝ իրր Հայուսեաց։ Հ. Աւեշան
կ'ըսէ (Յուշիկը)։

«Եկեղեց զՀայս՝ շատ զաղթական հա-

նել տալով ի մեծ Հայոց՝ ըշեց գ. և դ.
Հայոց կողմերը, որ են Մալաթիա և Խար-
բերդ » :

Յետոյ նա կը յիշատակէ Յայսմաւոր-
քի, Հռոփ Զ, յիշատակածը .

« Հալածեաց զազզս Հայոց վասն ուղ-
ղափառ հաւատոյ յիշխանութենէ իւրմէ,
և ուրախացեալ Տաճկացն, բնակեցուցին
զնոսա ի Մելտենի, ի Միջազետս Ասոր-
ոց » :

Յոյն պատմիչներ՝ բոլորովին հակա-
ռակը կ'ըսեն. ըստ Թէոփանէսի՝ Արարա-
ցիք հալածեցին զՀայեր, և վարդան ըն-
դունեցաւ զանոնք, « զՀայեր շահելու հա-
մար » կ'աւելցնէ Գելցեր : « Յայսմ ամի
(410) զՀայեր՝ որ հալածուած էին իրենց
աշխարհէն, Փիլիպպիկոս ի Մելիտինէ և
ի չորրորդ Հայս բնակել ստիպեց » . (Թէո-
փանէս, էջ 585):

Պէտք չէ այս դէպրը շփոթել՝ ու միաց-
նել ուրիշ դէպրի մը հետ, ինչպէս ըրած
է Չամչեան (Բ, էջ 583):

Թէոփանէս զայն ուրիշ տեղ պատմած
է. տասը տարի առաջ տեղի ունեցած էր
ան. վահան, եօրեադեւ կոչուած Հայը՝
զՉորրորդ Հայս Արարացւոց կը յանձնէ:

Ապսիմար (զեռ կայսր չէ Վարդան), այս
ինդրոյն համար՝ կեփալոնիա կը դրկէ
զվարդան (թէոփանէս, էջ 569):

* *

19. Վարդան ինչպէս ձերբակարուեցաւ.
— Վարդանի պալատէն տարուիլն և կու-
րանալը՝ հանդիպեցան պենտեկոստէն օր
մասաջ:

Դաւակիցներն էին, ըստ թէոփանէսի,
Գէորգ Բուրաֆոս, Օփսիկիոն բանակա-
թեմի զօրավար և թէողոր Միշակիոս :
Ըստ կեղրենոսի կար նաև դաւակցաց մէջ
Ռուփոս, նոյնպէս Օփսիկեոնի բանակա-
թեմէն :

Կառարշաւը, Վարդանի շրջագայութիւ-
նը Պօլսոյ փողոցներուն մէջ՝ և խնջոյքը
տեղի ունեցած կը թուին առաւօտք, որով-
հետեւ, կայսրը կէսօր հանգչելու սովո-
րութիւն ունէր.

Ինականարար անտեղի է կարծել՝ թէ
ցորեկուան լուսով կայսրը սաւաններու
մէջ փաթթած՝ առած տարած ըլլան կըր-
կէսը. այնքան զինովցած էր Վարդան, որ
կէսօր հանգչած ժամանակ՝ մինչեւ կէս

զիշեր չարթնցաւ, և անշուշտ այդ մթութեան պահուն էր որ Առուփու և իր ընկերները՝ իրենց յանդուզն ծրագիրը զոր ծաղրեցին:

Երկէս հասնելէն յիսոյ՝ դաւակիցներ կայսրը կանաչ կառավարներու հանդեր ձատունը տարին՝ և Հոն զինը կորցուցին:

Ճիշդ նոյն օր կանաչ կառավարներ յաղթական ելած էին. Կը թուի թէ կապոյտ կառավարներու կուսակցութիւնը, իր պարագաները վրայ դառնացած, վրէժիրնորութեան զգացումը յագեցնելու համար մասնակցած ըլլայ դաւակիցներուն:

* *

20. Ժամանակագրութիւն Վարդանի կենց. — Վարդանի ծննդեան տարեթիւն, ինչպէս պատահնեկան կեանքի մանրամասնութիւնը՝ անյայտ են.

Դանակոծում ի Տիրերեայ և արտօր 701.

Եր զրկուի Քերտոն 710.

Կայսր Հոչակուիլ 711.

Ճամբայ Ե'ելնէ Յուստինիանոսի դէմ կոռուելու 711, Հոկտ. 24.

Մահ Յուստինեայ և իր որդւոց 711.
Փիլիպողիկ զահ կ'ելնէ 711 նոյեմբ.
զահընկէց կ'ընէ կիւրոս պատրիարքը

712 յուն. 8

Ժողովը, դատապարտութիւն Զ ժողովոյ, կոխ Հռոմայ մէջ 712
Փիլիպողիկ Հայերը Մելիտինէ կը փոխադրէ 712

Արարը կը տիրեն Ամասիոյ, Մալաթիոյ
և Ապանիոյ 712

Բուլղարը մինչեւ Ոսկեղէն զրան առջե
կը հասնին 712

Աքաս Աքարը Անտիոքայ կը տիրէ 713
Երկրաշարժ յԱսորիս 713 փետր. 28
Փիլիպողիկի կուրանալը, Յունիս Յ:

*

21. Վարդանի զրամները. — Վարդանի զրամը աշխարհիս մէջ միակ վաւերական նկարն է՝ որ Մամիկոնեանի մը դկմբը կը պատկերէ:

Մեր պատմիչները միայն Մամիկոնեանց Հոգին պատկերացուցած են:

Վարդան, իր զրամին վրայ, զօրավարի մ'երիտասարդութիւնն է. մէկ ձեռքին մէջ՝ խաչապսակ երկրազունտ մ'ունի, միւսին

մէջ զաւազան մը՝ որուն ծայրը արծիւ մը
հանգչած է։ Արձանագրութիւնն է։ Dv
Pilippicus multi an.

Դրամին միւս կողմը՝ մեծ խաչ մը կայ
բառակուսի քարերու պատուանդանի մը
վրայ, որուն շուրջը զրուած է լատիներէն։
Victoria Augus. և տակը՝ Conob.

*

22. Վարդանի գերդաստան։ — Այս
մասին կատարելապէս կ'անգիտանանք։
ո՞չ եղրօր, ո՞չ որդւոյ յիշատակութիւն։ կը
թուի թէ ամուսնացած չէր։ — Վերջաց-
նենք վարդանի կենդանազիրը ընելով
ըստ օտար պատմչի մը. «Խօսքով ճար-
տասան, հմուտ դպրութեանց մէջ, քայ
խորհուրդ տուող, դարձեալ բաւական ճար-
տար մի քանի դէպքերու մէջ։ կառավա-
րելու մէջ անյարմար, ընդունայն լեզուա-
նիութեամբ զարդարուած, իսկ զործերով
բնաւ»։ (Եփրեմիոս, ոտանաւոր պատմու-
թիւն, էջ 73, տող 1570)։

Գ

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

ԼԵՒՈՆ ՀԱՅԿԱՁՆԻ ՎՐԱՅ

23. Որ սպասմիչներ խօսած են Լեւոնի վրայ. — Թէոփանէս վանահայր, որ նոյն խակ Լեւոն Հայկազնէն չարչարուելով իր-քիւ պատկերապաշտ՝ Խոստովանող կռչուեցաւ, սոյն կայսեր վրայ կը խօսի իր Պատմութեան Ա. հտ. էջ 774-785, Կեզրենոս Բ. հտ. 45-71, Գլիցկաս 533, Ախմէտն Ամագիսարոս կրօնաւոր, Լեւոնի դէմ Հա-կակրութեամբ զբող էջ 603-620, Թէորդ կրօնաւոր էջ 763-792, Թէոփանէս Շա-րայարեալ (Theophanes Continuatus էջ 3-40), Գենեսիոս «Գիրք թագաւորաց» Ա. էջ 3-50 «Յաղագս Լեւոնի Ամաղեկաց-այ» վերնագրին տակ:

Եփրեմյան, իւր տանհաւոր պատմութեան մէջ տող 2074, 2153, 9980, 10009:

Հայ հեղինակներէն զԼեռն կը հանչնան՝ Ասմաւէ, Անեցի էջ 91. «Ե. Պալայ Լեռն ամս Բ. Եկն թշնամին յասկի դուռն և տասն բազում բաղաբը, և զերեցամայր բաղաբացն Արգեղոնացւոց Ազրիանուպօլիս՝ և զպատկերսն՝ ընկէց Լեռն Առ շինեաց զՔուզու և զԱրկաղուպօլիս. աս զԼամախ էտո» :

Վարդան էջ 77 Լեռնի թատերակամահը կը պատմէ. իսկ յէջ 84 «Լեռն Հայ՝ ամս տասն» :

Կիրակոս (յէջ 43) զԼեռն Բիւզուի և Արկատուպօլսի շինող կը զնէ յիշելով զայն նաեւ յէջ 45:

Առեփաննոս Ասողիկ (յէջ 131) կը խօսի Լեռնի վրայ, բայց իր պատմածները 720 թուին տեղի ունեցած են, հետեւաբար Լեռն Դ. ի կը պատկանին, ոչ Լեռն Հայ. կազնի:

*

24. Լեռն հայ էր, Արծրունեաց ցեղեա. — Օտարազգիներ զԼեռն Հայ տիտղոսով

կր ձանչնան միշտ (Léon l'Arménien),
բայց մեր մէջ սովորութիւն է, Զամշեա-
նէն ի վեր, զայն Արծրունի աւ կոչել:

Քննենք որեմն, Հայազգի էր Եւսոն, և
Արծրունեաց ցեղէն:

Դեմեսիոս կ'ըսէ. «Այն ժամանակ թա-
գաւորողն էր Եւսոն, որդի Վարդ պատրր-
իի, որ ազգու հայ էր»: Անոն ծէ տότε հա-
րօն տօնտան ին Բասիլենց, ծ Բարձա մէν տօն
πատրιկու նօց, էշ Արքանցուն ծէ խթչացաւ ոծ
շնուր.

Եկորենսս «Եւսոն պատրիին որ ի Հա-
յոց»: «τῷ πατρικῷ Λέοντι τῷ ἐξ Ἀρμε-
νίων,, Եկորենսս էջ 43:

Միքայէլ Գրիգորոս, ոչ միայն զԵւսոն
միշտ Հայ կ'անուանէ, այլ տեղ մը՝ պար-
զապէս Հայ, առանց անուան յիշատա-
կութիւնը հարկ համարելու. «Յետ իւսոն-
գապէի թագաւորեց Հայն»: «Կրատէ: օսն
բետէ տօն Պանչաբէ ծ Արքենուս,,:

Եփրեմիոս Եւսոնի համար կ'ըսէ. «Եոր
զազան ի Հայաստանէ» (Տող 2074):

Եւսոնի Արծրունեաց ցեղէն ըլլալը՝ շատ
հետարրարական կերպով կ'աւանդուի:

Դեսրդ կրօնաւորը, չարամիտ ու մոլե-
ռանդ արեղայ, «թագաւորութիւն Եւսոն

Հայկազնի» վերնագրով՝ այսպէս կը խօսի.

«Հայոց երկրէն եկած էր. անոր համար չար էր ու դժուհի»:

Հեռաւոր և հին աւանդութիւնը, — ինչպէս կը պատմեն ծերերէն ոմանք՝ որ ասոր և իւր հայրերուն վրայ ի վաղուց աւանդուածները զիտեն, — կ'ըսէ թէ զուս կերպով յառաջ եկած չէր անկից (— զուս հայ չէր), ըստ որում ծնած էր Աստրեա-տանեայց (τῶν Ἀστερῶν) ամենաշար շառաւիղէն, որոնցմէ առած էր իւր հայկական արիւնը, ինչպէս կը համբաւուի. վասնզի սերած էր յորդւոցն Աներերիմայ, որ Աստրւոց իշխեց երբեմն և մահացու վերը ստացաւ անոնցմէ՝ զորս ինք ծնած էր. անոնք որ մարդասպան աջերնին դէպի հայրերնին ուղղեցին, և արատաւորուեցան արիւնչեղութեամբ, և նոյն իսկ իրենց ձեռքով հայրերնին սպաննեցին, իսկոյն դէպ ի Հայոց զաւառները փախչելով՝ ազատեցան. մինչեւ մեր օրեր՝ որահուեցաւ այդ հայրասպան սերմը, և բուսաւ անկից մարդասպան պտուղ մը»։ (Գէորգ Իլունաւոր էջ 769, տպուած՝ թէոփանէս Շարայարողի և Ախմէտն Մագիստրոսի հետ):

Թեսլիունն Շարայարով այսպէս կը
խօսի, յէջ 6.

«Վերոյիշեաւ Լեռնի հայրենիքը՝ Հա-
յաստանն եղաւ, տոհմն ալ մասամբ Աս-
րեստանցիներէն (Ածութիւն), մասամբ ալ
ընիկ Հայերէն յառաջ եկած էր, որոնք ե-
ղեռնաւոր մտածութեամբ՝ արիւնանեղ մո-
ւասն մտածելով իրենց յառաւկ ծնողները՝
զատապարտուեցան աքսորի»։

Ոիմեն Մագիստրոս կ'ըսէ. «Իայսրն
Հովմայեցւոց՝ Լեռն Հայկազն... երկա-
ծին էր, յԱսորեստանեայց և ի Հայոց»։

Այս ամէն խօսքերը կը ցուցնեն թէ
Լեռն Արծրունի էր. Աներերիմայ զրոյցը
առիթ տուած է աւազակաց որդի կարծելու
զինք, մինչդեռ զիտենք թէ նա Վարդ պատ-
րիկի որդին էր։

Արդէն եթէ Յոյներ Արծրունի բառը զրել
ուզէին,՝ Ածութիւնու պիտի զրէին, որ կը յի-
շեցնէ ճիշդ բիւզանդացի հեղինակաց զոր-
ծածած “ԷՇ Ածութիւն,, բառը»։

Աւրեմն լիուլի իրաւունք ունինք զԼեռն
Հայկազն և Արծրունեաց ցեղէն ճանչնալու։

Լեռնի հայկական ծագման վրայ՝ արդի
զիտենականներէն ոչ ոք է տարակուած։

* *

25. — Եեւնի հայրը, Եեւնի հայրը՝
վարդ պատրիկ, նոյն է անշուշտ անոր
չեմ՝ զոր կը յիշէ թէկոփանէս խը ժա-
մանակազրութեան մէջ յէջ 703. (Յէջու-
նու ու ուստի առաջարկ է անձնագիր), զօրա-
վար հայկական զունդերու։

Աս ուրիշ զաւակիցներու չեմ՝ Կիկե-
ֆորը՝ կայսր հռչակեց, բռնուեցաւ, և յետ
զանակոծուելու՝ աքսորուեցաւ։ (թէկոփա-
նէս, յէջ 703, կեղրենոս, Եեւն, և
այլը)։

Առյն վարդը՝ 791ի Առլիլին մէջ՝ Բուլ-
զարաց դէմ պատերազմելով մեռաւ, Բազա-
րաց հայազգի աստղազուշակին չեմ՝ որ
կայսեր յաղթութիւն մարզարէացեր էր։

* *

26. Եեւն արքարաւեցաւ 808ին. — Զամ-
շեան (որոժ. Բ, 431) կ'ըսէ.

«Յեւ ամաց ինչ միւսանզամ միարա-
նեցան բազումը ի մեծամեծաց, ընտրեցին
կայսր զԱրշաւիր զանձապետ զհայ պատ-
րիկ՝ զայր բարեկրօն և իմաստուն։

Այլ Կիկեփորս փութով տեղեկացեալ

այսմ, նախ քան զդաւել նոցա զինքն՝ ձերբակալ արար զԱրշաւիր, և ետ չարաշար զան հարկանել զնա. և կարեալ ըգչերս նորա՝ տարազրեաց ի Բիթանիա՝ կալ ի վանս կրօնաւորութեամբ. և զամենայն համախոչս նորա պատուհասեաց:

Յորաց մի էր և փեսայն Արշաւրայ լեռն որդի վարդայ յաշխարհէ մեծին Հայոց՝ յազգէ Արծրունեաց, այր աչալուրջ և հնարագէտ, և ի բազուկ արութեան ձեռաց և քաջութեան սրտի անհամեմատ. զաս եւս հնարիւր դաւաճանութեան կալեալ՝ զան եհար, և խուզեալ զհերսն՝ արսորեաց ի մենաստան մի:

Յետ ՚Եփկեփորայ կայսեր նստաւ Միւրայէլ Կիւրապաղաս՝ Ասմեզուդ սասացեալ, այր սլարդամիտ և երկչուտ. և Պրոկոպիա թագուչին ունէր զհոգ կառավարութեան: Որա երկորին անորէն հաստատեցին զիշխանութիւն խրեանց, զորս ընկեցեալ էր ՚Եփկեփորայ. ընդ որս դարձուցեալ և զիշխան պատրիկ արծրունի՝ կացուցին զօրավար արեւելեան զնողին»:

Յոյն պատմիչներու մէջ ըսուած չենք զաներ՝ թէ Արշաւրայ դաւազրութեան ժամանակ (ՏՕՏԻՆ) արսորուած ըլլայ Լեւոն:

թիէովանէս խոստովանող (էջ 750) կը
պատմէ, թէ փետրուար ամսեան մէջ շա-
տեր «զԱրշաւիր զանձագետ և պատրիկ,
զայր բարեկաշտ և ամենահմռւա, կայսր
անուանեցին». (Արտաքիր շնորհած առաջ-
ուժութեան անձրչ ընօթի և հայութաւուն էլլո-
գիշօնտո), անոր հետ պատմուեցան ոչ միայն
աշխարհականներ, այլ և եպիսկոպոսներ և
քահանայններ:

Լեւոնի անուան յիշատակութիւն չենք
գտներ: Ինչու ուրեմն զայն աքսորուած
դնել այդ դաւին առթիւ:

Եթէ 808ին Լեւոն աքսորուեցաւ, ինչ-
պէս կրնար 811ի փետրուար 22ին Արա-
բացւոց դէմ կոռւիլ Եւրայիտայի մէջ, ո-
րովհետեւ միւս կողմէն զիտենք՝ թէ Լեւո-
յաքսոր մեաց՝ մինչեւ Ռանզարէի զահ ել-
նալը, որ հանդիպեցաւ 811ի հոկտեմբերի
2ին:

Արեմն հաստատապէս կարող ենք հե-
տեւցնել՝ թէ Լեւոն Արշաւրի դաւին մաս-
նակից չէր, Եւրայիտայի պարտութեանը
առթիւ աքսորուեցաւ 811ի փետրուարին,
նոյն տարւոյ հոկտ. — յետ ինն ամսեայ
աքսորի — վերադարձաւ, Միքայէլ Կիոր-
պաղատի զահակալութեան առթիւ (811
հոկտ. 9):

*.

27. Լեռն նենցուրեամբ զաւ երաւ : —
Գէորգ Կրօնաւոր, Ախմէսն Մազիստրոս,
թէռփանէս Շարայարող և այլ բուզան-
դացի պատմիչը կ'ըսեն թէ Լեռն կամա-
թողուց որ Միքայէլ Ամանգարէ պատե-
րազմի մէջ յաղթուի, որպէս զի ինքը զահ
ելնէ :

Աքղի պատմաբաններէն ումանք զԼեռն
աւելի անմեղ կ'երեւակայեն, և ըստ Գել-
ցերի, պարզ պարտուց զզացմամբ թազաւո-
րել յանձն առաւ :

Այս կարծիքը կը հաստատէ կերպով
մը՝ ժամանակակիցն թէռփանէս՝ որ Լեռնի
նենցաւոր դիտման վրայ չէ խօսած :

Բայ մեզ՝ Լեռնի այս սրբացումը՝ բա-
ւական անտեղի է : Ժամանակակից վկա-
յութիւն մը՝ այստեղ արժէր չունի, ո-
րովհետեւ շատ դիւրին չէր՝ Լեռնի պէս
բնաւորի մը արարքը պարսաւելով պատ-
մել : Եւ զրեթէ Բիւզանդիոյ բոլոր թա-
զապահանջներուն համար կարելի է ըսել՝
թէ հրաժարականը տուած պահուն՝ ուրիշ
դիտում չունէին, բայց եթէ իրենց ապա-
զայ պատիժը մեղմացնել, եթէ բաղդը զի-
րենք մատնէր :

Լեռն Հայոց հետ պատմական յարնչութիւններ չէ ունեցած։

Հայր, իր ժամանակ Արարացւոց ձեռնին տակ էին, կառավարուելով Խուզիմա (798-817) Հօլ (818-834) ոստիկաններէն, և Դաւիթ Բ. (806-832) կաթողիկոսէն։

Եշանաւոր դէպր մը տեղի չունեցած Հայաստանի մէջ. իր ժամանակ Արհակ և Յովակէփ նահատակուեցան ի կարին։

* *

28. — Ժամանակագրութիւն Լեռնի կենց. — Լեռնի կրնակեան և այլ պատանեկան կեանքի վերաբերեալ հանգամանքներն իրենց թուականներով անծանօթ են։ Վարդան Թուրք կայսր անուանուած 803 յուլիս 19.

Կառանձնանայ Փռոթի 803 սեպտ. 8 վարդան կուրացած 804.

Արշաւիր կայսր ըլլալու պատրաստուած 808.

Եւրայիտայի մէջ Լեռն կը յաղթուի 811 գետը. 22.

Լեռն արսորէն ազատած 811 դեկտ. Պատղիկեանք և Աթինզան (άθινγάνοι)

թէոփանէս յէջ 771) աղանդաւորք կը հաւածուին Լեւոնէն 812.

Լեւոն թէպէթի գէմ կը կռուի 812
օգոստոս.

Լեւոն իր զունդերով Պօլիս կու զայ՝
Բուլղարաց գէմ երթալու համար 813
մայիս 1.

Բուլղարական պատերազմ. Լեռնի փախուստը. հասարակաց պարտութիւնը. Կրումնոսի յաղթանակը 813 յունիս 22.

Լեւոն Պօլսոյ ըով 813 յունիս 24.

Լեւոն իրը կայսր կը մտնէ Ասկեղէն դռնէն 813 յուլիս 10.

Լեւոն Ա. Ասֆիայի մէջ կայսր կ'օծուի 813 յուլիս 11.

Կրումնոս Պօլսոյ դիմաց. իր վիրաւուրուիլը 813 յուլիս 16.

Լեւոն իր Ամբատ որդին զահակից կ'ընէ 813 դեկտ. 25.

Կրումնոսի մահ 814 ապրիլ 13.

Նարախ կրօնաւորի նենզը 814 (յուլիս).
Պատկերամարտութեան խնդիրներ 814

(մայիս)–815 ապրիլ 1.

Արարաց կը յաղթէ 816.

Բուլղարաց կը յաղթէ 817 (յունուար).

Թէոփանէսի արտոր 818.

Միքայէլ թլուատ կասկածի հնթար-
կուած՝ Արեւելք կ'արտորուի 820.

Լեռնի սպանումն 820 դեկտ. 25.

Հմմտ. այս ժամանակի Muraltի Chrono-
graphie).

✿

29. — **Լեռնի ընտանիքը.** — **Լեռնի**
հայրը կը կոչուէր Վարդ պատրիկ, իր կինն
էր թէոփանիա դուստր Արշաւրի: **Լեռնի**
որդիքներն են.

1. **Ամբատ կամ Կոստանդին.**

2. **Վասիլ (Եւստաթիոս, կրօնաւոր ըլ-**
լալէն յետոյ).

3. **Գրիգոր**

4. **Թէոլոսիոս**

Լեռն մէկ աղջիկ ունեցաւ, որուն ա-
նունը Հյիշուիր, և զոր Ռանզապէի կինը
սպաննեց՝ կատաղութեանը ժամանակ (զայս
յիշած է միայն Լեռն Գ. քահանայապետ,
իր նամակին մէջ: — **Կայսերաց զրամնե-**
րու ցանկին մէջ Լեռնինը շենք զաներ:

Դ

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ ՎԱՍԻ ՎՐԱՅ

30. — Ար աւղինակներ խօսած են վասդի մբայ. — Մեծագոյն հեղինակութիւնը կը համարուի այս կէտին նկատմամբ՝ 1. Կոստանդին Պերփեսուժենի ընծայուած և թեոփանի Շարայարեալ կոչուած վարք վասդի (անս Նիստուհրի տպագրութիւնը 211 էջն մինչև 353):

2. Այսուն Ապօհատոս Լոգորէր (տրպուած թեոփանի Շարայարեալի հատորին մէջ (էջ. 686—700)):

3. Գեորգ Իրօնաւոր (նոյն հատորի մէջ, “Վասէնա Վասէնա Մահէծօնոց,, յէջս 839—848):

4. Իեղինոս (Բ. հատոր էջ 180—373):

5. Գլիշես պատմիչ (էջ 545—553):

ՏԵՇ ՆԱԽՆ ԳԵՂԻԿՈՒՄ , ԵՓՐԵՄԻՈՒ և
այլք :

Հարկ էր վասլէն յետոյ ապրող բոլոր
բուզանդացի պատմիչներն յիշատակել՝ և
թէ ուզէինը վասլի վրայ խօսող հեղինա-
կաց ամբողջական ցուցակը կազմել:

Հայ պատմիչներ՝ վասլի վրայ համե-
մատաբար տւելի ճոխաբար խօսած են
բան այլոց. սոյն կէտք տե՛ս 32 երորդ
ձանօթութեան մէջ :

* *

31. — Հայազգի էր վասիլ. արշակու-
նեաց ցեղեն էր. —

Վեայներուն հնազոյնը , (Կոստանդին
Պերփեռուժէն իր հաւուն վրայ խօսելով
կ'ըսէ .

« Խնքնակալն վասիլ ծագած էր Այսկե-
զոնացոց երկրէն , իսկ ազգան՝ Հայոց ար-
շակունեաց ցեղեն ». Անտօքրάտար Բատիլես
աօրինաց լին էն տիկ Մահեծնան շնչէ, ո՞ւ ծէ շն-
չուս ընկեն էն ՚Արմենիան ՚Եթոնուս ՚Արտաքիան :

(ՏԵՇ Կոստանդին Պերփեռուժէն , հրա-
տարակեալ ՚Եխոցնի շարքին մէջ Theoc-
phanes continuatus վերնազրի տակ
յէջ 212).)

Ապահովագես, եթէ օտարազգի մ'ըլլար վասիլ, ոչ ոք պիտի մտածէր յանկարծ հայ ընել զինք. բայց այնչափ ստոյգ էր իր ամենաաղքատ հայ մ'ըլլալը՝ որ կը փորձէին իր ծննդեան խեղճութիւնը ազնուականացնել՝ արշակունի հայ մ'անուանելով զինք։ Ահա Պերփեռուժէնի այդ մասին ներկայացուցած զրոյցը։

«Վասնի հին Արշակը, որ Պարքեաց իշխեց, մեծապէս յառաջ երրարով փառաց և զօրութեան մէջ, ապագայներուն օրէնք դրսի՝ որ քէ՛ Պարքեաց, քէ՛ Հայոց և քէ՛ հոյն իսկ Մարտաց վրայ ոչ պիտի բազուրք, բայց երկ Արշակոյ տոնմէն և յաշորդներքն եղող մէկը. այսպէս երբ վերոյիշեալ ազգերը կը կառավարուէին իր սերանդին պատկանող բազաւորներք, այդ ժամանակները՝ այն որ Հայոց կ'իշխէր, մեռներով՝ երկպառակուրիւն ծագեցաւ բազաւորնեան և սոյն իշխանութեան յաշորդութեանը նկատմամբ։ Այդ Արտաւան և Կըզինէս, ոչ միայն հայրենի իշխանութենէ զրկուած, այդ ենեւ կետերը կրտսեցներու վրանգի մէջ բլարով, այս բազաւորական բարբար՝ կոստանդնուպօլիս եկան ։

Այս առասպելը՝ կը յիշեցնէ ճիշդ Բըդ-

դոխ և Մամգունի փախուստն ի ձեռաստանէ։ Լեռն Մեծն, որ ժամանակակից էր Արտաւանի և Կղիենէսի, սիրով կ'ընդունի զիրենք և բնակութիւն կու տայ, Արշակունի տօհմը վերջ ի վերջոյ Աղրիանուագոլիս կը հաստատուի, հոն միշտ անարատ պահել ջանալով իր ցեղին ազնուականութիւնը։ “τὴν πάτεροισιν εὐγένειαν διασώζοντες καὶ ασύγχυτον τὸ γένος διαφυλάττοντες,,.

Լեռն Ա. թագաւորեց 457-474։ Ուրեմն, ըստ Պերսիկութէնի ժամանակագրութեան, շուրջ 460ին Բիւզանդիոն եկած են Արտավանի և Կղիենէսի, երբ Հայաստան դեռ վարդանանց պատերազմին յաջորդող խոռվութեանց և աղետից մէջ էր։ Արշակունեաց թագաւորական ցեղը դեռ չէր սպառած։ Եղիշէ, օրինակ իմն, կ'ըսէ. (Եղիշէ, 1852, վենետիկ, էջ 18).

«Գունդ կազմէր ի Հայոց մհծաց զազատ և զազատորդի, և յարքունի տանե զատանիկ մարդիկ»։ դարձեա.. (էջ 160).

«Բազում և այլ ազատ մարդիկ, զոր ոստանիկն անուանեն՝ յարքունի տանէ»։

Վարդանանց պատերազմէն վերջ ոչ միայն երկու, բազմաթիւ արշակունիներ

կրնային Պոլիս եկած ըլլալ . Պերփեռում ժենի զրոյցին՝ եթէ զանու իմոդիրը զեղչուի, թէ զաղթականութիւնը, թէ ժամանակազրութիւնը ճշմարտանման երեւյթ մը կը ստանան: Եղիշէի և Փարավեցւոյ մէջ յանուանէ յիշատակուած շենք զաներ Արտաւան և Կղիենես զոյզ արշակունիներ, ճանրամասնութեանց ճշգրտումը սակայն կարեւորութիւն չունի ։ Աասլի հայկական խնդրոյն նկատմամբ: Պերփեռումէն, խօսքը շարունակելով, մեզ կ'իմացնէ թէ զաղթող արշակունեաց մէջ նշանաւոր հանդիսացաւ Մայիստիս:

Զամշեան սոյն անունը՝ Մեղտիս անուան հետ կը համեմատէ. Rambaud զաղղիացին՝ իր Constantin Porphyrogénète գործին մէջ, աւելի յաջող կերպով զայն կը նոյնացնէ հայկական Հմայեակ անուան հետ, թէպէտեւ սա Մամիկոնեանցմէ գործածուած է աւելի քան Արշակունիներէն: Saint Martin, Լրպօյի «Histoire du Bas Empire»ը ծանօթաբանած ժամանէ՝ Մայիստիսը նոյնպէս Հմայեակի հետ համեմատած է:

«Ծառ ժամանակ վերչ, երբ Կոստանդիին իր Խրենէ մօր ւետ կը բազուարէր, սոյն

Մայիստիս, ինքն այ Արշակոյ արխունի ըլ-
րայով, պատգամառարարեան՝ կամ ոչրի-
նարկի մը համար կու զայ դես այս Եղա-
նաւոր բաղադր կոստանդնովյան, ուր կը
հանդիսի դիսուսածով ձիւդ նոյն տաճեն է-
զոց մարդու մը, որ Լեզուն կը կոչուեր. և
հանձնարարական արտաքին կերպարանքեն և զգես-
տին մաքրութենեն թէ ասմիկ և առոքի
մարդերեն չե, այդ ազնուասոնմիկ է, և Եղա-
նաւոր մարդ, հետք խօսակցութեան սկսու-
զիերը սասր մէջ վարժ և բնաւանի զաներավ
երբ ցեղեն այ խմացաւ, ուզեց միասին բնա-
կիւ, օտարին տունը իրենին զերազանցե-
րով մարդուն առաքինութեանը պատճառաւ,
և տք սիրով կապուեցաւ. կնուրեան ասաւ իր
աղյիկներեն մին որմէ յառաջ եկաւ նոյրը
այն մարդուն որուն պատմութիւնը կը զրենք:
Ար (նոյրը) բայ կրուերով, զովելի վարքին
և դաստիարակութեանը շնորհի՛ կատարեալ
մարդկանց կարգը անցաւ, զերազանց Էր ա-
մով և ասոդութեամբ մարմնոյ. զարդա-
րուած Էր ամեն տեսակ առաքինութեանը.
շատերը փափազեցան ամուսնութեամբ իրեն
և միանարու: Ազրիանուցօրսի մէջ՝ ազ-
նուական և նարուստ կին մը կը բնակեր.
իր ամսասինը մեռած բրարով, այրի մեռ-

զամ՝ կ'ապրեր սղչախով կերպով. և վասնղի մեծ համբաւ կ'ընթանար՝ թէ ևս մեծն կաստանցիանուն սերած է, նախառնեծարելի երեւաւ յիշել քանի զամկե անոնք՝ որոնց մօք բնակած էր: Եւ ասոր համար կենարեան առաջ անոր աղջիկը՝ որ ազնւականութեան նետ ուներ մարմնոյ անզուզական գեղեցկութիւն մք, և զարդարուած էր պարկեցառութեամբ. որոնք բաղրաչեցաւ այս արրունական արմատը՝ Վասիլ. ևոր կողմանէ յասազ զայրով Արշակայ արենակցութենին, ինչպէս առաջ բարեցաւ, իսկ մայրը՝ մեծն կոստանդիանոց ազգակցութեամբը կը պարձենար »:

Դարձեալ նոյն կոստանդին Թերփեռութիւն (Գիլր Ե, յէջ 230, համար 12) հետազայ նշանակալից բացատրութիւնը կ'ընէ.

« Կոստանդին պատրիկ, որ յոյժ բարեկամաբար կը վերաբերուէր դէսլ ի Վասիլ, վասնզի ինքն ալ ազգաւ նայ էր»: Կօնտանτէ օς πατρίκιος, σφέծքա փալίաς πρὸς τὸν Βασιλεύον διακειμένος ἀτε καὶ αὐτὸς ἐξ Ἀρμենίων ἔλκων τὸ γένος.

Կեղրենս պատմիչ, Վասիլի ծագման վրայ՝ բառացի կերպով կը զուգընթանայ

Պերփեռուժէնի. (Տես Եկեղեցնոսի Ժամանակագրութիւն, թ: Հատոր, էջ 183).

« Զինքը (զվասիլ) Մակեղոնացւոց երկիրը ընծայեց, իսկ իր ազգութիւնը կ'առնուր ի Հայոց, սերելով ի պայծառափայլ տոհմէն Արշակունեաց, որոցմէ թագաւոր առնլու օրէնքը ունէին Պարթևեր, Մարը և Հայը, վասն փառաց առաջինն Արշակայ»:

Գյիշկոս պատմիչ (էջ 560), որ մանրամասնօրէն կը յիշէ Հայաստանէն եկած հրէշ մը — սա երկու զլուխ ունէր, մէկ իրան, չորս ոտք — իր հրէշին հետ զրադ՝ կը մոռնայ Վասլի ազգութեան վրայ մանրամասն խօսիլ, և կ'անցնի « Յատնէօ: ծ լառէծօնց,, կոչելով, ինչպէս կ'ընեն նաև որիշ յետնազարեան զրիչներ, տաղաչափ Եփրեմիոսը, Գէորգ Ֆրանց, (յէջ 109), Գևորգ Իրովաւորը որ Միքայէլի և Թէոդորայի վրայ խօսած ժամանակ՝ (էջ 817) այսպէս կ'ըսէ. « Վասիլ ծնաւ ի Մակեղոնիա, Ազրիանուալուսոյ զիւղի մը մէջ»: Եոյնպէս կը խօսի Սիմեոն Մազիստրոս (յէջ 655), որոն վկայութիւնը յետոյ պիտի տեսնենք:

1. Այս ամէն հեղինակները ուրիշ տեսակէտներով աւ խօսած են Վասլի վրայ

(առեւ Նիկոլոհրի տպագր . Corpus historiae Byzantinae, Թէոփանէս Շարայարող էջ 211 - 353, Ախմէտն Մազիստրոս Լոգոթէթ, էջ 686-700, Գէորգ Կրօնաւոր, էջ 839-848, Կեղրենոս Բ. էջ 180-373, Գլիցիաս էջ 543-555):

Այս տարեզրողները միայն անուղղակի կրնային վասլով զբաղիլ, և յամենայն դէպս առանձին Հեղինակութիւն մը պիտի չունենային: Եթէ անոնք նոր ժամանութիւն չէն տար մեզի, զոնէ երրէք շեն հակասեր վասլի հայ ծագման, զոր այնքան բարձրածայն կը հռչակեն Պերփեսումէն և կեղրենոս: Ախմէտն Մազիստրոս միայն՝ (էջ 555) վասլի Արշակունիաց ցեղէն ըլալոն կը հակառակի, և կը պատմէ.

«Փոտ, յետ եկեղեցիէն հալածուելու, և Ակեպեաց վանքը աքսորուելու, այսովհայ կեղծիք մը մտածեց. ցեղարաննելով զվասիլ արքայն՝ իրքն սերեալ ի Տրդատայ, յիշխանէն Մեծին Հայաստանի, զիրքը արքայական զրատան մէջ զետեղեց ձեռամբ Ափենիոդեմոն կոչուած Թէոփանէսի, որ նոյն ժամանակ արքունի կղերիկոս էր և վասլի սիրելի՝ իր իմաստութեանը և հմտութեանը պատճառաւ»:

Միայն մէկ պատմիչ եղած է (Համբաւ արարացին) ամբողջ միջին դարու մէջ՝ որ սրբական ծագում ընծայած է վասիլ Ա. ի. (Հմմ. Rambaud, Constantin Porphyrogénète):

Իր խօսքը ինչ արժէր ունի եւրոպացի զիանականաց առջեւ.

Գերցեր կ'ըսէ իր Բիզանտիական պատմութեան ուրուագծին մէջ. (էջ 974).

Թիէ նոր հարստութիւնը (— վասէն յառաջ եկած) հայկական ծագում ունէր և «չիսկ տարակոյս կը վերցնէ». An der armenischen Herkunft der neuen Dynastie ist nicht zu zweifeln.

Rambaud կը ժպտի Համզասի վկայութեան վրայ և ինքինը կուսակից կը յայտարարէ Բիւզանդիոյ ժամանակակից պատմիչներուն:

Lebeau «Histoire du Bas-Empire»ի մէջ լոռութեամբ կ'անցնի այս ինքոյ վրայէն, «մակեդոնացի» տիտղոսը զործածելով՝ զոր ձննդավայրին համար ըստացած է եւրոպացիներէն՝ վասիլ Նատելի անփոյթ եղած է, քան անտեղեակ:

Saint-Martin նոյն զործը ծանօթարանած ժամանակ՝ կը բողոքէ այդ լոռու

թեան դէմ, ոչ միայն վասլի հայութիւնը գաւանելով ջերմեռանգօրէն, այլ նաև դիմու տալով՝ որ վասլի եղբայրը՝ Ամրատ հայկական անունը կը կրէր։

Գելցեր՝ Գաղաքնակետ հոգեական զայտրեան՝ այլրական արտառքրեան ներքեւ փառապանծ վերնագիրը դնելէ զատ, շատ անտեղի զգոններ որ նոյն խել արշակունի եղած ըլլայ վասիլ, և կ'աւելցնէ. «Հայ ասպետներն և վարձկան զօրքերը, որ այս դարուն մէջ իրենց քաջութեամբը՝ հռովմէական կայսրութիւնը միացած կը պահէին, այնչափ իրաւունք ունէին պահաւներէն և Արշակունիներէն սերելու, որչափ մեր վաղեմի ազնուականութեան բազմաթիւ ընտանիքները՝ խաչակիրներէն կամ միջին դարու ասպետներէն»։

Saint-Martin դիտել կու տայ որ բազմաթիւ արշակունիներ կային արքունեաց մէջ՝ Յուստինիանոսէն սկսեալ, թէ Պօլսոյ ամենէն բարձր ընտանիքները՝ հայ ազնուականներէն կը բաղկանային, և թէ շատ հաւանականորէն վասիլ կը սերէր այն Արտաւանէն՝ որ նշանաւոր հանդիսացաւ խտալիոյ և Ափրիկէի պատերազմներուն մէջ։

Այսպէս կը տեսնենք թէ վասի հա-
յութեան վրայ տարակուսող ոչ ոք կայ ոչ
բռազանդացի և ոչ ալ եւրոպացի հեղինա-
կաց մէջ, թէ և զայն Basile le Ma-
cédonien կ'անուանեն:

32.

32. — Վասի Հայոց մետ ինչ վերա-
րերութիւններ անեցած է. — Վասի ժա-
մանակ՝ Հայաստան իր ամենէն երջանիկ
շրջաններէն միոյն մէջ կը գտնուէր: Եոր
զարագլուխ մը կը բացուէր: Մեծն Աշո-
գահու վրայ կ'ելնար, և հայկական թա-
գաւորութիւնը կը կանգնէր. Հայը՝ որ օ-
տարաց վրայ կ'իշխէր, ինըն իրեն վրայ
ալ սկսու իշխել:

Վասիլ մեծ Հայաստէր, հայ իշխաննե-
րուն միշտ սէր և պաշտպանութիւն շնոր-
հեց, և բացի պալատական պաշտօններէ,
որ յաճախ Հայոց ձեռքն անցած են որիշ
ժամանակներ ալ, Այերսիս անուամբ Հայ
մը (στρατηγὸν Ἀλέξιον το γένος Ἀρμένιον)
Կիսրոսի փոխարքայ դրաւ, նա եօթն տարի
իշխեց այս կղզւոյն վրայ: (Այսն զէպք
մեզ կը պատմէ Կոստանդիի Պերսիկումին,
Տամակարեմերու գրքին մէջ Ա. Յաղագս
Կիսրոսի):

Յովհաննես Կարողիկոս (տպ. Երուսալեմի 1867) կ'ըսէ մեծն Աշոտի վրայ խօսելով։

«Այլ և մեծ կայսրն Յունաց Բարսեղ ոչ փոքր ինչ սպայման խաղաղութեան և Հաճութեան և սիրոյ հաստատէր ընդ արքային մերոյ Աշոտոյ, որդի սիրելի զնա անուանելով, և Հաղորդակից կացուցանելով յամենայն թագաւորութիւնս թագաւորութեան խրոյ»։ (էջ 177)։

Մամուկ Անեցի (Վաղարշապատ, 1893 յէջ 95)։

«Զվարտի ասեն ի Տարօնոյ, ի զեղջէ թլայ, սա շինեաց զսուրբ Զօրավարսն»։ Մտելիաննես Ասողիկ (տպ. Փարիզ, 1859, էջ 144)։

«Նորոգումն Հայոց թագաւորութեանս ի ձեռն Աշոտոյ Բազրատունոյ, որ եղիւ յաւորս Վասլի՛ Յունաց թագաւորին, և կամակցութեամբ նորին յՅՅՅ թուին Հայոց»։

Դարձեալ յէջ 146 ցոյց կու տայ Ասողիկ թէ զիսէ Վասլի՛ Հայկական ծագումը։

Ահռն (Խմաստասէր) որ թագաւորեաց ամս 26. այր խաղաղաբար և բարեխորհ ամենայն երկրի, առատաձեռն ի տուրս,

և ի բաշխելն ոչ որպէս զՀռոմք ոիշտ,
զի չէ սովորութիւն Հռոմոց առատ լինել,
և ոչ յիւրեանց լեզուն ասի առատ, այլ
նա որդի Հայու էր և աւելի քան զՀայ
առատատուր»։

Այրակոս Պատմիչ (վ. Ենետիկ, 1865),
յետ յիշելու թէ Ա. Գրիգոր Լուսաւորչ
և Հոփիսիմեանց նշխարբները տարուեցան
ի. Պօլիս, կ'աւելցնէ.

«Յաւուրս Վասլի կայսեր և Աշոտյ
Բագրատունոյ յայտնի եղեւ այսպէս:

Պատանի մի ըմբռնեալ յոզւոյ չարէ
մինչդեռ յաղօթս էր ի նմին եկեղեցւոջ
ուր կային նշխարբ սրբոց, վերացուցեալ
դիւին զպատանին ընկէց ի վերայ սրբոցն,
աղաղակէր և ասէր. Առըրդ Գրիգոր Լու-
սաւորիչ Հայոց՝ մի՛ տանջեր զիս, և զու-
տիկին Հոփիսիմէ եկիր տանջել զիս, և
զու Գայիանէ տանջես զիս: Եւ զայս ա-
ղաղակէր ի բազում ժամս, և լուեալ զայս
բազմութեանն ազդեցին թագաւորին, և
հրամայեաց բանալ զտապանն, և իրրեւ
բացին, լոյս սաստիկ փայլատակեաց ի
նշխարաց սրբոց: Եւ հրամայեաց կայսրն
զմարմարիոնեայ տապանն ուկւով պատել
և զրել զանուանս սրբոցն ի վերայ, զի

ամենայն ոք զիտասցէ թէ ոյր է տապանն։ Զայս ամենայն, եկեալ ներքինի մի պատմեաց թագաւորին Աշոտոյ. և նորա լուեալ՝ ետ փառս Աստուծոյ, և կարգեցին զօրն զայն տօն սրբոյն Գրիգորի, որ ի վեցերորդ շաբաթու աղուհացիցն, շաբաթ օրն կատարի, մինչև ցայսօր»։

Վարդան Պատմի՛ (Վենետիկ, 1862 յէջ 85.)

«Դարձեալ ի նոյն կայսերէ վասէ եկն ներքինի մի Նիկիտ կոչեցեալ յերեք հարիւր քամն և հինգ թուին, խնդրեալ ի յԱշոտոյ թագ՝ բերեալ շատ պարզես. քանզի վահան ոմն եպիսկոպոս Տարօնոյ ասէր նմա՝ թէ արշակունի իցէ. զի մայրն հայ էր, և կատարիլ թուէր տեսլեանն սրբոյն Աահակայ՝ նստիլ թագաւոր արշակունի. և կամէր պսակիլ ի Բագրատունոյն։ Զոր կառարէ Աշոտ, ընդ նմին առաքէ և տասն հազար արծաթ՝ ընծայ նորաշէն եկեղեցւոյն, որպէս Մամիկոնեանքն հինգ զրիւ արծաթոյ ասեն զնել զդուոն արեւմտեան սրբոյն Առինայ ի Յուստիանոսէ, յիշատակ Հայոց։

Եւ պատմեաց Նիկիտն թէ գուաք նշխար սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի յաղու-

հացսն ի հինգերորդ շարաթուն շարաբ
օրն, զոր կարգեցին ո:

Բուղանղացի պատմշաց քով չենք տես-
ներ զՀայեր՝ քաղաքական ո՛ և է մեծ
յարնչութեան մէջ վասլի հետ. կը յի-
շուի յիրաւի անոր երթալն ի Տիվրիկ,
Երանեակ քաղաքի տիրելն, Քուրողիկ Հա-
յազգոյն անձնատուր ըլլալն՝ Լորանս բեր-
դին մէջ (Աղական), Մելիտինէի քով ա-
զատիլն՝ Ավաստակտոս (Վաշտակ) հայ զի-
նուորին քաջութեամբը ինչպէս նաև հայ
և կապաղաղովկացի զինուորներով՝ Խրի-
ստիիրի յաղթելն: Այն միջաղէպը, —
կապաղաղովկացի և հայ զօրաց վէճը,
— պատմած է մեզ կոստանդին Պերփե-
ռուժէն Գիրը Ե, 41, էջ 73. — Բայց
ասոնք դիւտեազիտական դէպքեր չեն:

Միւս կողմէն սակայն՝ անկարելի է որ
վասիլ հայ ազգին նպաստած չըլլայ,
բանի որ ինքն այնքան հպարտ էր իր
հայ ծագումով: Եւ մենք իրաւունք կո-
տանք Ասողիկի սա զիտողութեանը՝ թէ
վասլի ազդեցութիւնն և կամքն եղաւ
վերականգնիչ հայ թագաւորութեան:

Թէ վասիլ Տարօնի թիլ աւանին մէջ
ձնած էր՝ առասպել մ'է: Թիլ աւանը Ե-

կեղեաց մէջ կը զտնուէր և արշականինաց
պաշտաման զլիաւոր տեղերէն մին էր :
Աւրեմն կրնանք ըսել թէ հայ աւանդու-
թիւնը իր ընտանեաց նախնական բնա-
վայրն աւ կը յիշէր. և հաւանօրէն վասլի
գերդաստանը Տարօնէն զաղթած էր կամ
յեկեղեաց։ Չամչեան վասլի հանգիստող
լեռն իշխանը՝ .. Տարօնեցի ու կ'անուա-
նէ, բայց Ենթազրութիւն մ'է սա, յոյն
պատմչաց քով շենք զտներ։



33. Ժամանակագրութիւն Վասլի կենաց.
— Վասլի ծնած էր 812ին։

Ազրիանուալոլսի գերիներուն հետ Բուլ-
զարիա տարուեցաւ կրուժոսէն 813ին (!)։

Պոլիս եկաւ 851ին։

Վասլի Ամբատի հետ կը դաւակցի ընդ-
դէմ Վարդ՝ հայ կեսարու 866 գետ-
րուար։

Վարդի մահը 866 ապրիլ 21։

Վասլի կայսերակից անուանուած 866
մայիս 26

Վասլիիսկիանոս թիավարը՝ կայսերա-
կից 866

Ամբատ կուրացած 866

- Վասիլ կայսր կը հռչակուի 867 սեպտ.
 23
 Գահակալութեան հանդէս 867 սեպտ.
 24
 Միքայէլի թաղումը 867 սեպտ. 25:
 Փոստ գահազուրկ 867 սեպտ. 26
 Պատերազմ սարակինոսաց յիտալիս
 867, 868, 875, 876, 881, 886.
 Իգնատիոս հայրապետական գահուն վր.
 բայ կը բարձրանայ 867 նոյեմբ. 23
 Դանիէլ այրին Պեղոպոնեսէն կը կան.
 շուի վարձատրուելու՝ կայսերութիւն մար.
 զարէացած ըլլալուն համար 868:
 Կոստանդին գահակից կ'անուանուի 869
 Արդմայի Ա. Աստուածածնայ փլշին
 և Լեւոնի ազատիլը մահուանէ 869 յուն.
 9: 30 եսլիսկոպոսներէ բաղկացեալ ժողով
 մը՝ Փոտայ ժողովը կը դատապարտէ
 869 յունիս 10
 Աւրիշ ժողովը Փոտայ զէմ 869 հոկտ. 5.
 Ալլաւոնք կը մկրտուին 870 փետրուար
 Վասիլ Աղեքսանդր անուամբ որդի մը
 կ'ունենայ 871 նոյեմբ. 23
 Տիվրիկի պատերազմը 872, 873
 Ենունդ Ատեֆան կայսերորդւոյն 872
 դեկտեմբ.

իր թեկլա քոյքը գանակոծել կու տայ
73 յունուար:

Հրեայները միրտել կու տայ . 874

Ո. Դիոսեղեայ վանահայրն և իր եղ-
բայրները կը վարձատրէ . 874:

Զինադուլ կ'ընէ Ռուսաց հետ 875ին:
Ռուսաց դարձը 875:

Լալլիպոլիս քաղաքը և Ո. Միքայէլ ե-
կեղեցին կը շինէ 876

Ո. Խզնատիռսի մահն 878 հոկտ. 23

Վասիլ և կոստանդին կ'արշաւեն կաս-
պաղովկիա, և մի քանի քաղաքներ կ'առ-
նուն: (880):

Կը տիրեն մինչև Մարաշ, Ատանա չեն
կրնար առնուլ (880):

Գերի բռնուած Քուրզերը՝ կեստրիոյ
մէջ կը սպաննուին (880 օգ.): Մահ կոս-
տանդնի, որդւոյ Վասլի 880:

Մուշեղիկ ոմն զօրավար՝ կեփալոնիա
կը զրկուի 881ին

Եանթարարէն Վասլի իր կոստանդին
որդին կը ցուցնէ (882)

Լևոնի զրպարտիլն (885 ասլի) ա-
զատիլն (յուլիս 19)

Գուրգէնի դաւն և աքսոր (886 մարտ
25)

Վասիլ եղջերուէ մը կը վիրաւորով

886

Վասիլ կը հիւանդանայ և կը մեռնի

886 oq. 29

* *

34. — Վասիլ բնտանիքք. — Վասիլ
հայրն էր կոստանդին, ըստ Զամշեանի,
Ասկայն կոստանդին Պերփեռութէն՝ որ
Վասիլ վարքը զրած է՝ այսպիսի անոն
չճանչնար, այլ կ'անցնի ըսելով՝ Հայրը
այն մարգուն՝ որուն պատմութիւնը կը
կը զբենը՝ (տես ըիշ մը վերը):

Տիւքանժ վեկրաս կ'անուանէ Վասիլ
հայրը, սակայն այս անունը կասկածելի
է՝ և փոտէն հնարուած:

Վասիլ եղրայրն էր

1. Արքիանոս, կաղ, (ձիէն ընկած ըլ-
լալուն պատճառաւ) որ եղրօր կայսերու-
թեան ժամանակ՝ մեծամեծ պաշտօններու
հասաւ:

Վասիլ որդիքներ

1. Լեւոն իմաստասէր

2. Աղեքսանդր Արշակունի

3. Ատեփանոս

Վասիլ անդրանիկ և վաղամեսիկ որդին

էր կոստանդին, զոր ոմանք Միքայելի որդի
կը համարին, ոոյն կայսրը՝ վասլի կնոջ
հետ ապօրինաւոր յարաբերութիւններ ու-
նեցած բւլալուն համար։

* *

35. — Վասլի դրամները. — Վասլին
մեզի հասած դրամները կը ներկայացնեն
մեզ վաեմ կերպարանքով, առաս մորուօք
թիկնաւէտ անձ մը, որ մէկ ձեռքով խա-
չապսակ երկրագունոտ մը վեր կը բարձ-
րացնէ։ Ուրիշ դրամներու մէջ իր քով բաօ-
մած կ'երեւի նաև կոստանդինը. ուրիշ դր-
ամի մը մէջ վասիլ բազմած է երկու
մանուկներու մէջտեղ, մին կոստանդինն է,
միւսը Լեռն։



Ե

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

ԼԵՒՈՆ ԶԻ ԻՄԱՍՏԱՍԻՐԻՆ ՎՐԱՅ



36. — Ո՞ր ձեղինակներ խօսած են Լեռն
իմաստասէրի վրայ. — Ժամանակակից
կենսագիրն է թեոփանելու Շարայարեալ կո-
չուած անանուն Հեղինակը, որ թերեւ է
ինքնին Պերփեռումէն, որդի Լեռն իմաս-
տասէրի, ինչպէս յաճախ յիշեցինք:

Նա կը խօսի Լեռն իմաստասէրի վրայ
յէջս 353—377 ըստ Նիալ. տպ.

Կեղրենոս Բ, 237—270 էջերուն մէջ:
Գլխյկաս էջ 553—556

Լեռն Ապրկաւազ Զ էջ 122—484
Ոիմէռն Արգիստրոս էջ 700—715
Գէորգ Կրօնաւոր էջ 848—871:
Գենեսիոս, Եւփրեմիոս, և այլն,

* *

37. — Առն ի եւ աղերս ունեցած և չուցոց մետ. որ հայ հեղինակներ կը յիշայի. — Առն Խմաստասէր (ՏՏ6-911) ժամանակակից եղաւ Մեծն Աշոտի (ՏՏ9-889) և Ամբատ Ա. Խոստովանովին (ՏՏ0-908), այսինքն այն ժամանակ՝ երբ Յուսուփի կ'աւերէր զՀայաստան։ Մեր պատմիչներ բարեկամական յարնչութեան մէջ կը դնեն զԱռն Խմաստասէր և զԱմբատ Խոստովանով, բայց այդ բարեկամութինը կարեւոր արդիւնք մը չունեցաւ Հայոց համար։

1. Յովհաննես Կարողիկոս Գ. Խ. է՛ 251 կ'ըսէ. աի վերայ այսոցիկ բարերաստութեանց՝ թագաւորն Հոռոմոց Առն ոչինչ սակաւ նախախնամէր զարքայ Արք. բատ իրրե զորդի սիրելի, անքակութեամբ ընդ նմա բերելով ուխտ միաբանական սիրոյ, և բազում ընծայս և պարզեւ և պատիւս ամ յամէ առաքէր։

Խակ և Ամբատ ի շնորհակալութիւն բարերարութեան արքային Հոռոմոց, առատաձիր պարզեւօք հատուցանէր զվարձ փոխարինին Հոռոմոց, առատաձիր պար-

զեւոք հաստոցաներ զվարձ փոխարինին
տամապատիկ յաւելուածով , իրրե վե-
հագունի քան զինքն՝ և հօր հարազատի» :

Այժ 202. «Առեալ (յԱբարաց) զանձո
ուկւոյ և արծաթոյ՝ առ կայսր Լեռն եր-
կաթի շղթայիւր զնոսա առաքեր» :

Խակ յէջ 292.

«Բայց և արքայն Հոռոմոց Բարսեղ
իրրե լուսու զայս ոճիրս չարի զմեօք մա-
ծեալ , բազում զօրու յորդան տուեալ գալ
յօգնականութիւն Ամրատայ . յանկարծակի
ժամանեալ նմա ևլք հասարակաց կենաց
մարդկան , և վախճանեալ՝ թազաւորէ ընդ
նորա եղբայր նորին Ազերսանդր . և աղա
շփոթ աղմելի զնովաւ շուրջ պատեալ յա-
պրատամբոզաց արանց և նա եւս ոչ կա-
րաց ժամանել յօգնականութիւն» :

Հոս սխալմամբ Բարսեղ դրած է Յովհ .
Լաթողիկոս՝ փոխանակ Լեռնի , վասնզի
Ազերսանդր՝ վերջնոյս եղբայրն էր , իսկ
Բարսեղի որդի :

2. Ստեփանենու Ասողիկ , Բ. Գլ. Գ. էջ
146. «Լեռն , որ թազաւորեաց ամս 26.
այր խաղաղաբար և բարեխորհ ամենայն
երդիրի , առատաձեռն ի տուրս , և ի բաշ-
խելն ոչ որպէս զՀոռոմ ոիշտ , զի շէ

սովորութիւն Հռոմոց առաստ Մինել, և ոչ
յիւրեանց լեզուն ասի առաստ . այլ նա
որդի Հայու էր, և առաւել քան զՀայ ա-
ռատատուրու:

Առեփանոս Ասողիկ, որ բաւական զի-
ւանագէտ պատմագիր է Ամբատ խոսառ-
վանողի թշուառութիւնը կ'ընծայէ՝ ա-
նոր՝ Յունաց հետ բարեկամանալուն, որ
Արարացիները բարեկացուց . «Զշարեալ՝
ընդ բարեկամանալն Ամբատայ՝ Յունաց
կայսերնու:

Յէջ 155 (Գլ. 2):

ԱՄՆԱԳԵԱԼ որդիքն Ամբատայ Աշոտ և
Աքաս՝ Աշոտ փախստեայ երթայ ի կոս-
տանդնուպօլիս ի դուռն կայսեր Յունաց՝
Լևոնի: Խակ Աքաս զնայ յաշխարհն ոլք-
րաց, և փեսայացեալ նոցին դառնայ յաշ-
խարհս մեր զկնի դառնալոյ եղրօր խրոյ
Աշոտոյ ի կոստանդնուպօլսոյ:

Այս Աշոտ որ ըստ բաջապինդ արու-
թեան խրոյ երկաթ անուանեցաւ, բազում
զործս արութեան ցուցեալ ի կոստանդ-
նուպօլիս՝ և յաշխարհին Յունաց՝ հրա-
մանաւ Լևոնի դառնայ յաշխարհս մեր,
և զտանէ զծառայս հօր խրոյ թազաւո-
րեաւ. զինքն անուանեաց Շահանշահ, այ-
սինքն թազաւորաց թազաւորու:

Յ. Ասմաւել Անեցի Լեռնի պարզ յիշաւակութիւնը կ'ընէ յէջս 95, 99:

Դ. Եփրակոս Գանձակեցի պարզ յիշաւակութիւն մը՝ յէջս 47, 48:

Ե. Վարդան էջ 86. «Առնու զթագն Ամբատ... կամակցութեամբ Լեռնի, որդւոյ վաղի, որ թագաւորեաց յետ Հօր իւրոյ ամս քսան և վեց, այր առատ ի զուրո և ոչ նման Հոռոմի (քանի մ'օրինակը կ'աւելցնեն. առ ոչ կայ ի լեզու նոցա առատ, և չլինին ինքեանը, որողէս ասեննո՞), զի նա որդի Հայի էր, և յոյժ սիրէր ըզՀայո՞»:

Յէջ 87.

«Իսկ Աշոտ, որ և Երկարն կոչեցեալ վասն արիական քաջութեանն, անկանի առ Լեռն կայսրն Յունաց կոչեցեալն կոստանդին: ... Իսկ Աշոտ պսակեալ ի Լեռնէ դառնայ ի Հայս»: Տե՛ս և էջ 88:



38. — Լեռն Հայոց նետ ինչ աղերսներ ունեցած է, բայ յոյն պատմաց. — Տեսանը արդէն թէ երբ Բուլղարաց դէմ պատերազմ բացաւ Լեռն, իր զօրաց կ'առաջնորդէին երկու Հայեր. Քուրդիկ և Պր-

բակոսիս, որուն Քրիմիտև մականունը (զոր Մուշեղ անուան քով կը գտնենք այն բան յաճախ) իր հայ ծագման՝ աներկ բայելի ապացոյցն է, մանաւանդ որ Քրիմիտև (Կարմեցի ստուգաբարանուած բանափրէ մը) մականունը կը ողջ Մուշեղեները յայտնապէս Հայ կ'անուանուին կեղրենուէն:

Քուրդիկ և Պրոկռոպիոս յաղթուեցան, սպանուեցան, իրենց զաշնակից Խազարներու ըիթերը կտրեցին Բուլղարք՝ և դրկեցին զանոն ի Պօլիս:

Կոստանդին Պերփեռուժէն՝ իւր Բանակարեմերու զըքին մէջ (Ա., 9) Միջազետքի վրայ խօսելով՝ կը յիշատակէ Բանզրատուկաս, Փուրրիկաս և Թաւրուկաս, (Գանթիկ) երեք հայ եղբայրներ, Պառչչռունաչ էնէնոց ծ 'Արքնուն ու Ռուռենաչ ու Տարտունաչ.

Ասոնք Միջազետքի մէջ այլ և այլ բերդիրու տիրացած ըլլալով՝ զանոնը Լեռ Խմաստասէրի յանձնեցին՝ և անկից մեծամեծ պարզեներ ստացան:

Հայկական բանակաթեմի այլ և այլ փոփոխութիւններ ըրաւ (Պերփ. Ա.):

Յունական Հայաստանի՝ իր կողմանէ զաւառուպէտ դրուած էր Լարմկոն (Մամի-

կոն) անուամբ մին, որ Կարնոյ քառարարության իշխանին հետ Արարացւոց դէմ կը-
պահցաւ և Հայաստանը աւերեց 906ին
(Ամբատ Խոստովանողի ժամանակ):

Ամենէն հետաքրքրականը սակայն՝ հայ
իշխանաց մասին տրուած տեղեկութիւնըն
են:

Կոստանդին Պերգեռութեն իւր՝ Տէրու-
թիւնը ինչպէս պէտք է կառավարել զրբին
մէջ, որ աշխարհազրութիւն կընայ կոչուիլ,
իո՞ւ զլուխոը Հայոց կը նուիրէ. վերնազիրն
է.

« Ազգիունեաց զաւաոին, Մանզկերտ
բերդարադարին, Բերկրի, Խլաթ, Խա-
վաթ, Արճէշ, Թիվի, Խերդ և Մալամաս,
և Զերմաձու Տէրբաշէն զաւաոներուն վր-
բայ ».

Թիվի Տէթի Գուինն բազարն է ան-
շուշտ, Խերդ Խէրտ Հեր մահաւանդ որ
անոր, Մարամաս կը յաջորդէ:

« Պէտք է զիտնալ՝ որ նախ բան զԱ-
շու իշխանաց իշխանը»:

(Պերգեռութէն՝ Ածուկօչ կը զրէ և այս-
տեղ կը հասկնայ զԱշեծն Աշոտ. իսկ զԱ-
շու Երկաթ՝ բնդհանրապէս Աշոտիկ կը
կոչէ՝ Ածուկօչ, առաջնոյն հետ չշփո-
թելու համար):

„Ար հայրն էր իշխանաց իշխան Ամբատին, զոր զլիսատեց Պարսկաստանի Ափուստրոս ամիրայն:“

(Պերփեռուժէն հոս կը տարրերի Յովհաննէս Լաթողիկոսէն, և մեր միւս պատմիչներէն: Այս վերջիններու տուած տեղեկութեան համեմատ՝ Ամբատ Խոստովանող զլիսատուեցաւ՝ Յուսուփէն 914 թուականին. մինչդեռ Ապուսէր իշխած է Բուղայէն ալ առաջ 848-850: Պերփեռուժէնի ըսածը-զոր քիչ յետոյ կը կրկնէ յայտնապէս սխալ է, եթէ զԱպուսէր կը կին ի Հայաստան եկած չիղնենը):

„Ար և երկու որդի ունեցաւ, մին Աշոտ, որ իշխանաց իշխան եղաւ, միւսը՝ Ափառոք:

(Դիտելի է որ Յունաց պատմիչներ՝ միշտ ուկ, իկ, կամ ուկ զգուական մասնիկներով կը ներկայացնեն հայ անունները, ինչ որ ժամանակի սովորութիւնն եղած կը թուի:

Հոս Ափառոք ուրիշ բան չէ բայց եթէ Այսու անուան նուազականը. բը արդէն սկսած էր Հայոց մէջ՝ փի համապատասխանող բլլալ):

„Ար այս դէպքերէն վերջ մազիստրո-

սութեան պատիւն ստացաւ, սոյն երեք
ըաղաքները, Բերկրի, Խալիաթ և Արճէշ,
Պարսից իշխանութեան տակն էին:

Իշխանաց իշխանը՝ մեծն Հայաստանի
մէջ կը նստէր, Կարս բերդաբաղաքին մէջ,
և ունէր երեք վերոյզրեալ քաղաքները,
Բերկրի, Խալիաթ և Արճէշ, Թիվի, Խերթ
և Աալամաս»:

Ծառ նոյն Պերփեռուժէնի Աշոտ մեծն
Ափելբարդի տուած էր Բերկրի, Խլաթ,
և Արճէշ, Աշոտ թ. զանոնը Ափոսերդա-
րին տուաւ. սա երկու եղբայր ունէր Ա-
փոսերմէս ջերմածուեցի, և Ափոյեսֆուէր,
որ Այրարատի հինգերորդ իշխան անուա-
նեցաւ:

Մեր պատմչաց մէջ կը հանդիպինք
Ապրիերը, Ապրաստ արարական անուննե-
րուն, բայց Պերփեռուժէնի յիշածները ան-
ձանօթ հն մեր պատմչաց ընթերցողնե-
րուն:

Բազրատունեաց ճիւղ մը Տարօնոյ մէջ
հաստատուած ըլլալով ինքնազլուխ հոչա-
կեց ինքզինք, և թագաւորելու իրաւունք
կարծեց ունենալ. Լևոն Խմաստասէրի ժա-
մանակ սոյն ճիւղին աւելի քաղաքական
կարևորութիւն կ'ընծայէր կ. Պօլսոյ ար-

բունիքը, բան նոյն խել Այրարատեանին,
յորում Աշուա Երկաթ կը թագաւորէր:

Անոր համար Պերփիեռուժէն՝ Հայաստա-
նի վրայ խօսած ժամանակ՝ նախ Տոր-
եայ վրայ կը խօսի, յետոյ Այրարատայ:

* *

Գրիգորիկ, վահան Բագրատունոյ որ-
դին տարօնոյ իշխանը, կ'ըսէ նա, արտա-
րուստ Հոգմայեցւոց բարեկամ՝, բայց
ծածկապէս Արարացւոց դաշնակից, կը
ձերբակալէ յանկարծ Արքայիկ կոչուած
(ԱՇԽԱՇԽ) Գրիգոր պատրիկ որդիները, ո-
րոցմէ մին է նաև Աշուա, որ մեծ զիրք և
վարկ ունէր նաև Պօլսոյ արքունեաց մէջ:

Արքայիկ կայսեր բողոքեց. Լևոն խմա-
տակը միջամտեց՝ հայ իշխանները խա-
ղաղցնելու համար. Ամրատ անուամբ հայ
մը և կոստանդին անուամբ յոյն մը՝ այս
նպատակաւ Տարօն զացին, ուր յաջողեցան
Գրիգորիկը իր ընդունայն խրոխտանքն
եւ կեցնել և զինքն իր Աշուա որդւոյն հետ՝
Պօլիս զրկեւ. Լևոն խմատասէր՝ յանդուզն
և ձեռնարկող իշխան մը Արարացիներէն
բաժնելու և սերտիւ իր հետ կապելու հա-
մար ոչ մէկ պատիւ չինայեց. Գրիգորիկ

մազիստրոս և Տարօնոյ գործիքար տիտղոս-
ներն առաւ։ Աքրունիքը իրեն թոշակ կա-
պեց, այս առանձնաշնորհաթիւնը ժառան-
գական եղաւ։ Ուսմանսոփ ժամանակ՝ Գա-
զիկ էր իշխան վասարութականի.

Պերփեսումէն կը զբէ 'Աջան Վասպար-
աչչէ, սրբազրելի Վասպուրառաջ, Հոս զի-
սելի կէտ մը կայ. Վասպուրականը՝ Հայե-
րէն սեռականով ի մէջ բերուած է (Վաս-
պուրականայ). ուրիշ տեղ մը կ'ըսէ ' լուտէ
τῶν δύο 'Ածելքն այտօն տօն τε Κρικορίκη
καὶ τὸν Πατσουնῆ, փոխանակ Կրικորίկոս ը-
սելու՝ Հայերէն սեռականով՝ Գրիգորիկի,
փաղունի կը զործածէ. կը թուի թէ Պեր-
փեսումէն Հայերէն զիտէր քանի որ, կը
պարծէր իր Հայ ծագումով և Հայերէ շըր-
ջապատճակ էր։ Արդ սոյն Գաղիկ իշխանը
և Ատրնասիր (Ատրներսէն) կուրապաղատ
վրաց և Աշոտ Երկաթ, զոր Պերփեսու-
մէն Աշոտիկ անուանած է իր զրոց մէջ՝
(Աշտիքիօց, իրը փորբիկ Աշոտ, Մեծն Ա-
շոտի հետ շշփոթուելու համար), կը հարց-
նեն. Տարօնոյ իշխանը ի՞նչ քանի մէջ աւելի
ոգտակար եղած է Հոռմէական տէրութեան.
ինչու իրենք քան մը պիտի շընդունին,
իսկ նա կայսերական ծախսերով պիտի

վայելէ։ Ուսմանոս կայսեր պատասխանը՝
Հետեւեալն եղաւ։ առանձնաշնորհութիւնը
իր նախորդէն զրուած ըլլալով, անկարող
էր ինքն այս մասին որոշողութիւն մ'ը-
նելու։ (Պերփ. էջ 186):

Եիրակոս պատմչի Համեմատ՝ Աշոտ
Երկաթ գացեր է առ կայսրն Ինոն զոր
կոստանդին։ ալ կոչուած կը Համարի։

Առն Խմաստասէր մեռաւ 912ին, իսկ
Աշոտ Երկաթ՝ թագաւորեց 914ին, չե-
տեաբար կը սխալի Ասողիկ՝ զԱռն դնե-
լով Աշոտ Երկաթի թագաւորելուն պատ-
ճառ։ Ամրատ Խոստովանող 914ին նահա-
տակուեցաւ։

Եիրակոս, չսխալելու Համար, Հանճա-
րեղ մտածութիւնը կ'ունենայ։ Առն իմա-
տաւէրը՝ կոստանդին Պերփեռութէնի Հե-
նոյնացնելու։ Աւելի քննենք թէ Աշո-
տ Երկաթ, ըստ յոյն պատմչաց՝ երբ զնաց
ի Պօլիս։

Ասոնք երկու Աշոտ կը ճանշնան, եր-
կուքն ալ վիթխարի և ուժեղ։

Ասոնցմէ առաջինին վրայ կը խօսի
Պերփեռութէն՝ իւր Բանակարեմերուց զրոց
մէջ, (Պերփ., Ա, Լիւկանդոսի վրայ զրած
ժամանակ, յէջ 32):

Այս մեծ և հսկայանման Հայր, Անկուրինէս Լեկաստրեայ փեսայն, երկայնաձեռն և յերկոցունց ձեռաց աջողակ, զոր Հայոց լեզուով Աշոտ՝ Աշտաշ կոչեցին, սա զալով առ մեծահռչակ թագաւորն Լեռն, — իրրե փախստական թէ իրբեւ բարեկամ՝ չեմ զիտեր, — իրեն ծառայ ունեցաւ մեծահամրաւ Մելիասը, որ նոր և ըիշ առաջ փախճանեցաւ»։ Այս Աշոտ — Անկուրինէսը մեռաւ Բուլղարական պատերազմին մէջ, Լեռն խմաստասէրի ժամանակ։

Այս Մելիաս, ըստ Պերփեռուժէնի (էջ 33 Բանակաթեմ.) Հայաստան փախչելով Լիւկանդոս բաղարը վերականգնեց, և Հայերով լեցուց, և նոյն իսկ Լիւկանդոս անունը, ըստ Պերփեռուժէնի Հայոց ազգեն և յեզուէն յառաջ կու զայ։ — Հայերէնի մէջ սակայն Լոգոսնք! բառէն մերձաւորագոյնը չկայ Լիւկանդոսի (Լի անդովը)։

Տերուրիւնը մատակարարերու (կամ կաստվարերու) մասին զրոց մէջ (յէջ 227) Պերփեռուժէն կը յիշէ Մելիասի հետ նաև վասակ անուամբ հայ մը՝ Եշառակօչ որ երկու եղբայր ունէր Գրիգորիկ և Փա-

զուն ուրիշ հայ մ'ես Խմբայէլ անուամբ,
(ծ 'Իսպակն ծ 'Արմենոց):

Վասակ, Գրիգորիկ և Փաղուն (անշուշայս վերջինը նոյն է Հայերէնի Բազումի անուան հետ զոր Աիլիկեան շրջանին մէջ աւ ի զոյութեան կը զտնենք, տես Զամշեան Գ, (18, 19), իշխեցին Լարիսսայի վրայ, ուսկից յետոյ Վասակ աքսորուց ցաւ իրքեւ մատնիչ ։ Խմբայէլ Հայազգին Այսմփողիոմի վրայ իշխեց, սակայն յետոյ Մելիտինեցիք զինք սպաննեցին։

Մելիտաս ընդհակառակն մինչև վերջ իր պաշտօնին մէջ մնաց, Լիւկանդոսը ծաղկեցուց, հայ զաղթականութիւնը սբանչելի կերպով կառավարեց, և մեծապէս զոհ ըրաւ հոռվմէական տէրութիւնը։ Լիւկանդոս յառաջազոյն աննշան քաղաք մընէր, ի պատիւ իրեն բիւզանդական բանակաթեմերուն կարգն անցաւ։

Թէռփանես Շարայարեալ կը խօսի մեր Աշոտ Երկարի Պօլիս զալուն վրայ, զոր սակայն Պերփեռութէնի ժամանակ եղած կը զնէ, ոչ Լեռն Խմաստասէրին (նոյեմբեր, 920)։

Ահա իր խօսքը. էջ 387 հմ. 8:
«Այս ժամանակ ի Պօլիս եկաւ նաեւ

Աշոտ, մարդ մը՝ իր ոյժովը ամենանշանաւոր, որդի իշխանաց իշխանին. կ'ըսեն
թէ երկու ձեռքով երկաթեայ զաւազանի
ծայրերէն բռնելով, իր տարօրինակ ուժովը
զանիկա կը ծռէր և շրջանակի ձեւ կու^շ
տար անոր, երկաթի պինդ բնութիւնը՝
տեղիք տալով անոր ձեռաց բռնութեանը՝
երբ ինըը եկաւ (Զոյէ) կայսրուհին զինըը
շատ պատուով ընդունեցաւ, և դարձեալ
իւր երկիրը զրկեց»։

Կեղրենոս, Թէոփանէս Շարայարեալէն
առնելով՝ զրեթէ բառ առ բառ, կը պատմէ
Աշոտի զալն ի կ. Պօլիս (յէջ 284):

«Այս ժամանակ վախստեայ (Պօլիս)
եկաւ Աշոտ, նշանաւոր մարդ, որ իշխա-
նաց իշխանի որդին էր. կ'ըսուէր թէ սա
երկու ձեռքով երկաթեայ զաւազանի ծայ-
րերէն բռնելով, ձեռքերուն բռնութեամբ
զայն կը ճկէր և կը ծռէր, երկաթի պինդ
ոյժը տեղիք տալով ձեռքերու կորովին»։

Աշոտ Երկաթի երթն ի կոստանդնու-
պօլիս կը պատմէ նաեւ Յովհ. կաթողիկոս
ԵԵ, ԽԶ գլուխներուն մէջ. Թէոդորոս
վասիլիկոս պալատականը՝ կայսերական
հրաւիրազիրը կը բերէ Աշոտի՝ և Յովհան
կաթողիկոսի. սա կը հրաժարի, վախնալով

զայթակղութիւն տալ՝ քաղկեդոնականներու հետ հաղորդակցութեան մտնելով։ Աշու Երկաթ կ'երթայ, մեծ պատիւներ կ'ընդունի, յոյն զինուորնելով կը դանայ, կողը կը նուաճէ և կը սկսի իրապէս թագաւորել։

Կրնանը ուրեմն եզրակացնել թէ մեր պատմիչները կը սխալին՝ Աշու Երկաթը Լևոն Խմաստասէրի հետ՝ հակաժամանակազրական յարնչութեան մը մէջ դնելով։

* *

39. — Մեծն Աշու զացո՞ծ է կռատանդնուգոյիս. — Չամչեան Գիրը Դ., Գլ. Դ (Բ. հտ.) էջ 706 կ'ըսէ՛ կռատանդին Պերփեռուժէնը իրեն աղբիւր նշանակելով։

«Խակ Աշու արքայ Հայոց յետ ուզգելոյ և կարգելոյ զամենայն աշխարհ տէրութեան իւրոյ՝ զիմեաց ի կողմանս փոքրն Հայոց ի զնին աշխարհաց, առեալ ընդ իւր և զՄեղրիկ կամ Մելի իշխան զօրաւոր հանդերձ զնդաւ միով։ և եկեալ ի Մերաստիա՝ զնաց անտի ի կռատանդինուալուիս՝ ի յարգութիւն Լևոնի կայսեր խմատասիրի, որդւոյ Վասլի արշակունուոյ. (որպէս զրէ որդի նորա Պերփեռուժէն կայսր)

և պատուեցաւ ի նմանէ , և պատուեաց զնա :

Եւ քանզի յայնոմ ժամանակի պատերազմ ունէր Ասոն ընդ Բուլղարաց , ի յորդորել Ասոնի զԱշոտ լինել նիզակակից ինքեան՝ եթող առ նմա զՄեղրիկ հանդերձ զօրօք . և ինքն դարձ արար խրով առանձին զընդաւ յաշխարհն իւր :

Խակ Մեղրիկ հրամանաւ Ասոնի զնացեալ ի պատերազմ հանդերձ զօրօք Յունաց ի վերայ Բուլղարաց՝ արար բազում բաջութիւնս . բայց յետոյ ի խորտակիլ յունական զօրուն՝ և նա ի փախուստ դարձաւ . և ապա զնացեալ ի փոքր Հայոց ժողովեաց քանի մի արս և եկեալ ի Այսկանդիա գաւառ , ուր երբեմն էր նախարարութիւն Այսկանդեանց՝ յազգէ Հայոց , մերձ ի սահմանս Զահանայ՝ յերկիր բերրի և արգաւանդահող , շինեաց անդ դղեակ յանուն Աշոտոյ . ուր եկեալ բազումք ի Հայոց բնակեցան անդ . և ի սակաւ ժամանակի լցաւ տեղին այն մարդկամբք . և զի այն երկիր էր ընդ իշխանութեամբ յունաց , կայսրն Ասոն կացոյց զՄեղրիկ իշխան գաւառին . և զսահմանս նորա որոշեալ կարգեաց ի գաւառապետութիւն :

Եւ յայնմէհոտէ Մեղրիկ իւրովք հայկական զօրօք նիզակակից էր կայսեր մինչև ցըվախճան իւր. զոր և յիշէ կեղրենոս իրրի զմի ի զլխաւոր զօրավարաց՝ յիշատակեւ լով և զզօրս Հայոց՝ որբ էին ընդ նմա յիմիք պատերազմի, որ եղև ընդ Բուլզարաց՝ յաւուրս կոստանդեայ Պերփեռութէ նայ կայսեր որդւոյ Լևոնի, որպէս է տեսանել յերես 613 կամ 480 եւս և յայլ մատենագիրս:

ԱՅԼ Աշոտ արքայ ի զարձին իւրով իբրեւ մերձ եղեւ ի Շիրակ գաւառ, ի տեղն որ քարապառ ապառաժն կոչիր, հիւանդացաւ ... աւանդեաց զհողի իւր:

ՅԵՎՀ. Կաթողիկոսի մէջ չենք գտնեք բնաւ՝ թէ Մեծն Աշոտ կոստանդնուպոլիս գնաց: Նա կը յիշէ միայն թէ Քարապառի բով մեռաւ, ուրեմն երբ ճամբորդութեան մէջ էր: Բայց արդէն Աշոտ Մեծն՝ բարեկարգելու համար՝ Հայաստանի ամէն կողմ կը պտտէր, և անկից կարելի չէ ուղղակի հետեւցնել՝ թէ Պօլիս գացած էր:

Ուրեմն Զամշեանի միակ աղքիւրն եղած է Պերփեռութէն — որովհետև բիւ զանդացի միւս պատմիչներ չեն խօսած

վերոյիշեալ կէտին վրայ, և Զամչեան իսկ
զայն իրեն աղքիւր նշանակած է:

Աւունին Պերփեռուժէնի մէջ գտնուած
Աշուա Անկուրինէսը՝ նա նոյնացուցած է
Մեծն Աշուաի հետ, իսկ անոր Մելիսս
ծառային անունը՝ Մեղրիկ ձեւով հայա-
ցուցած է:

Այս նոյնացումը ճիշդ չերեիր:

1. Նախ անհաւանական է որ Մեծն
Աշուա Անկուրինէս կոչուած ըլլայ և «Լե-
կաստրեայ փեսայ» եղած:

2. Պերփեռուժէն յայտնապէս կը յիշէ՝
թէ այդ Աշուաը Բուլղարաց դէմ պատե-
րազմի զնաց և սպանուեցաւ, իսկ իր Մե-
լիսս ծառայն կրցաւ կեանքը ազատել և
Հայաստան փախչիլ. «Երբ Հայն ընկաւ
վերոյիշեալ պատերազմի մէջ (որովհետեւ,
զօրավար էր կրտութիւն կոչուած կայսե-
րական զնդին) որ մղուեցաւ ընդդէմ ամե-
նամբարիշտ Ախմէտն Բուլղարին.. Մելիսս
ազատելով այս պատերազմէն և Հայոց եր-
կիրը դառնալով» Լիւկանդոսը վերականգ-
նեց», և այլն:

3. Պերփեռուժէն Հայոց թագաւորները
յիշած ժամանակ՝ կանոնաւորապէս իշխա-
նաց իշխան տիտղոսը կը գործածէ (ուն-

էջ 191 Մեծն Աշոտի համար զոր ծառ
նուցանելու դիտմամբ « Ամրատի հայր »
կ'անուանէ, յէջ 187, 193, Աշոտ Եր-
կաթին համար). անկարելի էր որ առանց
ու և է տիտղոսի յիշատակէր նաև « Աշոտ »
Անկուրինէսը, որուն այնքան աւելորդ գո-
վեստներ տեղացեր էր, եթէ նա յիրաւի
իշխանաց իշխան մ'էր :

4. Աշոտ Մեծն, ըստ Զամչեանի մե-
ռաւ 889ին : Խակ Աշոտ Անկուրինէս, ըստ
յոյն պատմչաց՝ մեռած է Երեք տարի
վերջ 892ի յունիսին . այս թուին եղաւ
Բուլղարական մեծ պատերազմը :

Զամչեանը Աշոտ-Անկուրինէսի համար
Մեծ հայր ըսուած տեսնելով և միան-
գամայն իր կարեոր անձ մ'ըլլալը նկա-
տելով (— « իրրե փախստական եկաւ թէ
իրրե բարեկամ, չեմ զիտեր » կ'ըսէ Պեր-
փեռուժէն) հետեւցուցած է՝ թէ « Աշոտ
Անկուրինէսը » Մեծն Աշոտն էր :

Այս կարծիքը տեղաւորելու համար, Ա-
շոտը Հայաստան դարձուցած է ողջան-
դամ, և Մելիսար պատերազմի զրկած,
հակառակ Պերփեռուժէնի :

*

40. — Հայ իր Լեռն Խմաստակը. —
Լեռն Խմաստասէր հայ պէտք է անուա-
նուի եթէ իր հայրը վասիլ է:

Աակայն այս կէտք տարակուսի ենթար-
կուած է:

Վասիլ ամուսնացած էր յառաջագոյն՝
Մարիամ անուամբ կնոջ մը հետ: Միքա-
յէլ Աքրշիո՝ «Եւղոկիա-ինզերինա» ա-
նուամբ կին մ'ունէր պալատին մէջ, որ-
մէն ձանձրանալով՝ հրամայեց վասլի՝ իր
Մարիամ կինը արձակել, Եւղոկիա ին-
զերինայի հետ ամուսնանալ, իր թեկդ
քոյրը սակայն՝ իրեն կնութեան տալով:

Վասիլ հնազանդեցաւ. իր քոյրը Աքր-
շիոին յանձնելով՝ ամուսնացաւ ինզերի-
նայի հետ՝ 865ի դեկտեմբերին վերջերը:
Ուժ ամիս հազիւ անցած էր երր որդի
մ'ունեցաւ (866 սեպտ. 1), զոր Լեռն
անուանեցին:

Նա ոչինչ ունէր իր հօր վսեմաշուր
կերպարանքէն: Բիւզանդացիք հետեւցու-
ցին՝ թէ Լեռն (ապազայ Խմաստասէրը)
Միքայէլ Աքրշիոի որդին էր:

Աքրդի զիտնականներէն ումանը աւ այս

կարծիքէն են. «Léon, fils de Michel, et d'Eudocie Ingérine» (Muralt, էջ 443):

Պատմիչներ կը յիշեն՝ թէ վասիլ ամենէն աւելի իր կոստանդին անդրանիկ որդին կը սիրէր (Մարիամէն ծնած), որովհետեւ իր որդւոց մէջ ամենէն աւելի իրեն նմանողն էր, և շատ սէր չունէր Լեռնի, զոր հազիւ մահուանէ կրցան ազատեւ:

Զգացման տեսակէտով՝ «Լեռն խմաստաէր» հարազատ հայ մ'էր:

* *

41. — Ժամանակագրութիւն Լեռնի կենց. — իր ծնունդը, 866 սեպտ. 1. երկրաշարժէն հազիւ կ'ազատի 869, յունուար 9:

Կայսր կ'անուանուի 870, յունուար 6: Լեռն Եւղոկիա անուամբ աղջիկ մը կ'ունենայ 884:

Լեռն կը բանտարի 885 Ապրիլ: Լեռն կ'ազատի 885 յուլիս 19: Լեռն Աբրշիոի զերեզմանը Խրիստոպոլէն կը փոխազրէ Առաքելոց եկեղեցին, որ կայսերաց պանթէռնն էր 886 սեպտեմբեր 1:

Փոստ զահընկէց և բանտեալ Հայոց Գորդոն վանքին մէջ 886. Ատեփան հայրապետ զահ կ'ելնէ նոյն տարին:

Հրդեհ ի Պօլիս, Ա. Թուվմաս եկեղեցին այրուած 877:

Հանթարարէն կոյր և աքսորեալ 887
Պարտութիւն յիտալիա՝ ի Լոմպարտաց 887 սեպտ.

Արեգական խաւարում. Խօթն հռզի՝ շուկային մէջ շանթահար 887 հոկտ. 20

Յոյներ Աքարաց դէմ կը կոռին 888,
889

Ատիլիանոս կայսերահայր կոչուած 889
Ատեփան հայրապետի մահ. կը թաղուի Ալյըեան արուարձանի (Կալաթայի) վանքի մը մէջ 889 մայիս 17

Բուլղարական պատերազմ 889, 892
Նաւական պարտութիւն Յունաց՝ յԱքարցւոց 889

Բանգրատուկ, Փուքրիկ և Թաւթուկ Հայր՝ անձնատուր կ'ըլլան 890

Բնկուրինէս Աշոտի մահը 892

Զոյէի ազգականաց դաւն՝ ընդդէմ Լևոնի 892 նոյեմբ. 1

Ամրատ Խոստովանող սպանուած 893
(բառ Muraltի, 913, բառ Զամչեանի):

- Թիէոփանօյի մահը 894 դեկտ. 16
 Արարացիք կը ջարդեն ՚ինմետրիաս քա-
 ղաքի Յոյները 896
 Զոյէ կայսրուհոյն մահը 896 օգ.
 Ատիլիանոսի մահը 896
 Վասիլ Լսիեյիքտէսի դաւը՝ Շամունայի
 չետ 896
 Նիկեփոր Փոկասի յաղթանակներն՝ Ար-
 քարացւոց վրայ 896
 Լեռն Եղոկիայի հետ կ'ամուսնանայ
 897
 Ո. Դազար վանքի շինութիւնը 899
 Ափրիկեցիք Տաւրոմենիումի կը տիրեն
 899
 Արարացիք Փալերմոյ և Լեմոս կ'առ-
 նեն 900
 Գրիգորիկ իշխան Տարօնոյ կու զայ ի
 Պոլիս 901
 Մելիսս Լյոկանդոսը կը կանգնէ 901
 Դաւ Լեռնի դէմ՝ թափորի ժամանակ
 902 ապրիլ
 Զոյէ առանց Հարսանեաց՝ պալատ ըն-
 դունուած 903
 Թիսաղոնիկ յԱրարացւոց առնուած 904
 Լեռն Տրիալսեցի 22,000 հոգի զերի
 կը վարէ 904 օգ. 9

Շամունա փախած ժամանակ կը ձեր-
բակալուի (905 մայիս)

Գիտաւորի երեւում 905 մայիս 16

Հնունդ կոստանդին Պերփեռումէնի 905
մեստ. 1

Պերփեռումէնի մկրտ. 906 յունուար 6
Լեւոն Զոյէի հետ կ'ամուսնանայ 906
յուն. 7

Նիկողայոս Պատրիարքին արտօրք 908
փետր. 1

Եթիմիսս պատրիարք 908

Հիմերիսս նաւական յաղթութիւն մը
կը տանի Աբարաց դէմ 908 հոկտ. 6
Կոստանդին գահակից 911 յունիս 9
Շամունա կրօնաւոր եղած 911 յուլիս
14

Նաւական պարտութիւն Յունաց՝ յԱ-
րաբացւոց 911

Լեւոն աղեաց հիւանդութիւն կ'ունե-
նայ 912 փետր. 24

Լեւոն կը մեռնի 912 մայիս 11

*

42. — Լեւոն Խմաստաւէրի ընտանիքը.
— Լեւոն Խմաստաւէր, ինչպէս տեսանը,
չորս անգամ ամուսնացաւ.

1. Թեղիանոյի հետ, որ կոստանդին
Մարդինակի դուստրն էր, տասուերկու
տարի ասպրեցաւ Լեռնի հետ, և ծնաւ աղ-
ջիկ մը որ քանի մ'օրէն մեռաւ:

2. Զոյկ դուստր Ստիլիանոսի, մէկ
տարի և ութ ամիս կայսրուհի եղաւ, և
ծնաւ Աննա անուամբ աղջիկ մը՝ որ մօրը
մահուանէն յետոյ՝ իրրե տեղակալ—կայս-
րուհի ճանչցուեցաւ:

3. Եշտկիս, որուն հետ մեռաւ նաև
իր տղայն՝ դեռ ի լոյս չընծայուած:

4. Զոյկ Քարպոնովսին որ երկու որդի
ունեցաւ.

Ա. Կոստանդին Պերփեսումեն

Բ. Եշտկիս անուամբ աղջիկ մը, որ
պատմութեան մէջ դեր չունեցաւ:

*

43. — Լեռնի դրամները. — Լեռն կը
ներկայացուի իր դրամներուն վրայ, խա-
շապսակ, մազազաթ ի ձեռին. իր դրամ-
ներու մակազիրն է. Leon en teo Ba-
silis Romeon.

Զ

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ ՎՐԱՅ

44. — Յունաց որ հեղինակներ խօսած
են Աղեքսան. վրայ. — 1. Թէոփանէս Շա-
րայարեալ ժամանակակից էջ 377—380.
Հոս կարելի է մի առ մի ստուգել Աղեք-
սանդրի բուլոր յիմարութիւնները, որոնցմէ
մեզ համար հետաքրքրականն է խոզի խո-
րան կանգնելը, (Թէոփանէս Շարայ. էջ
379):

2. Այս Այս Այս Այս Այս Այս
715—718:

3. Գևորգ Կրօնաւոր էջ 871—874

4. Կեղրենոս Բ 279—277, և այլն:

* *

45. — Աղեքսանդր՝ հայ հեղինակաց մէջ

— Տեսանք արդէն Յովհ. կաթողիկոսի վկայութիւնը սոյն կայսեր մասին . Նա կ'ըսէ . «Վախճանեալ (Վասիլ!) թագաւորէ ընդ նորա՝ եղբայր նորին Աղեքսանդր . և ապա շփոթ աղմէլի զնովաւ շուրջ պատեալ յապստամբողաց արանց և նա եւս ոչ կարաց ժամանել յօդնականութիւն» , յէջ 292 :

«Առեփան Ասողիկ» Բ. 9. էջ 156.

«Այլ զինի Եեւոնի՝ թագաւորէ Յունաց Աղեքսանդր , եղբայր նորին , ամ մի» :

«Ասմուել Անեցի սխալմամբ Այլքաւ կը կոչէ զայն՝ պարզ յիշատակութիւն մ'ըրած ժամանակ (յէջ 98) ,

«Կիրակոս» յէջ 91 . «Վասիլ , և զինի Եեւոն , և ապա Աղեքս» :

Վարդան էջ 47 . «Յետ Վասլի կայսեր թագաւորեաց Եեւոն , և ապա Աղեքս» :

*

46. — Ժամանակացրութիւն Աղեքսանդրի կենաց . — Աղեքսանդրի Կնունզը 871 . նոյեմբ . 23

Եեւոն խմառատաէր զահ ելած , Աղեքսանդր՝ իրեն զահակից 886 .

Աղեքսանդր միայնակ կայսր 912

Աղեքսանդր ծհծով կը մեռյնէ զԵւթի-
միոս Հայրապետ 912:

Միւս բոլոր գէպքերը՝ զոր պատմե-
ցինք, պատահած են 913 տարւոյն մէջ,
յորում և մեռաւ:

* *

47. — Հայաստան՝ Աղեքսանդրի ժամա-
նակ. — Աղեքսանդրի պէս զուարձառէր
թագաւոր մը՝ ամենէն նուազ փափազելի
բանն էր՝ Հայաստանի համար: Հայոց իշ-
խանները, Յունաց զաշնակցելով պատ-
կառելի եղած էին Արարացւոց: Յուսում՝
Աղեքսանդրի անփութութենէն օգուտ բա-
ղելով ուզեց արեամբ վրէժ խնդրել Հա-
յոց Յունաց հետ ունեցած բարեկամութե-
նէն: Ամրատ Խոստովանողի նահատակու-
թիւնը Աղեքսանդրի ժամանակ հանդիպե-
ցաւ (913ի վերջերը, 914ի սկիզբը):

Աղեքսանդր, որ իր հպատակները կա-
րող չէր լաւ կառավարել, բնականարար
ոչ մէկ օգուտ պիտի չկարենար ընել ո-
տարաց:

Յովհ, կաթողիկոս ներքին խռովութիւն-
ներով կ'ուզէ արդարացնել Աղեքսանդրի
անտարբերութիւնը, բայց այդ «խռովու-

թիւնները» պէտք է Աղեքսանդրի զուարձութիւններն հասկնալ, վասնզի յոյն պատմիչներ ոչ մէկ ապստամբութիւն չեն յիշեր՝ իր երկամեայ թագաւորութեան ժամանակ:

* *

48. — Հայ եր Աղեքսանդր. — Երբեք հարազատ որդի Վասիլի, Աղեքսանդրի հայկական ծագումը տարակուսի չենթարկուիր:

Բուզանդական կայսերաց մէջ՝ միակնէ, որ «Աղեքսանդր» անունը կը կրէ: Եւրոպացի զիտնականը ևս ոչ մէկ տիտղոս չեն յատկացուցած իրեն:

Եթէ Մակեդոնիացի անուաննենք զինքնամ Մեծն Աղքսանդրի հետ կարող է շփոթուիլ. այս տեսակէտիւ նախամեծարելի կը թուի մեզ՝ Արշակունիի անուանել զինքն:

Է

ԸՆԴԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

*.

49. — Բանակարեմերը . — Յաճախ սոյն պատմութեան մէջ առիթ ունեցանք բիւզանդացւոց Բանակաթեմերուն վրայ խօսելու։ Պատմութեան գէպքերը աւելի եւս լուսարանելու համար, հարկ կը համարենք մի քանի տեղեկութիւններ տալ անոնց վրայ։ Եախնական աղքիւրը կոստանդին Պերփեռուժէնն է, որ թէ առանձին զրքով և թէ կայսերական պալատի Արարողութեանց վրայ զրած մատեաններունն մէջ՝ խօսած է անոնց վրայ։ Բանակաթեմերու մասին զրած է նաեւ արարացի հեղինակ մը, իրն Խորտատպէհ, որ հայկական բանակաթեմը «Եւ-Արշակ» կ'անուանէ։

Գելցէր իւր «Die Genesis der byzantinischen Themenverfassung» (Leipzig, 1899) զրքին մէջ, որ մասամբ

Հայերէն առ թարգմանուեցաւ (Տե՛ս Հայ. դև Ամսօրեայ, ԺԶ տարի 1902 էջ 24) անվատահելի կը զանէ զՊերփեսումէն՝ և նախամեծարելի զիրն Խորտառպէն:

Առկայն Գելցէր կ'անիրաւի քննազա տելով իրմէ նախորդ Հեղինակները, որոց մէջ և զԱմամպոյ՝ իրր թէ իրն Խորտառպէնի զրութիւնը ի նկատի առած չեն, մինչ Առամպոյ (էջ 182) անոր ցանկն ի մէջ կը բերէ: Տեսնենք թէ ուստի յառաջ կու զայ բանակարեմ անունը, և ինչ դա սակարգութիւն կար բանակաթեմերու մէջ:

*:

ՅՕ. — Բանակարեմ անունը. — Թէ՛ս կ'անուսնէին Բուզանդացիք Հասմէական տէրութեան զաւառները, և հոն բնակող բանակները: Ահա թէ Առամպոյ ինչպէս կը ստուզարանէ զայն.

«Ե՛ս բառը, որ կու զայ յն . Թէ՛ս; բառէ, ինչպէս դիտել կու տայ Բանակաթիմերու Հեղինակը, կը նշանակէ թէ զաւառը և թէ զայն պահպանելու պաշտօն ունեցող բանակը. Ճիշդ ինչպէս Հայերէնի մէջ՝ զունդ բառը, արարերէնի մէջ ձունա, զաղղիերէնի մէջ՝ division militaire,

նու կը նշանակէ միանգամայն թէ զունդեր, և թէ զինուորական կառավարութիւն մը. ինչպէս զաղղիերէն միւս քու քառ կը նշանակէ հաւասարապէս թէ տեղը զոր կ'ուզենք պահպանել, և թէ զինուորները՝ որ զանոնք կը պահպանեն։ Զի զիացուիր թէ նախ որո՞ւն համար զործածուած է բեմա քառը, զաւասի թէ զինուորական զունդի։

Թէ և Ասմարոյ կը սխալի, չափազանց ընդարձակ խմաստ մ'ընծայելով Գունդ բառի, բայց բանակաթեմերու տուած բացարութիւնը՝ շատ որոշ է և ճիշդ։



ՀԵ. — Բանակարեմերու դասակարգութիւնը. — Իրենց կարեւորութեան համեմատ, բանակաթեմերը այլ և այլ կարգի բաժնուած էին, և իրենց զօրավարները՝ մեծագոյն սոճիկ կը ստանային։

Ասային Բանակարեմեր

Արեւելեան կամ Անաթուլեան
Հայկական կամ Արմէնիարի
Թբակեսեանք

Բ կարգի

**(Ովսիկիոն
Բուկելլարեան**

Գ կարգի

**Լապատղովկիա
Խորձեան
Պափլագոնիա
Թրակիա
Մակեդոնիա
Կոլոնիա
Խաղոիք**

Դ կարգի

**Ասմոս
Ելլադայի այլ զաւառները**

Ե կարգի

**Աբաստիա
Լիւկանդոս
Անկարոս
Էռութուկոմէս**

Զ կարգի

Եւրոպայի գաւառներ
Միջազնութ

* *

52. — Բանակարեմերու բաժանման սկզբնաւորութիւնը . — Բանակաթեմերու սկզբնաւորութիւնը եղաւ Հերակլի ժամանակ (610—640) : Եօթն բաժանում կը գտնենք արդէն իր օրով .

1. Ապսիկիոն, բաղկացած Բիթանացոցմէ, Միւսիացիներէ, Տրովացիներէ, իր պաշտօնն էր կայսրը և մայրաքաղաքը պաշտպանել . այս գունդը կայսեր առջեխն կ'ընթանար, այն պատճառաւ աւ Ապսիկիոն կոչուեցաւ (Յ՛ յն, կը նշանակէ դէմք, տեսի, երեսյր) . հրամանատարը կը կոչուէր կուն Ապսիկիոնի : Այս բանակաթեմը — իրը գաւառ նկատուած — իրեն մայրաքաղաք ունէր զեխկիա :

2. Արեւելեան բանակարեմ . իր հրամանատարը՝ պատրիկ և զօրավար տիտղոսները կը կրէր :

3. Հայկական բանակարեմ

4. Թրակեան բանակաթեմ

5. Խոտալիոյ և արեւմտեան բանակաթեամբ

6. Ավորիկէի բանակաթեամբ

7. Մագմային զօրքեր, որոնց հրամանաւոարը կը կոչուէր Դրաւնզարիոս (= Արքակալ):

(Տե՛ս այս մասին Գելցեր, Հանդէս Ուժ. սորեայ, 1902, էջ 26):

*

53. — Արեւելեամբ բանակաթեամբ. — Կռա. տանզին Պերփինութէն՝ հետեւեալ տեղեկութիւնը կու տայ այս բանակաթեամբ մասին, որ ամենէն մեծն էր, և որուն զօրավարութիւնը զինուորական մեծագոյն պատին էր: (Տե՛ս Պերփ., բան., էջ 16).

«Երբ Հռովմայեցոց տէրութիւնը սկսաւ մնօրէն Հազարացիներէն աւերիլ, կրճատուիլ, բիչ առ բիչ փոքրնալ, արևելքի ազգերը՝ առանձին բանակաթեամերու բաժնուեցան, մինչդեռ առաջ, Յուստինիանոսի և Մօրիկի ժամանակ ամէնքը մէկ իշխանութեան տակ էին. և ասոր ապացոյց ինքնին Բեղիսարիոս, որ ամբողջ արևելքի միակ զօրավարն եղաւ: Բայց երբ Հազարացիք սկսան պատերազմ բանալ Հռով-

մայիսւոց դէմ և անոնց քաղաքներն ու զիւղերը աւելի էլ, նոյն ժամանակի թագաւորները բռնադատուեցան միակ իշխանութիւնը այլ և այլ փոքրներու քաժնել. զայն յանձնեցին իշխանի մը, և նա Աճարուիքոն (արեւելեան) կոչեցաւ, վասնզի, ինչպէս ըսինը, մեզի՝ Բիւզանդիոնի մէջ կեցողներուս համար՝ արեւելեան կողմը կ'իյնայ:

* *

54. — Կոստանդին Պերփեսումեն հայկական բանակարեմի մասին. — Հետարբրբական կը համարինք հայ ընթերցողաց՝ Պերփեսումէնի այն զլուխը՝ որ ամբողջապէս նուիրուած է Հայկական բանակարեմին, և որ ամբողջական թարգմանութեամբ, կարծենք, զեռ ծանօթացած չէ: (Տես Բանակարեմեր, Գիրք Ա, էջ 17):

Երկրորդ բանակաթեմ, Արմենիաբոն
(կոչուած.

Արմենիաբոն կոչուած բանակաթեմը մասնաւոր անուն մը չունի. վասնզի այս յորջորջումը հին չէ, այլ սահմանակից և դրացի Հայերուն պատճառաւ՝ այդ անունն

յառաջ եկած է . կարծեմ թէ Հերակլ կայսեր ժամանակ և կամ աւելի յետոյ այս անունով կոչուեցաւ : Վասնզի ոչ Ատր բարոն աշխարհագիրը զայն յիշած է — ինը՝ որ կապաղովկացի էր ազգաւ , Ամասիա քաղաքէն . — ոչ ալ Մենիպպոս , որ բոլոր աշխարհս չափերով նկարագրած էր , ոչ ալ Արիւլարս Քարիյանդինոս , ոչ ալ Պաւսանիաս Դամասկացի , ոչ ալ ուրիշ պատմագիրներէն մէկը :

Կ'երնի թէ շատ նոր է այս յորջորջումը . վասնզի ոչ Պրոկոպիոս , ոչ Ագաթիաս , ոչ Մենանդր , և ոչ մեծահռչակն Խսիսիոս այս անունը յիշեցին , իրենք՝ որ Բուստինիանոսի թագաւորութեան ժամանակագրութիւնը կը զրէին : Վասնզի հիները կապաղովկիան երեք մասի բաժնեցին , այսինքն Քարտոնիա , որ կը սկսի Մելիտինէն , Թայրիք (այժմեան Տիվրիկ) Տաւրոսի անուամբ այսպէս կոչուած , և միջերկրեայ գաւառը՝ որուն մէջ կը զըսնուի կեսարիա քաղաքը , կապաղովկիոյ մայրաքաղաքը . հիները դարձեալ՝ կ'անուանեն Մեծ և Փոքր կապաղովկիա . մեծը կը սկսի կեսարիայէն և Տաւրոսէն՝ և կ'երթայ մինչև Պոնտական ծովը . իր

սահմանն է՝ արևմուտքէն՝ Ալիւս գետը,
արևելքէն՝ Մելիտինէ։ Մեծ կապաղովվ-
կիան աս է։ Ասոր վկայ՝ Պողիւրոս, Հռով-
մայեցւոց պատմութեան զրողը, որ կապ-
պաղովվկիան կը զնէ Տաւրոսէն և Խրկառ-
նիայէն՝ մինչև Պոնտական ծովը. վասնզի-
նէոկեսարիան ալ, Կոլոնիան ալ, Մելի-
տինէն ալ, ամէնքը միանգամայն կապպա-
ղովվիա կը կոչուին։ Այս անունը պարս-
կական է։ Վասնզի Պարսիկ մարդ մը¹ —
Քաերբանի ժամանակն է, թէ ուրիշ մէկու-
մը չեմ զիտեր, — առիւծ մը որսի ժա-
մանակը ընդառաջ ելաւ և թագաւորին ձիուն
վրայ յարձակեցաւ։ Դիպուածով հոն Պար-
սիկ մը զտնուելով, զազանին զիմաց ելաւ,
դաշոյնը քաշելով փրկեց թագաւորը՝ —
որ քիչ թագած էր՝ պիտի մեռնէր, — և
առիւծը սպաննեց։ Արդ այս Պարսիկը՝ ա-
մենաբարձր լերան մը վրայ ելնալով և
որչափ մարդուս աչքը կը կտրէ նայելով
չորս դին՝ դէպ ի արեելը, արևմուտք, հա-
րաւ, հիւսիս, բոլորը թագաւորէն ընդու-
նեցաւ։ Այս բանս կը պատմէ Պողիւրիոս։

1. Պերփեռումէնի պրովթիւնը՝ սովորական խօսակ-
ցանթեան բնականութիւնը՝ և յաճախ անկանոնութիւ-
նը՝ կը ուարունակէ։

(Կապակաղովկիոյ մէջ) կը բնակին, կունիայի կողմերը՝ Հայեր, իսկ մէջտեղը՝ ուր կայ Ամասիա և Դասիւմոն կոչուած (քաղաքը), Ճերմակ-Ասորիք (Եւրո-Այրի) կոչուածները. սակայն Հերոդոտու բոլոր կապակաղովկացիները և մինչև Պտղական ծովը բնակողները՝ Ճերմակ-Ասորիք կ'անուանէ, զանազանելու համար Տաւրոսէն անդին և Իիլիկիոյ մէջ բնակող Ասորիներէն որ Առ-Ասորիք (Մելանոսիւրի) կը կոչուին:

Խակ փոքր կապակաղովկիան, որ այժմ բանակաթեմ անուանուեցաւ, սահմանակից է Լյուկասնիոյ և կը հասնի մինչև Իհսարիա, կը տարածուի Բուկելլարեան (բանակաթեմի) սահմանները, արենելքի կողմէն կը յանգի ի Ռոդէնթոն, Լուլոն դղեակը, փոտէնթոն։ Անկից անդին՝ Իիլիկիոյ մասնէ, որուն կ'իշխեն Տարսոս, Մոփսուեստիա և Ատանա։ Առ է փոքր կապակաղովկիան, որ զեռ նոր բանակաթեմի անուն ստացաւ Բայց հին ժամանակները, կամ Յուստինիանոսի կամ ուրիշ կայսրներէն մէկուն ատենը՝ կապակաղովկիա երեք մասի բաժնուած էր. Միջին մասը՝ Քարսիան (Խորձեան) կը կոչուէր, Քար-

սիս իշխանի մ'անուամբ, որ նշանաւոր հանդիսացաւ Պարսից դէմ մղած պատերազմիերով, անոր համար բանակաթեմի և կուսակալութեան կարգը անցաւ՝ մինչև հիմա։ Աակայն ստորին մասը, ծովոն կողմ եղածը, Արմենիարոն կը կոչուէր, վասնզի մօտ է Հայոց. իսկ վերին մասը, սահմանակից է Իիկայոնիոյ և Տաւրոսի։ Փոքը կապալազովկիա, որ նոր՝ ինչպէս ըսինը, բանակաթեմերու կարգ անցաւ, իր առանձին թագաւորներն ունէր մինչև Աւագուստ կեսարու ժամանակ. վասնզի Պարսից իշխանութեան տակն էր, նախ քան Հռոմայեցւոց տէրութեան զօրանալը։ Խնքնիշխան ալ եղաւ, երբ Աքիարաթէս թագաւորը կ'իշխէր իր վրայ, որոն անուամբ այն լիճը որ աղ յառաջ կը բերէ, և զոր աղաւաղելով Քարտրիս կը կոչեն, Աքիարարիս կոչուեցաւ։ Աքիարաթէսէն վերջ անոր վրայ թագաւորից Աքբեղայոս, Ներովդէսի՝ Հրէաստանի թագաւորին՝ խռնամին, և երբ թագաւորութիւնը դադարեցաւ, Հռոմայեցիք (կառավարութեան) կերպը՝ եպարքոսութեան փոխեցին. և փոխիւնապատուր հարկերը կը ժողվէր և զայն կը կառավարէր։ Առաջին եպարքոսութեան

մէջ՝ նշանաւոր քաղաքները երեք են. կեսարիա մայրաքաղաքն, որ այսպէս կոչուեցաւ մեծն թուլիոս կեսարու անուամբ, իսկ առաջ Մատղաքո (Մաժաք) կը կոչուէր՝ կապագովկացւոց նախահօր՝ Մատիսի անուամբ. երկրորդ քաղաքն է Եփուա, երրորդը՝ Թերմա, չորրորդը՝ Ուկուփոտանասոս. երկրորդ կապագովկիոյ իշխանին առակ կը զանուին ութ քաղաքներ.

Տիանա
Փաւստինոպուլիս
Փիյովիսթրա
Եազիանզ
Երէյսիմա
Պառնասոս
Ուկուզորա
Մորիսոս

և Քորոն կոչուած զղեակը. իսկ երրորդ կապագովկիոյ՝ որ Հիմա Արմենիարոն կը կոչուի, քաղաքներն են եօթն. —

Ամասիա
Խվորա
Զալիխոս

Անտրաքա

Ամինսոս

Կէռլեսարիա

Այնուա

Կապաղաղովկացւոց ազգին նհնգութիւնը՝
արդէն ծանօթ է ամենուն . այնպէս որ
իրենց վրայ այս առածն ալ կայ . և Երեք
կ կայ , ամենազէշ . «Կապաղովկիա , կը-
րետէ , և կիլիկիա » և վերտառութեանց
մէջ . —

Կապաղովկացիք չար են միշտ . բայց
(երբ քսակի հանդիպին՝
զարագոյն . երբ շահ փնտռեն՝ ամենաչար .
իսկ եթէ երկու կամ երեք անգամ մհծ
(կառքի մը մէջ նստին ,
լյն ժամանակ կը դառնան ամենաչարա-
(զունեղ :

որին կերպով .

«Առենօք իժ մը սաստիկ կերպով՝ կապ-
աղովկացի մը խածաւ . իժն ալ միասին
մոռաւ՝ թունաւոր արիւն ծծելով » :

Աակայն այս վատահամբաւ ազգէն բող-
րոջեցան , կամ թէ ըսենք , ծագեցան իր-

րեւ պայծառափայլ աստղեր, ականաւորքն
իմաստութեամբ, ախոյեանք ըրիստոնէա-
կան հաւատոց, Գրիգոր Աքանչելազործ,
եպիսկոպոս Նէոկեսարիոյ, և Փետիմոս Ա-
մասիոյ, և ամենանշանաւոր արքայն՝ որ
Լիլինիոսի ժամանակ մարտիրոսուեցան՝
ըրիստոնէական հաւատոց համար, և Բա-
սիլիսկոս արքեպիսկոպոս Կոմանացոց, որ
և մարտիրոսական մահ ընկալաւ, որուն
հետ թաղուեցան՝ Ա. Յովհան Ասկերերանի
նշխարները, և Բարսեղ Մեծն կեսարիոյ
եպիսկոպոս, և աստուածաբանն Գրիգոր
որ Նազիանզու եպիսկոպոս ընտրուեցաւ,
և Հիմա Առաքելոց տաճարին մէջ կը հանգ-
չի սոյն բաղարի պատրիարքներուն հետ-
հոն զետեղեց զինք՝ բարեպաշտ և ըրիս-
տոսասէրն կոստանդին. և Եղբարք Մեծն
Բարսեղի, այսինքն Պետրոս, Գրիգոր, և
Նեւելլատիոս և կեսարիոս, Եղբայր՝ Գրի-
գոր Աստուածաբանի:

Ա կապապովկիոյ վրայ, համառօտիւ,
այսչափ ու: (Պերփ. 22):



ՑԱՆԿ ԳՐՈՑՈՒՄ

ՑԱՆԿԱՅԱԲԱԿԻ

Ներառութիւն. Յայկական բիւզանդագիտութիւն
կամ Յունական — չայաստանի պատմու-
թիւն. զիտելիք. իր ծրագիրը. պատմական,
աշխարհագրական, զեղեցկագիտական կտ-
րուրութիւնը. — իր յունական աղբուրները.
— Առջի զիտմականաց գործերը. — Թիւ և
ժամանակ Յայկազի կայսերաց

Ա. Մօրին

Ա.	Կենոնանազիր Մարկար. Երանցավայր	25
Բ.	Պատերազմի շարժառիթը	28
Գ.	Պատերազմի բազուր փոխուած — Հրդեհ- ներ՝ լեռան մը ճայրէն զիտուած	33
Դ.	Արմեղի զահակալութիւնը, նոր պատերազ- միք. Անքան Հայկացն	36
Ե.	Փառքի անհակնելութիւնը. — Մարիկ՝ կայսեր ժինույ. — Մարիկ՝ կայսուր.	40
Զ.	Հարանիքը և զահակալութիւն, Արէւելեան զրոյց մը	44
Լ.	Մարկար ներարազիրը. — Մարկար բազարա- զիտութիւնը. — Առոր թերի կողմէրը	47
Ը.	Միջազգէպեր. Մարիկի կայսերութեան ժամա- նակ. — Հրդեհ ի Պալիս, Քրէնեդեղ ի Հասմ, հրերաշարժ յԱնտիոք. — Ոմն՝ զիտուն ըլ- լութեան պատճառու կախազան Հանուած. — Խորիսկապու մը՝ որ յարութիւն կ'առնու.	53

- թ. — Պարունակութան պատերազմը. — Արյութաբին առարկանեան. — Զաշերս մասնաւթիւնը 80
- Ժ. — Լոյլ կոմի առարկանեան մը. — Լորկներ մայնը պատերազմի մը մամանեալ. — Գիշերային գիւղաւան 81
- Ժ.Ա. — Գիշերնե մարդիկ կը բարին. — Աւագաներէ կուզմաւած բանեակը. — Ընդհանուր սպարազեան մը՝ որ պատերազմէն առաջ կը մարիչի 82
- Ժ.Բ. — Գիշերանոր բանեակ մը. — Զարտավար մը՝ ձեծով բնացրուած. — Փիլիպպիկի վերապարզն և պաշանականիւթիւնը 82
- Ժ.Գ. — Պատերազմ Ախանեաց զատանի մէջ. — Ամրուս Բարձմայոզմ. — Իր ձերբակա յաւթե. — Իր քաջութիւններ 84
- Ժ.Դ. — Պարունակութան յեղափառիւթիւն. — Կիւսան նորդուակութան նոր ըրբուան. — Արքայից որպայ. Արքերայ ուսըր. — Ակրու պարունակութան պատերազմին 85
- Ժ.Ե. — Արեւմասքի պիճակը. Արօբժիկի մամանեակ. — Լուսուարաւ և Պատգիսացին յիսուին. 101
- Ժ.Զ. — Աւարաց պատերազմը 107
- Ժ.Հ. — Հանճուրէկ նորիւսուինը մը. — Արքամիեցը նոր զաշակութիւնը. — Արշարութիւն զիշերը. — Արքիլի մաշը 116

Բ. ՎԱՐԴԱՆ ՓՈԼՅԱ

- Ա. — Իր հերուսագիրը. — Հմայով երազ մը. — Աւագարդ մարգարէն. — Յաւսախարաւթիւն. — արտար 123
- Բ. — Քերոսնի կուսարածը. — Կաւարեկ տորմիզը. — Աւրզան կույսը հոչակուած. — Գիշ ի զոյիս 134
- Գ. — Աւրզան սրբանեաց մէջ. — Իր հեկացը. կան զործանէսթիւնը. — Արտար ի Պանոս 141
- Դ. — Աւրզան թնարներակ և զրոշակներակ Պուռայ փողոցներէն կ'անցնի. — Կայոր մը՝ ան-

կողմանց միասնին զայցաւած. — Ալորդոն՝ զաւ-
ընկելչ և կոյր 148

Գ. ԼԻՆՈՒ. Ե. ՀԱՅԱՍՏԱՆԻ

- | | | |
|--|--|--|
| Ա. — Լինու տահմք. — Ար ոչման և զային. — | | |
| Հայ թագավահանչութեալ մը. — Պոլոսյ առջեւ. — | | |
| Լինու զօրամիար Արմենից 155 | | |
| Բ. — Լուսնամի մը զաւշակութիւնը. — Արականաւ-
կան Հրաշը մը. — Լինու նեհեզութիւնը. — | | |
| Լինու կոյրու Հրամաւարութեած 162 | | |
| Գ. — Բաւզուրական պատերազմը. — Պոլիս պա-
տրուած. — Արումնոսի ժաշը 171 | | |
| Դ. — Արդիին յաղթանակներ. — Բաւզուրաց պրոյ. — Լինու բլուրը 174 | | |
| Ե. — Լինու ներբեն կառամարտիւնը. — Ար
Ամրատ որդին զանու վրայ. — Խարերայ
կրօնաւորներ. 179 | | |
| Զ. — Պատերիթներու Հայ աստմենը. — Հանճարեա-
նեկոսւթիւնն մը. — Արթեր, ականջներ, վե-
զոցի վրայ կախուած. — Անդթաթեանց
ցուցանամեցէար 184 | | |
| Լ. — Միքայէլ Թիւնու մահուածէ ազատուած. —
Անընաթեան զիշեր մը. — Կայուրը ճրուզով
բանափն կ'այցելէ. — Պատերիթներ կրօնա-
ւորի զգեստի տակ. — Լինու սպանուած 191 | | |

Դ. ՎԱՍԻ. ՄԱԿՐՈՒՐԻ

- | | | |
|---|--|--|
| Ա. — Վասի պատանեկութիւնը. — Փասիք զաւ-
շակութիւններ. 199 | | |
| Բ. — Վասիւ կը մեկնի դէս և Պոլիս 203 | | |
| Դ. — Վասիւ բաշութիւնը 205 | | |
| Դ. — Թիւնար մը կայուր բնարուած. — Միքայէլի
ժաշը. — Վասիւ կայուր. 208 | | |
| Ե. — Վասիւ նկարազիրը. 211 | | |
| Զ. — Պատերազմ Եւրոպայի մէջ 213 | | |
| Լ. — Արմենիան պատերազմը 215 | | |


Ը. — Արակեսանելուն Հրացը. — Վարդի մահը 219

Ե. Լին. Զ. Բիբասանէր

- | | |
|--|-----|
| Ա. — Իր նեղարացիրը. — Թառթառի մ' հառաջները | 215 |
| Բ. — Լեռն Զ. զահու պրայ. դառանձանութիւնը ի-
րեն դէմ | 229 |
| Գ. — Լեռն Խմառաւաէրի կոփունքը. չորբորդ ո-
ճռանձութեան առթիւ | 233 |
| Դ. — Պատերազմներ Լեռնի ժամանակ. — Այսը
և Բառլուրը | 238 |
| Ե. — Լեռնի պերշին զործերը. — Իր մահը. | 243 |

Զ. Աշխարհանցր Արշակունի

- | | |
|--|-----|
| Ա. — Իր նեղարացիրը. — Իր զահակութեաթիւնը | 249 |
| Բ. — Աղեքասնեղը կատակերգական զործանելու-
թիւնը. — Իր մահը | 152 |



ՑԱՆԿ

ՄԱՆՈՒՍԻՒՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՇԱՅԻ ԱՆՎԱՐ

1.	Ցանկաց ուր պատմիչներ խօսած են Արքակի գլուխ	261
2.	Հայ էր Արքիկ	263
3.	Խճառակազմի ընծայուած բաշխութիւն հերթ առասուպէլ են թէ իրականաթիւն - Թէս- փիւակուո Արմակատայի վկայութիւնը այս ժամանին	269
4.	Համեմատութիւն Արքասի և Թէսփիւակուոի.	271
5.	Բազմանակ Միջամբարներ և Զամշենուի Առ- շեղ Տարօնացին	274
6.	Ուր ձեռած է Արքիկ	278
7.	570ի Հայկական ապօռամբութիւնը	282
8.	Արքիկի Հայրը բանվարանոցի մէջ	297
9.	Լիրակուոի ուրիշ առասուպէնքիր Արքիկի զանո- կալութեան ժամանին	297
10.	Արք բանի անհաւասարի կէտեր Արքիկի պատ- մութիւնն մէջ	300
11.	Արքիկի կէնաց ժամանակադրութիւնը	301
12.	Արքիկի զրամեները	303
13.	Արքիկի զերգասատնելը	304
14.	Խաղաղ ըրիստունեաց զարգաւ.	
15.	Հայաստանի աշխարհագրութիւնը Արքիկի ժա- մանեակ	
16.	Ուր պատմիչներ խօսած են Ա.Ա.ՄԱԿԱՆԱ. գլուխ	315
17.	Հայ էր Ասերդան	316

18.	Հայոց Հետ Բնէլ աղերս ունեցած է Առրանի	317
19.	Առրանի Բնէցագէս մերբուժալունեցաւ	319
20.	Ժամանակապրութիւն՝ Առրանի կհնաց	320
21.	Առրանի զրամիկը	321
22.	Առրանի զերպառաներ	322

20

23.	ՄՌ ուսամիջներ խռոված են Լեռն Եւ Հայ կազմի զրայ	323
24.	Հայ էր Լեռն. Արքականաց ցեղէն	324
25.	Լեռնի Հայրը	328
26.	Լեռն արքարանաց 808 ին. Զամշկանի կարձիքը	328
27.	Լեռն Կանքութեամբ զահ ելու	331
28.	Ժամանակապրութիւն Լեռնի կհնաց	332
29.	Լեռնի ընօտանիքը	334

21

30.	ՄՌ Հեղինակներ խռոված են Առողի զրայ	335
31.	Հայոցի էր Առողի. Արշակունաց ցեղէն	336
32.	Առողի Հայոց Հետ Բնէլ զերպարփռութիւն ունեցած է	346
33.	Ժամանակապրութիւն Առողի կհնաց	351
34.	Առողի ընօտանիքը	354
35.	Առողի զրամիկը	355

22

36.	ՄՌ Հեղինակներ խռոված են Լեռն Խառասաւը քի զրայ	357
37.	Լեռն Բնէլ աղերս ունեցած է Հայոց Հետ. որ Հեղինակներ էր յիշեն զայն.	358
38.	Լեռն Հայոց Հետ Բնէլ աղերսներ ունեցած է, ըստ յոյն սպառավշար	361
39.	Մհեր Աշու զացած է Խառասաւնուսովին	372
40.	Հայ էր Լեռն Խառասաւը	377
41.	Ժամանակապրութիւն Լեռնի կհնաց	378

42. Լան Խմբառութիւնը բնակչութեա	381
43. Լանի պատմեա	382

* *

44. Յունաց սր Հեղինակեակը խոսք և Աղեառնա- զրի վրայ	383
45. Աղեառնազր Հայ Հեղինակաց մէջ	383
46. Ժամանելապութիւն Աղեառնազրի կէնց	384
47. Հայուստան Աղեառնազրի ժամանեակ	385
48. Հայ Հր Աղեառնազր	386

* *

49. Բանակաթեամբը .	387
50. « Բանակաթեամբը » անունը	388
51. Բանակաթեամբը պատկարքաթիւնը	389
52. Բանակաթեամբը բաժանման ոկզրծուորութիւ- նը	391
53. Արմենիան բանակաթեամբ	392
54. Կոստանդնուպոլիս Աղեառնազր Հայկական բանա- կաթեամբի ժամանեա	393



